ՉԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير

جريدة أسبوعية

ص.ب ٢١١١ بالقاهرة ج.ع.م . ت ٩٣٤٩٠٨

صاحبة الامتياز : السيدة عايدة سيرديان (بالايان)

TCHAHAKIR

HEBDOMADAIRE ARMENIEN

B.P. 2111 Le Caire (R.A.U.) • Tél. 934908

Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo

Rédacteur en chef : SARKIS BALAYAN

Հիմնուած 1948

Հրատարակիչը — Ա.ՅՑԱՆ. ՍԵՐՈՎԲԵԱՆ

Սեփականատէրը՝ խմբագիրը — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆ

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 1048 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 3 ԱՊՐԻԼ 1986

ՀԱՅԸ ՁԵՌՔԷ 5 եգ. Դհկ.

عدد رقم ١٠٤٨ — الخميس ٣ ابريل ١٩٨٦

ԳԱՀԻՐԷԻ ԹԵՄԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

Նախանցեալ Ուրբաթ, 21 Մարտ 1986, երեկոյեան ժամը 8.30-ին, Ալէքսյան Ա. աշնորդարանի դահլիճին մէջ, Գահիրէի Թեմական ժողովը նիստ գումարեց նախագահութեամբ Թեմիս բարեխնամ Առաջնորդ Տեր. Տ. Զաւէն Ս. արք. Զինչինեանի, ատենապետութեամբ պր. Փօլ Քիլիճեանի և ի ներկայութեան 18 երեսփոխանների։

Նախագահ Սրբազան Հօր աղօթքէն ետք, ժողովը անցաւ օրակարգի հարցերուն քննութեան։

1.- Ընթերցում եւ վաւերացում նախորդ նիստի տեղեկագրութեան.

Ատենադպիր տոքթ. Սուրէն Պայրամեան կարդաց նախորդ նիստի տեղեկագրութիւնը, որ նոյնութեամբ վաւերացուեցաւ։

2.- Ատենական գործողութիւններ.

Որեւէ նամակ ստացուած չըլլալով, ժողովը անցաւ օրակարգի յաջորդ հարցին.

3.- Ի Լոնտոն բնակող Աստրա Քիւրճեանի Հելիոպոլսոյ մէջ Ռամսէս փողոց թիւ 66 68 բնակելի շէնք եւ անշարժ կալուածը յօդուտ ելեղեցւոյս նուիրելու կապակցութեամբ նըւիրատուութիւնը ընդունելու հարց.

Ատենադպիր տոքթ. Ս. Պայրամեան կարդաց այս առնչութեամբ Քաղաքական Ժողովին նամակը։ Ի գօրու փոխանորդագրի մը գոյութեան անհրաժեշտութիւնը մատնանշելով, ժողովը Քաղաքական Ժողովի հայեցողութեան ձգեց այլ հարկաւոր քայլերու ատանձնումը։ Առաջարկ ներկայացուեցաւ նաեւ որ Առաջնորդ Սրբազան Հայրը Լոնտոն ճամբորդէ հարցը տեղւոյն վրայ կարգադրելու և վերջնական լուծման հասնելու նպատակով։

4.- Եգիպտոսի արտաքին պարտքերը վճարելու համար գաղութիս զաւակներուն հաւասկան կերպով հանգանակութեան մասնակցելու կապակցութեամբ ծանօթագրութիւն տալ եւ կազմակերպուած աշխատանք տանելու հարց.

Այս հարցին առնչութեամբ. պր. Բիւզանդ Բրուտեան իր տեսակէտը կարդաց գրաւոր կերպով, որուն մէջ կ'առաջարկէր, որ նախ Ազգային Առաջնորդարանը իր բաժինը յատկացնէ այդ նպատակին համար, և ապա հանգանակութեան սկսուի համայնքին զաւակներուն մօտ։

Տրուած ըլլալով, որ այս հարցը բոլոր եգիպտահայերուս արտին մօտ է, եւ անոնց վրայ պարտք կ'իյնայ մասնակցելու Եգիպտոսի արտաքին պարտքին չիջման։ Այս նպատակաւ, ժողովը ընտրեց յանձնախումբ մը՝ յանձինս տոքթ. Գէորգ Մազլումեանի, պպ. Նուբար Տէօվլէթեանի եւ Բարսեղ Գըզըլեանի, որ պիտի գործէ Քաղաքական Ժողովին հետ համաձայնութեամբ։

5.- Ի Հելիոպոլիս Մերճաւորեան մանկապարտէզը աճկլիական վարժարանի մը ամսական 5000 ամերիկեան տոլարով եւ հինգ տարուան համար ամէն տարի 10 առ հարիւր յաւելմամբ վարձու տալու հարց.

Ատենապետ պր. Փօլ Քիլիճեան խօսք առնելով յայտնեց, թէ Ազգային Իշխանութիւնը կարիքը ունի նոր եկամուտներ ապահովելու, և Մերճաւորեան մանկապարտէզը վարձու տալու հարցը այս պայմաններով լուսաբոյն առիթն է կարենալ մեր ուսուցիչներուն և պաշտօնեաներուն ամսականները չօշափելիօրէն բարելաւելու։

Ժողովը լսելէ ետք Քաղաքական Ժողովի տեղեկագիրը և երեսփոխաններ Պերճ Թերզեանի և Մարտիկ Պալեանի յուշագիրը նման քայլի մը այլ կողմերը քննարկող, աւելի քան մէկուկէս ժամ վիճաբանելէ ետք, միաձայնութեամբ յանգեցաւ այն եզրակացութեան, թէ Մերճաւորեան մանկապարտէզը վարձու տալու որոշումը ինքնին ընդունելի է՝ պայմանաւ որ Քաղաքական Ժողովը լաւ մը ուսումնասիրէ հարցը իր բոլոր կողմերով և կրկին Թեմական Ժողովին բերէ առ ի վաւերացում։

6.- Վարժարաններու Պուլաղի Գալուստեան մասնաճիւղի նախկին ուսուցչուհի մէկ տարիէ հանգստեան կոչուած, ուսուցչական 10 տարուան վաստակ ունեցող որ. Էլսի Պէյլէրեանի ամսական 40 ոսկի կենսաթոշակ յատկացնելու հարց.

Ժողովը միաձայնութեամբ համաձայն գտնուեցաւ Քաղաքական Ժողովին առաջարկած գումարին որ վճարելի պիտի ըլլայ ուսուցչուհին հանգստեան կոչուած թուականէն։

7.- Նոր Քաղաքական Ժողովի ընտրութիւն.

Գաղտնի քուէարկութեամբ ընտրուեցաւ Քաղաքական Ժողովի

(Շարունակութիւնը տեսնել էջ 2)

Ա.ՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ Տ.Տ. ՎԱԶԳԷՆ Ա. ՀԱՅՐԱՊԵՏԻ ՋԱՏԿԱԿԱՆ ՇՆՈՐՀԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Ս. Էջմիածին, Ս. Զատիկ 1986

ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ՋՈՒԼԻՆ ԱՐԻԵՊԻՍԿՈՊՈՍ ՉԻՆՉԻՆԵԱՆԻՆ
ԱՌԱՋՆՈՐԴԻՆ ԵԳԻՊՏՈՍԻ ՀԱՅՈՑ

Գ Ա Հ Ի Ր Է

Սիրելի Սրբազա՛ն,

Փրկչին մեր Յիսուսի Քրիստոսի լոյս Յարութեան աւետիսը վերստին բերում է մեզ բոլորիս հոգեւոր ցնծութիւն, մխիթարութիւն և ամրապնդումը հոգիների փրկութեան մեծ յոյսի։

Չի «ինչպէս Ադամով բոլոր մարդիկ մեռնում են, այնպէս էլ Քրիստոսով բոլորը ապրելու են» (Ա. Կորնթ. ԺԵ 21 22)։

Սուրբ Յարութեան ուրախութեամբ, Մայր Հայաստանից և Սուրբ Էջմիածնից բերում ենք Մեր հայրական սէրն ու օրհնութիւնը Ձեզ Սրբազնութեան, թեմերի ուխտապահ հոգեւորականաց դասին, թեմական-եկեղեցական համայնային վարչութեանց յարգարժան անդամներին, եկեղեցասէր Տիկնանց և երիտասարդաց միութիւններին, Ձեր դպրաց դասերին, վարժարանների կրթական մշակներին ու աշակերտութեան և համայն մեր հաւատացեալ զաւակներին, Մեր սրտից բխած ամենաբարի մաղթանքներով, Ձեր հոգեչէն ու ազգապահպան գործոյ լիակատար յաջողութեան համար։

Յարուցեալ Փրկչի կենարար սէրն ու խաղաղութիւնը թող առատօրէն բաշխուի մեզ բոլորիս և մեր օրերի աշխարհին, ի մխիթարութիւն համայն մարդկութեան։

Ձեզ և մեզ մեծ աւետիս,
«ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ»։

Սիրոյ ողջունիւ՝

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

ՀԱՅՐԵՆԻ ՏԵՍԱՐԱՆ



Երեւանի «Զուարթնոց» օդանաւակայանը
(Լուսանկարը՝ Պ. Պետրոսեանի)

Ս. ՋԱՏԻԿԸ ԳԱՀԻՐԷԻ Մ.Է.Ջ

Անցեալ Կիրակի, 30 Մարտ 1986, Գահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարին մէջ հանդիսաւորութեամբ նշուեցաւ Քրիստոսի Հրաշափառ Յարութեան տօնը։

Հաւատացեալներու հոծ բազմութիւն մը լեցուցած էր եկեղեցին։

Ս. Պատարագը երգուեցաւ քառաձայն «Շնորհալի» երգչախումբին կողմէ, ղեկավարութեամբ Մ.օ. Եդուարդ Յակոբեանի և երգեհոնահարութեամբ տիկին Շամբրամ Դաւիժանեանի։ Իրենց մասնակցութիւնը բերին նաեւ տիկիններ Զապէլ Ռշտունի, Սարօ Կըրիթ Յակոբեան և պր Շաւարշ Գարանֆիլեան։

Սրուան պատարագիչն էր Թեմիս բարեխնամ Առաջնորդ Տ. Զաւէն Ս. արք. Զինչինեան, որ «Հայր Մեր էն առաջ կարդաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի Զատկական շնորհաւորութիւնները ու օրհնութիւնները Եգիպտոսի Հայոց և ապա խօսեցաւ քարոզ։ Սրբազանին առջեւ կը սպասարկէին աւագ սարկաւագներ Բրչն. Յարութիւն Լեւոնեան և Սննիկ Պօղոսեան։

Ուրախալի երեւոյթ մըն էր երբ եկեղեցւոյ մէջ շարքի կեցած էին Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի և Հ.Մ.Ը.Մ.-Արարատի արլնները, արեւնուշները և քայլիկները, իրենց առաջնորդներով։

Պատարագի աւարտին, եկեղեցական թափօրը ուղղուեցաւ Ազգային Առաջնորդարանի դահլիճը, ուր հաւաքուած էին Ազգային Իշխանութեան անդամները, ուսուցիչներ, դպիր եր և հիւրեր։ Տեղի ունեցաւ ագի և ջուրի օրհնութիւն։ Խօսք առաւ պր Յակոբ Համբիկեան։ Առաջնորդ Սրբազան Հայրը ներկայացուց հիւրերը որոնք ներկայ էին դահլիճին մէջ և բոլորին շնորհաւորեց Ս. Զատիկը։ Սրբազան Հայրը հաղորդեց նաեւ թէ ներկայ հիւրերէն պր. Յովակիմ Սալանեան որ թղթակից անդամ է ամերիկեան Geographic Magazine ամսաթերթին, փափաք յայտնած է թեմական ժողովի արգելի ատենապետ տիար Փօլ Քիլիճեանի կանքին և գործունէութեան ընդմէջէն ներկայացնելու մասնաւոր հատորով մը, հայ ժողովուրդի գոյատեւման կարողութիւնն և պանդան առաքինութիւնները։ Այս լուրը ընդունուեցաւ գոհունակութեամբ։

Տեղի ունեցաւ նաեւ պատասխանութիւն եկեղեցւոյ Տիկնանց Խնամակալութեան կողմէ։

Առաջնորդ Սրբազան Հօր Ա-ը համբուրելէ և Ս. Զատիկը շնորհաւորելէ ետք հրաժեշտ առինք։

Հայ Աղեքսանդրիահայ Պազարը Մեծ Ցաչողութիւն Արձանագրեց

Նախանցեալ Կիրակի, 23 Մարտ 1986, Ծաղկազարդի օրը, Ս. Գէորգ-Պետրոս եկեղեցւոյ մէջ կատարուած հանդիսաւոր Սուրբ Պատարագէն ետք, խուռներամ բազմութիւն մը սկսած էր Պօղոսեան Ազգ. վարժարան ժամանել ներկայ գտնուելու և քաջալերելու համար Հայ Աղքատախնամ Մարմնի ինչպէս նաեւ աղեքսանդրահայ մշակութային մխիթարական տիկնանց ընկերութեան և օրիորդներուն եռամսեայ տարած աշխատանքը։

Կէսօրէն ետք ժամը 12.30ին, օրուան նախագահուհի տիկին Անի Թօսունեան, շրջապատուած Առաջնորդ Սրբազան Հօր, Արժ. Տ. Գրիգոր քհյ. Օհանեանի, Ազգային Իշխանութեան անդամներով և հիւրերով, «Մելգոնեան օրահի մուտքի դրան վրայ զեռեղուած ժապաւէնը մկրատեց և բացուած յայտարարեց ցուցահանդէսը։

Սեղաններուն վրայ ճաշակաւոր կերպով ցուցադրուած էին զեղեցիկ ձեռագործներ, սեղնագործուած սաւաններ, ծած կոցներ, հագուստեղէններ, բուրդէ հիւսուած լիզէօզներ, շալեր, վաթիկներ, խոհանոցի վերարերեալ փուռի ճեռնոցներ և տնային զանազան զարդարանքներ։

Մասնաւոր բաժին մը յատկացուած էր Զատկուայ հաւկիթներու, չէօրէկներու, անուշեղէններու և այլ ուտելիքներու, որոնք սիրայօժար պատրաստուած էին տիկիններուն կողմէ։

Կէսօրէ ետք ժամը 2ին, սրահը պարպուած էր ցուցադրուած բոլոր ապրանքներէն և ներկաները պոհ արամադրութեամբ մեկնեցան սրահէն։

Պազարը նիւթական և բարոյական մեծ յաղողութիւն արձանագրեց չնորհիւ ազեքսանդրիոյ Հայ Աղքատախնամ Մարմնի Տիկնանց Ընդհանուր ժողովին և օրիորդներուն մի ա ց եալ աշխատանքին։

Ջերմօրէն կը չնորհաւորենք Ազեքսանդրիոյ Հայ Աղքատախնամ Մարմնի Տիկնանց Ընդհանուր ժողովը և բոլոր օժանդակ տիկիններն ու օրիորդները որոնք այս ձեռնարկին յաղողութեանը սատարեցին, ու նորանոր յաղողութիւններ կը մաղթենք իրենց ազգանուէր գործունէութեան։

Զ. Պ.

ԳԱՀԻՐԷԻ ԹԵՄԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

(Շարունակութիւն Ա. էջէն)

Նոր կազմը, որ նախագահ Սրբազան Հօր հետ առանձնանալով, իր անդրանիկ նիստը գումարեց եւ կազմեց իր դիւանը հետեւեալ կերպով։

Ատենապետ – Պր. Նուպար Սիմոնեան
Փոխ-ատենապետ – Պր. Երուանդ Թումայեանց
Ատենադպիր – Պր. Նորայր Տէօվլէթեան
Գանձապահ – Ընկ. Զաւէն Պալեան
Խորհրդականներ – Պր. Յակոբ Մարգարեան, Տոքթ. Գէորգ Մազլումեան եւ պր. Բարսեղ Գըզըլեան։

Թեմական ժողովի ատենապետ պր. Փօլ Քիլիճեան չնորհաւորեց նորընտիր Բաղաքական ժողովը, և չնորհակալութիւն յայտնեց նախորդ կազմին ատենապետութեամբ պր. Անդրանիկ Մեսրոպեանի, անոր տարած արդիւնաբեր գործունէութեան համար։

8.- Առաջիկայ Թեմական Համագումարի թուականի.

Համախորհուրդ Աղեքսանդրիոյ Թեմական ժողովին հետ, ժողովը Թեմական Համագումարի Թուական որոշեց յառաջիկայ Ապրիլ 18ը, Աղեքսանդրիոյ մէջ։

Ժողովը փակուեցաւ ժամը 12.30ին Առաջնորդ Սրբազան Հօր «Պահպանիչ»ով։



Հեսարան մը՝ Երեւանի Նորակառոյց Թաղամասէն
(Լուսանկարը՝ Պ. ՊեՏՐՈՍԵԱՆԻ)

Հայկական Վարժարանը Կ՚իյրա

ԳԱԼՈՒՍՏԵԱՆ-ՆՈՒՊԱՐԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՊՈՒԼԱՓԻ ՄԱՍՆԱՃԻՒՂԻ ՇՐՋԱՆԱՒԱՐՏՆԵՐՈՒ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆԸ

Ծանական ցնծութեամբ լեցուն մթնոլորտի մէջ է, որ Ուրբաթ, 26 Մարտ 1986, երեկոյեան ժամը 7.30ին, տեղի ունեցաւ Գալուստեան-Նուպարեան Ազգ. վարժարանի Պուլափի մասնաճիւղի 1984 85 տարեշրջանի շրջանաւարտներու հանդիսութիւնը, հովանաւորութեամբ Թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Մ. արք. Զինչինեանի, և նախագահութեամբ Թեմական Ժողովի ատենապետ, ազգային բարերար՝ տէր և տիկին Փօլ Քիլիճեաններու։ Ներկայ էին Ազգային երեսփոխաններ, հոգաբարձութեան անդամներ, Տիկնանց Խնամակալութեան վարչականներ, մամուլի ներկայացուցիչներ, ծնողներ և յոգնախառն բազմութիւն մը։

Մուտքի սրահին մէջ ցուցադրուած էին աշակերտներուն գունաւոր նկարները։ Գործերը այնքան գեղեցիկ էին որ կարծէք արուեստագէտներ էին ցուցադրողները և ոչ թէ աշակերտներ։ Այս առթիւ կը չնորհաւորենք գծագրութեան ուսուցչուհի օր. Հրիփսին Զարճեանն ու աշակերտները և կը մաղթենք բոլորին նորանոր յաղողութիւններ։

Երգչախումբին կողմէ երգըւած եգիպտական պետական քայլերգին և վարժարանի մաղթերգին յոտնկայս ունկնդրութենէն ետք, փոխ-տնօրէն պր. Յակոբ Համբիկեան կատարեց բացման հակիրճ խօսք մը։

Գեղարուեստական բարձր ճաշակով կազմուած յայտագրին երգային բաժինը՝ կազմուած առաւելաբար ազգագրական երգերէ, կատարեց վարժարանի աշակերտական երգչախումբը, ղեկավարութեամբ և դաշնակի ընկերակցութեամբ խմբավար Հայկ Սարգիսեանի։ Յաջորդաբար երգըւեցաւ «Երգենք պարենք Ռոչարի», «Լէ, լէ, լէ...», «Արեւ բացուեց» փունջը՝ մենակատարներ ունենալով Խտուար և Րոպէր Միլատ փոքրիկ եղբայրները, «Սառաւօտեան փչէց հով», «Մոկաց չուկէն» Նորայր Մխիթարեանի և Թալին Կապէեանի մենակատարութեամբ, «Ամպի տակից», Համբարձում Եայլա» մենակատար Մարի Ժողէֆ Ֆարակ, Արտ. խաչատուրեանի «Սարերդ ծաղկել» երգը, «Նինոնամ – Նինոնամ», փոքրիկները Գէորգ Գազազեանի և Րոպէր Միլատի մենակատարութեամբ, «Հանիք Նիներ» ազգագրական երգին հատուածները իրենց մասնակցութիւնը բերին Թալին Կապէեան, Մարի Ժողէֆ Ֆարակ, Սիլվա Կապէեան, Նորա Գոլոյեան և Ռուբինա Թապագեան։

Բոլոր խմբերգներն ալ ընդունեցան ջերմ խանդավառութեամբ եւ ներկաներուն անվերապահ հիացմունքին։ Ցիշենք նաեւ որ կարգ մը երգերու դհոլով կ՚ընկերակցէր փոքրիկն Լ. Տ. Յակոբեան։

Մէկ ընդ մէկ եղան արտասանութիւններ։ Ս. Կապուտիկեանի «Հայ Լեզուն» քերթուածը արտասանեց Անի Գրիգորեան, Ս. Ծառուկեանի «Ուխտ Արարատին» քերթուածը արտասանեց Սիլվա Կապէեան, Սարմենի «Ես մի կորած քոյր ունեմ» քերթուածը արտասանեց Արամ Դելփեան, Յ. Շիրազի «Չրաչք Հոգեգալուստի» քերթուածը արտասանեց Թալին Կապէեան, Ս. Կապուտիկեանի «Մասիսի մօտիկ» քերթուածը արտասանեց Մարկրիթ Թահթապրունեան և դարձեալ Ս. Կապուտիկեանի «Զրահապատ Վարդան Զօրավար» քերթուածը արտասանեց Նորա Գոլոյեան։ Բոլոր արտասանողներն ալ իրենց ամբողջ զգացումը ու հոգին դրին այս սքանչելի քերթուածներուն իրենց մեկնաբանութեան մէջ եւ արժանացան ներկաներուն հիացմունքին։

Գեղարուեստական յայտագրի աւարտին, տեղի ունեցաւ փոքր դաղար մը, որուն ընթացքին ներկաները հիւրասիրուեցան քաղցրեղէններով եւ զովացուցիչներով։

Յայտագրին երկրորդ մասը սկսաւ իւրաքանչիւր դասարանի ա. եւ բ. հանդիսացող աշակերտներու մրցանակներուն բաշխումով, ինչպէս նաեւ քարթագոյն կարգերու հինգ աշակերտուհիներու՝ Անի Գրիգորեան, Թալին Կապէեան, Սիլվա Կապէեան, Նորա Գոլոյեան եւ Մարկրիթ Թահթապրունեան, որպէս մրցանակ տրուեցաւ Շեհատաթ Խթխմարներ, որպէս գնահատանք ըլլայ վարժարանէն ներս, ըլլայ դուրսը՝ Ազգային Առաջնորդարանի դահլիճին եւ մշակութային ակումբներուն մէջ, արտասանութիւններով անոնց ունեցած յաջատեւ ելոյթներուն։

Շրջանաւարտներուն անուշով գեղեցիկ ուղերձ մը կարդաց Սոնա Յարութիւնեան։

Վկայականներու եւ մրցանակներու բաշխումէն ետք, անցեալ տարուան հինգ շրջանաւարտներուն, տնօրէն պր. Նշան Վարդեան կարդաց «Հուսկ բանք»ը։

Առաջնորդ Սրբազան Հայրը իր հայրական խրատներն ու օրհնութիւնները տուաւ շրջանաւարտներուն, եւ ներկաներուն կողմէ մխիթարեան երգուած Տէրունական Աղօթքով վերջացաւ հանդիսութիւնը, որուն համար կը չնորհաւորենք շրջանաւարտները, անոնց ծնողները եւ վարժարանին կրթական մշակները։

Զ.Պ.

Աննա Պօղիկեանի Նկարչական Ցուցահանդէսը

Նկարչուհի Աննա Պօղիկեան, անցեալ Մարտին, Գահիրէի Տոքքի թաղամասին մէջ գտնուող պերճանքի կրպակի (Պուտիք.) մը մէջ ցուցադրեց սահմանափակ թիւով նկարներու շարք մը — երեք հնգեակ «կուաչ»ներ և քանի մը չրանկարներ։

Եթէ անոր վերջին ցուցահանդէսին նիւթը Հնդկաստանն էր, ապա այս անգամ՝ արաբական Արեւելքը։

Ցուցադրեալ կրպակի մը մէջ, որ մեզի համար նիւթական և սպառողական ընկերութեան մը պատկերը կը ներկայացնէ, գրաւականն մըն է, և այցելուն՝ թերեւս, ըստ այնմ կ՚ակնկալէ այնտեղ գտնել համապատասխան գեղարուեստական ձեռնարկ մը։ Սակայն պարագան այդպէս չէ։ Արուեստագիտուհիին ցուցադրած նկարչութիւնը աւանդական է, նոյնիսկ ակադեմական, խորապէս ենթակայական, և հակառակ արուեստագիտուհիին ժխտումին, աննիւթական, և ուղղուած դէպի միտքի ոլորտները։

Պատէն կախուած համառօտ ազդ մը կը տեղեկանանք, որ ցուցադրուած նկարները՝ որպէս նիւթ ունին «Տեմիրտաշեան Ճանապարհը» (Թարիքա էլ Տեմիրտաշէյա), գլխաւորապէս «մուլէտ»ի օրը, ինչպէս նաեւ այդ եղբայրութեան՝ նոյն առիթով կազմակերպած ապրողութիւնները Հինգշաբթի երեկոյեան։ Սակայն օգտակար տեղեկութիւն մըն է, որովհետեւ ցուցադրուած նկարները անխորագիր են։

Աննա Պօղիկեան կը փորձէ արտայայտել, եւ կամայ կամ ակամայ կ՚օգտագործէ կերպարներու և գոյներու այլաբանութիւն մը։ Արուեստագիտուհին կերպարները ստուերագծած է կարծէք շտապով, այն մտավախութեամբ, որ անոնք կրնան չուտով անյայտանալ։ Ամենուրէք Ապարօչներ, որոնք կարծէք կը ծածանին «ներկամտի»ի (փասթել) միջոցին մէջ։ գոգցես հոգիներ անջրպետին մէջ։

Այս ցուցահանդէսը մեծապէս արժեւորուած էր բնական բացառիկ լուսավառութեամբը կրպակին, որ այս առիթով բոլորովին պարպուած էր, ի բաց առեալ տարաշխարհիկ բոյսերէ, որոնք կը զուարթացնէին ցուցահանդէսին մերթ անպաճոյճ երեւոյթը։

Բացայայտ է Աննա Պօղիկեանի արուեստագիտական մտահոգութիւնը, և անոր նկարները չեն կրնար անտարբեր թողուլ այցելուն, որ կը պարգեւատրուի գեղագիտական զգացողութեամբ մը։

Պօղիկեանի նկարչութիւնը ոչ զանգուածներուն և ոչ ալ ընտրեալներուն համար է, այլ պարզապէս անոնց համար, որոնք զայն կը կամենան եւ կրնան ղգալ և ըմբռնել։

Ե. Ա.

ԿԱՐԴԱՑԷՔ ԵՒ ՏԱՐԱԾԵՑԷՔ
«ԱՐԱՐԱՏ» ՕՐԱԹԵՐԹ
Պէյրութ – Լիբանան
«ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆ»
Նիւ Եորք – Միաց Նահանգներ
«ԶԱՀԱԿԻՐ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
Գահիրէ (Եգիպտոս)
«ՇԱՐԺՈՒՄ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
Պուէնոս Այրէս (Արժանթին)
«ՄԱՍԻՍ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
Փասատինա (Միաց. Նահանգներ)
«ՅԱՂԹԱՆԱԿ» ԱՄՍԱԹԵՐԹ
Փարիզ (Ֆրանսա)
«ԼՈՒՍԱԲԱՑ»
Թորոնթօ (Գանատա)
«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ»
Սիտնի (Աւստրալիա)

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՄԷՔԷՐԵԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԽՕՍՔԸ՝ ՏԻԿԻՆ ՌՈԶԱ ՊԱՐՈՆԵԱՆԻ ԾՆՆԴԵԱՆ ՀԱՐԻՒՐԱՄԵԱԿԻ ՀԱՆԴԻՍՈՒԹԵԱՆ

Ազնուափայլ տիկնայք եւ օրիորդներ,
Մեծայարգ պարոնայք,
Հայ եկեղեցւոյ, մամուլի, դպրոցի, մշակութային միութիւններու եւ կազմակերպութիւններու պատուարժան ներկայացուցիչներ,

Այսօր բացառիկ օր մըն է հայութեան համար։ Մէկ դար առաջ, Սեբաստիոյ Տիւրիկ գիւղաքաղաքին մէջ ծնուած, 15 տարեկան հասակին մանկավարժական ասպարէզը սիրած, Թոզաքի, Թալասի, Այնթապի եւ Առեւմտեան Հայաստանի այլ քաղաքներու մէջ որպէս մանկավարժուհի աշխատած, այնուհետեւ 26 տարիներ շարունակ Գահիրէի Գալուստեան ազգային վարժարանի մէջ որպէս մանկավարժ, ուսուցչուհի եւ մանկապետիի վարիչ պատասխանատուի մի հայուհիի պատուելու համար է, որ հաւաքուած ենք այստեղ։

Սիրելի տիկին Պարոնեան,

Կը շնորհաւորենք ձեր ծննդեան հարիւրամեակը եւ կը ցանկանանք ձեզ քաջառողջութիւն, հաճելիս ծերութիւն եւ արեւշատութիւն։

Սիրելի ուսուցչուհի,

Որպէս կրթասիրտ հայուհի եւ ազնուասիրտ դաստիարակչուհի, Դուք ձեր ամբողջ գիտակցական կեանքը զոհաբերեցիք Հայ Դպրոցին՝ քաջ գիտակցելով, որ առաջին հերթին դպրոցն է հայապահպանման եւ հայ մանուկներու ազգային տոհմիկ դաստիարակութեամբ թրծելու եւ զինելու կարեւոր ամրոցը։

Դուք, շատ լաւ գիտակցելով, որ ամէն մէկ դպրոց մէկ ամրոց է, իսկ ամէն մէկ հայ ուսուցիչ մէկ աչալուրջ զինուոր ու զօրավար՝ հայապահպանման սրբազան գործի վրայ, մեր առաջին ուսուցչապետի՝ Մեսրոպ Մաշտոցի օրինակին հետեւելով, ծառայեցիք որպէս մանկավարժ բազմահազար մանուկներու սորվեցնելով Մեսրոպեան այբուբենը եւ մեծ ասպետացն մայրենի լեզուն, զբաղուելով մեր ճեղագիտական դաստիարակութեամբ, մեր մէջ սերմանելով երաժշտական, պարային, գեղարուեստական, ձեռարուեստի ուսմունքներ, եւ ինչպէս բանաստեղծ Աւետիս Սահակեանը կը գրէ՝ «Դուք մեզ համար եղաք երկրորդ ծնող աշխարհում»։

Ահա որդիական մեր պարտականութիւնն է, որ կը մատուցենք Ձեզ այսօր, ձեր ծննդեան հարիւրամեակի կապակցութեամբ կազմակերպուած այս համեստ յոբելինական հանդէսով։

Սրպէս բազմավաստակ մանկավարժ, դուք ձեր ամբողջ աշխատանքային եռանդը նուիրեցիք հայ որբերու, հայ տարագիր մանուկներու, սփիւռահայ զանգուածի երախաներու հայեցի եւ հայրենասիրական դաստիարակութեանը։

Դուք Ձեր արբազան պարտականութիւնը համարեցիք հայ լոյսի եւ գիտութեան սերմեր ցանել մատաղ սերունդներու միտքերուն ու հոգիներուն մէջ։ Բողբոջ, Կոկոն, Ծաղիկ եւ Նախապատրաստական դասարաններուն մէջ ձեր կրթած հազարաւոր սաները ծլած, ծաղկած ու պտղաւորուած են տարիներ շարունակ։ Այսօր բաղդաւոր ենք նաեւ մենք, որ կը մեծարենք ձեզ՝ դոյզն չափով փոխադարձելով ձեր տարիներու վաստակը։

Շատերուդ յայտնի է արդէն, որ 1985 թուականի Օգոստոսին Լոս Անճելըսի հայ մամուլի մէջ հրապարակուեցաւ այն լուրը՝ թէ Սաթենիկ եւ Արտեմ Պարոնեան զոյգերը 50.000 տոլար նուիրեցին «Ռոզ եւ Ալֆ Փիլիպոս» ազգային դպրոցին՝ ի պատիւ իրենց ծերունազարդ մօր՝ Ռոզա Պարոնեանի, եւ թէ վարժարանի հոգաբարձութիւնը որոշեց մանկապարտէզը կոչել «Պարոնեան Մանկապարտէզ»։ Ուրախ եւ հպարտ ենք, մեծ երախտաւորիդ անունը յաւերժացած տեսնելով։

Դուք կրցաք Մայրենի լեզուի ուսուցման զուգակցել հայրենասիրական զգացումներու արծարծումը։ Ձեր սաներու հոգիներուն մէջ կարողացաք ներմուծել ամուր, ազնիւ բարձր հայասիրութիւն։

Ձեր աշակերտները, այսօր դարձած են հասարակական, մշակութային, կրթական արժանաւոր գործիչներ ու տարբեր մասնագիտութիւններու գիծով անուանի մարդիկ՝ բժիշկներ, փաստաբաններ, գիտական աշխատողներ, ինժեներներ եւ այլ մասնագէտներ։ Ամբողջ բանակ մը կը կազմեն անոնք եւ ուրիշ որ գտնուին միտս վառ կը պահեն ու պիտի պահեն իրենց բոլոր ուսուցիչ-ուսուցչուհիներու, Գալուստեան ազգային վարժարանի, ՀԱՅ ԴՊՐՈՑԻ ժրաջան գործիչներու նուիրական յիշատակներն ու տպաւորութիւնները։

Սիրելի դաստիարակչուհի, մեծ յուզումով եւ մանկական օրերու հաղոր յիշատակներով է, որ կարդացի ձեր երգերու ձեռագիր տետրակը։ Ամէն մէկ հայարիւն անձնաւորութիւն նոյն ապրումներով պիտի թղթատէ բազում տասնամեակներ առաջ գրուած այդ մասունքը։ Այդէս չվրիպեցաւ հետեւեալ հառաչը, որ կը սորվեցնէիք մանուկներուս՝

ՄՐԱՄԻՏ ԷՋԵՐ Ց. ԱԼՓԻԱՐԷՆ

ՍԱԼՍՏ ՌԻՒՍ

(...ել բառը իրենչ այլ գոյն ու թիւններ ունի։ Ասած եմ, Սալոթական մահկանացուները կերակուր կ'ուտեն, իսկ սուտ աշնորհալներ կանորմ՝ թրգչ ժողանգու թիւն մը կ'ուտեն։ Թոխմախօսները կ'ուտեն իրենց բառերուն կէսը։ Հարս ու կեսուր ղիրար կ'ուտեն և զղայուն մարդը ինքզինքը։

Բանբաս սղնները իմ և ձեր մէսը կ'ուտեն։ Խղճամիտ պարտաւորը կ'ուտէ պահանջատէրին իրաւունքը։

Աշխարհիս մէջ խղճամիտ թաղականը կ'ուտէ... ժամին եկամուտները։ Տղաքը ծեծ կ'ուտեն... երբեմն՝ մեծերն ալ։

Շատեր կան որ կ'ուտեն... նոտած տուներնուն վարձքը։ Եւ ո՞վ է այն՝ որ երբեք կեանքին մէջ չափ մը չէ կերած։ Հապա կաշառք ուտողները...։ Անհրեան երը իրենց ամօթը կ'ուտեն և հրեայի հետ պոծ ընողները անպատճառ... խազրխ մը։

Հայերը կան, որ կը պնդեն, թէ զաւակին առաջին օրը անդամ մը գոյդ մը կօշիկ կ'ուտէ։ Զար մարդիկ երեկոյ թշնամիները կ'ուտեն... աչքով։ Կիները կան որ փոխանակ չէնքով չնորհքով նաեւլու երբեմն անանկ խալթէր կ'ուտեն որ...։

Աստր համար հակը և եղունգնին ուտող մարդերու խօսքը չեն լսեր։

Իրրեւ թէ այս ամէնը բաւական չըլլար սեսակ մը մարդեր ալ կան որ կ'ուտեն... թերթերու բաժանորդագինը։

Ընտո՞ր ալ կը մարսեն...։

«Շանթ» 1913

ՓԻՒՐ ՊԻԹՏԻ՛

Ես ալ իմ կարգիս խմբագիր եղած եմ առեն մը և մօտէն գիտեմ, թէ ինչ բաներու կարող են մենք մենք՝ լրագրողներս։ Ի մէջ այլոց -- յայտնի չեղա՞ւ որ ես ալ խմբագիր եղած եմ, աւա՛ղ,-- ի մէջ այլոց պզտիկ պատմութիւն մը ձեզի որուն վաւերականութեան վրայ չեմ նեղեր որ կասկածիք։

Մանրանկար տպարան մը առջիս դրուած էր թերթս հրատարակելու համար։ Ա՛ռ, ինչեր քաշած եմ, ինչե՛ր։

Երեւակայեցէք որ ամբողջ տպարանին մէջ 17 հատ մ'իայն փ գիրէն կար։ Գրաշարապետս կէս ժամը անգամ մը՝ փիւր պիթսի՛, կը պոռար ներսէն, յօդուածիս առաջի տողերը շարելէն ետք։ Հարկ կ'ըլլար որ յօդուածս ձեռքէն առնէի և ինչի՞ն ամէն բառերը, որոնք փ մը ունէին իրենց մէջ։ Այդ գիրը կեանքիս տասը տարի պահեստացած է, կ'երդնում ձեզի։

Անգամ մը չեմ յիշեր առթիւ Ապրիլեկի վրայ երկար յօդուած մը գրած էի որուն բնականաբար փ գիրը կայ գածիդ չափ։ Դիշերուընէ տպարին կը յանձնեմ պատրաստ լսվ որ առաւսու կանուխէն սկսի շարել, կէսօրին թերթը հասցնելու համար։ Տասնմէկին մօտ խմբագրատուն կուգամ և կը տեսնեմ, որ երկու գրաշարներս ձեռքերնին ետնին կապած դրանը առջեւ վեր վար կը պտրակին։

Ի՞նչ շուտ լմնցուցեր են կ'ըսեմ մտովին, և ներս մըմնջով՝

— Փորձերը բերէք նայիմ կ'ըսեմ, լսօսքս գրաշարապետին ուղղելով։

— Ի՞նչ փորձ, մէյ մը չտեսիր տէյի, չէ հարցնե՞ս։

— Էյ, ինչո՞ւ չի շարեցիք, պաք։

— Յօդուածիդ մէջ 150 հատ փ կայ, պատրաստուածն պիտի բերէի։

Ձեռքս ճակտիս կը զարնեմ և կը զգամ, թէ ամբողջ յանցանքը իմս է։

Պատրաստ ուրիշ ձեռագիր չկար և թերթը կէսօրին պէտք էր հանել։ Գաղափար մը կը ծնի գլուխս մէջ և յօդուածս ձեռքերնին տալով ներսէն՝

— Բոլորը փ-երը բ ըրէք կը հրամայեմ։ Եւ թերթը ժամանակին կը հրատարակուի։

Օրն ի բուն դէմս ելողները՝

— Երբո՞ւընէ ի վեր է որ Ապրիլեկն բով կը գրեն կոր կը հարցնէին, վրաս խնդալու ձեւով մը։

***

Իրաւունքներն էր։ Իրիկունը քլուխին մէջ քանի հոգի գլուխս կը ժողվուին և բացատրութիւններ կը պահանջեն այդ տառասխալին վրայ։

— Տառասխալ մի՛, ճշդիը բով գրելն է, ես ասիկա կը գտնեմ Քէսոր Քէյլէրի մէկ աշխատութեան մէջ տեսայ և հասկցած եմ որ ճիշդը ասանկ է։ Ան որ Քէյլէրը մեզմէ աղէկ հասկցած հայերէնը։

(Շար. տես էջ 4)

00193

ՋԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԵՍԲԹԵԹԵՐԸ
3 ԱՊՐԻԼ 1986

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՄԱՀԱԶԴ

Աղեքսանդրիոյ Ազգային Իշխանութիւնը խորունկ ցաւով կը ծանուցանէ մահը՝ Աղեքսանդրիոյ Պատկ. Թեմական Ժողովին երկարամեայ անդամին՝

ԼԵՒՈՆ ԵԱՂԳՈՒՊ ՄԱՄՈՒՐԻ

որ տեղի ունեցաւ Երեքշաբթի, 25 Մարս 1986ին, իր բնակարանին մէջ:

Հանգուցեալին համար կատարուեցաւ Ազգային Յուղարկաւորութիւն Չորեքշաբթի, 26 Մարս 1986ին, Ազգային Գերեզմանատան Ս. Գէորգ Մատրան մէջ, յ.ժ. ժամը 3 ին, ի ներկայութեան Ազգային Իշխանութեան անդամներուն եւ բարեկամներուն, եւ հանգուցեալին մարմինը ամփոփուեցաւ իր բնատեղեան շիրիմին մէջ, եւ յանուն Աղեքսանդրիոյ Ազգային Իշխանութեան ծաղկեպսակ զետեղուեցաւ իր գերեզմանին վրայ:

ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ

Այս ախուր առթիւ, «Ջահակիր» իր ղդածուած ցաւակցութիւնները կը յայտնէ հանգուցեալին այրիին՝ տիկին Ռոզայի, եղբօր՝ Գերպ. Տ. Յովսէփ Ծ.վրդ. Մամուրի, զաւկին՝ տոքթ. եւ տիկին Օննիկ Սթանպոլեանի եւ սգակիր բոլոր պարագաներուն:

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Ծէր և տիկին Գրիգոր Շահպենտէեան, ծէր և տիկին Նազարէթ Գալայճեան (Լոս Անճելըս), ծէր և տիկին Կրեկորի Շահպենտէեան (Մանչեսթըր), ծէր և տիկին կարօ Շահպենտէրեան (Լոս Անճելըս), ծէր և տիկին Վահէ Պալաեան և զաւակը (Մոնթրէալ) և համայն պարագաները կը ծանուցանեն, թէ Կիրակի 6 Ապրիլ 1986, ուռւօսեան ժամը 11.30ին, Ազգային գերեզմանատան Ս. Գէորգ մատրան մէջ, հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի իրենց սիրեցեալ ծնողքին, եղբօր, քեռիին, մեծհօր, մեծմօր և աղգականին՝

ՈՂԲ. ԿԱՐԱՊԵՏ ԵՒ ՎԱՐԴՈՒՀԻ ՇԱՀՊԷՆՏԵՐԵԱՆՆԵՐՈՒ

յիշատակներուն:

Հանգուցեալներուն յիշատակը յարգողներէն կը խնդրուի ներկայ գտնուիլ:



ՖՈՒԹԲՈԼ

«ԱՀԼԻ» ՅԱՂԹԵՑ ՈՒԿԱՆՏԱՑԻ «ԷՔՍՓՐԵՍ»ԻՆ

Անցեալ Ուրբաթ, 28 Մարտ 1986, կ.ե. ժամը 3ին, Գահիրէի մարզաւանին մէջ, «Ահլի»ի խումբը Ափրիկէի բաժակի ախոյեանութեան 1.32 ելթի մրցումին, 2-0 արդիւնքով յաղթած է Ուկանտայի բաժակի ախոյեան «Էքսփրես» խումբին:

Կոլերը նշանակած է Խալեֆ Կաուալլան 8րդ և 79րդ վայրեաններուն, վերջին կոլը տուգանքային հարուածով:

Դարձի մրցումը տեղի պիտի ունենայ Շաբաթ 12 Ապրիլին, Գամփալայի մէջ:

Խ. ՄԻՈՒԹԵԱՆ 49ՐԴ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԵԱՆ ԳԺՈՎ

ՀԱՅՐԵՆԻ «ԱՐԱՐԱՏ»ԻՆ ՎԵՐՋԻՆ ՄՐՑՈՒՄԸ

«Արարատ» իր չորրորդ մրցումը խաղաց Մարս 23-ին Միւնոխի մէջ, տեղւոյն զօրաւոր խումբերէն «Տիցամօ»ի դէմ, եւ հանդիպումը վերջ գտաւ 0-0 հաւասար արդիւնքով:



Սպենդիարեանի անուան Պետական Օփերան

ԱՌՈՂՋՍ ՊԱՀԱԿԱՆ

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ՝ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ «ԱԹԵՐՈՋՔԼԵՐՈՋ»Ի ԴԷՄ

ՇԱԲԱԹԱԿԱՆ ԶՈՐՍ ՀԱԿՈՒԹԻՒՆ ԴԵՂՆՈՒՑԷՆ ԱԻԵԼԻ ՄԻ ՈՒՏԷՔ

Հակայական սերտողութեան մը իրրեւ արդիւնք, որ տեւած է տասնեակ մը տարիներ, ամերիկացի պրպտողները ապացուցանեցին, թէ իջեցնելով «քոլլէսթրոլ»ին քանակը, մենք կրնանք նուազեցնել վտանգը սրտաբանական անօթային արկածներու: Այս արդիւնքը չգարմացուց ոչ մէկը, քանի որ երկար ժամանակէ ի վեր գիտենք, թէ արեան գերճնշումը (թանսիոն) եւ «քոլլէսթրոլ»ը պատճառներ են աւելցնելու վտանգը «Աթերոզքլերոզ»ին, այսինքն՝ թափանցումը իւղին՝ երակներու ներքնակոմին, այն երակներուն, որոնք կը անուշանեն սիրտը:

Քոլլէսթէրոլի դէմ պայքարելու համար ահաւասիկ մի քանի կարեւոր խորհուրդներ:

— Նուազագոյն չափով սեւ միս՝ որքան կարելի է առանց իւղի (տէկրէսսէ):

— Օգտագործել ձուկի եւ հաւազգիներու միսը, հրաժարիլ անոնց մորթերէն:

— Բոլորովին հրաժարիլ պէյքընէն եւ բոլոր տեսակի «սոսխոն»ներէն, ապուխտէն ու բոլոր պահածոյ եւ աղուած միսերէն:

— Նախապատուութիւն տալ իւղը հանուած կաթին, մածունին եւ պանիրին:

— Հրաժարիլ իւղոտ պանիրներէն, մանաւանդ ճերմակ պանիրէն:

— Ի չ քանակութեամբ պալպաղակ ուտել:

— Շաբաթական չորս հատ կիթի դեղին միայն, ներառեալ՝ խոհանոցային պատրաստութիւնները:

— Հրաժարիլ իւղոտ ճաշատեսակներէ:

— Սահմանափակել «սոս»երու գործածութիւնը եւ համեմատ ուտելիքները, մանաւանդ միսի թացանը (սոս):

Բազեց՝ ՆԱՐԻՆԷ

ՓԻՒՐ ՊԻՏԻ՛

(Շար. ·Գ էջէն)

Ամէնքը ափ ի բերան մնային և բոլորովին համոզուեցան ըսածիս: Ապուշնե՛րը, ինչէ՛ն գիտնային թէ փիւր պիթի՛:

«Արեւելեան Մամուլ» 1903

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնք ցարդ չեն ղրկած իրենց բաժնեգինը, բարի ըլլան մեզի փութացնելու զայն, դիւրացնելու համար մեր գործը: Չէք կամ մանր-փոստ դրկել «ZAVEN BALAVAN»ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Պահիրէ (11511), Եգիպտոս:

«Ջահակիր»ի Աղեքսանդրիոյ պատուական ներկայացուցիչն ու թղթակիցն է՝
Պր. ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՅԵԱՆ
33 Սաաս Զաղլուլ պող.
Հեռ. թիւ 802199

ԳԱԼՈՒՍՏԵԱՆ-ՆՈՒՊԱՐԵԱՆ ՍԶԳ· ՎԱՐԺԱՐԱՆ
ՀԵԼԻՈՊՈԼՍՈՅ ՄԱՍՆԱՃԻՒՂ

«ՊՂԼՂՔՏԱՆԵԱՆ» ՀԱՆԴԻՍԱՍՐԱՀ

Կիրակի, 6 Ապրիլ 1986, կ.ե. ժամը 6 ին

Բարձր հովանաւորութեամբ

Եգիպտահայ Թեմի բարեխնամ Առաջնորդ

ԳԵՐԹ. Տ. ՋԱՒԷՆ Ս. ԱՐՔ. ՉԻՆՉԻՆԵԱՆԻ

Նախագահութեամբ

Քաղաքական Գործադիր Ժողովի Ատենապետ

ՏԻԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԵՍՐՈՊԵԱՆԻ

Շրջանաւարտները կը ստանան իրենց վկայականները
եւ աշակերտները կը ստանան իրենց մրցանակները:

ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ԾԱՑՏԱԳԻՐ

Սիրալիր հրաւէր կը թղթակցէ հասարակութեան

ԳԱԼՈՒՍՏԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ
ՏԻԿՆԱՆՑ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹԻՒՆ

ԱԻԱՆԴԱԿԱՆ ՁԱՇԿԵՐՈՑԹ

Հովանաւորութեամբ

ԳԵՐԹ. Տ. ՋԱՒԷՆ Ս. ԱՐՔ. ՉԻՆՉԻՆԵԱՆԻ

(Բարեխնամ Առաջնորդ Եգիպտոսի Հայոց)

Նախագահութեամբ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ԵՐՈՒԱՆԴ ԹՈՒՄԱՑԵԱՆՑԻ

Կիրակի, 20 Ապրիլ 1986, յ.մ. ժամը 1.30-ին
Վարժարանին ճաշասրահին մէջ

«ԱՐԱՐԱՏ»Ի ԲԱՑԱՌԻԿԸ

Պէյրութէն ստացանք «ԱՐԱՐԱՏ» Օրաթերթի բացառիկը ոխ բովանդակութեամբ, նուիրուած՝ Վերածնած Հայաստանին եւ Խաղաղասէր Լիբանանին:

Գեղատիպ եւ գունաւոր, աւելի քան 100 էջերէ բաղկացած, Բացառիկը ունի ազգային, հաղաքական, ընկերային: գրական, գիտական, կնոջական, մանկա-պատանեկան, երգիծական, մարզական եւ այլ բաժիններ, մէկ խօսքով, ամէն հետաքրքրութիւն, ճաշակ եւ տարիք գոհացնող:

Ունենալու համար դիմել «Ջահակիր»ի խմբագրութեան (հեռ. 934908) — Գին՝ 10 եգ. ոսկի:

ՀԵՌԱՁԱՅՆԻ ՆՈՐ ԹԻՒԵՐ

Տիկին Վրէժուհի Սարաֆեանի հեռաձայններու թիւերն են.
Բնակարան 3560014
Գործատեղի 3560837

ՀՐԱՊԱՐԱԿ ԵԼԱԻ

ԿՂ ՎԱՃԱՌՈՒԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՆՆՈՐԴԱՐԱՆԻՍ ՄԷՋ

ԱՐԱԲԵՐԷՆ ԼԵԶՈՒՈՎ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՀԵՂԻՆԱԿ՝ ՖՈՒԱԴ ՀԱՍԱՆ ՀԱՖԷԶ

Գունաւոր քարտէզ, 576 էջ

Մաքուր տպագրութիւն, դեղեցիկ կազմ

ՕՐԻՆԱԿ ՄԸ ՆՈՒԻՐԷ ԱՐԱԲ ԲԱՐԵԿԱՄԻԴ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

	Պարզ փոստ	Օդային փոստ
Եգիպտոսի բաժանորդներէն	250 Ե.Դ.	—
Սուտանի «	300 Ե.Դ.	500 Ս.Դ.
Լիբանանի «	—	50 Լ.Ո.
Սուրիոյ «	—	60 Ս.Ո.
Եւրոպայի, Ամերիկայի, Գանատայի, Աւստրալիոյ եւ այլ երկիրներու բաժանորդներէն	15 Տոլար կամ 10 Սթերլին	30 Տոլար

ՄԱՄՈՒԼԸ ԴՊՐՈՑ Է

دار شونه للطباعة - رقم ايداع دار الكتب ٧٨٧/٨٦

ՁԱԿԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.ع.م . ت ٩٣٤٩٠٨
صاحبة الامتياز : السيدة عايدة سيرد بيان (بالايان)

TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B.P. 2111 Le Caire (R.A.U.) - Tél. 934908
Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo
Rédacteur en chef : SARKIS BALAYAN

Հիմնուած 1948

Տրատնատէր — Ա.ՏԵՒ. ՍԱՐՈՎԲԵԱՆ
Սեփականատէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆ

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 1049 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 10 ԱՊՐԻԼ 1986 | *ՀԱՏԸ ՉԵՒՔԷ 5 եգ. ԴՀԿ.* | *عدد رقم ١٠٤٩ — الخميس ١٠ ابريل ١٩٨٦*

ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՄԷՋ ԿԱՐԵՒՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՒԱՏՔ ՊԱՏՒԱՒՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԱՅՆ ԱՌԱՋԻՆ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ԱՐՔԱՅԱԶՆՈՒԹԵԱՆ ՀԱՐՈՒՐԱԿԱՆ ԱՌԱՆՑ ԵՐԿՐԱՐԴՈՒԹԵԱՆ

ՓՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՑ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ ՀԱՅՈՑ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ ՀԱՅՈՑ ԹՈՒՐՔԻՈՅ, ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ, ՔԱՀԱՆԱՅԻՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ՀԱՅ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆՑ ԵՒ ՄԱՄՈՒԼՈՑՆ, ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ

Մեծ եղեռնի ահաւոր ողբերգութիւնից յետոյ, բարին Աստւած կենդանարար ոյժ տուեց փչեց ցահացակուած մեր ազգի վրայ, որով նա շունչ վերսին ոտի կանգնեց եւ միայն ողբալու իր անթիւ անհամար զոհերն ու աւերուած երկիրը, այլեւ արթազան եռանդով ու լաւատեսութեամբ վերակառուցելու իր նոր կեանքը, ցահացակների կրակը սրտում ամուր ծրարած։

Ազգային վերածնունդի այս հորիզոնի վրայ, սփիւռհայ կեանքում լուսատու փարոսներից մին հանդիսացաւ Մելգոնեան կրթական հաստատութիւնը, ահա վաթսուն տարիներից ի վեր անընդմէջ, որպէս հայկազեան միտս յաղթող ոգու փայլատակում։

Լուսաբեակ Գրիգոր եւ կարապետ Մելգոնեան եղբայրների առատաձեռն նուիրաբերումով եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան մշտական հոգատարութեամբ, 1926ից սկսած կիպրոս կղզու ճիւրեցկալ ապահով հողի վրայ բարձրացող այս կրթական հաստատութիւնը, մեր ազգի հազարաւոր զաւակների միտքն ու հոգին է լուսաւորել մեր մայրենի լեզուի ու մշակոյթի եւ մասնաւորապէս հայ գիտութեանց լոյսերով եւ ջերմացրել նրանց սրտերը անմար սիրովը ազգի եւ նախնեաց սուրբ հաւատքի, կոփելով նրանց կամքը՝ ծառայելու հայ ժողովրդին ու մայր հայրենիքին։

Նախախնամական եղաւ Մելգոնեան հաստատութեան ցպասը սփիւռքի հայ վարժարաններին, մանաւանդ վերջին երկու համաշխարհային պատերազմների միջեւ ընկած ժամանակահատուածում, երբ բազում մելգոնեանցի երջանաւարտներ նուիրուեցին կրթական ծառայութեան։

Նաեւ մեր օրերին անխոնջ մխիթարութեամբ տեսնում ենք թէ մելգոնեանցիները հայ կեանքում ներկայ են ազգանուէր առաքելութեան գրեթէ բոլոր ճամբաների վրայ, թէ Հայաստանում, թէ հայ սփիւռքում, իբրեւ կրթական մշակներ, իբրեւ գործիչներ եւ հրապարակագիրներ, իբրեւ հաստատական գործիչներ եւ գիտութեանց ծառայողներ, բոլորը որպէս եռանդուն ժիր մասնակիցներ։

Բարձրորէն գնահատելով հայանուէր ու հայապահպան պատմական իրագործումները Մելգոնեան կրթական հաստատութեան, այսու Մեր կոնդակաւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ցերում ենք Մեր հայրապետական օրհնութիւնը հիմնադիր Մելգոնեան եղբայրների անմոռաց յիշատակին, Հ.Բ.Ը. ազգային Միութեան հոգաբարձութեանց մեծահոգի անդամներին եւ բոլոր կրթական մշակներին, որոնք վաթսուն տարիների ընթացքում գիտութեան լոյսը եւ հայ ոգու հունը բաշխեցին մելգոնեանցիներին ու այդպէս նրանց պարգեւեցին մեր ազգին։

Մեր աղօթքն է նաեւ որ Տէրը վերջնական արդարութիւն եւ խաղաղութիւն հաստատի Կիպրոսի գեղածիծաղ ափերին, դեռեւս բազում տարիներ ու տասնամեակներ շէն ու լուսաւոր պահպանի Մելգոնեան կրթական հաստատութիւնը, որ վաղուց ի վեր առարկան է համայն հայութեան գուրգուրանքին ու հպարտանքին։

«Աստուած յուսոյ լի արասցէ զձեզ ամենայն խնդութեամբ եւ խաղաղութեամբ, առաւելուլ ձեզ յուսով զօրութեամբ Հոգւոյն Սրբոյ» (Հռոմ. ե 13)։ Այլեւ՝ «Հնկեցէք, հաստատուն կացէք ի հաւատս, ժրացարուք, զօրացարուք։ Ամենայն ինչ ձեր իրով եղիցի» (Ա. Կորնթ. ԺԶ 14)։ Ամէն։

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՑՆ ՀԱՅՈՑ

Տուաւ կոնդակս ի 20 փետրուարի 1986 Փրկչական ամի, եւ ի տումարիս Հայոց ՌՆԼԵ ի մայրավանս Սրբոյ Էջմիածնի։
ՀՄՐ.՝ 1411

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ԹԵՄԱԿԱՆ ԺՈՂՈՎ

Եգիպտահայ Համագումար Թեմական Ժողովը նիստ պիտի գումարէ յառաջիկայ Ուրբաթ, 18 Ապրիլ 1986ին Ալեքսանդրիոյ Ազգային Առաջնորդարանի դահլիճին մէջ, առաւօտեան ժամը 11-ին։

ՏԵՂԵԿԱՏՈՒ ԴԻՒԱՆ

ՍԻՄՈՆ ՍԻՄՈՆԵԱՆ ՈՉ ԵԻՍ Է

Խոր ցաւով տեղեկացանք, թէ Կիրակի 23 Մարս 1986, Զալէայի (Լիբանան) իր բնակարանին մէջ մահացած է գրագէտ, գրականագէտ, տպարանատէր, խմբագիր եւ մտաւորական Սիմոն Սիմոնեանը, 72 տարեկանին։

Ան իր ամբողջ կեանքին ընթացքին եղաւ գիր ու գրիչի մարդ, հրատարակելով գրական եւ գրականագիտական հատորներ ու դասագիրքեր։ Անոր գրիչին կը պատկանին «Սիփանայ Քաջեր», «Խմբապետ Ասլանի աղջիկը», «Լեռ եւ ճակատագիր» եւ այլ գրական գործեր, ինչպէս նաեւ «Աւետարանական Գրականութիւն» կոթողական գործը։ Պատրաստած է Հայերէն Լեզուի, Հայոց Պատմութեան եւ հայերէնով աւանդուող դասանիւթերու դասագիրքերու շարքեր (առանձին կամ ուրիշներու հետ համագործակցութեամբ), որոնցմէ շատ կը գործածուին մեր վարժարաններուն մէջ։

1983ին, Լոս Անճելըսի մէջ հանդիսաւոր կերպով նշուեցաւ իր ծննդեան 70-ամեակը, կազմակերպութեամբ «Գրական Խմբակ»ին։

Ս. Սիմոնեանի մահով, հայ ժողովուրդը կը կորսնցնէ հայ մամուլին եւ հայ գիրին ծառայող հաւատաւոր երէց մին։

Հանգիստ իր ոսկորներուն։

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԵԾ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ

ՍՏԵՓԱՆ ԿՈՒՐՏԻԿԵԱՆ

Մարտ 19ին, Երեւանի մէջ իր մահկանացուն կնքած է արձակագիրը եւ հրապարակագիրը Ստեփան Կուրտիկեան, պայքարելէ ետք անողոք հիւանդութեան դէմ։

Ծնած էր Պուրսա՝ 1908ին։ Տեղւոյն Գէորգեան վարժարանը աւարտելէ ետք յաճախած է Սելանիկի Անատոլիա ամերիկեան գոլէճը։ 1927ին, ան ներգաղթած է Խ. Հայաստան ուսանելու։ Աւարտելէ ետք Երեւանի Խ. Աբովեան մանկավարժական և օտար լեզուներու հիմնարկները։

Խմբագրական իր ասպարէզն սկսած է Սելանիկ, ուր խմբագրած է «Աշխատանք» թերթը՝ 1926 - 27 թուականներուն, իսկ հետագային՝ Երեւանի մէջ խմբագրած է «Աւանգարդ», «Երիտասարդ պոլշեւիկ» և «Բանւոր գեղուհի» թերթերը։ «Սովետական Գրականութիւն» ամսագրի խմբագիր եղած է 1946-62, իսկ խմբագրապետութեան վարած 1962 - 1982։

Ստ. Կուրտիկեան գրած է բազմաթիւ վէպեր և պատմուածքներ, որոնցմէ պէտք է յիշել՝ «Լեռնաշխարհի դուստը», «Հայրենի լեգենդներ», «Հայի հողի վրայ», «Հետախոյզն», «Անդալուզեան լեռներուն», «Երեւան», «Կոմիտասեան զոգաներ», «Լուսաշխարհ հանիմ», «Դանիէլ Վարուժանի գործերը։

ԱՐՄԻՆԷ ԺԱՄԿՈՉԵԱՆ

ԿԸ ՄԱՍՆԱԿՑԻ ԵԳԻՊՏՈՍԻ 16ՐԴ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԻՆ

Ուրախութեամբ կը տեղեկանանք, թէ եգիպտահայ տաղանդաւոր նկարչուհի Արմինուհի Ժամկոչեան իր մասնակցութիւնը բերած է Եգիպտոսի 16րդ նկարչական ցուցահանդէսին, որուն

կը մասնակցին աւելի քան 280 արուեստագէտ-արուեստագիտուհիներ 1500 նկարներով և որուն բացումը կատարած է Մշակոյթի նախարար պր. Ահմէտ Հէյքալ, անցեալ երեքշաբթի, 8 Ապրիլին,

(Շար. տես էջ 4)

բական երեւան» թերթերը։ «Սովետական Գրականութիւն» ամսագրի խմբագիր եղած է 1946-62, իսկ խմբագրապետութեան վարած 1962 - 1982։

Ստ. Կուրտիկեան գրած է բազմաթիւ վէպեր և պատմուածքներ, որոնցմէ պէտք է յիշել՝ «Լեռնաշխարհի դուստը», «Հայրենի լեգենդներ», «Հայի հողի վրայ», «Հետախոյզն», «Անդալուզեան լեռներուն», «Երեւան», «Կոմիտասեան զոգաներ», «Լուսաշխարհ հանիմ», «Դանիէլ Վարուժանի գործերը։

ԲԱԲԳԷՆ ՆԵՐՍԻՍԵԱՆ

69 տարեկան հասակին մահացաւ հայ թատրոնի նշանաւոր դերասան Բաբգէն Ներսիսեանը։

Հանդիսականներու յիշողութեան մէջ թարմ կը մնան իր ստեղծած կերպարները (Պէպօ, Նեզնամով, Աբենին, Մէքայէլը եւայլն) որոնք մտած են խորհրդահայ թատրոնի պատմութեան մէջ։

Ան պարգեւատրուած էր Աշխատանքային Կարմիր Դրօշ շքանշանով, իսկ 1972 թուականին, իբրեն չնորհուած էր ՍՍՀՄ ժողովրդական արտիստի պատուաւոր կոչում։

ԳԱՆԱՏԱՀԱՅ ԿԵՆՔ

ՈՐԱԿԱՒՈՐ ԴԱՍԱԽՕՍՈՒԹԻՒՆ ԵՒ ՍՐՏԱՊՆԴԻՉ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՋՕՐԻ ԲԱԼԱՅԵԱՆ ԹՈՐՈՆԹՈՅԻ ՄԷՋ

Ամիս մը առաջ, Թորոնթոյի հեռուստատեսի Հայկական ժամը յայտարարած էր, որ Կոմիտաս երաժշտական Ընկերակցութեան հիմնադիր–ատենապետ, Հ.Բ.Ը. Միութեան Թորոնթոյի «Անի» երգչախումբի վեհավար Մաէստրոյ Դաւիթ Վարժապետեան պիտի դասախօսէ Թէքէեան Մշակութային Միութեան կեդրոնը Հայ երաժշտութեան Բնաշրջումին եւ երգարուեստի Բնախօսական ծառայընթացին մասին։

Այս զարգացուցիչ դասախօսութիւնը տեղի ունեցաւ Ուրբաթ, 28 Փետր. 1986, Թ.Մ.Մ. Միութեան «Վահէ Թընկըը» սրահին մէջ, երեկոյեան ժամը 8 30-էն սկսեալ, կոկիկ ունկնդիր-հանդիսատներու ներկայութեան։

Երեկոյթը պատկերազարդելեցաւ անակնկալ այցելութեամբը հայբենի գրագէտ-բժիշկ ՋՕՐԻ ԲԱԼԱՅԵԱՆԻ (Ս. Միութեան «Լիթերաթուրնայա Կազէթ»ի աշխատակից, որ Թորոնթոյ ժամանած էր 48 ժամ առաջ, հեռաւոր արտասահմանեան կեդրոններէն դէպի Ս. Միութիւն իր վերադարձի ճամբուն վրայ։ Ծաղկեայ օրն իսկ մեկնելու ստիպուած եղող Բալայեանի ի պատիւ Թէքէեան Մշակ. Միութեան վարչութեան կողմէ կազմակերպուած էր հանդիպում – ընդունելութիւն մը յարմար Մաէսթրոյի դասախօսութեան։

Դասախօս Դ. Վարժապետեան կէս ժամ յատկացուցեր կը կոչուէր, որ կը կրէր «Աւետապետական եւ Միջնադարեան հայ երաժշտութեան նպաստը Հայց. եկեղեցիի Երգերուն» խորագիրը։ Երկրորդ կէս ժամ մը նուիրուեցաւ «Երգարուեստի իրականացման բնախօսական տուեալները» բացատրական (թէքնիքըլ) դասախօսութեան նոյնինքն Դ. Վարժապետեանի կողմէ։

Անգամ մը եւս հաստատուեցաւ, որ երեւանի Պետական Երաժշտանոցի հիմնադիր–տնօրէն Մեծն Տիգրանի աշխարհակալութեան (Ք. Ա. 69) հիմնադրած հայ երաժշտութիւնն ու թատրոնը՝ անցած են թոհուբոհեալ ժամանակներու մէջէն, եւ հասած են՝ յունական մշակոյթի ազդեցութեան տակ՝ դիցաբանական, աշուղային եւ գեղջուկ իրացումներու, որոնք սակայն մինչ կրած են հայկական իւրայատուկ եւ ինքնատիպ գրոշմ եւ ձգտումներ։ Դասախօսը թուեց հայ երաժշտական գանձարանէն այն տաղերը, որոնք մուտք գործած են եկեղեցական չարականներու եւ երգեցողութեան մէջ, զանոնք ալատեղով վերջնապէս, յունական ազդեցութիւններէ (Մեծն Կոմիտասի եւ իր ժամանակակից վարպետներու ձեռամբ)։ Դասախօսը դիտել տուաւ՝ որ Սփիւռքի հայութիւնը հարկ եղած ուշադրութիւնը չի՛ դարձներ հայ երաժշտութեան եւ ազգապահպանութեան նպաստող մեծ կարեւորութեանց, եւ կոչ ըրաւ՝ ըլլալու աւելի գիտակից։ . . .

Ինչ կը վերաբերի երգի եւ երգիչի բնախօսական եւ թեքնիք յառաջընթացին, յարգելի դասախօսը յայտնեց որ իւրաքանչիւր չարժուած եւ ելոյթ կը բխի այդ տուեալներէն՝ ֆիզիքական եւ անդամազննական մարզերէն ներս։ Երգի արուեստին հետեւողը պարտ է մարզել եւ դաստիարակել իր կարողութիւնները՝ ուսումնասիրելէ եւ իր բնախօսական իրականութիւնը։ Ձայնամարզութիւնը եւ երգեցողութիւնը սերտօրէն կապուած են ֆիզիոլոժիք հիմունքներու։

Դասախօսը խոստացաւ յատուկ վերլուծումներու եւ պարզաբանումներու երեկոյ մը տալ՝ Թ.Մ.Մ. նախաձեռնութեամբ։ Ապա, «Անի» երգչախումբի մեներգիչներէն Շաւարշ Ահարոնեան երգեց «Ո՞հ ինչ անուշ եւ ինչպէ՛ս զով·ը (խօսք՝ Մկրտիչ Պէշիկթաշլեանի, երաժշտութ. Տիգրան Չուհաճեանի)։ Դաշնակի վրայ կ'ընկերակցէր համալսարանական օր. Տիանա Տէօքմէճեան, որ յետոյ, մրնակը (դաշնակի վրայ) նուագեց նաեւ իր կողմէ վերամշակուած կտոր մը Տէպիւսի-է։

Օրուան հանդիսավարն էր Թ.Մ.Մ.ի վարչական Շ ե հ ր ա ն Զիլէճի, որ հանդէսին սկիզբը ունկնդիրներուս ներկայացուցած էր «Ս. Հայաստանի պուլպուլ» Դ. Վարժապետեանի կենսագրականը։ Տիկին Շեհրան, այս անգամ բանաստեղծական չունչով խօսեցաւ օրուան հիւր ՋՕՐԻ ԲԱԼԱՅԵԱՆԻ մասին, տալով անոր կենսագրութիւնը (Ղարաբաղի), անոր ստացած դաստիարակութիւնը, ունեցած գործունէութիւնները՝ բժշկական, ուսուցչական, հասարակական եւ գրական մարզերու մէջ աշխարհի չորս ծագերուն։ Շեհրան չեչոը դրաւ Ջօրի Բալայեանի արի քաղաքացիի եւ անկաշառ մտաւորականի յատկութիւններուն վրայ, գրուատելով անոր երեսուն հատոր հեղինակութիւնները, որոնք թարգմանուած էին ռուսերէնի, էսթոներէնի, անգլերէնի, ուկրաներէնի, Ռուսերէնով գրուած գիրքերը անմիջապէս թարգմանուած են մեր մայրենիին։

ՀԱՅԿ ԺԱՄԿՈՉԵԱՆ

(Մնացեալը յաջորդով)։

«Քէլէր Ցոլեր» զուգերգ եւ քառեակ – «Հով արէք» – Տուրեան եւ քառեակ – Իսկ «Սուրբ, Սուրբը» սանթուրը առանձին, վարդապետի մշակումով, խիստ ինքնատիպ։ – «Ալ Այլուղըս» – զուգերգ, սանթուր եւ քառեակ – «Տըվէ Եարան» Տուրեան եւ սանթուր – «Ես սարէն կ ու գ ա յ ի» Տէտէեան եւ սանթուր – «Գարուն» զուգերգ եւ քառեակ – Երկինքն ամպել է» Տէտէեան, սանթուր եւ քառեակ – «Կռունկ» Տուրեան եւ քառեակ – «Անուշիկ»

(Շար. տես էջ 3

ԱՍՏՂԻԿ ՏԷՏԷԵԱՆԻ ԵՒ ԼԻՆ ՏՈՒՐԵԱՆԻ ՀՈԳԵՒՈՐ ԵՒ ԱՇԽԱՐՀԻԿ ԵՐԳԱՀԱՆԴԷՍԸ
Հ·Բ·Ը·Մ·ԻՈՒԹԵԱՆ ՓԱՐԻԶԻ ՄՇԱԿ·ԿԵԴՐՈՆԻՆ ՄԷՋ

Կայ մրթէ՞ այնքան սփոփարար ոգեկան եւրոպական մեծանուն երաժշտագէտներու հոգեւոր հեղինակութիւնները, եւ նոյնքան հոգեթով կոմիտասի աշխարհիկ երգերը, բոլորը խորապէս հաղորդական, ախորժալուր, երբ մանաւանդ մեկնաբանուած արուեստագիտուհիներու կողմէ. եւ լոյթի մը աւարտին իսկ ունկընդիրը երկար պահեր կը մնայ ապրուած վայելքի տպաւորութեան տակ։

Աստղիկ Տէտէեան ծնած Նիւ–Եորք, երգը եղած իր կոչումը, ուսած նախ Պոսթըն, ապա աւարտած Երեւանի երաժշտանոցը, կատարելագործած Միլանօ։

Իսկ Լին Տուրեան, Լիոն, ապա Սքալա Տը Միլանոյի երգչուհի՝ Պոմոնի մօտ մշակուած է իր կոչումը, եւ Փարիզի օփերայի Մեցցօ սոբրանօ։

Զոյգը այս անգամ կազմակերպած է 7 զուգահամերգներ, մինչեւ Ապրիլ 27։

Երկուքը Փարիզ եւ հինգը արուարձաններու Ֆրանսական սրբավայրերու մէջ։

Առաջինը տեղի կ'ունենար 21 փետրուարին Հ.Բ.Ը.Մ.ի մշակ. կեդրոնին մէջ, ընկերակցութեամբ «Սըն Թէկլիս» լարաւոր քառեակին եւ Ստեփան Ակէրթի սանթուրին։ Առաջին ջութակ՝ Ս. Քուեթիւր, երկրորդ ջութակ՝ Ա. Օվիներ – Ալթօ Ժ. Շէրինեան, եւ թաւջութակ՝ Ժ. Պարա։

Ծայտագրի առաջին մասը նուիրուած էր չորս հեղինակներու հոգեւոր երաժշտութեան։

Ճիովանի Պաթիսթա Փարկոլէզի (1710–1736), Նափոլիթէն դպրոցի համբաւաւոր օփերաներու հեղինակ, հակառակ իր վաղամ մահուան բազում են իր գործերը։ Տէտէեան եւ Տուրեան, քառեակին ընկերակցութեամբ տուին Փարկոլէզիի «Սթապաթ Մաթէ» հոգեւոր երգերէն երեք հատուածներ։

Իսկ Ժէորկ Ֆրէտրիխ Հէնտէլէն (1685–1759) նոյնպէս հոգեւոր երեք հատուածներ, «Վա Սփէմէ Ինֆիտա»։ Հէնտէլ արդէն 8 տարեկանին երգեհոնահար էր. իսկ կեանքը անցուցած է Անգլիոյ եւ Իտալիոյ միջեւ, չարաչար գործածելով իր առողջութիւնը, եւ համբաւաւոր՝ Մէսիի հեղինակը մահացած է կաթուածահար։

Հոգեւոր երգերու մեծ մասը յատկացուած էր Անթոնիօ Վիվալտիի (1678 – 1741)։ Զոյգը տուաւ նախ «Կլորիան»՝ Լաուտամուսիքէ՝ միչտ քառեակով, ապա Տէտէեան «Օ Ֆուր Ֆօչլի». իսկ Տուրեան՝ Ին Թուրպաթօ «Մարէ Իրրիթօ–» Փոթորկոտ ծովու վրայ։

Այս առաջին մասը կը վերջանար Ճիաքչմօ Րոսինիի (1792–1862) հանդիսաւոր պատարագէն զուգերգով մը։ «Քուի Թօլլիս»։

Րոսինի, իտալական օփերաներու համբաւաւոր հեղինակը, ծնած է Քասարօ քաղաքը։ Տէտէեան եւ Տուրեան անթերի մեկնաբանութեամբ աւարտեցին հոգեւոր բաժինը յայտագրին, մանաւանդ քառեակին ընկերակցութիւնը մեծապէս նպաստած էր յաջողութեան։

Ծայտագրի երկրորդ մասը յատկացուած էր ԿՈՄԻՏԱՍի աշխարհիկ երգերուն, միչտ քառեակին ընկերակցութեամբ, որ Ալամազեանի ախորժալուր մշակումներն էին։ 15 երգեր, որոնց յաճախ կ'ընկերանար նաեւ սանթուրը։

«Հաբրբան»· զուգերգ սանթուր եւ քառեակ· «Քէլէ Քէլէ» Տուրեան եւ քառեակ· «Կաքաւիկ» Տէտէեան, սանթուր եւ քառեակ·

ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ

Ուրախութեամբ կը տեղեկացնենք, թէ մեր բարեկամներէն տէր եւ տիկին Հայկ եւ Ա.Ճժէլ Միքիաէեաններուն դուստրը՝ տոքթ. Սոնա Միքիաէան, վերջերս յաջողութեամբ ստացած է Մագիստրոսի տիտղոսը, Գանիրէի համալսարանի դեղագիտական Ճաիւլթէէն։

Տոքթ. Սոնա Միքիաէան իր նախակրթութիւնը ստացած է Գալուստեան Ա.զգ. վարժարանին մէջ, երկրորդականը՝ Ջամալէիի Փորթ-Սայիտ վարժարանի մէջ, եւ համալսարանական իր ուսումը շարունակած է Գահիրէի համալսարանին մէջ, ուր գերազանցիկ արդիւնքով լրացնելէ ետք, մասնագիտութիւնը ամբողջացնելու համար մաս կազմած է դեղագիտութեան Ճաիւլթէի ուսուցչական կազմին։

Այս ուրախ առթիւ, ջերմօրէն կը շնորհաւորենք զինքն ու իր ծնողքը, եւ նորանոր յաջողութիւններ կը մաղթենք։

ՄՈՆԹՐԷԱԼԱՀԱՅ ԱՐՁԱԳԱՆԳ

ՆՈՒԱԳԱՀԱՆԴԷՍ ՅԱՐՈՒԹԻՒՆ ԳՈՃԵԱՆԻ

Վերջերս Մոնթրէալ հաստատուած դասական կիթառի փրոֆեսէօր Յարութիւն Գոճեանի սարքած կիթառի նուագահանդէսը յաջողութեամբ տեղի ունեցաւ 9 Փետրուար 1986ին, Հայ Կաթ. Նարեկեան կեդրոնի «Իփէկեան սրահ»ին մէջ։

Ընտրանի երաժշտասէրներ, գլխաւորութեամբ Գեր. Տէր Եդուարդ Ծ. Ծ.վ. Գորգիքեանի, Գեր. Տէր Յովսէփ վրդ. Քելեկեանի եւ առաքինազարդ քոյրերու, փութացեր էին վայելելու հայ եւ միջազգային երգահաններու գործերէն քաղուած օրուան դժուարին յայտագիրը։

Հանդիսութեան սկիզբը տիկին Ռոզալի Վասիլեան կը ծանօթացնէր արուեստագէտը։ Յորմէ յետոյ Յ. Գոճեան տալէ ետք նիւթի ու հեղինակի մասին կարգ մը լուսաբանութիւններ, ապրումով եւ ձեռնհասօրէն կը մատուցանէր իւրաքանչիւր մեղմ, թախծոտ, երազային եւ մերթ զուարթ գործերը՝ J. Dowlandի, L. Narvaezի, A. Mudarraի, J. S. Bachի, F. Tarregaի, I. Aldenizի եւ Կոմիտասի արժանանալով քաղցրիցս ծափողջոյններու։

Նկատելի էր նիւթերու ընտրութեան բծախնդրութիւնը եւ զանազան երկիրներու նուագները ներկայացնող այլազանութիւնը։

* * *

Յարութիւն Գոճեան ծնած է Լիբանան։ Փոքր տարիքէն հետեւած է կիթառի դասընթացքներուն իբր ուսուցիչ ունենալով Տէմիրճեան և Իշխանեան վարպետները։

Շուտով ուշադրութիւն գրաւելով արժանացած է կրթաթոշակի, մեկնած Սպանիա ու վեց տարիներ չսրունակ հետեւած ALICANTE բարձրագոյն երաժշտանոցի դասընթացքներուն, աշակերտելով հոչակաւոր José Tamasի։ Ուսման վերջաւորութեան արժանացած է PROFESSOR SUPERIOR DE GUITTARA տիտղոսին ու չահած առաջին մրցանակը այդ առթիւ կազմակերպուած մրցման։ Ապա ան նուիրուած է երաժշտութեան ուսուցման միեւնոյն ատեն նուագահանդէսներ սարքելով Եւրոպա, Լատին Ամերիկա, Լիբանան և Հայաստան։

Նիւթականացած ու խօլ վազքի ներկայ դարուս՝ որքա՜ն սփոփարար է տեսնել գեղարուեստի նուիրուած, անով անանձնական հերոսատիպ անձեր որոնք տարիներ չարունակ, յամառ յարատեւութեամբ ուսած եւ ուսուցանած են երաժշտութիւնն ու նուագը։

Յարութիւն Գոճեան՝ այդ նուիրեալներէն է եւ արժանի՛ գնահատութեան։

ԴԱՒԻԹ Յ. ԵՎԵՐԵԿԼԵԱՆ

(Մոնթրէալ)

ՀԱՅՐԵՆԻ ՏԵՍԱՐԱՆ



ԴԱՒԻԹ ԱՆԷԱՂԹԻ ԱՆՈՒԱՆ ՁԻՕՍԱՅԳԻՆ, ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ
(Լուսանկարը՝ Պ. Պետրոսեանի)

ԵԹՈՎՊԱՀԱՅ ԿԵԱՆՔ

ԱՐԺԱՆ ԵՒ ԻՐԱՒ

Արժանի է մեակն վարձու իւրոյ
Ղուկաս Ժ: 7

Փետրուար ամսուն, Եգիպտահայոց Հոգեւոր Առաջնորդ, Գերշ. Տ. Զաւէն Արքեպս. կը գտնուէր Եթովպիա։ 14 Փետրուարին, Ատիս Ապապայի Հայոց Արարատ Մարմնամարզական Ակումբի հանդիսասրահին մէջ, երեկոյեան ժամը 8ին, սեղի ունեցաւ, Եթովպահայ Գաղութային Խորհուրդի բազմամեայ ատեամ, երեց մատուռական, տիար Աւետիս Թէրզեանի, ազգային - հասարակական գործունէութեան վաթսունամեայ Յոբելեանը։

Տիար Աւետիս Թէրզեան, լման վեց տասնամեակ, իր կեանքը, կարողութիւնները ու ժիղոյները, անմնայուդ զոհողութեամբ, ընծայաբերած է Եթովպահայ գաղութի, կրթական, հոգեւոր, վարչական եւ ընկերային բարեկեցութեան եւ յառաջդիմութեան։

Ի Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Ամենայն Հայոց Վեհափառ Կաթողիկոսէն պարգեւատրուած է Ս. Ներսէս Շնորհալի շքանշանով 1983ին։

Ծնած է 1904ին, Եթովպիոյ Հարար նահանգին մէջ։ 1913ին մեկնած է Կ. Պոլիս ուսանած է Պարա/գակի Ամերիկեան վարժարանին մէջ, ապա աւարտած է Կ. Պոլսոյ Ժանօթ Ռոպէրթ Գոլէճը, ստանալով Պաքալաւր Արուեստից միտղոսը։ Եթովպիա վերադառնալէն ետք ամուսնացած եւ աշխատած է Ամերիկեան դեսպանատան մէջ։

Եթովպիան Ցաշիա Խաւլիոյ կողմէ գրաւուելու պարագային, հայ գաղութին, դպրոցին և եկեղեցիին մատուցած է ակնառու ծառայութիւններ։

Յոբելենական հանդէսին զօրծադրուեցաւ, գեղարուեստական սիրուն յայտագիրը ի ներկայութեան զինք գնահատողներու բազմութեան։

Կարդացուեցաւ այս առիթով, Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի ողջոյնի, շնորհաւորանքի և Օրհնութեան գիրը։

Հանդիսավարը, Ատիս Ապապայի Հայոց Մ. Գէորգ եկեղեցւոյ աւագ սարկաւագ և բազմամեայ երաժշտապետ և խմբավար, ողբացեալ Ներսէս Նալպանտեանի որդին, Բարեշնորհ Վարդգէս Սարկաւագ Նալպանտեան, հրաւիրեց, Եթովպահայ Գաղութային Ժողովի Ատենապետ Տիար Էլիաս Ճերահեանը և նոյն Ժողովի անդամ Տիար Պերճ Կարապետեանը Ողջոյնի խօսք ըսելու։

Ողջոյնները արտասանեց, Ազգային Գէորգեան Վարժարանի տնօրէնի տիկինը, Տոհար Ճերահեան որ թոռնուհին է բանաստեղծ եղիշէ Չարենցին և դուստրը Անահիտ Չարենցին։

Տիկին Հերմին Սագաճեան, դաշնամուրի վրայ նուագեց Ս. Բարխուդարեանի սոնատէն։

Հանդիսավարը ներկայացուց Յոբելենարի կենսագրութիւնը, հետաքրքրական դէպքեր յիշելով որոնց մէջ բաժին ունեցած է ան և յարգանքի տուրքը տուաւ յոբելեարի շնորհալի կողակցին, տիկին Վերժին Թէրզեանի։

Առաջնորդ Սրբազանը, Գերշ. Տ. Զաւէն արքեպս. ներկայացուց մարդը և գործը, ջերմ ու հաղորդական, վերջին հարիւրամեայ Հայոց պատմութեան անդրադարձով և գնահատելով կատարուած աշխատանքը, զոհողութեան ոգին։ Ազգային վարժարանին, եկեղեցիին, համայնքին հանդէպ նուիրումը։ Յոբելեար տիար Աւետիս Թէրզեանը նկատեց Եթովպահայ գաղութի նահապետն ու անխոնջ սպասարկուն։ Սրբազան Հայրը պատկերաւոր ոճով, օրինակներ, Աւետարանական ճշմարտութիւններ բացատրեց և ազգասիրութեամբ ու կրթանուէր ու եկեղեցասէր գործունէութեամբ ինքզինքին նշանաւորած հայերու ի կեանս դանուելութեան արուած բարոյական գնահատանքը, խրան մը նկատեց որպէսզի նոր սերունդի ներկայացուցիչները եւս ներգրաւուին հասարակական - ազգային աշխատանքներու, վոխանանուածութեան։ Ապա Յոբելեարին յանձնեց գաղութին կողմէ արժէքաւոր ու գեղեցիկ արձաթեայ յուշանուէր մը։

Յոբելեարի շնորհակալիքի խօսքէն ետք, Եթովպահայ Գաղութային անդամները կարեցին այս առիթով բերուած խոշոր կարկանդակը, յիշատակի լուսանկարներ առնուեցան և տեղի ունեցաւ պատուասիրութիւն։

Գաղութային ժողովի անդամները ի դիմաց Եթովպահայ Գաղութին, որոշեցին շնորհակալութեան, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հանդէպ հաւատարմութեան հեռագիր մը ուղղել Ամենայն Հայոց Վեհափառ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա. Կաթողիկոսին։

ՋՈՒԹԱԿԻ ՄԵՆԱՆՈՒԱԳ

Եթովպիոյ մայրաքաղաք, Ատիս Ապապայի Մարմնամարզական Արարատ Հայկական ակումբին մէջ, Երկուշաբթի, 17 Փետրուար 1986ի երեկոյեան տեղի ունեցաւ, Եթովպահայ Գաղութային Խորհուրդի առենապետ, տիար Էլիաս Ճերահեանի ջութակի մենանուագ հանդէսը։

Դաշնակի վրայ իրեն կ'ընկերակցեր տիար Կէհէմ Հոպպէ։

ՈՐՊԷՍ ԳՐԱԽՕՍԱԿԱՆ

«ԿԱՆԱՓԻՍՊԱՏԿԵՐԱԶԱՐԴԱՊԱՏԻԷՆԸ»

ՀԵՂԻՆԱԿ՝ ՀՐԱՆԴ ԳԷՈՐԳԵԱՆ (ԵՐԱԺԻՇՏ)

Գրեց՝ ԴԱՒԻԹ Յ. ԷՎԵՐԵԿԼԵԱՆ

Չեմ կրնար մոռնալ, այն հանգիպի առակնկալը՝ որ պարզուեց իմծի այդ օր, համակարերուս Ծար երուս մէջ էն՝ գանազան երկիրներ բնորոշող տեսարաններու երփներանգ պրիսմակներէ կազմուած գուարթ կոդոով հատոր մը, կը ժպտէր ինծի։ Ձակտին՝ կր կարդայի հեղինակին անունը, Հրանդ Գէորգեան, յայտնի երաժիշտը գործունեայ որուն սարսած համերգները ծափահարելու պատիւը ունեցեր էի, էր երբեմն, 40-ական թուականներուն մայրիներու գեղեցիկ երկրին մէջ։

Մեծ հետաքրքրութեամբ կը բերթատեմ 250 էջերէ բաղկացող եւ խնամեալ տպագրութեամբ ներկայացուած հատորը։ Յառաջաբանը արդէն, ստորագրուած բժ. Թորոս Թորանեանի կողմէ սիրազեղ եւ գնահատալից տողերով կը վերլուծէ կեանքը օժտեալ հեղինակին։

Դէպքերը սկսած են 1920 թուականներէն ասդին ու բաւական տարիներուն հետ իրենք ալ ուռճացած, պտղաբերած, մերթ վերիվայրումներ տրամաճգրած բայց միշտ բարձրութիւնց ձգտած եւ յաղթանակներ ու դափնիներ են ընորհած հեղինակին որ սոյն ինքնակենսագրութեան հատորին մէջ կը պատմէ իր մեղուաչաղ կեանքի դրուագները, անկեղծօրէն, սահուն ոճով, պարզ, անսեթեւեր, ներարգելով յուշեր, դէպքեր եւ դէմքեր։

Անոր գլխաւոր հանգրուանները կը հանդիսանան.- Հալէպ՝ մինչեւ 1926. Դամասկոս՝ 1927. Կիպրոս Մելգոնեան հաստատութիւն՝ 1927-1937 ուսուցչական շրջան. Դամասկոս՝ 1937 - 1941 եւ Պէյրութ 1941 - 1947 ուսուցչութեան շրջան։ Հայաստանի մէջ՝ 1947 - 1965 ուսուցիչ - խմբավար։ Փարիզ՝ 1966 - 1972։ Պէյրութ՝ 1972 - 1975։ Հուսկ Հալէպ 1975էն ցայժմ։

Գիրքը՝ (տպ. Հալէպ) բացի առօրեայ դէպքերու պատմութիւններէն ունի նաեւ պատկերներու իւրայատուկ ճոխ բաժին մը ուր մեծաքանակ անձնաւորութիւններու շուրջ տեղ գրաւած են նաեւ նկարագրուած դէպքերն ու պատահարները ցոյց տուող տեսարաններ, խմբանկարներ։

Այդ բաժնի մը մէջ հեղինակը կը ժամուցանէ իր մտածած, դաստիարակած երգիտով կազմուած փունջ մը իւրաքանչիւրի ձայնաներիզով միասեղ։ Այստեղ ուշագրաւ կր հանդիսանայ ի միջ այլոց «Գիշերն անուշ է» երգին եղանակը որ կարծես կ'ունենայ մոգական ազդեցութիւն ծնունդ տալով այլազան յիշատակելի գոդտրիկ դրուագներու։

Հոսկ, հատոր կը փակի սնցեալին սարսուած գլխաւոր համերգներու տոթիւ տպագրուած Ծանուցում-Ցայտարարութեանց պատճէններու ցուցադրութեամբ։

Աւուեստագէտ հոգիի մը կողմէ ապրուած, խանդով եւ ursով գրի առնուած սոյն դէպքերը, իրենց հետաքրքրական բնոյթով ո՛չ միայն լրիերցուներ հանելի եւ օգտակար հատոր մը կը կազմեն այլ նաեւ ընթերցողը իրագեկ կը դարձնեն ամբողջ ժամանակաշրջանի մը հայ ազգային կեանքի մտակուրայլն պատմութեան։

Արդարեւ, ըստ մեզի, մեծ կորուստ եւ անհերիք պիտի ընակուէր, եթէ ապրուած այսքան գեղեցիկ պատահարներ ու դէպքեր մնացած իլային անտիպ, անծանօթ, թագնուած՝ անձի մը մէջ ու հոգիին մէջ միայն եւ or մ'ալ երթային կորսուիլ ընդմիշտ...

Հրանդ Գէորգեան յոյժ օգտակար գործ մէ կատարորուն համար՝ կը ընորհաւորեմ գինքը։

(Մնդրեալ)

Տիար Էլիաս, կեանքի մէջ ինքզինք նշանաւորած է իբրեւ հաբետարարութեամբ, Ատիս Ապապայի մէջ հատատելով շատ ժանօթ հրապարակչական տուն և տպարան, ինչպէս նաեւ գիտնական պիտոյքներու խոշոր վաճառատուն։ Տպարանը, երկրին վարչաձեւին բերմամբ, գրաւուած է Եթովպական պետութենէն, առանց որեւէ հատուցումի։

Իբրեւ հայ, արուեստի, գեղեցկութեան զգացումը իր նախնիքներէն ժառանգելով, տասնամեակներ ի վեր, Ատիս Ապապայի լայն շրջանակներուն մէջ ծանօթ է ան իբրեւ բարձրակարգ արուեստագէտ, վերլիոզ մը, բացառիկ վարպետութեամբ իր ձեռքերուն մէջ կենդանացնելով լուրթակը։

ԼԱՒԵՆԶ, Միջազգային Ընկերակցութեան բազմամեայ և յարգուած անդամ, այդ ընկերակցութեան առենապետն ալ եղած է և 1985ին հրատարակած է, զանազան շրջաններու սրտասոսանած բազմաթիւ իր ճառերը անգլիերէն լեզուով։

Քանի մը տարիներ առաջ, ազգային - հասարակական ժրաջան գործունէութեան համար, ի Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Ամենայն Հայոց Վեհափառ Կաթողիկոսէն պարգեւատրուեցաւ Ս. Ներսէս Շնորհալի շքանշանով։

Իր բոլոր գաւակներն ալ համալսարաններ աւարտած, տարբեր ասպարէզներու մասնագէտներ են, սակայն բոլորն ալ եբաժշտական տարբեր գործիքներ կը նուագեն, ինչպէս լուրթակ, դաշնակ և թաւջուրթակ։

* * *

Տիար Էլիաս Ճերահեան, 17 Փետրուարին նուագեց Վիվալտիի քոնչերթոն, Ճի Մայնըր, Պէթհովէնի ութերորդ սոնատան և Ֆրանք Սէզարի սոնատան։

Ալլեկրոները, զգացումով, յաղթականօրէն և առհասարակ ամբողջ մենանուագի ընթացքին, խոր ապրումով նուագուած երաժշտական այս երեկոն, հայ և օտար հասարակութեան համար արուեստագէտ վերլիոզ մը, բացառիկ վարպետութեամբ իր ձեռքերուն մէջ կենդանացնելով լուրթակը։

ՉԱՒԻՆ ԱՐՔԵՊՍ. ՉԻՆՉԻՆԵԱՆ

Գահիրէ, 13 Mars 1986

* * *

ՏԻԿԻՆ ՍԻՐՎԱՐԴ ՊԱՊԼԱՆԵԱՆԻ ՆՈՒԷՐԸ

Շաբաթ, 22 Փետրուար 1986ին, նախկին եգիպտահայ տիկին Սիրվարդ Պապլանեան (ծնեալ Տէօքմէճեան), իր գործը՝ «Քիսու- սի վերջին ընթրիքը» (իւղանկար, 198 - 105 սմ. մեծութեամբ), նուիրած է Ատիս Ապապայի Սուրբ Գէորգ եկեղեցւոյ։ Նկարին չրջանակն ալ նուիրուած է պր. Կարօ Գնաճեանի կողմէ։

Տիկին Պապլանեան պատիւ ունեցաւ և արժանացաւ իր գործը օրհնել տալու Տ. Զաւէն Ս. արքեպիսկոպոս Ջինչինեանի կողմէ երբ ան Եթովպիա կը գտնուէր Թեմական այցելութեամբ։

ԵՐԳԱՀԱՆԴԷՍ

(Շար. Բ. էջէն)

Տէտէեան, սանթուր և թաւջութակ - «էջմիածնական պարք» քառեակ առանձին, և վերջապէս, «Շողեր ջան» - վուդերք, սանթուր և քառեակ։

Ինչպէս կը տեսնուի յատկանշական փոփոխակի բնոյթ մը արուած էր մեծ վարպետի գեղջկական երգերու մեկնաբանութեանց, խիստ խնամքով պատրաստուած։ Զոյգ արուեստագիտուհիներու ձայնադրումը եւ չեշտերը ախորժալուր, մեծապէս տպաւորեցին երաժշտասէր հրաւիրեալները։

Մնացեալ վեց զուգահամերգ նները, մանաւանդ սրբավայրերու մէջ, ամէն կարգի մեծ զոհողութիւններ կը պահանջեն որոնց սիրով պիտի ընդառաջէ զոյգը։

Զ. ՍԱՐԵԱՆ

Փարիզ, 22 Փետր. 1986



ՋԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԵՒՖՈՒԹԵՐԻ

10 ԱՊՐԻԼ 1986

ՓՈՆՏԱՏ

ՏԽՐՈՒՆԻ

Օր. Թրփանտ Շաքարեան, աչք և ականջ Վիգի Տէր Օհաննէսեան, աչք և ականջ Սեպուհ Գրմաճեան և ընտանիք, աչք և ականջ Պետրոս Սեմերճեան և զաւակունք, աչք և ականջ Արթօ Շահպազեան և զաւակունք, աչք և ականջ Սարգիս Փափազեան և զաւակունք (Գահիրէ), աչք և ականջ Պետրոս Փափազեան և զաւակունք, աչք և ականջ Վահագն Համլեան և զաւակունք, ինչպէս նաեւ Շամլեան, Քիւրքճեան, Պէրպէրեան, Պապուշեան, Թերզեան, Աւետիքեան, Գրմաճեան, Սեմերճեան, Շահպազեան, Կարապետեան և Տէր Օհաննէսեան ընտանիքները խոր ցաւով կը ծանուցանեն մահը իրենց սիրելի հարսին, մօր և աղգականին՝

ԵՐԻՑՈՒՀԻ ՄԱՐՕ ՇԱՔԱՐԵԱՆԻ

որ տեղի ունեցաւ Երկուշաբթի, 31 Մարտ 1986, Մոնթրէալի Նոթրը Տամ հիւանդանոցին մէջ, սրտի սաղնապի հետեւանքով։

Յուղարկաւորութեան խորհուրդը տեղի կունենայ Զորեքշաբթի, 2 Ապրիլ 1986, առաւօտեան ժամը 11.30-ին, տեղւոյն Մ. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիին մէջ։

Հասցէ.—

Eglise Saint Grégoire
615 Stewart street
OUTREMONT, QUE
(CANADA) H2V - 3H2

Այս տխուր առթիւ, «Ջահակիր» իր զգածուած ցաւակցութիւնները կը յայտնէ ողբացեալին զաւակներուն եւ սգակիր բոլոր պարագաներուն։

ՏԽՐՈՒՆԻ

Խոր ցաւով տեղեկացանք, թէ Զորեքշաբթի 2 Ապրիլ 1986, յեա կարճատեւ հիւանդութեան, իր բնակարանին մէջ, իր մահկանացուն կնքած է Գահիրէի Հայ Աւետարանական համայնքի հաւատաւոր անդամներէն և մեր բարեկամ՝

ՄԱՐՏԻԿ ՓԻԼԻՊՊՈՍԵԱՆԸ

խոր սուգի մատնելով իր ընտրեալը, զրոյ զաւակները և ազգականները բոլոր պարտականները։

Յուղարկաւորութեան և թաղման արարողութիւնը կատարուած է Հինգշաբթի, 3 Ապրիլ 1986, յ.մ. ժամը 3-ին, Կէպէլ Ահմարի պետեզմանատան մէջ, և ննջեցեալին մարմինը ամփոփուած է ընտանեկան շիրիմին մէջ։

Այս տխուր առթիւ, «Ջահակիր» իր զգածուած ցաւակցութիւնները կը յայտնէ հանգուցեալին էրոջ՝ տիկին Անահիտ Տէմիրճեանի, էրոջ զաւակներուն, պր. Հայկ Փիլիպպոսեանի եւ սգակիր բոլոր պարագաներուն։

ՖՈՒԹՊՈԼ

«ԶԱՄԱԼԷՔ» ՅԱՂԹԵՑ ՈՒԻԱՆՏԱՑԻ «ԷԼ ՖՈՒՀՈՒՏ»Ի

Անցեալ Ուրբաթ, 4 Ապրիլ 1986, կ.Լ. ժամը 3.15ին, Գահիրէի մէջ, «Զամալէք»ի խումբը Ափրիկէի Ախոյեան ակումբներու 1-32 երթի մրցումին, 5-1 արդիւնքով փառաւոր յաղթանակ մը տարաւ Ռուանտայի ախոյեան «Էլ Ֆուհուտ» խումբին դէմ։

Զամալէքի կողերը նշանակեցին Թարէք Եհիա (2), Կամալ Ապտէլ Համիտ (2) եւ Ուերաճ Ասեմ (1)։

Դարձի մրցումը տեղի պիտի ունենայ Քեկալի մէջ, 19 Ապրիլին։

ԱՐՄԻՆԷ ԺԱՄԿՈՉԵԱՆ
(Շար. Ա. էջէն)

կ՚զբօսէի ցուցահանդէսներու մնայուն վայրին մէջ։ Ցուցահանդէսը պիտի տեւէ ամիս մը։

Արուեստագիտուհի ժամկոչեանի գործը արժանացած է պր. նախարարին բարձր գնահատանքին։

Այս ուրախ առթիւ, ջերմօրէն կը շնորհաւորենք մեր սիրելի արուեստագիտուհին եւ նորանոր յաղողութիւններ կը մաղթենք իրեն։

ԱՆԴՐԱՆԻԿ ՎԱՐԴ. ԿՈՒԱՆԵԱՆ
ՀԱՅԵՐԷՆԻ ԳՈՐԾԱՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ
ՎԱՐԻՔԱՀԱՏ, ՆԻՒԹԵՐ ՅՕՎՀԱՆՆԷՍ ՀԱՆՆԷՍԵԱՆ
ԲԱՌԵՐՈՒՆ ԲԱՑԱՌԱՐԱԿԱՆԸ ԽԻՍ ԴԻՒՐԱԶՈՒՆԵՐ
ՍՈՍ ՀՈՒՍԱՀԻԵՐ — ԱՁԵՄԱԿԱՆ ԲԱՌԱՊԱՇԱՐ
• ԱՄԷՆԷՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑԸ ՀԱՅԵՐԷՆ ԲԱՌԱՐԱՆՆԵՐՈՒՆ
• ԱՄԷՆԷՆ ՏՈՒՆՈՒՆԸ ՅԱՌԱՋԻԿԱՅ ՏԱՍՆԱՄԵԱԿՆԵՐՈՒՆ
760 էջ — 50 Լիբ. Ոսկի
Հեռաձայնել ՀԱՆՆԷՍԵԱՆ ԵՂԲԱՐՔՆԵՐՈՒ
ՓՈՓՈԽԵԼ ԳԻՐՔԻՆ Ե ՀԱՍՑԻՆ ԳՐԱՎԱՃԱՌՆԵՐՈՒՆ ՄՕՏ

ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Տօքթ. Սոնա Մինաքեանի Մագիստրոսի աստիճան ստանալուն առթիւ, վասն չնորհաւորութեան տէր և տիկին Նուպար կէրլիկեան կը նուիրեն 5 եգ. ոսկի։

Ս. Զատկուայ Մեռելոցին առթիւ, տիկին Կիւլա Տէօքմէճեան (Ազեքս.) իր սիրեցեալ ամուսնոյն ողբ. Հայկ Տէօքմէճեանի քաղցր յիշատակին կը նուիրէ 4 եգ. ոսկի։



(ԵԳԻՊՏԱԿԱՆ ՈՍԿԻՈՎ)

Ողբ. Հայկանուշ Մեսրոպեանի մահուան քառասունքին առթիւ, տէր և տիկին Ժագ Առաքելեան և զաւակունք կը նուիրեն.

Հելպ. Հ.Մ.Ը.Մ.-Նուպարեան	10
Գալուստեան Ազգային Վարժարանին	10
«Արեւ»ին	10
«Յուսաբեր»ին	10
«Ջահակիր»ին	10

(Ստանալ «Արեւ»էն)

Ողբ. Հայկանուշ Մեսրոպեանի մահուան քառասունքին առթիւ, տիար Ժագ Մեսրոպեան եւ զաւակունք կը նուիրեն.

Փօլ Քիլիճեան	
Հրատարակչական Ֆոնտին	10
Եկեղեցւոյ Պայծառութեան	10
«Արեւ»ին	10
«Յուսաբեր»ին	10
«Ջահակիր»ին	10

(Ստանալ «Արեւ»էն)

Տօքթ. եւ տիկին Էմի Գասապեան իրենց երկրորդ աղջկան՝ Լիւսիի ծննդեան ուրախ առթիւ կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	10
Ազգաժողովականին	10
Այծեմնիկի Հանգստեան Տան	10
Նիւթը Խոթ Հայկ. Ակումբին	5
Հայկական Ընթերցասրահին	5
«Արեւ»ին	5
«Յուսաբեր»ին	5
«Ջահակիր»ին	5

(Ստանալ Գահիրէի Ազգային Առաջնորդարանէն)

Իրենց սիրեցեալ մօր ողբ. Էլմաս Ստեփանեանի մահուան առաջին տարելիցին առթիւ տէր եւ տիկին Թովմաս Սողոմոն կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	5
Այծեմնիկին	5
«Յուսաբեր»ին	5
«Արեւ»ին	5
«Ջահակիր»ին	5

(Ստանալ «Արեւ»էն

ՓՕԼ ՔԻԼԻՃԵԱՆ
ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՖՈՆՏԻՆ

Երիցուհի Մարօ Շաքարեանի (Մոնթրէալ) դառնակսկիծ մահուան տխուր առթիւ, տէր եւ տիկին Փօլ Քիլիճեան կը նուիրեն 10 եգ. ոսկի։

Աղեքսանդրիոյ Թեմական ժողովի երկարամեայ անդամ Լեւոն Եագուպ Մամուրի մահուան տխուր առթիւ, վասն ցաւակցութեան տէր եւ տիկին Փօլ Քիլիճեան կը նուիրեն 10 եգ. ոսկի։

Ողբ. կարապետ եւ Վարդուհի Շահպենտէրեաններու հոգեհանգստեան առթիւ, փոխան ցաւակցութեան տէր եւ տիկին Փօլ Քիլիճեան կը նուիրեն 10 եգ. ոսկի։

Իրենց սիրելի ազգականին՝ ողբ. Մինաս Քէչիչեանի (Բրեւան) մահուան տխուր առթիւ, տօքթ. եւ տիկին Գրիգոր Սէֆէֆեան կը նուիրեն 5 եգ. ոսկի։

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Տէր եւ տիկին Բարսեղ Գարթալեան եւ զաւակները՝ Ռուճքի եւ Լաուրա Ռիթա (Լոս Անճելըս), տէր եւ տիկին Նազար Գարթալեան, օր. Սիրվարդ Գարթալեան, տէր եւ տիկին Կարպիս Գարթալեան եւ զաւակը՝ Գրիգոր, տիար Կարպիս Միասէեան եւ հոյրը՝ Հայկանուշ, տիկին Բագրատունի Պապիկեան, տէր եւ տիկին Անդրանիկ Թոզոնճմազեան, տիկին Մարի Յովհաննէսեան եւ զաւակը՝ Յակոբիկ (Լոս Անճելըս), տէր եւ տիկին Միհրան Կիւրիւլեան, տիկին Մարի Մուշիկեան եւ զաւակը՝ Անա (Սիտնի), տէր եւ տիկին Հելմեր Զիւփլր եւ զաւակուհի (Սիտնի), տէր եւ տիկին Գրիգոր Աղամեան (Լոս Անճելըս), տէր եւ տիկին Սարգիս Զիլիկկիրեան եւ դուստը՝ Շուշան, տէր եւ տիկին Պետրոս Գալիճեան (Լոս Անճելըս), տէր եւ տիկին Ժիրայր Նազարէթեան եւ զաւակը՝ Լեւոն, տէր եւ տիկին Արթին Նազարէթեան, տիար Քեորք Շապաեան կը ծանուցանեն, թէ յառաջիկայ Կիրակի, 20 Ապրիլ 1986, առաւօտեան ժամը 11 ին, յաւարտ Ս եւ անմահ Պատարագի, Ս. Պօղոս-Պետրոս եկեղեցւոյ մէջ, հոգեհանգստեան արարողութիւն տեղի պիտի ունենայ իրենց սիրեցեալ մօր, մեծմօր, եղբօր կնոջ, տալոջ, հօրաքրոջ եւ ազգականին՝

ՈՂԲ. ՎԱՐՍԵՆԻԿ ԳԱՐԹԱԼԵԱՆԻ
(ԾՆԵԱԼ ՄՈՒՇԻՒԿԵԱՆ)

մահուան Ա. տարելիցին առթիւ։

Հանգուցեալին յիշատակը յաւերժ(եւէն կը խնդուի Շերկայ գտնուիլ։

«Լ'ԱԹԼԻԷ» — ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

(Արուեստագէտներու եւ գողերու խմբակցութիւն)

6, Ֆիկտոր Պասիլի փողոց - Փորթ ար Ռուլէթ

Ուրբաթ, 25 Ապրիլ 1986, երեկոյեան ժամը 7-ին

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՐԵԿՈՅԹ

Հրաւիրուած է ներկայացնելու *(Քառասերկը)*

ԵԴՈՒԱՐԴ ՅԱԿՈԲԵԱՆ

(Կոմպոզիտոր, խմբավար եւ երաժշտագէտ)

Սիրայօժար մասնակցութեամբ

ՏԻ. ԻՆ ՄԱՐԿՐԻԹ ՅԱԿՈԲԵԱՆԻ

(Մեներգչուհի «Եգիպտահայ Երգչախումբ»-ի)

Դաշնամուրի նուագակցութեամբ

ՕՐ. ԼԻՏԻԱ ԽՈՒՆԿԱՆԵԱՆԻ

Տեղի պիտի ունենայ նաեւ

ԼՈՒՍԱՊԱՏԿԵՐՆԵՐՈՒ ՅՈՒՅԱԴՐՈՒԹԻՒՆ

«Հայկական երաժշտական մշակոյթը գարերու մէջէն»

ՄՈՒՏՔԸ ԱԶԱՏ Է

ԳԱԼՈՒՍՏԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ
ՏԻԿՆԱՆՑ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹԻՒՆ

ԱԻԱՆԴԱԿԱՆ ՃԱՇԿԵՐՈՅԹ

Հովանաւորութեամբ

ԳԵՐԾ. Տ. ՋԱՒԷՆ Ս. ԱՐՔ. ՉԻՆՉԻՆԵԱՆԻ

(Բարեխնամ Առաջնորդ Եգիպտոսի Հայոց)

Նախագահութեամբ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ԵՐՈՒԱՆԴ ԹՈՒՄԱՑԵԱՆՑԻ

Կիրակի, 20 Ապրիլ 1986, յ.մ. ժամը 1.30-ին

Վարժարանին ճաշասրահին մէջ

Հ.Մ.Ը.Մ.ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՏԱՐԵԿԱՆ ՄԵԾ ՔԷՐՄԷՍ

Կիրակի, 22 Յունիս 1986

Մանրամասնութիւնները յայտնիք կը խնդրուի նկատի ունենալ և չխաչաձեւել

ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՎԵՐԻՆ ՄԱՐՄԻՆ

ՄԱՄՈՒԼԸ ԴՊՐՈՑ Է

1078

ՉԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԵՒԲԹԹԵՐԹ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.ع.م . ت ٩٣٤٩٠٨
صاحبة الامتياز : السيدة عايدة سيرد بيان (بالايان)
TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B.P. 2111 Le Caire (R.A.U.) - Tél. 934908
Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo
Rédacteur en chef : SARKIS BALAYAN

Հիմնուած 1948

Ա.բաժնաւէր — Ա.ՏԵՒ. ՍԼՐՒՎԲԵԱՆ
Սեփականաւէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆ

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 1050 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 17 ԱՊՐԻԼ 1986 | ՀԱՏՐ ՉԵՒՔԷ 5 եզ. Դհկ. | عدد رقم ١٠٥٠ — الخميس ١٧ ابريل ١٩٨٦

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ՆՈՒԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ ՀԱՆԴԷՊ

Խղճամիտ եւ արդարադատ ոեւէ անհատ կամ հաւաքականութիւն, եթէ ուշի-ուշով հետեւի պատմութեան (գիրերու մէջ) եւ հին ու նոր մամուլի էջերուն, դիւրութեամբ պիտի հաստատէ, որ՝ Հայոց առաջին յեղափոխական կազմակերպութիւնը եղող Ս.Դ.Հ.Կ.ը (Սոցիալ-Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւնը) յառաջդիմականօրէն աւանդապահ, ու մարդկային եւ ազգային նուիրականութիւններուն հանդէպ յարգալիր հոսանք մը հանդիսացած է: Եւ այդպէս ալ կը շարունակէ, ինչ ալ ըլլան ժամանակներուն, վայրերուն եւ մարդոց կեանքի պայմանները:

Միապետական բռնութեան, դեմոկրատական կամ ազգայնամոլական դրամատիրութեան, եւ կամ ընկերվարական հանրապետութեան տիրապետութեանց ներքեւ, ամենուրեք, Հնչակեան մարմինները փարած մնացեր են իրենց սոցիալիստական եւ դեմոկրատական իտէալներուն եւ սկզբունքներուն:

Պայքարած են մեհեաիրութեան դէմ, պայքարած են զանգրւածները ճնշելու եւ կեղեքելու բաղաքականութեան դէմ. պայքարած են աշխատաւորութեան, ժողովրականութեան եւ կիներու հանդէպ ամէն տեսակ անարդարութեան դէմ:

Աստուծոյ եւ կրօնքներու հարցը ԽՂՃԻ ՀԱՐՑ դասնալով, Հնչակեանները երբեք չեն ձեռնարկած որեւէ հաւատաքննութեան, կամ հալածանքի չե՛ն ենթարկած անոնց հետեւորդները: Աստուծոյ եւ անոր Պատգամաբերներ ընկատուած մարգարէներու պարագան՝ Ազատութեան գաղափարին նուիրականցումը համարելով, զանոնք դուրս ձգած են իրենց ուղիէն՝ մէջ չեն յարգելով սակայն:

Հայրենիքը գերագոյն նուիրականութիւն է: Անոր զարգացումն ու պաշտպանութիւնը կուսակցական հաւատամքով եւ ուխտաւորութեամբ երաշխաւորուած է: Հնչակեանները զոհուած են իրենց հայրենիքին համար, իրենց հայրենիքին ազատութեան համար՝ ինչ ալ եղած ըլլան գիրենք դիմակալող պայմանները, բնական թէ մարդկային:

Հնչակեանները ոչ մէկ ատեն եւ ոչ մէկ տեղ չեն աստրադասած կամ նուաստացուցած՝

— Նահատակուող մարտիկը,
— Անձնուրաց հայկուկը,
— Սրբագործուած դրօշը,
— եւ սուրբ թուականները:

Հնչակեանները պայքարած են եւ կը պայքարին այս նուիրականութիւններուն դէմ գործող հարազատ կամ օտար՝ ուժերու: Չե՛ն դաշնակցիր պատեհապաշտական միաւորներու հետ:

Հնչակեանները կը գործակցին՝ իրենց սոցիալիստական եւ դեմոկրատական սկզբունքներուն ծառայող ուժերու հետ, հարազատ ըլլայ թէ օտար:

Ազգային կեանքին մէջ, Հնչակեան կուսակցութեան համար նուիրականութիւններ են՝

— Հայ Եկեղեցին,
— Հայ Դպրոցը,
— Հայ Մշակոյթը:

Հնչակեան կուսակցութիւնը ոչ մէկ ատեն եկեղեցիին դէմ չէ՛ եղած եւ չըլլար երբեք: Բայց կը ծառանայ՝ ժողովուրդին սեփականութիւնը եղող եկեղեցին նուաստացնող, վարկաբեկող կամ բաժնող (հերձուածող) մարդոց դէմ, ո՛վ ալ ըլլան անոնք, եկեղեցական թէ աշխարհական:

Սակայն, երբ որեւէ տագնապ մը ծագի, որ ուղղուած

Լիպիոյ Վրայ Ամերիկեան Օդային Յարձակումէմ Ետք ԵԳԻՊՏՈՍ ԻՐ ՎՐԴՈՎՈՒՄՆ ՈՒ ՋԱՅՐՍՑՈՒՄԸ ՅԱՅՏՆԵՑ

Նախագահ Հոսնի Մուպարաք առջի օր, Ուրուպա պատասխին մէջ, մասնաւոր ժողովմը գումարեց, որուն ներկայ գտնուեցան վարչապետ տոքթ. Ալի Լութֆի, փոխ-վարչապետ եւ պաշտպանութեան նախարար մարաջախտ Ապու Ղազալա, ժող. խորհրդարանի նախագահ տոքթ. Բէճաթ էլ Մահկուպ, տոքթ. Պութրոս Ղալի եւ Տեղեկութեան նախարար պր. Սաճուաթ էլ Շերիճ:

Տեղեկութեան նախարարը յայտարարեց, թէ այս հաղիպումին, որ տեւեց երկու կէս ժամ, ընդունեցան ամերիկեան օդային յարձակումը Լիպիոյ վրայ, ինչպէս նաեւ զանազան տասխին եւ ներխին խնդիրներ:

Տեղեկութեանց նախարար պր. Սաճուաթ էլ Շերիճ հետեւեալ պաշտօնական հաղորդագրութիւնը հրապարակեց.

«Եգիպտոս խոր վրդովմունք եւ զայրացումով տեղեկացաւ ամերիկեան օդանաւերու մասնակցութեամբ Լիպիոյ հաղորդեռուն վրայ, որուն հետեւանքով զոհ գացին ժողովուրդէն մեղ զանակներ:

«Այսպիսի դիպուածներ կրնան յանգեցնել զանազան երկիրներու միջեւ կնճռուած համաձայնագիրներ: Հետեւանքները կրնան ծանր ըլլալ միջազգային հաղորդակցութիւնները:»

ՍԱՆ ՖՐԱՆՍԻՍԿՕ

ՆԱՀԱՆԳԱՊԵՏ ՅՈՐՅ ՏԷՕՔՄԷՋԵԱՆ ԳԼԽԱՒՈՐ ԲԱՆԱԽՕՍ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 71-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ

Մեծ եղեռնի 71-րդ տարեդարձի առթիւ, Սան Ֆրանսիսքոյի մէջ կայանալիք ոգեկոչումի հրապարակային ձեռնարկին որպէս գլխաւոր բանախօս ելոյթ պիտի ունենայ Գալիֆորնիոյ Նահանգապետ՝ Ջորջ Տէօքմէճեան:

Ոգեկոչման հանդիսութիւնը տեղի պիտի ունենայ Հինգշաբթի, Ապրիլի 24-ին, երեկոյեան ժամը 8-ին Սան Ֆրանսիսքոյի Պատերազմի Նահատակներու և Կիրառական Արուեստներու կեդրոնի Հըրպոթ հանդիսասրահին մէջ:

Այս առթիւ՝ կազմուած է տարբեր մարմիններ ներկայացնող համագումարային յանձնախումբ մը, որուն մաս կը կազմեն Սան Ֆրանսիսքոյի և շրջակայ հայարնակ քաղաքներու 17 ներկայացուցիչներ:

Հանդիսութեան հրաւիրուած են շրջանի ամերիկեան քաղաքական կեանքի երեւելի ներկայացուցիչներ:

ՅԻՇԱՏԱԿԻ ՆԿԱՐ ՄԸ ԱՂԵՔՍ-Ի ՀԱՅ ԱՂՔԱՏԱԽՆԱՄԻ ՊԱՋԱՐԷՆ

Օրուան նախագահուհի տիկին Անի Թօսունեան կը մկրատէ Մելկոնեան սրահի մուտքի դրան վրայ գետեղուած ժապաւէնը, ի ներկայութեան Առաջնորդ Սրբազան Հօր և պաշտօնական անձնաւորութիւններու:

չըլլայ եկեղեցիի իսկութեան, էութեան կամ գոյութեան, այլ՝ մրցակցութեան, շահակցութեան, փառասիրութեան տագնապ մը եկեղեցականներու միջեւ նիւթական կամ բարոյական եսի խնդիր մը ըլլայ, - Հնչակեանները կը մնան հետու, դիտողի դիրքին մէջ, հսկելով միաժամանակ՝ որ տագնապը կամ հարուածը եկեղեցւոյ վարկին կամ գոյութեան, աւելի ապագային ու առաքելութեան չհասցնի:

Իրեւամարս կամ մրցակցող եկեղեցականները մարդկային արարածներ են: Վաղ թէ ուշ պիտի յոգնին, սպառին ու մեկնին: Աստուծոյ օրը շատ երկար է: Եւ ժողովուրդին համբերութիւնը պիտի ըլլայ բաւական երկար: Հնչակեանները,

(Շարունակութիւնը տեսնել էջ 3)

ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ

Երկուշաբթի, 14 Ապրիլ 1986, երեկոյեան, Լիբանանի մէջ հաճոյքն ունեցանք ընդունելու պէյրութահայ մշակութային, լիբանանի ՈՒԱԿ-ի գեկավարները՝ պր. Վանոս Թիթիզեանը, ընկերակցութեամբ պր. Ժիրայր Թովմասեանի:

Տեղի ունեցաւ շահեկան զրոյց և կարծիքներու փոխանակում՝ լիբանանահայ և եգիպտահայ գաղութները հետաքրքրող հարցերու շուրջ:

Պր. Փ. Թիթիզեան Լիբանանէն յատկապէս հրաւիրուած էր «Արեւի շրջանակին կողմէ, բանախօսելու Արմենական կուսակցութեան 100-ամեակի տօնակատարութիւններուն Գզեքսանդրիոյ և Գահիրէի մէջ:

Բարի գալուստ, հաճելի կեցութիւն և բարի վերադարձ կը մաղթենք մեր յարգելի հիւրին:



Հայկական վարժարան Գէյրա

ԳԱԼՈՒՍՏԵԱՆ-ՆՈՒՊԱՐԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՀԵԼԻՈՊՈԼՍՈՅ ՄԱՍՆԱՃԻՒՂԻ ԾՐԱԳԱՒԱՐՆԵՐՈՒ ՀԱՆԴԷՍԸ

Նախանցեալ Կիրակի, 6 Ապրիլ 1986ի երեկոյեան ժամը 6.15ին, «Պըլըքեանեան» հանդիսարահին մէջ տեղի ունեցաւ Գալուստեան-Նուպարեան Ազգ. վարժարանի Հելիոպոլսոյ մասնաճիւղի 61րդ ուսումնական տարեշրջանի շրջանաւարտներու վկայականներու բաշխումին և ընդհանուր մրցանակաբաշխութեան հանդիսութիւնը, բարձր հովանաւորութեամբ Եգիպտահայ թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Ս. արք. Զինչինեանի և նախագահութեամբ Պատ. Բաղաքական ժողովի նախորդ շրջանի առաջնապետ պր. Անդրանիկ Մեսրոպեանի, որ անհանգստութեան պատճառաւ ներկայ չէր կրցած լլալ ու կինք փոխարինած էր իր կողակիցը՝ տիկին Նուարդ Մեսրոպեանը: Ներկայ էին նաեւ Թեմական ժողովի առաջնապետ և ազգային բարերար պր. Փօլ Քիլիճեան և տիկինը, Քաղաքական ժողովի առաջնապետ պր. Նուպար Սիմոնեան և տիկինը, ազգային երեսփոխաններ, հոգաբարձուներ, Տիկնանց Խնամակալութեան վարչականներ, մամուլի ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ ծնողներ և կրթասէր հասարակութիւն մը:

Դպրոցի երգչախումբին կողմէ՝ եգիպտական պետական քայլերգի յոտնկայս ունկնդրութենէն ետք, հանդիսութեան բացումը կատարեց վարժարանի վարիչ-տնօրէնը պր. Տիգրան Գէորգեան, որ իր խօսքին մէջ յատկապէս վերակոչեց յիշատակը Նուպարեանի բոլոր բարերարներուն: Ապա դրած կարդաց դպրոցի աշակերտուհի մը, որուն խմբերգային ասը կազմուած էր գերազանցապէս ազգային հայրենասիրական երգերէ:

Դպրոցին երգչախումբը, վարժարանին երաժշտութեան ուսուցիչ՝ Մօ. Եդուարդ Յակոբեանի ներշնչող մականին տակ, հեզահետ կատարեց հետեւեալ խմբերգները. «Նոր տարուայ պսակաւոր» (Ն. Նորհալի), «Երազ» (Ս. Շահազիզ), «Մեր Անուշ Հայաստան» (Ա. Բաբայեանեան) «Մայր Արաքսի» (Ռ. Պատկանեան), և «Բա՛մ Փորոտան» (Զ. Ալիշան): Վերջին երկու խմբերգները դաշնամուրի նուագակցութեամբ՝ վարժարանին նախկին սան՝ շնորհալի դաշնակահար Արմէն Մազլումեանի:

Հարկ կ՚ըսենք, որ ինչպէս միշտ, այս անգամ եւս, շնորհիւ ջանասիրութեան ջանքերուն հոգածութեան, պատանեական երգչախումբը հնչեց միաձոյլ ու ներդաշնակ, կշռոյթի ու կատարողական նրբերանգներու հիանալի, իմացութեամբ, լաւագոյն բացայայտելով իւրաքանչիւր երգի արժանագրութիւնը: Մեկնաբանուած բոլոր երգերը ներկայ ունկնդիրներուն պարգեւեցին գեղարուեստական ու հոգեկան մեծ բաւարարութիւն, որոնք իրենց խանդավառութիւնը յայտնեցին լիաբուռն ծափողջոյններով:

Մէկ ընդ մէկ, տեղի ունեցան ամփոնքային գեղեցիկ ելոյթներ՝ երեկոյթին ընոյթին համապատասխան քերթուածներով: Ամփոնքէն՝ Սօսէ Պայրաժեան (Նայիրի Զարեանի «Հայոց Լեզուն»), Կարինէ Ապրահեան (Վաղարշակ Նուրենցի «Ուսուցիչը»), Արմէն Գէորգեան (Աշոտ Լուսենցի «Ցաղթական Երթով») նաեւ Պարոյր Սեւակի «Հայաստան» քերթուածը համբական արտասանութեամբ՝ Թալին Թուրքայեան, Սիլվա Եագըճեան, Ռիթմա Սագայեան, Ռաֆֆի Ալեքսանեան, Ռիթա Գումրուեան և Պերճ Քիւրքեան: Բոլոր ամփոնքները արժանացան ներկաներուն ջերմ ծափերուն:

Գնահատելի դաշնամուրի ընկերակցութիւնն ելոյթներուն էր Սօսի Հ. Սիմոնեան (Կոմիտասի «Անձրեւ Եկաւ») և Սօսի Պայրաժեան (Ա. Խաչատրեան «Էլեխտ»):

Հա դիտողութիւնը կատարեց ուսանողուհի Դարոլին Մովսիսեան:

Ելեւէջուհական յայտագրի աւարտին՝ տեղի ունեցաւ կարճ դադար մը, որուն ընթացքին ներկայ հասարակութեան առիթ տրուեցաւ վայելելու աշակերտութեան ձեռքի աշխատանքները: Շնորհաւորելի են անոնց ուսուցիչները և քոյրերը՝ աշակերտներուն ձեռք բերած նուաճումները:

Դադարէն ետք սկսաւ հանդէսին ակադեմական մասի զոյգ-զոյգ երթը: Խօսք առաւ վարժարանին, արաբերէն նիւթերու աւագ ուսուցիչ՝ ուսթազ Ապտէլ Կուտատ և վեր առաւ ուսանողներու ձեռք բերած դեղարուեստական աշակերտներուն ձեռք բերած նուաճումները:

Ապա իրաքանչիւր դասարանի ա.լ.և.դ. հանդիսացող աշակերտներու բաշխուեցան մրցանակներ: Աշակերտութեան կողմէ արաբերէն լեզուով ուղեձ մը կարդաց կարինէ Արապեան, իսկ երկրորդականէն անցեալ տարուան շրջանաւարտներուն անունով՝ օր Էլիզապէթ Գալիլեան:

Անցեալ տարուան եօթը շրջանաւարտուհիներուն վկայականներուն և մրցանակնե-

4 ՄԻԼԻՈՆ ԲՆԱԿԻՉ 2.000 ԹՈՒԱԿԱՆԻՆ

Դարավերջին Ս. Հայաստանի բնակչութեան թիւը պիտի հասնի աւելի քան չորս միլիոնի:

Այդ արդէն եօթը հարիւր հազար աւելի է այսօրուան թիւէն: Այս կարծիքը տուողն է Երեւանի էլեկտրոնային հաշուիչ մեքենան, որ ժողովրդագրական բոլոր գործօնները հաշուի առնելով, ծրագրաւորած են Հայկական ՍՍՀ Պետպլանի տնտեսութեան ինստիտուտի աշխատակիցները:

Ստացուած այլ արդիւնքները կը տեղեկացնեն, թէ հանրապետութեան բնակչութեան թուաքանակի աճը զգալիօրէն կը գերազանցէ Միութենական (տասնըհինգ հանրապետութիւններու) միջին չափանիշը:

Ծնունդի բարձր մակադակի չնորհիւ, հանրապետութեան միջին տարիքը երիտասարդացած է: Ներկայ Հայաստանի բնակչութեան կէսի տարիքը չ՚անցնիր 35էն աւելին, է սկ կիներու կեանքի միջին տեւողութիւնը այստեղ տասը տարիով աւելի է քան տղամարդոց տարիքը:

Զգալի փոփոխութիւններ տեղի կ՚ունենան բնակչութեան տեղաբաշխման մէջ, քաղաքներու մէջ կ՚ապրին մօտ ութսուն տոկոսը, երբ այժմ 65 տոկոսն է:

Ամփոնաբար կը հաւասարակշռուի կանանց և տղամարդկանց թուակազմի յարաբերութիւնը, որը խախտած էր Երկրորդ Համաշխարհային պատերազմը:

Ժողովուրդներու կանխատեսումները լայնօրէն կ՚օգտագործուին Հանրապետութեան Սոցիալիստական և տնտեսական զարգացման 1986-1990 թուականներուն հնգամեայ բլանը կազմած ատեն:

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնք ցարդ չեն ղրկած իրենց բաժնեգինը, բարի ըլլան մեզի փութացնելու զայն, դիւրացնելու համար մեր գործը: Չէք կարմանաս-փոստ ղրկել «ZAVEN BALAYAN»ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Գահիրէ (11511), Եգիպտոս:

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՆԱՑՈՒՑԱԿ

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՆԱՑՈՒՑԱԿ

ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ

Ուրախութեամբ կը տեղեկանանք, թէ անցեալ Շաբաթ, 12 Ապրիլ 1986, կ.ե. ժամը 5.45-ին, Սիտնիի (Աւստրալիա) Ս. Յարութիւն եկեղեցիին մէջ տեղի ունեցած է պսակադրութեան արարողութիւնը ժր. բարեկամ ուկին Նուարդ Արթինեանի զուգին՝

ՏՈՔԹ. ՏԻԿՈՒՀԻ Ս. ՔՈՉԻՆԵԱՆԻ

ԸՆԴ

ՕՔԹ. ՆՐՆԻ Լ. ՊԵՀՕՉՍԿԼԵՍՆԻ

դուստրը՝ ակը և սիկին Լեւոն Շէօհմէլեաններու:

Կնքահայրութիւնը տանձնած էր վեհապին եղբայրը՝ տոքթ. Վահէ Արթինեան:

Հարսանեկան արարողութենէն ետք, բոլոր հարսնեւորները հրաւիրուած էին Սիտնիի Sheraton-Wentworth Hotelի «Brisbane Room»ի սրահը, ուր տեղի ունեցաւ շնորհաւորանք և ճոխ ընդունելութիւն:

Այս բարեբաստիկ առիթով, խմբագրութիւնս ջերմօրէն կը շնորհաւորէ նորապսակ ամոլը, իշխպէս նաեւ իրենց ծնողքն ու հարազատները:

ԳԱԼՈՒՍՏԵԱՆ-ՆՈՒՊԱՐԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆ

ՊՈՒԼԱԳԻ ՄԱՍՆԱՃԻՒՂ

Ուրբաթ, 25 Ապրիլ 1986, կ.ե. ժամը 6-ին

Մանկապարտէզի Ամավերջի Հանդէս

ՎԱՐԺԱՐԱՆԻՆ ՀԱՆԴԻՍԱՍՐԱՀԻՆ ՄԷՋ

Բարձր Հովանաւորութեամբ

Եգիպտահայ Թեմի Բարեխնամ Առաջնորդ

ԳԵՐԹ. Տ. ԶԱՒԷՆ Ս. ԱՐՔ. ՉԻՆՉԻՆԵԱՆԻ

Նախագահութեամբ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ԳՐԻԳՈՐ ՄԱՐԹԱՅԵԱՆԻ

Մանկապարտէզի շրջանաւարտները կը սկսանան իրենց վկայականները

Գեղարուեստական յայտագիրը կը ղեկավարէ

Վաստակաւոր մանկավարժուհի և դաշնակահարուհի

ՏԻԿԻՆ ՇԱՄԻՐԱՄ ԴԱՐՄԱՆԵԱՆ

Սիրալիր հրաւէր կրթասէր հասարակութեան

ՊԱՐՍԿԱԿԱՆ ԴՐՈՇՄԱԹՈՒՂԹԻ ՎՐԱՅ՝ ՀԱՅԵՐԷՆ ԳՐՈՒԹԻՒՆ

Թեհրանէն ստացած նամակէ մը նըշմարեցինք թէ պահարանին վրայ փակցուած դրոշմաթուղթին վրայ տպուած էր Ղուրան»էն հատած մը հայերէն գիրերով. «Ես Աստծոյ ծառան եմ ասաց Քրիստոս. Նա ինձ տուել է Գիրքը և ինձ իր մարգարէն է դարձրել»

Մեր ընթերցողներուն կը ներկայացնենք այդ դրոշմաթուղթին պատճէնը:

ՀՐԱՊԱՐԱԿ ԵԼԱԻ

ԿՐ ՎԱՃԱՌՈՒԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻՍ ՄԷՋ

ԱՐԱԲԵՐԷՆ ԼԵԶՈՒՈՎ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՀԵՂԻՆԱԿ՝ ՓՈՒԱՏ ՀԱՆԱՆ ՀԱՓԷՋ

Գունաւոր քարտէզ, 576 էջ

Մաքուր ազգրութիւն, գեղեցիկ կազմ

ՕՐԻՆԱԿ ՄԸ ՆՈՒԻՐԷ ԱՐԱԲ ԲԱՐԵԿԱՄԻԴ

ԿԱՐԴԱՑԷՔ ԵՒ ՏԱՐԱԾԵՑԷՔ

«ԱՐԱՐԱՏ» ՕՐԱԹԵՐԹ
Պէյրութ – Լիբանան

«ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՑԱՍՏԱՆ»
Նիւ Եորք – Միաց Նահանգներ

«ԶԱՀԱԿԻՐ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
Գահիրէ (Եգիպտոս)

«ՇԱՐԺՈՒՄ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
Պուէնոս Այրէս (Արժանթին)

«ՄԱՍԻՍ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
Փասատինա (Միաց. Նահանգներ)

«ՑԱՂԹԱՆԱԿ» ԱՄՍԱԹԵՐԹ
Փարիզ (Ֆրանսա)

«ԼՈՒՍԱԲԱՑ»
Թորոնթօ (Գանատա)

«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ»
Սիտնի (Աւստրալիա)

ԳԱՆՁԱՏԱՀԱՅ ԿԵՆՏՔ

ՈՐԱԿԱՒՈՐ ԴԱՍԱԽՕՍՈՒԹԻՒՆ ԵՒ ՍՐՏԱՊՆԴԱՁ ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՋՕՐԻ ԲԱԼԱՅԵԱՆ ԹՈՐՈՆԹՈՒՅԻ ՄԷՋ

(Շարունակութիւն նախորդ թիւէն եւ վերջ)

Ծափահարութեանց մէջ բեմ եկաւ Զօրի Բալայեան, որ հանեստօրէն քալած էր (մինչ այդ) սրահի վերջին աթոռներուն վրայ։ Նոյն համեստ բայց կենսուրախ երեւոյթով Բալայեան խոնարհաւ մի քանի մօտ մէկ ժամ։ Զրոյցի ձեւով և մտերմիկ շեշտով այս ելոյթին նման ելոյթներ չենք ունկնդրած շատ, մինչ ցարդ, Սփիւռքի հայերու 1945էն (խաղաղութեան վերահաստատումէն) ի վեր, բազմաթիւ սովետահայ մտաւորականներու և արուեստագէտներու այցը վայելած ենք։ Անոնք բոլորն ալ մեզի թուած են բազմահմուտ և բազմատաղանդ գործիչներ։ Անոնք բոլորն ալ մեզ խանդավառած են, սփոփած են մեր վիշտը, վերթարմացած են մեր հայրենասիրութիւնը, հպարտանք ներշնչած են մեզի՝ ծանօթացնելով մեզի հայրենի վերելքն ու յաղթանակները, զօրացուցած են մեր հաւատքը (Ն. Ս.Օ.Տ.Տ. վազգէն Ա.), յուսադրած են մեզ՝ ապագային, Հայոց ապագային համար և երջանկացուցած են մեզ...։

Սովետահայ այցելու այս մտաւորականները մեզի մտանհանիշ ըրած են նաեւ ա՛յն՝ ինչ որ Սփիւռքի հայութիւնը պարտ էր ընել եւ չէ՛ ըրած, ու չի՛ յաջողիր ընել... բայց եւ ուրի կարողութիւնը և կարելիութիւնը ընելու՝ եթէ միանաք, միասնաբար նա՛խ ինքն իր մէջ, ապա՝ վերածնած Մ. Հայաստանի իրականութեան չուրջ (մէկ տասներորդը՝ Ամբողջական Հայաստանին)։

Զօրի Բալայեանի զրոյցին մէջ վերեւ յիշածս բոլոր բարիքները կային։ Առաւել՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹԵԱՆ և զօրութենական մասին տիպիկ բնութագրում մը, զոր ոչ մէկ ուրիշ ատենախօսի կամ գրագէտի մօտ չեմ տեսած ցայսօր։ Բալայեան, ի միջի այլոց, ըսաւ.- «Ձիս Ջամքաթքայագէտ անուանած է միջազգային մամուլը՝ Ջամքաթքայի եւ Հրէաններուն մէջ ունեցած բժշկական, հասարակական եւ հրապարակագրական գործունէութեանց համար։... Ամենուրեք ես փնտռած եմ նախ մարդկային արժէքները, ժողովրդային ճշմարտութիւնները, յետոյ՝ հայրենազուրկ, հայրենիքէն հեռու իմ հայ հարազատները...։ Մինչեւ Արեւելք, Միջագոյն Արեւելք, Ափրիկեան երկիրները, երկու Ամերիկաները, իմ էքսփլորասիոններուս չարքին՝ միշտ եւ առաւելաբար փնտռած եմ հայութիւնը... և գրած եմ անոր մասին...։ Հայութիւնը, որ գաղթականութիւն չէ՛ ըրած իր ազատ կամքով... այլ՝ զինք պոկած են իր պապենական օճախէն, յափշտակած են իր հայրենիքը և զինք նետած աշխարհի ամէն կողմերը, ցրիւ – ցրիւ...։ ՄԵՆՔ ՀՈՂԵՐ ՉԵՆՔ ԿՈՐՍՆՑՈՒՑԱԾ... այլ ԿՈՐՍՆՑՈՒՑԱԾ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՑՐԵՆԻՔԸ..., – մեզմէ խլած են մեր հայրենիքը...։

«... Հիթլերը շատ լաւ կը ճանչնար աշխարհը երբ իր սպանդրոն կը հրահանգէր կոտորել, չախչախել Լեհաստանը եւ չարունակութիւնը...։ Այժմ ո՞վ կը յիշէ Հայոց ջարդերը...»։... Մենք 300 000 զոհ տուինք հիթլերիզմի արկածախնդրութեանց...։ Սովետներու ճիգերով՝ փրկուեցաւ մեր հայրենիքի 1-10րդ մասը, քարքարուտ 29 հազար քառ. քմ..., որ, գերմարդկային չանդգնութեամբ, խոստովանութիւններով։ Ըսա.- «Այդ թերացումները միայն սովետահայոց չեն պատկանիր, այլ կը պատկանին նաեւ Սփիւռքի հայոց.. քանի որ կ'ըսենք մէ՛կ ազգ, մէ՛կ հայրենիք... ... եթէ Սովետը փրկեց մեր հայրենիքին մէկ մասը վերջնական չնչումէ, եկեղեցին ալ փրկեց մեր ազգին Սփիւռքի մասը՝ ամբողջութեամբ...։ Հերոսական երեւոյթ է՝ առանց հողի, առանց բանակի, առանց պետական օգնութեանց կարենալ պահել այս ազգը ոտքի...։ Հրա՛շք է...։

«Արդ, եղբայրներ, մէ՛կ ազգը, մէ՛կ հայրենիքը, մէ՛կ եկեղեցին ինչո՞ւ կոտորակեր էք այսպէս, բաժան բաժան, անջատած իրարմէ, յաճախ հակադրուած իրարու...։

«Վերակազմակերպուող եւ ուռճացող Գալիֆորնահայութեան մօտ ես տեսայ Պոլսեցին, Լիբանանցին, Եգիպտահայը, Ցունահայը, Ֆրանսահայը չորս տեսակ կուսակցութիւններու և չորս տեսակ եկեղեցիի մէջ։... «Ես անկախ եմ, ես չեզոք եմ» ըսողը՝ չ'ամրագառնար արդեօք, որ իր այդ խօսքով ինքն ալ կուսակցութիւն մը կը դառնայ...։ Ըսէ՛ք ինձի, կրնա՞ք կոուիլ բաց մատներով ձեր ձեռքովը... Քշտնամին կը փշրէ ձեր մատները.. Պարտինք, այսպէս, բռունցքըւիլ...։ Եւ այս բռունցքը երկու բան կ'ենթադրէ.- Միանալ և ի-հարկին հարուածել...։ Միանալէ յետոյ, մենք պիտի կրնա՞նք պատրաստ գտնուիլ հարուածելու.... Այո՛, եւ ասիկա առանց մոռնալու մեր մեծ ցաւը...։»

Այս մտերմիկ զրոյց ճաւէն ետք, զովացուցիչներու և քաղցրաւենիներու սպասարկութեան հետ, մենք տեսանք հայրենի մտաւորականը չրջապատուած խումբ մը հարցասէրներէ, որոնց կը պատասխանէը Բալայեան ամենայն անկեղծութեամբ եւ ազնիւութեամբ։ Երեւան եկաւ, անհատական խօսակցութիւններէ, որ Զօրի Բալայեան կը հետեւի (հնարաւոր առաւելագոյն չափով) Սփիւռքի մեր բոլոր թերթերուն, մշակութային չարժումներուն և հրատարակուած գիրքերուն։ Անծանօթ էր մեզմէ չատերու անուններուն՝ այդ թերթերուն մէջէն։ Զօրի Բալայեան, թերեւս, սփիւռքագէտ տասնեակ մը հայրենի մտաւորականներուն մէջ ամենէն իրազեկ անձն է, կը խորհիմ։

ՀՄԱՅԿ ԺԱՍԿՈՋԵԱՆ

(Վիլովաէյլ, Գանատա)

Թ.Գ.- Սփիւռքի մշակոյթի գործիչներ եւ խմբագիրներ, այլազան առիթներով արտայայտուած են եւ չատագոված են Հայրենիք – Սփիւռք յարաբերութեանց սերտացումը՝ երկուստեք, մտաւորականներու, գործիչներու, արուեստագէտներու այցելութիւններովը։ Մեծ է այս փոխյարաբերութեանց բարիքը։

Այս մասին, չատեր գրած ալ են, որ հայրենի դէմքերու առաքումը դէպի Սփիւռք, լաւ կ'ըլլայ՝ որ կանուխէն տեղեկացուի պատկան մարմիններուն, որպէսի կարելի ըլլայ պատշաճ ընդունելութիւն կազմակերպել եւ առաւելագոյն թիւով հանդիսատեսներ հրաւիրել՝ կատարելիք հանդիպումներուն։

Ինչ լաւ պիտի ըլլար, եթէ սփիւռքահայ եկեղեցական եւ մշակութային կազմակերպութիւնները գէթ այս մարզին մէջ ցուցաբերէին միասնականութիւն եւ համագործակցութիւն։

Զօրի Բալայեան
իր ելոյթի պահուն

ԱՐԱ ՊԱՐԹԵՒԵԱՆԻ
ԽՄԲԵՐԳՆԵՐՈՒՆ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Երկու տարի առաջ, Փարիզի մէջ, հրատարակիչ յատուկ յանձնախումբի մը նախաձեռնութեամբ, լոյս տեսաւ Ջրաննահայ անուանի կոմպոզիտոր Արա Պարթեւեանի յիսուն մեներգներուն ժողովածուն, որուն մասին՝ իր ատենին, «Ձահակիր»ի էջերուն մէջ լայնօրէն անդրադարձաւ։

Վերջերս՝ կրկին Փարիզի մէջ, լոյս տեսած է նոյն հեղինակին խառն խմբերգներուն ժողովածուն, գեղատիպ հատորով մը։ Երգերուն նօթաներուն վերարտադրութիւնը՝ այս անգամ եւս, եղած է հեղինակին մահրագիր ինքնագիրէն։

Հրատարակուած այդ խմբերգներուն մեծագոյն մասը հնչած է հեղինակին վախճանին տակ, թէ Փարիզի եւ կամ նոր կատարած արտասահմանեան երաժշտական շրջագայութիւններուն ընթացքին, արժանանալով ունկնդիր հատարաւոր անվերապահ ընդունելութեան։ Անոնք գրուած են «ախաւել կամ դաշնամուրի նուագակցութեամբ կատարուելու եւ։ Անոնց խօսքերը ընտրուած են հայ դասական կամ ժամանակակից բանաստեղծներուն լաւագոյն ստեղծագործութիւններէն (Մ. Սեծարենց, Պ. Դուրեան, Յ. Թումանեան, Վ. Տէրեան, Ե. Չարենց, Սարմէն, Յ. Շիրազ, Վ. Թէքէեան եւ ուրիշներ)։ Այնտեղ կան նաեւ հայ ժողովրդական երգերու հետաքրքրական մշակումներ։

«Գեղահիւս յօրինուածներ բոլորն ալ, — կը կարդանք հրատարակիչ Յանձնախումբին ստորագրած բեղադրիչ Լերածականին մէջ, — որոնց մէջ ակնբախ է հեղինակին խտացած ոճն ու կատարեալի ձգտումը, որ մեծապէս պիտի նպաստէ նաեւ մեր հատարակութեան երաժշտական զարգացման մակարդակին»։

Ապահովաբար խմբերգային այդ ստեղծագործութիւններուն ընտրելագոյնները իրենց արժանի տեղը պիտի գտնեն հայ բազմաձայն երաժշտութեան գանձարանին մէջ, եւ անկասկած պիտի արժանանան նաեւ հայ խմբավարներուն յատուկ ուշադրութեան նախացնելու համար իրենց երգչախումբերուն երգացանկը։

Այս առթիւ, կը շնորհաւորենք վաստակաւոր կոմպոզիտոր Արա Պարթեւեանը իր այս նոր նուաճումին համար, աւելի մաղթելով արեւստասիրութիւն եւ ստեղծագործական նուաւելուն յաջողութիւններ։

Ե.Ե.

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ (Շար. Ա. էջէն)

իրենց հսկողի դերը ի կատար ածելով մէկտեղ, կը ձգեն որ եկեղեցականները իրենց - իրենց գտնեն ցանկալի ելքը։

Աշխարհականները չեն կրնար խառնուիլ, պէտք չէ՛ խառնուին եկեղեցականներու ԿԱՔ ՈՒ ԿՈՒՒԻՆ։ Եթէ խառնուին, *կրնայ խիստ անհաճոյ արդիւնք և հետեւանք ստացուիլ...։*

Հնչակեանները, անհատ քէ մարմին երբէք չեն մօտենար եկեղեցին՝ տահանգրական նպատակներով կամ հաշիւներով։ Անոնք այսպէս կը վերաբերուին գրեթէ ազգային բոլոր հաստատութիւններուն հետ։

Մեր հատարակութեան մէջ՝ անբնական պիտի ըլլայ եթէ բնաւ չգտնուի սայթաքող կամ թուլցող կամ մոլորող գործօն։ Դրտուած է, որ տահանգիրներ, հաւատալիր կամ բանասարկուներ շուտով կը դիմակազերծուին եւ կը չեզոքացուին։ ՍՏՀԿ-ը, ամէն բանէ առաջ, իմն իրեն հանդէպ յեղափոխական կազմակերպութիւն է։

Դրտուած է, որ Հնչակեանները շատ դժուարութեամբ կը բարեկամանան որեւէ միաւորի հետ։ Անոնց կապերը՝ իրականութեանց հետ՝ առաւելապէս գաղափարական է, սկզբունքին եւ ոգեկան։

Հնչակեանները չեն դաւանաներ իրենց բարեկամ հոչակուած ուժերուն։ Նոյնիսկ, եթէ իրենց նիւթական շահերը դադրին անոնցմէ, (ուղիղ կամ անուղիղ պատճառներով), Հնչակեանները՝ երէկ գովուածը (իրենցմէ) վաղը չեն հաւանիր, չեն հալածեր։

Միայրագոյն պարագային միայն կ'անգիտանան այլեւս այլասերող միաւորը։

Հնչակեան մարմինները - վստահաբար հիչ բացառութեամբ կամ երբեմն - չեն յատկանիշ իրենց ազգին կամ համամիտ դէմավար ուժը ըլլալ։ Անոնք ընդհանուր հատատարիւ իրենց ընտերական եւ ժողովրդավարական դաւանութեան

ՋԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԵՒՓԹԱԹԵՐԹ
17 ԱՊՐԻԼ 1986

ՏԽՐՈՒՆԻ

Եգիպտահայ մշակութային, կրթական, բարեսիրական, մարզական և մամլոյ կազմակերպութեանց կարչական կազմերը, ինչպէս նաեւ «Արեւ»ի, «Ցուսաբեր»ի և «Ջահակիր»ի շրջանակները ցաւ ի սիրտ կը զուժեն մահը զաղութին երիցադոյն անդամուհիներէն, ազգային կառոյցներու գործունէութեան անխոնջ քաջալերը, մշակութասէր վաստակաշատ հայուհիներէն

ՏԻԿԻՆ ՍՈՆԻԱ ՄԻՒՋԷՍԷՄԵԱՆԻ
(ԾՆԵԱԼ ՓԱՓԱԶԵԱՆ)

Հանգուցեալին յուղարկաւորութիւնը տեղի ունեցաւ Շաբաթ, 12 Ապրիլ 1986, յ. մ. ժամը 4-ին, հին Գահիրէի Մար-Մինայի Ս. Մինաս մատրան մէջ, և մարմինը ամփոփուեցաւ տեղւոյն ընտանեկան դամբարանին մէջ։

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Տէր եւ տիկին Բարսեղ Գարթալեան եւ զաւակները՝ Ռաֆֆի եւ Լարա Ոիթա *(Լոս Անճելըս)*, տէր եւ տիկին Նազար Գարթալեան, օր. Սիրվարդ Գարթալեան, տէր եւ տիկին Կարապետ Գարթալեան եւ զաւակը՝ Գրիգոր, տիար Կարապետ Միսաէլեան եւ մայրը՝ Հայկանուշ, տիկին Բագրատունի Պապիկեան, տէր եւ տիկին Անդրանիկ Թոզգոմաքեան, տիկին Մարի Յովհաննէսեան եւ զաւակը՝ Յակոբիկ *(Լոս Անճելըս)*, տէր եւ տիկին Մխիթար Կիւրիւճեան, տիկին Մարի Մուշիկեան եւ զաւակը՝ Արա *(Սիսնի)*, տէր եւ տիկին Հելմեթ Զիւմլր եւ զաւակուհի *(Սիսնի)*, տէր եւ տիկին Գրիգոր Ադամեան *(Լոս Անճելըս)*, տէր եւ տիկին Սարգիս Զիլինկիրեան եւ դուստրը՝ Շուշան, տէր եւ տիկին Պետրոս Գալենեան *(Լոս Անճելըս)*, տէր եւ տիկին Ժիւլայր Նազարէթեան եւ զաւակը՝ Լեւոն, տէր եւ տիկին Արթին Նազարէթեան, տիար Քեւորք Շապատեան կը ծանուցանեն, թէ յառաջիկայ կիրակի, 20 Ապրիլ 1986, առաւօտեան ժամը 11-ին, յաւարս Ս եւ անմահ Պատարագի, Ս. Պօղոս-Պետրոս եկեղեցւոյ մէջ, հոգեհանգստեան արարողութիւն տեղի պիտի ունենայ իրենց սիրեցեալ մօր, մեծմօր, եղբօր կնոջ, տալչ, հօրաքոյր եւ ազգականին՝

ՈՂԲ. ՎԱՐՍԵՆԻԿ ԳԱՐԹԱԼԵԱՆԻ
(ԾՆԵԱԼ ՄՈՒՇԻԿԵԱՆ)

մահուան Ա. տարելիցին առթիւ:

Հանգուցեալին յիշատակը յարգալեայէն կը խնդրուի ներկայ գտնուիլ:



ՓՈՒԹՊՈԼ

«ԻՄՄԱՅԻԼԻ»Ի ԵՒ «ԱՀԼԻ»Ի ԽՈՒՄԲԵՐԸ
ԱՓՐԻԿԵԻ ԲԱԺԱԿԱԿԻՐ ԱԿՈՒՄԲՆԵՐՈՒ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԵԱՆ
1-16 ՀԱՆԳՐՈՒԱՆԻՆ ՄՆԱՑԻՆ

Անցեալ Ուրբաթ, 11 Ապրիլ 1986, Իսմայիլիայի մարզադաշտին վրայ տեղի ունեցաւ Ափրիկէի բաժակակիր ակումբներու ախոյեանութեան 1-32 հանգրուանի դալձի մրցումը «Իսմայիլի»ի և կեդրոնական Ափրիկէի «Մոքափ»ի խումբերուն մէջև։

«Իսմայիլի»ի խումբը դեղեցիկ խաղարկութիւն մը ցուցաբերեց և վաստաւոր յաղթանակ մը տարաւ 3-0 արդիւնքով։ Տըրւած ըլլալով որ երթի մրցումին «Իսմայիլի» պարտուած էր 2-0 արդիւնքով, ան իրաւունք ստացաւ 1-16 փուլին մասնակցելու։

Նոյն ախոյեանութեան գծով, Շաբաթ 12 Ապրիլին, Ուկանդայի մայրաքաղաք Քամփալայի մէջ, «Ահլի»ի խումբը իր դալձի մրցումը խաղաց «Էքսփրէս»ի դէմ և պարտուեցաւ 0-1 արդիւնքով։

Սակայն, «Ահլի»ի խումբը իրաւունք ստացաւ մասնակցելու 1-16 փուլին, որուած ըլլալով որ ան, Գահիրէի մէջ, երթի մրցումին յաղթած էր «Էքսփրէս»ի խումբին 2-0 արդիւնքով։

Խ ՄԻՈՒԹԵԱՆ 49ՐԴ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԵԱՆ ԳՕՎ

«ԱՐԱՐԱՏ» ՊՍՐՏՈՒԵՑԱԻ «ԺԱԼԳԻՐԻՍ»ԷՆ

Հայրենի «Ալարատ»ը իր հինգերորդ մրցումը խաղաց Մարտ 30-ին, Եգեանի «Հրաշդան» մարզադաշտին վրայ և կրեց դառն պարտութիւնն մը Վիննիւսի «Ժալգիրիս» խումբէն 0-1 արդիւնքով։

ՋԱՀԱԿԻՐ-ԻՆ

Իրենց սիրելի զաւեր՝ տոքթ. Սոնա Մինաքեանի Մագիստրոս գիտական աստիճան ստանալուն ուրախ առթիւ, տէր և տիկին Հայկ Մինաքեան կը նուիրեն 10 եգ. ոսկի։

ՆՈՒԻՐԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ

(ԵԳԻՊՏԱԿԱՆ ՈՍԿԻՈՎ)

Ողբացեալ Մարտիրոս Փիլիպպոսեանի դառնակսկիծ մահուան տխուր առթիւ, անոր քաղցր և անմոռանալի յիշատակին տիկին Անահիտ Տէմիրճեան և զաւակունք, ինչպէս նաեւ Հայկ Փիլիպպոսեան կը նուիրեն.

Հայ Աւետարանական Ժողով. եկեղեցւոյ Գահիրէ) 50
Հայ Աւետ. եկեղեցւոյ (Աղեքս) 50
Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ Պայծառութեան 50
Աւետումն Ս. Աստուածածնի եկեղեցւոյ Պայծառութեան 50
Այծեմնիկի Հանգստեան Տան 25
«Արեւ»ին 25
«Ցուսաբեր»ին 25
«Ջահակիր»ին 25

Իր սիրեցեալ ամուսնոյն՝ ողբացեալ Սեդրակ Իշխանեանի մահուան առաջին տարելիցին առթիւ, անոր քաղցր ու անմոռանալի յիշատակին տիկին Աշխէն Իշխանեան կը նուիրէ.

Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ Պայծառութեան 10
Հայ Աւետարանական Ժողով. եկեղեցւոյ (Գահիրէ) 10
«Արեւ»ին 10
«Ցուսաբեր»ին 10
«Ջահակիր»ին 10

Ս. Յարութեան տօնական օրերու ուրախ առթիւ, տիար Յակոբ Տայ կը նուիրէ.

Եկեղեցւոյ Պայծառութեան 40
Նիւթը Իսթ Հայկ. Ակումբին 20
Ցուսաբեր Ակումբին 20
Գահիրէի Աղքատախնամին 20
Այծեմնիկին 20
Հայ Կարիքի Խաչին 20
«Ցուսաբեր»ին 20
«Արեւ»ին 20
«Ջահակիր»ին 20

(Մտանալ Գահիրէի Ազգային Առաջնորդարանէն)

Ոմն իր սիրեցեալ կնոջ մահուան 12-րդ տարելիցին առթիւ և անոր քաղցր յիշատակին կ'ընէ հետեւեալ նուիրատուութիւնները.

Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ Պայծառութեան 10
Գերեզմանատան բարեզարդման 10
Աղքատախնամին 10
Այծեմնիկի Հանգստեան Տան 10
Գալուստեան Ազգային Վարժարանին 10
Դո պարեան Ազգային Վարժարանին 10
Հայ Կարիքի Խաչին 10
«Արեւ»ին 10
«Ցուսաբեր»ին 10
«Ջահակիր»ին 10

(Մտանալ Գահիրէի Ազգային Առաջնորդարանէն)

ՍՏԱՑՈՒԱԾ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Ընկեր ՅՈՍԹՈՒՐԵԱՆԻ (Ուէթիէ, Գալ.) հնորհակալութեամբ ստացած ենք իր բաժանորդագրութիւնը՝ 25 տոլար։

«Ջահակիր»ի Ադեսանդրիոյ պատուական ներկայացուցիչն ու թղթակիցը է՝
Պր. ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՑԵԱՆ
33 Սաաս Զաղլուլ պող.
Հեռ. թիւ 802199

«ԼՈՒԹԼԻԷ» – ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

(Առուեստագէտներու և գրողներու խմբակցութիւն)

6, Վիկտոր Պասիլի փողց - Փորթ Սէյտ

Ուրբաթ, 25 Ապրիլ 1986, երեկոյեան ժամը 7-ին

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՐԵԿՈՅԹ

Հրաւիրուած է ներկայացնելու *(Քրանսերէն)*

ԵԴՈՒԱՐԴ ՅԱԿՈԲԵԱՆ

(Կոմպոզիտոր, խմբավար եւ երաժշտագէտ)

Սիրայօժար մասնակցութեամբ

ՏԻԿԻՆ ՄԱՐԿՐԻԹ ՅԱԿՈԲԵԱՆԻ

(Մեներգչուհի «Եգիպտահայ Երգչախումբ»-ի)

Դաշնամուրի նուագակցութեամբ

ՕՐ. ԼԻՏԻԱ ԽՈՒՆԿԱՆԵԱՆԻ

Տեղի պիտի ունենայ նաեւ

ԼՈՒՍԱՊԱՏԿԵՐՆԵՐՈՒ ՅՈՒՅԱԴՐՈՒԹԻՒՆ

«Հայկական երաժշտական մշակոյթը պարերու մէջէն»

ՄՈՒՏՔԸ ԱԶԱՏ Է

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

1915 ԱՊՐԻԼ 24-Ի ԱՊՐԻԼԵԱՆ ԵՂԵՌՆԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐՈՒՆ 71-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՀԱՄՄԱԶԳԱՅԻՆ ՅՈՒՇԱՀԱՆԴԷՍ

Հովանաւորութեամբ Ադեքսանդրիոյ հայ եւեթ Յարանուագութեանց եւ կազմակերպութեամբ Ադեքսանդրիոյ Ազգային Իշխանութեան, տեղի կ'ունենայ 1986 Ապրիլ 27ին, Կիրակի օր։

Այս առթիւ Ս. Պօղոս-Պետրոս Եկեղեցւոյ մէջ պիտի մատուցուի հանդիսաւոր Սուրբ եւ Անմահ Պատարագ։

Յաւարս Ս. Պատարագի, պիտի կատարուի Հոգեհանգիստ, եղեռնի մեր բիւրաւոր նահատակներուն հոգիներուն ի հանգիստ։

Եկեղեցական արարողութեանց աւարտին, եկեղեցւոյ բակին մէջ, Ապրիլեան Եղեռնի Նահատակաց Յուշարձանին առջեւ տեղի կ'ունենայ Համազգային Յուշահանգիստ։

Ապա տեղի կ'ունենայ օրուան իմաստին գեղարուեստական պատեան յայտագիր եւ հանդիսութենէն ետք Համազգայիք Հոգեհաճ, Վարժարանիս հանդիսասրահին մէջ։

ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ

ԳԱԼՈՒՍՏԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ
ՏԻԿՆԱՆՑ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹԻՒՆ

ԱՒԱՆԴԱԿԱՆ ՃԱՇԿԵՐՈՅԹ

Հովանաւորութեամբ

ԳԵՐԾ. Տ. ՋԱՒԷՆ Ս. ԱՐՔ. ՉԻՆՉԻՆԵԱՆԻ

(Բարեխնամ Առաջնորդ Եգիպտոսի Հայոց)

Նախագահութեամբ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ԵՐՈՒԱՆԴ ԹՈՒՄԱՅԵԱՆՑԻ

Կիրակի, 20 Ապրիլ 1986, յ. մ. ժամը 1.30-ին

Վարժարանին ճաշասրահին մէջ

Հ.Մ.Ը.Մ. ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՏԱՐԵԿԱՆ ՄԵՆ ՓԷՐՄԷՍ

Կիրակի, 22 Յունիս 1986

Մանրամասնութիւնները յայտրդիւ

Կը խնդրուի նկատի ունենալ և չխաչաձեւել

ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՎԵՐԻՆ ՄԱՐՄԻՆ

«ԱՐԱՐԱՏ»Ի ԲԱՑԱՌԻԿԸ

Պէյրութէն ստացաք «ԱՐԱՐԱՏ» Օրաթերթի բացառիկը նոխ բովանդակութեամբ, ներկուած՝ վերածնած Հայաստանին եւ խաղաղասէր Լիբանանին։

Գեղատիպ եւ գունաւոր, աւելի քան 100 էջերէ բաղկացած, Բացառիկը ունի ազգային, քաղաքական, ընկերային։ գրական, գիտական, կնոջական, մանկա-պատանեկան, երգիծական, մարզական եւ այլ բաժիններ, մէկ խօսքով, ամէն հետաքրքրութիւն, հաճոյք եւ տարիք գոհացնող։

Ունենալու համար դիմել «Ջահակիր»ի խմբագրութեան *(հեռ. 934908)* — Գին՝ 10 եգ. ոսկի։

ՀԱՅ ԹԵՐԹԸ ԸՆԿԵՐՆ Է ՀԱՅ ՏԱՆ

دار الكتب - رقم الايداع ٥٨٠/٨٦

ՉԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԹԵՐԹ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.ع.م . ت ٩٣٤٩٠٨
صاحبة الامتياز : السيدة عاية سيرد بيان (بالايان)

TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B.P. 2111 Le Caire (R.A.U.) • Tél. 934908
Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo
Rédacteur en chef : SARKIS BALAYAN

Հիմնուած 1948

Պատասխանատու — ԱՏԵԱ ՍԵՐՎԵՐԵԱՆ
Սեփականատէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆ

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 1051 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 24 ԱՊՐԻԼ 1986

ՀԱՏԸ ՀԵՌԻԷ 5 եգ . Դհկ .

عدد رقم ١٠٥١ — الخميس ٢٤ ابريل ١٩٨٦

ՅԱՐԳԱՆՔ ՄԵՐ ՆԱՀԱՏԱԿՆԵՐՈՒՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԱՊՐԻԼ 24-Ը
ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՀԶՕՐ ԱԶԴԱԿԸ

Ապրիլ 24-ի դարձեալ . . .:

Անգամ մը եւս, ցերիցն գալարումով մը կը մղկտայ հայուն սիրտը ամենուրեք: Հայրենիքէն ցիրս թէ՛ դուրս, Մեծամօր ու Հեռաւոր Արեւելքի խորչերէն մինչեւ Ազլանդեան ու Խաղաղական ովկիանոսներու ափերը եւ մինչեւ Նոր Զիլանտա ու Աւստրալիա, հոն ուր կը բաբախէ սիրտ մը հայու, ընդվզումի ցոյն զգացումով է որ կը համակուին անոնք, 71 տարի առաջ կատարուած ահեղի ոճիրի մը համար, ի զուր արդարութիւն պնդելով:

Այսօր աշխարհացրիւ հայութիւնը զօդող ամենաճզօր կապերէն մին մը հանդիսանայ Ապրիլ 24-ը, որովհետեւ հայը՝ ո՛ր ցամաքամասին վրայ ալ ապրի, ինչպիսի՛ վարչակարգի տակ ալ գոյատեւէ, ի՛նչ տեսակ գաղափարաբանութեան ալ ծառայէ եւ ո՛ր յարաբերութեան ալ պատկանի, Ապրիլ 24-ը կը համարէ սուրբ թուական մը: Այդ օրը, ան կը զգայ, բանաստեղծին խօսքով, հակատագրով միացած՝ իր բոլոր եղբայրներուն, եւ երբ կը խոնարհի մեր բիւրաւոր անմեղ նահատակներու յիշատակին առջեւ, իր մէջ կ'ուռճանայ ազգովին վերապրելու, մաքը՝ կեանքով յաղթանակելու եւ արդարութիւն պահանջելու անընկճելի զգացումը: Ապրիլ 24-ը հայ ազգային մթասնականութեան հզօրագոյն ազդակը դարձած է, եւ մեկնակէտն է հետագայի ցանկացուած համահայկական գործակցութեան, ոյնիսկ գաղափարաբանական տարբերութիւններու գոյութեամբ: Ապրիլ 24-ը որ մեր դարաւոր բռնաժիին համար խորհրդանշեց հայ ժողովրդի վերջնական փրկումի եւ անկացումի ճիւաղային ծրագրին գործադրումը, այսօր՝ Ապրիլ 24-ը եղած է վերապրած հայ ժողովուրդին վերամիացման ու բոլոր ժամանակներէ աւելի, արդարութեան միանայն աղաղակի մը ազգանշանը, որ տատարումի մատնած է դահճապետներու ոյնոգի ժառանգորդներ:

Ինչպէս որ 1600 տարիներէ ի վեր Գրոց Գիւտն ու վարդանանքը եղան համահայկական անժխտելի ուժէղներ, որոնք փարոսներու նման լուսաւորեցին հայ ժողովուրդի ընթացքը դարերու փոթորիկներու ընդմէջէն, Մեծ Եղեռնը եկաւ խարսխելու հայկական գոյատեւումի վճռակամութիւնը սփիւռք կոչուած անողորկ ճապաղումի տարածքին:

Ժամանակ է սակայն, որ Ապրիլ 24-էն բխած մթասնականութեան այդ արբազան զգացումը հետզհետէ վերածենք գործնական իրականութեան: Բոլոր անհերքելի հաստատումներէ ու խմբակային նկատումներէ, բոլոր ճեղքերէ ու նախապատարաստուած մտայնութիւններէ, բոլոր անհատական իրնախնդրութիւններէ վեր է եւ պէտք է ըլլայ, Ապրիլ 24-ը: Չի բաւեր մթասնականութեան միայն ցանկութիւն ներփորելը: Անհրաժեշտ է բաց մտքով ու սրտով մօտենալու սփիւռքահայ մեր առօրեայ ազգային կեանքը յուզող մեծ ու փոքր հարցերուն, ցաւերուն ու խոչընդոտներուն: Չանկնիկ լաւ ուսումնասիրելէ ետք, ճիշդն ու սխալը, ուղիղն ու զարտուղին առարկայականօրէն ճզտելէ ետք, ուղղամտութեան եւ օրինականութեան դիրքորոշումով ամէն անհատ պարտի պնդել ու ձգտիլ միասնականութեան: Իսկ անել կացութիւններու առջեւ, տրուած պայմաններու տակ՝ աւելի լաւ է զերծ մնասնակի միասնականութիւն մը յառաջացնել քան թէ աւելի բաժնել ու ջլատել գոյութիւն ունեցող համախմբումները:

(Շարունակութիւնը տեսնել էջ 2)

ՈԳԻՆ ԱՊՐԻԼԵԱՆ

Ապրիլեան Ոգին չունի՛ յուշարձան ;
Ան ե՞րբ է մեռաւ, որ՝ իբր հրեղակ՝
Թողու գարեքրուն աճի՛ւն ու գամբա՛ն
Եւ խորշ մը հանգչի, լռէ մութի տակ,
Իբր հալած գրօշ ու ծալուած պատգամ ;

Ապրիլեան Ոգին հողակոյտ չունի՛ ;
Ե՞րբ է յոյսի սիւնն իսկոյն սուրի տակ,
Ե՞րբ հաւատքի ժայռն եղեր կե՛ր հուրի,
Որ հայ գալիքին՝ իբրեւ սփոփանք՝
Ան ձգէ հէքիա՛թ ու քանդա՛կ ոսկի ;

Չունի՛ մահանգրի Ապրիլեան Ոգին ;
Ո՛չ մէկ ճապուկ ձեռք, ո՛չ մէկ ձիրք ճարտար
Կարող չէ՛ անոր տալ ձեւ ու մարմին .
Բառ ու քար ու գոյն զո՞ւր կը ճգնին
Անոր հագցընել խորհուրդ ու նկար ;

Ապրիլեան Ոգին չէ՛ ոսկր ու փոշի,
Մուկի սեւ կակիծ, լաց ու լռութիւն,
Որ չահուի մռայլ գեղովը խաչի,
Ծաղկի՛ եւ խունկի բոյրով զարգարուի .
Չի լոկ մա՛հն ունի գերեզմա՛ն ու քուն ;

Մինչ դուն, ո՛վ անմեռ Ապրիլեան Ոգի,
Կեանք ես ուժգոյդ, որ մա՛յր ես մա՛յր ես,
Ոսկերով հազար կը շաբլի, կ'աճի,
Անապատին մէջ կ'ելլայ ովասի՛ս,
Խաւարի տեղ՝ լո՛յս, ան՝ փոխան սուգի ;

Ոգի՛ Ապրիլեան, յուշարձանդ ահա՛ .
- Մոխիրէն յառնած, աւազէն ծաղկած
Նոր ժառանգը հայ, որ կը ծովանայ,
Ու եփրատավազ հեղեղով հիմա,
Հայրենի ափէն ափերն հեռակեաց,

Չաղղէ աշխարհն երգո՛վ յաղթութեան . . .

ԺԱԳ Ս . ՅԱԿՈԲԵԱՆ

ԵԳԻՊՏԱՀԱՅ ԹԵՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ԺՈՂՈՎԸ

Անցեալ Ուրբաթ, 18 Ապրիլ 1986 կէսօրին, Ազեքսանդրիոյ Պողոսեան Ազգ. վարժարանի «Մելգոնեան» հանդիսասրահին մէջ, տեղի ունեցաւ Եգիպտահայ Թեմական Համագումար ժողովը, նախագահութեամբ Եգիպտոսի Հայոց Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Ս. արք. Զինչինեանի և ատենապետութեամբ Ազեքսանդրիոյ Թեմական Ժողովի ատենապետ պր Մարտիկ Զարպհանէլեանի :

Ներկայ էին Ազեքսանդրիայէն 22 երեսփոխաններ, իսկ Գահիրէէն՝ 13, գլխաւորութեամբ Գահիրէի Թեմական Ժողովի ատենապետ պր. Փօլ Քիլիտճեանի : Ներկայ էին նաեւ Ազեքսանդրահայութեան հոգեւոր հովիւ Արժ. Տ. Գրիգոր Քհնյ. Օհանեան, Եգիպտահայ մամուլի ներկայացուցիչներ և հիւրեր :

Նախագահ Սրբազան Հօր աղօթքով, և վերջին չրլանի հանգուցեալ երեսփոխաններ Վահան Չէչէնեանի և Լեւոն Մամուրի հոգիներուն ի հանգիստ արտասանած Հոգւոյդն Տէր, ատենապետ պր. Մարտիկ Զարպհանէլեան ժողովը բացուած յայտարարեց և անցաւ օրակարգի հարցերուն քննութեան :

1.- Ընթերցում եւ վաւերացում նախորդ Համագումար թեմական ճիսի ատենագրութեան .

Ազեքսանդրիոյ Քաղաքական ժողովի փոխ - ատենապետ ընկ. Վրէժ Սէֆէրեան կարդաց նախորդ Թեմական Համագումար ժողովի նիստին ատենագրութիւնը, որ նոյնութեամբ վաւերացուեցաւ :

2.- Ատենական գործողութիւններ .

Ստացուած էր նամակ մը բոտորագրուած Ազեք.ի 5 երեսփոխաններ պպ. Արթին Չէքմէեանէ, Անդրանիկ Մխքճեանէ, Յակոբ Քէհեաեանէ Նուպար Դաւիթեանէ և Եդուարդ Թովմասեանէ, որոնք կը յայտնէին թէ իրենք համաձայն չըլլալով Պայտաուի փողոցի հողամասի սղոցարանի հողին վաճառքին, կը խնդրէին, որ այդ

(Շար. տես էջ 2)

ՍՈՒՐԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

ԲԱՐԶՐԱԳՈՅՆ ԿՈՉՈՒՄ ՀԱՅ ԱՐՈՒԵՍՏԱԳԷՏՆԵՐՈՒՆ

Խորհրդային Հայաստանի Հանրապետութեան նախագահ Հրանդ Ոսկանեան պատուաւոր կոչումներու կրծքանշաններ յանձնեց Հայաստանի արուեստագէտներու վաղանդի մը :

Խորհ. Միութեան ժողովրդական արտիստի կոչումը խորհրդանշող կրծքանշան ստացան անուանի խմբավար Յովհաննէս Չէքիճեան, երգչուհիները Գոհար Գասպարեան և Տաթեւիկ Սազանդարեան, երգիչներ Նոր Յովհաննէսեան և Միհրան Երկաթ, բեմադրիչ Հրաչեայ Ղափլանեան, դերասաններ Վետաքսեայ Սիմոնեան, Մհեր Մկրտչեան և Սօս Սարգսեան, չարժանիկարի բեմադրիչներ Ֆերունէ Տովլաթեան, Հենրիկ

(Շար. տես էջ 2)

1083

ԱՐՄԵՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒԹԵԱՆ 100-ԱՄԵԱԿԻ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆԸ ԳԱՀԻՐԷԻ ՄԷՋ

1885-ին Վանի մէջ ստեղծուեցաւ Արմենական Կուսակցութիւնը՝ Մկրտիչ Աւետեանի և իր հայրենասէր բարեկամներուն կողմէ։ Անոնք սնած ու մեծցած էին Մկրտիչ Փորթուգալեանի եւ Խրիմեան Հայրիկի հոգիով։

Նախանցեալ կիրակի, 13 Ապրիլ 1986, կ. ե. ժամը 8.30ին, կազմակերպութեամբ «Արեւ»ի շրջանակին, Հայ Դեղ. Միութեան «Թէքէեան» սրահին մէջ տեղի ունեցաւ ընդունելո թիւն - հանդիսութիւն մը, Արմենական կուսակցութեան հիմնադրութեան 100-ամեակին առթիւ։

Օրուան պատուոյ հիւրն էր Վանի ինքնապաշտպանութեան հերոս Արմենակ Եկարեանի որդին՝ տէր եւ տիկին Վազգէն Եկարեան։ Ներկայ էին թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Ս. Արք. Զինչինեան, Արժ. Տ. Նարեկ Աբեգեան, Գահիրէի Թեմական և Բաղաքական ժողովներու ատենապետները, Հայ Աւետ. համայնքի նախագահը, ազգային երեսփոխաններ, մամուլի ներկայացուցիչներ, մեր ազգային վարժարաններու տնօրէնը, ուսուցիչներ, մշակութային միութեանց ներկայացուցիչներ, անդամներ և հիւրեր։

Բեմին վրայի խորհրդանշանը՝ դափնեպսակի մը մէջ գրուած 100 վերը՝ «Արմենական» և ապա Արմենական Կուսակցութեան գինանշանը գեղեցկօրէն կատարած էր պր. Գրիգոր Փարթամեան, իսկ նկարչական բաժինը նկարչուհի տիկին Էլիզ Փարթամեան։

Ներկաները ճաշակեցին համեղ կերակուրները որոնք պատրաստըւած էին Սրահի Տիկնանց Յանձնախումբին կողմէ։

Հանդիսութեան բացումը կատարեց Հ. Գ Մ.ի ցկեանս նախագահ պր. Վահագն Տնտոյեան։ Ապա տեղի ունեցաւ սլայտներու ցուցադրութիւն մը որ պատմականը կ'ընէր հայ ազատագրական չարժման և Արմենական Կուս. կազմութեան։ Օր. Ալիս Սիմոնեան մեներգեց. «Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա»ն, իսկ վեց հոգինոց երիտասարդներու խումբ մը «Տալորիկը» դաշնակի ընկերակցութեամբ օր. Կասիա Տէօվլէթեանի։

Օրուան բանախօսն էր այս առթիւ յատկապէս Պէյրութէն հրաւիրուած պր. Փանոս Թիթիզեանը։

Ան խօսեցաւ Արմենական Կուսակցութեան հիմնադիրներուն և անոնց տարած հերոսական պայքարներուն մասին։

Փակման խօսքը կատարեց Առաջնորդ Սրբազան Հայրը և խմբովին երգուած «Տէրունական» աղօթքով և «Պահպանիչ»ով վերջացաւ հաւաքոյթը։

ԵԳԻՊՏԱՀԱՅ ԹԵՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ԺՈՂՈՎԸ

(Շարունակութիւն Ա. էջէն)

հարցին թղթածրարը գտնուէր կայ, բայց երկար կրնայ տեւել։ Եւ հարց տուաւ, թէ աւելի լա՞ւ կ'ըլլանք հողը վաճառելով, թէ ոչ դատը շարունակելով։

Ընկ. Վրէժ Սէֆէրեան յայտարարեց, թէ քաղաքական ժողովը երբեք չէր ըսած, թէ հողը կրնայ ազգին ձեռքէն երթալ։ Փաստաբանները կ'ըսեն, թէ դատը կրնայ տեւել հինգ տարի տասը տարի, որովհետեւ դատը տակաւին նախագատ ատեանին առջեւ է։ Այդ հողը այժմ վարձու տրուած է տարեկան 1450 ոսկիի, որ դատի պատճառաւ դատարան կը զետեղուի։ Ծախելու պարագային տարեկան 36.000 ոսկիի եկամուտ մը պիտի բերէ։ Քաղաքական ժողովը գործնական և ազգ օգուտ կը գտնէ այդ հողը վաճառել, որ միայն չատ փոքր մասն է Պայտաուի փողոցին ազգապատկան կալուածին 46.000 քառ. մեթր տարածութենէն։

Առենապետ պր. Մարտիկ Զարպհանէլեան դիտել տուաւ, թէ հողը ազգին ձեռքէն չի կրնար երթալ՝ դատը չահինք կամ կորսընցնենք։ Միայն թէ, ըսաւ, ժողովը պէտք է նկատի ունենայ, թէ աւելի լաւ է 1450 ոսկիի տարեկան եկամո՞ւտը, թէ ոչ 36.000ը, մանաւանդ երբ դատը կրնայ երկար տեւել։

Ասկէ առին նաեւ Գահիրէի երեսփոխաններէն մի քանին, և իրենց կարծիքը յայտնեցին այս հարցին առնչութեամբ։

Երկար վիճաբանութիւններէ ետք, հարցը գաղտնի քուէարկութեան դրուեցաւ, և տուաւ հետեւեալ արդիւնքը - 16 քուէ վաճառքին դէմ, 12 քուէ վաճառքին թեր և 7 ճերմակ քո է։

4.- Սիտի Պիշրի ազգապատկան ողր. Պահար Տէր Ս. Եեֆիսեանի կալուածի եւ ասոր կից նոր զետուած հողամասի վաճառման առթիւ։

ԱՊԱՔԻՆՈՒԹԻՒՆ ՄԱՂԹԱՆՔ

Կը տեղեկանանք, թէ Ազգային երեսփոխան և Հայ Դեղատեսաստիրաց Միութեան ատենապետ պր. Եդուարդ Զարդարեան անցեալ Շորեքշաբթի, 16 Ապրիլին ենթարկուած է վիրաբուժական գործողութեան մը։

Ուրախ ենք, որ գործողութիւնը անցած է յաջող և կը յուսանք՝ որ ան մ'օտ ատենէն կը վերադառնայ իր քնակարանը, ապաքինումի շրջան մը բոլորելու համար։

Խմբագրութիւնս չուսաւոյթ և կատարեալ ապաքինում կը մաղթէ իրեն։

ՅՈՒՇԱՏԱՏԱՆ

ՆՈՐ ՊԱՐԲԵՐԱԹԵՐԹ՝ «ԱՐԱՔՍ»

Ուրախութեամբ ստացանք Մարտ 1986ին հրատարակուիլ սկսած «ԱՐԱՔՍ» պարբերաթերթին առաջին թիւը։ Պրակը կը հրատարակուի Աթէնքի Արաքս Մշակութային Միութեան կողմէ, երկու լեզուներով՝ հայերէն և յունարէն, և առաւելաբար կը բովանդակէ Միութեան գործունէութեան մասին։

Ցաջողութիւն և յարատեւութիւն կը մաղթենք «Արաքս» Մշակութային Միութեան և իր պարբերաթերթին։ Վստահ ենք, թէ ան օգտակար դեր և երախտաշատ առաքելութիւն կը տանի յունահայ գաղութէն ներս։

ԲԱՐԶՐԱԳՈՅՆ ԿՈՉՈՒՄ ՀԱՅ ԱՐՈՒԵՍՏԱԳԷՏՆԵՐՈՒԻՆ

(Շար. Ա. էջէն)

Մալեան և Սերկէյ Գէորգով, երաժշտական խմբավար կոստանդին Օրբելեան և երաժշտական յօրինողները Եդուարդ Միրզոյեան, Ալեքսանդր Յարութիւնեան և Գրիգոր Եղիազարեան։

Խ. Միութեան ժողովրդական նկարիչի կոչնանշան ընտացաւ Գրիգոր Խանճեան, իսկ ճարտարապետի՝ Կ. Յակոբեան։

Խորհ Միութեան ժողովրդական արուեստագէտի կոչումը երկրի մշակութային պաշտօնական դնահատանքի բարձրագոյն աստիճանի պարգեւն է ղոր պետութիւնը կրնայ շնորհել բացառիկ իրագործումներ նուաճած արուեստագէտներուն։

Աղեքս.ի Քաղաքական ժողովի փոխ - ատենապետ ընկ. Վրէժ Սէֆէրեանի տուած բացատրութիւններէն ետք տեղի ունեցած գաղտնի քուէարկութիւնը տուաւ հետեւեալ արդիւնքը - 33 քուէ ի նպաստ վաճառման, մէկ քուէ դէմ և մէկ ճերմակ քուէ։

Օրակարգի հարցերը սպառած ըլլալով, ատենապետ պր. Մարտիկ Զարպհանէլեանի շնորհակալական խօսքերով եւ նախագահ Սրբազան Հօր «Պահպանիչ»ով վերջ գտաւ ժողովը, որմէ ետք, Ազեքսանդրիոյ Ազգային Իշխանութեան հրաւէրով, ներկաները հիւրասիրուեցան «Թիքա Կրիլ» առաջնակարգ ճաշարանին մէջ։

Զ.Պ.

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

1915 ԱՊՐԻԼ 24-Ի ԱՊՐԻԼԵԱՆ ԵՂԵՌՆԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐՈՒՆ 71-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՅՈՒՇԱՀԱՆԴԷՍ

Հովանաւորութեամբ Աղեքսանդրիոյ հայ երեք Ցարաւտութեանց եւ կազմակերպութեամբ Աղեքսանդրիոյ Ազգային Իշխանութեան, տեղի կ'ունենայ 1986 Ապրիլ 27ին, կիրակի օր։

Այս առթիւ Ս. Պողոս-Պետրոս Եկեղեցւոյ մէջ պիտի մատուցուի հանդիսաւոր Սուրբ եւ Անմահ Պատարագ։

Ցաւարս Ս. Պատարագի, պիտի կատարուի Հոգեհանգիստ, եղեռնի մեր բիւրաւոր նահատակներուն հոգիներուն ի հանգիստ։

Եկեղեցական արարողութեանց աւարտին, եկեղեցւոյ բակին մէջ, Ապրիլեան եղեռնի նահատակաց Յուշարձանին առջեւ տեղի կ'ունենայ Համազգային Յուշահանգիստ։

Ապա տեղի կ'ունենայ օրուան իմաստին գեղարուեստական պատշաճ յայտագիր եւ հանդիսութենիւ եւ Համազգային Հոգեհաճ, Վարժարանիս հանդիսասրահին մէջ։

ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ

ԳԱԼՈՒՍՏԵԱՆ-ՆՈՒՊԱՐԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆ
ՊՈՒԼԱԳԻ ՄԱՍՆԱՃԻՒՂ

Ուրբաթ, 25 Ապրիլ 1986, կ. ե. ժամը 6-ին

Մանկապարտէզի Ամավերջի Հանդէս

ՎԱՐԺԱՐԱՆԻՆ ՀԱՆԴԻՍԱՍՐԱՀԻՆ ՄԷՋ

Բարձր Հովանաւորութեամբ

Եղիպտահայ Թեմի Բարեխնամ Առաջնորդ

ԳԵՐԾ. Տ. ԶԱՒԷՆ Ս. ԱՐՔ. ՉԻՆՉԻՆԵԱՆԻ

Նախագահութեամբ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ԳՐԻԳՈՐ ՄԱՐԹԱՅԵԱՆԻ

Մանկապարտէզի շրջանաւարտները կը ստանան

իրենց վկայականները

Գեղարուեստական յայտագիրը կը ղեկավարէ

Վստակաւոր մանկավարժուհի և դաշնակահարուհի

ՏԻԿԻՆ ՇԱՄԻՐԱՄ ԴԱՐՄԱՆԵԱՆ

Սիրալիր հրաւէր կը թեմասէր հասարակութեան

ՓՈՒԹՊՈԼ

ԱՓՐԻԿԷԻ ԱԽՈՅԵԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐՈՒ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԵԱՆ «ԶԱՄԱԼԷՔ» 1-16 ՀԱՆԳՐՈՒԱՆԻՆ ՄՆԱՑ

Անցեալ կիրակի, 20 Ապրիլ 1986, Քեկալի (Ռուանտա) մէջ, Ափրիկէի Ախոյեան Ակումբներու Ախոյեանութեան 1.32 դալէի մրցումին, «Զամալէք»ի խումբը 1-1 հաւասար արդիւնքով վերջացուցած էր «Էլ Ֆուհուա» խումբին դէմ։

Գահիրէի մէջ, երթի մրցումին «Զամալէք» 5-1 վառաւոր յաղթանակ մը տարած ըլլալով նոյն խումբին, իրաւունք ստացաւ մասնակցելու 1-16 փուլին։

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ (Շար. Ա. էջէն)

Կը հաւատանք, թէ Ս. Մեսրոպներով եւ Ս. Վարդաններով ստեղծուած համահայկական հոգեկան կապերը, դիմանալէ եթէ դարերու անհաւատ փորձերուն, այսօր կ'ամրապնդուին Ապրիլ 24-ով, եւ մէկուկէս միլիոն մեր զոհերու բողոք աւանդով, աւելի հզօր մթացուցիչ ազդակներ կ'ըլլան քան մեզ զատող ազդակները։ Կը հաւատանք, թէ նոր սերունդները, մեր ապագայի միակ յոյսերը, միասնականութեան այդ հոգեկան կապերով տոգորուած, պիտի գտնեն համագործակցութեան ուղին, որովհետեւ միայն այդ ուղիով է որ պիտի կարենանք հասնիլ մեր Արդար Դատին ամբողջական լուծումին։



ՏԵՍԱՐԱՆ ՄԸ ԿԻՐՈՎԱԿԱՆԷՆ

(Լուսանկարը՝ Պ. Պետրոսեանի)

ՄՈՆԹՐԷԱԼԱՀԱՅ ԱՐՁԱԳԱՆԳ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՍՈՒԼԻՍ

Տոքթ. Գէորգ Պաղճեանի «Le Problème Arménien» Գործին

— ՆԵՐԿԱՅ ԿԸ ԳՏՆՈՒԻ ՀԵՂԻՆԱԿԸ ՀԱՂՈՐԴԵԼՈՎ ՆՈՐԱՆՈՐ ԼՈՒՍԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ
— ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՎԱՐԷ ԳԱԲՐԻԷԼ ՊԱՍՄԱՃԵԱՆ
— ԱՍՈՒԼԻՍԻՆ ԿԸ ՄԱՍՆԱԿՑԻՆ 7 ԴԱՍԱԽՕՍՆԵՐ

Գրեց՝ ԴԱՒԻԹ Ց. ԷՎԵՐԵԿԼԵԱՆ

Պոլսահայ Մխիթեան մեծ թատերասրահին մէջ, աւելի քան տասնամեակէ մ'ի վեր իր ընտիր ձեռնարկներով ուշագրաւ հանդիսացած՝ «Մէկ Մշակութային Մարմին»ի կազմակերպած սոյն հանդիսութիւնը, ցարդ կատարուածներու լաւագոյններ-

Kévork K. Baghdjian
docteur en sociologie juridique

Le Problème arménien

du négativisme turc
à l'activisme arménien

Où est la solution?

ըէն հարկ է համարել - խօսք առնողներու այլազանութեամբ - մեր բոլոր հատուածներէն բազկացած ընտրանի հոծ ներկաներով - յառաջացած ու չինիչ արդիւնքով: (23 Մարտ 1986):

Իր սրտի խօսքը մատուցանելով հանդիսութիւնը կը բանար Գեղամ Շիրվանեան հրաւիրելով Արժ. Տ. Բարթող Ա. քհնյ. Մրքահեանը կարդալու Գանատահայ Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Վազգէն եպս. Քէչիչեանի «Գնահատանքի Գիր»ը ուղղուած՝ տոքթ. Գէորգ Պաղճեանի:

Ապա սրուան զեկուցաբեր - հանդիսավարը՝ Գաբրիէլ Պասմաճեան, հանգամանօրէն մի առ մի կը ներկայացնէր ասուլիսին խօսք առնող, գաղութիս ծանօթ մտաւորականներէն՝ Պերճ Մոմճեանը,

ՊԵՐՃ ՄՈՄՃԵԱՆ.- «... Այս գիրք ըզգաստութեան հրաւէր մըն է, երիտասարդ սերունդներուն...»

Սարգիս Պալահանը, Նուրհան Ուզունեանը, Վարդի Դանիէլեանը, Արսէն Նուպար Մամուրեանը, Արաքս Արթինեանը, տոքթ. Յակոբ Գոճեան՛ը, որմէ յետոյ ան կը կատարէր LE PROBLEME ARMENIEN գրքին 6 ենթախորագրերու վերլուծումը:

Իր խօսքերէն կը մէջբերենք.-

1 - A l'écoute de l'histoire - Պատմո թեան ընդմէջէն.-

«... Այս բաժնին մէջ հեղինակը, արմատ դատած է ընթերցողին ծանօթացնել հայ ժողովուրդի անցեալը իր փառաւոր և անփառունակ էրեսներով

ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱՀԱՆ.- «... Լուծումը գրեթէ, բանակցութեամբ, երկխօսութեամբ - Ահաբեկչութիւնը կը բողոքէ գէշ տպաւորութիւն շատերու վրայ - կազմել Սփիւռքահայ ներկայացուցչական խորհուրդ մը...»

«... Տոքթ. Գ. Պաղճեան Le toison sous les cendres - Մոխիրով ծածկուած խանձը խորագրով պարբերութեան մէջ կը չեշտէ հայ ժողովուրդի իր պետականութիւնը կորնչցնելէ վերջն իսկ ցուցբերած ազատատենչ ոգին, Դարաբաղի և Զէյթունի մէջ, կը նկարագրէ հայ ազատագրական չարժումին նախաքայլերը, քաղաքական կուսակցութեանց կազմութենէն շատ առաջ: Այս առթիւ կը պատկե-

ՆՈՒՐՀԱՆ ՈՒԶՈՒՆԵԱՆ.- «... Հայկական հարցի մասին խօսելէ առաջ, հայկական հարցը պէտք է սահմանել, զայն լուծելէ առաջ՝ անոր լուծման կերպերը որոշել...»

բացնէ մանաւանդ հայ գիւղացիին հարստահարուած, կեղեքումն ու տառապանքը և աներկբայօրէն ցոյց կու տայ թէ հայ ժողովուրդին արտայայտած ընդվզումն ու պոռթկումը ո՛չ թէ այդ կեղեքումին պատճառն է այլ պարզապէս այդ կեղեքումին արդիւնքը:

2 - Le Premier Génocide des temps Modernes - Նոր ժամանակներու առաջին ցեղասպանութիւնը.- Այս մասը որ գրքին ծանրութեան կեդրոնն է կը պարունակէ 155 ծանօթագրութիւնները զան-

ՎԱՐԴԻ ԴԱՆԻԷԼԵԱՆ.- «...Գիրքը ունի հայկական խանդավառութեամբ կըրfոs եւ տաf ոճ: Հայը պահանջատէր է, իրաւատէր...»

զան աղբիւրներէ: Հեղինակը ճարտարօրէն գործածած է աւստրիացի եւ գերմանացի ականատեսներու վկայութիւնները որոնք Թուրքիոյ դաշնակից են:

3 - L'ultime Phase - վերջին հանգրուանը գլուխին մէջ, հեղինակը մասնաւորաբար կը ջանայ ցոյց տալ թէ եթէ հատականներուն յաջորդող հանրապետական վարչաձեւը քօղարկուած ձեւով չարունակած է և կը չարունակէ նոյն հայատեաց քաղաքականութիւնը և կու տայ զանազան չախչախիչ փաստեր:

4 - Négativisme Turque - Թրքական ժխտականութիւն.

Այս մասը գրքին ամենէն ուժեղ, ամենէն տիրական մասը կարելի է նկատել: Հոս հեղինակը, միջազգային իրաւագիտութեան լոյսին տակ

ԱՐԱՔՍ ԱՐԹԻՆԵԱՆ.- «... Ինչպէս կարելի է տիալոգ ընել մէկու մը հետ որ կ'ուրանայ իր ոճիրը:

կ'ուղղէ 14 հարցումները Թուրքիոյ ներկայ վարչապետ՝ Թուրկիւթ Օզալի, հանգամանօրէն չրելով Թրքական այն պնդումները թէ իրենք լոկ զսպողական միջոցառումներ առած էին:

5 - Activisme Arménien - Հայկական ուժականութիւն գլխուն մէջ աչքէ կ'անցուին հայ դատի միջազգային ճանաչումի տալու նպատակաւ ձեռնարկուած քայլերը:

Իսկ 6 - Ou est la solution - Որո՞ւ է լուծումը գլխուն մէջ, հեղինակը զգալ կու տայ թէ ինչ չինիչ երկխօսութեան մը կողմնակից է եւ կ'եզրափակէ իր ըսելիքները յստակ լաւատեսութեամբ մը որ կը յենու վերջին տարիներու յայտնուած դրա-

ՏՈՔԹ. ՅԱԿՈԲ ԳՈՃԵԱՆ.- «Osur երջանկութեան տեսակէտեր մեծանուն անձնաւորութիւնց կողմէ յայտնուած կարծիքներ - Վաճառելիզմ մը որ գրիչը չկրնար գրել...»

կան երեւոյթներու վրայ ինչպէս - ժողովուրդներու Մնայուն Ատեանին վճիռը - ֆրանսայի, Ար-

(Շար. տես էջ 4)

ՖՐԱՆՍԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ՖՐԱՆՍՈՒԱ ՄԻԹԵՐԱՆԻ ՆԱՄԱԿԸ
ՈՒՂՂՈՒԱԾ ՏՈՔԹ. ԳԷՈՐԳ ՊԱՂՃԵԱՆԻ

LE PRESIDENT DE LA RÉPUBLIQUE

Cher Monsieur,

Je tiens sans plus tarder à vous remercier pour l'envoi du livre "Le problème arménien où est la solution" et dont j'ai pris connaissance avec beaucoup d'intérêt.

Très sensible à votre attention je vous prie de croire à l'expression de mes meilleurs sentiments.

F. Mitterrand

François Mitterrand

ՆԱՀԱՏԱԿՆԵՐ ԶՕՀՐԱՊ ԵԻ ՎԱՐԴԳԷՍ

(ԱԿԱՆԱՏԵՍԻ ՄԸ ՊԱՏՄԱԾՆԵՐԷՆ)

Գնացքը կեցաւ Ձարապլուսի կայարանը, եւ տեսանք որ վագոնի մը մէկ բաժանմունքը խիստ հսկողութեան տակ էր: Պատուհաններուն եռելն տեսանք սեւ հագուստով մարդիկ, ժզգոյն դէմքեր, բայց անհնար էր իրենց մօտենալ եւ իրենք ալ կը զգուշանային ոեւէ ճշտում մը ընելու եւ ոստիկանութեան ուշադրութիւնը հրաւիրելու: Հասկցանք որ Պոլսէն ախտրուած յայտնի հայ մտաւորականներ էին որոնք Այաշի ախտրեալներու խումբէն բաժնուելով, դրկուած էին Տիգրանակերտ. Խաչատուր Մալումեան, Ռուբէն Զարդարեան, Տոքթ. Տաղաւարեան, Սարգիս Միհրասեան, Ձիհանկիւլեան եւ Խաժակ: Դատավարութիւնը տեղի ունեցաւ քէ ոչ, կամ ինչ հետեւանք ունեցաւ՝ չկրցանք ստուգել: Միայն լսեցինք տիգրանակերտցի

ԳՐԻԳՈՐ ԶՕՀՐԱՊ

բուրեցիէ, Հայոց բարձր մտաւորականներէն եկան Տիգրանակերտ, դատապարտուեցան եւ պէտի կախուին:

Ահաբ Բուճարէն անդին զանոնք փոխադրեր էին կառովով, թուրք կառապանը վերադարձին՝ գովելով կը խօսէր անոնց արժանաւոր եւ ազնիւական վերաբերմունքի մասին եւ կը ցաւէր իրենց վրայ:

Վարդգէս եւ Զօհրապ հիւանդութեան պատճառաւ մնացին Հալէպ Պապ-իլ-Ճարաճ պանդոկը, ուր տասն եւ մէկ օր կենալէ ետք գնացքով մեկնեցան դէպի Եդեսիա (Ուրֆա):

Հալէպէն նամակ մը գրած են ձեմալ փաշային եւ հետեւեալ պատասխանը ստացած «Պատրաստ եմ ձեզ դրամական օգնութիւն ընել որքան որ կ'ուզէք»:

Եդեսիոյ թուրք պատմաւորը դիմաւորած էր երեք հայ պատգամաւորները, հրաւիրած էր իր տան մէջ եւ շատ սիրալիր ընդունելութիւն ցոյց տալով, բայց կառավարութիւնը, մանաւանդ չէչէն խումբը, որ Պոլսէն եկած էր, հետը բերելով դատարկապարներ, հայերու կոտորածը կանխելու մասնաւոր ծածուկ հրահանգով, Տիգրանակերտի, Մարտինի եւ Խարբերդի շրջանին մէջ, արգելք հանդիսացաւ, եւ երկրորդ օրն իսկ Վարդգէս եւ Զօհրապ կառովով ճամբայ հանեցան դէպի Տիգրանակերտ, բայց Եդեսիայէն մէկ ժամ հեռացած էին, երբ Ղարաֆօրիի մով խալիլ պէյը հրամայեց որ ետեւէ երկու հայ պատգամաւորները իջնեն: Զօհրապ կ'իջնէ, բայց Վարդգէս ամէն բան հասկնալով կը դառնայ խալիլ պէյին եւ կ'ըսէ. «Գիտեմ որ մեզ սպաննելու համար եկեր ես, ես հիւանդ եմ, գիս կառքին մէջ սպաննեցէք»:

Առդէն խալիլ պէյը ատրճանակը ուղղած էր Զօհրապին, երկրորդ հարուածով զարկաւ Վարդգէսը: Վարդգէսին արիւնը ետերկած էր կառքը: Վերադարձին կառապանը պատմեց այս վանրամասնութիւնները եւ ցոյց տալով արեան արատները, կ'ըսէր. «Ձեր կա ձեր պատգամաւորին ան րիւնն էր որ, խալիլ պէյ իր ձեռքով սպաննեց»:

Կառապանին խօսքերը կը հաստատէր Եդեսիացի հայ վաճառականի մը կիրը, որ անձամբ լսած էր կառապանէն նոյնը կը կրկնէր նոյն մանրամասնութիւններով Եդեսիացի շատ մը հայեր եւ թուրքեր:

ՎԿԱՅԻՒՓԻՒՆ

ՀԱՅԿԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԸՆԹԱՑԱՐՁ
24 ԱՊՐԻԼ 1986

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Այբի տիկին Փէկի Գրալեան (Մոնթրէալ), տէր և տիկին Կարօ Գրալեան (Մոնթրէալ), տիկին Անահիտ Գասպարեան (Թորոնթօ), և տէր և տիկին Վերճ Թուլումպաճեան ներկայիս կուգան իրենց խորին շնորհակալութիւնները յայտնելու բոլոր անոնց, որոնք հեռագրով, նամակով կամ զանազան հասատատութեանց նուիրատուութիւնները ընելով, ցաւակցութիւն յայտնեցին իրենց սիրելի ամուսնոյն, հօր և եղբօր՝

ՈՂԲԱՑԵԱԼ ԱՐՍԷՆ ԳՐԱԼԵԱՆԻ

մահուան առթիւ։

ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՆԵՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻ
ՆՈՐՈԳՈՒԹԵԱՆՑ ԵՒ ԲԱՐԵԶԱՐԴՄԱՆ
(ԵԳԻՊՏԱԿԱՆ ՈՍԿԻՈՎ)
Ա· ՑԱՆԿ

Տիար Աւետիս Ն. Զազըճեան	200
Տէր և տիկին Վարուժան Վ. Գալանճեան	200
Տէր և տիկին Վարդ Ալեքսանեան	100
Տէր և տիկին Օննիկ Ալիքսանեան	100
Տեարք Է. և Ճ. Այրասեան եղբարք	100
Տէր և տիկին Բարսեղ Գլղլեան	100
Տէր և տիկին Խոսրով Ջաքարեան	100
Տէր և տիկին Եդուարդ Ջօրայեան	100
Տէր և տիկին Երուանդ Թումայեանց	100
Տէր և տիկին Օննիկ Կարիպեան	100
Տէր և տիկին Ճապի Կէվրէկեան	100
Մօ. և տիկին Եդուարդ Յակոբեան	100
Տէր և տիկին Պեարոս Պեաիկեան	100
Տէր և տիկին Վահագն Տեփոյեան	100
Տէր և տիկին Նորայր Տէօվլէթեան	100
Տիար Սարգիս Վուգուֆեան	60
Տէր և տիկին Գէորգ Էքսէրճեան	50
Տէր և տիկին Յակոբ Մ. Ժամկոչեան	50
Տէր և տիկին Անդրանիկ Վարժապետեան	50
Տէր և տիկին Սարգիս Փափազեան	50
Տէր և տիկին Յակոբ և Շուշիկ Տէօվլէթեան	40

ՃԱՏՐԱԿ

ԱՃԽԱՐՀԻ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆԸ ՑՈՒԼԻՍ 28-ԻՆ

Ճատրակի աշխարհի ախոյեանութեան փոխ վրէժի մրցումը կ'րի Գասփարովի եւ Անաթոլի Գարփովի միջեւ, տեղի պիտի ունենայ Յուլիսի 28-էն սկսեալ Լոնտոնի մէջ: Այս լուրը հաղորդից Սովետական պատօնական ԹԱՍՍ գործակալութիւնը:

Առաջին 12 մրցումները տեղի պիտի ունենան Անգլիոյ մայրաքաղաք Լոնտոնի մէջ եւ յաւելեալ մրցումներու անհրաժեշտութեան պարագային, մրցաշարը պիտի փոխադրուի Լենինկրատ:

Այս մրցաշարին յաղթական պիտի հռչակուի այն, որ առաջին 12 մրցումներուն ընթացքին կը յաջողի շահիլ 6 կէտ: Այն պարագային Երբ 24 մրցումներ անհրաժեշտ դառնան եւ մրցաշարը վերջ գտնէ 12-12 հաւասար արդիւնքով, Գասփարով իրաւունք կ'ունենայ պահելու աշխարհի ախոյեանի տիտղոսը:

«ՀԱՅԿԱԿԻՐ»ԻՆ

Առ ի գնահատութիւն թերթիս ազգօգուտ գործունէութեան, տիար Գրիգոր Գ. Մազմանեան (Թորոնթօ) կը նուիրէ 10 գանատական տոլար։

ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՆԵՐ

(ԵԳԻՊՏԱԿԱՆ ՈՍԿԻՈՎ)

Իրենց սիրեցեալ եղբօր եւ հօրեղբօր ողբ. Արսէն Գրալեանի (Գանատա) մահուան քառասունքին առթիւ, փոխան ծաղկեպսակի տէր և տիկին Գերճ Թուլումպաճեան և զաւակունք կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	25
Գահիրէի Աղքատախնամին	25
Հայ Դեղ. Միութեան	25
«Արեւ»ին	25
«Ջահակիր»ին	25

(Ստանալ «Արեւ»էն

Իրենց սիրեցեալ մօր՝ ողբ. Վարանիկ Գարթալեանի քաղցր եւ անմահ յիշատակին, անոր հանուան Ա. տարելիցին առթիւ, տէր և տիկին Նազարէթ Գարթալեան և օր. Սիրվարդ Գարթալեան կը նուիրեն.

Ս. Պօղոս-Պետրոս

Եկեղեցւոյ Պայծառութեան	10
Այծեմնիկին	10
«Արեւ»ին	10
«Ջահակիր»ին	10

(Ստանալ Նուիրատուէն)

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրեմ արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնց ցարդ չեն դրկած իրենց բաժնեգինը, բարի ըլլան մեզի փութացնելու զայն, դիւրացնելու համար մեր գործը: Չէք կամ մանդատ-փոստ դրկել «ZAVEN BALAYAN»ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Գահիրէ (11511), Եգիպտոս:

«Ջահակիր»ի Աղեքսանդրիոյ պատուական ներկայացուցիչն ու թղթակիցն է՝
Պր. ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՑԵԱՆ
33 Սաաս Զաղլուլ պող.
Հեռ. թիւ 802199

ԱՆԴՐԱՆԻԿ ՎՐԴ. ԿԱՒՆԵԱՆ
ՀԱՅԵՐԷՆԻ ԳՈՐԾԱՐԱՆ ԲԱՌԱՐԱՆ
ԱՒՏՈՄՈԲԻԼ ԱՐՏԱՔԻՍ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՀԱՆՆԷՍԵԱՆ
ԲԱՐԵՐԱՐ ԲԱՅԱՏՐԱԿԱՆԸ ԽՈՍ ԴԻՐՔԸՄՈՒԵԼԻ ՍՈՍ ՀՈՍԱՆՔՆԵՐ — ԱՅԺՄԵԱԿԱՆ ԲԱՌԱՊԱՇԱՐ
• ԱՄԷՆԷՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑԸ ՀԱՅԵՐԷՆ ԲԱՌԱՐԱՆՆԵՐՈՒՆ
• ԱՄԷՆԷՆ ՏՈՒՐՈՒՆԸ ՅԱՐԱՏԻՉԱՅ ՏԱՍՆԱՄԵԱԿՆԵՐՈՒՆ
768 Էջ — 50 Լիբ. Ոսկի
Հայաստանի Գրողների Միութեան Գրադարանին
ՓՆՏՐԻՔ՝ ՊՅԵՐԱՊԱՏ ՀԱԼԷՊԻ ԴՐԱՒԱՃԱՌՆԵՐՈՒՆ, ՄՕՏ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՍՈՒԼԻՍ

(Շարունակութիւն Գ. Էջէն)

ժանթիւնի, Ուրուկուէյի կառավարութեան յայտնած ճանաչումը՝ ցեղասպանութեան – եւայլն։

Հուսկ Գաբրիէլ Պասմաճեան կ'եզրականացնէր ըսելով թէ – վախտ փափաքելի է որ այսպիսի տիրական գործ մը որ կը հետապնդէ բազմակողմանի նպատակներու հայ դատի առնչութեամբ եւ որուն մասին տասնեակներով գնահատական գրախօսականներ գրուած են հայ թէ օտար թերթերու մէջ, առաջին հերթին թարգմանուի սպաներէնի, գերմաներէնի եւ իտալերէնի։

Ապա խօսք առին հերթաբար օրուան 7 դասախօսները կատարելով Le Probleme Armenien հատորին վերլուծումը տալով իրենց իւրայատուկ եզրակացութիւններն ու թելադրութիւնները։

Իսկ հետաքրքրական էր հանդիսութեան վիճաբանական մասը որուն ընթացքին խօսք առին տոքթ. Յարութիւն Էսկիկիւլեան, տեարք Վ. Տօլապճեան, Վահէ Քեթլի, Յ. Շիշմանեան, Մկ. Ղազարեան և ուրիշներ։

Տոքթ. Գ. Պաղճեանի տուած հայկական լքեալ գոյքերու վերաբերեալ լայն տեղեկութիւններէն վերջ կը փակուէր հանդիսութիւնը եւ մինչ ներկաներ կ'արժանանային հիւրասիրութեան ահա ծայր կու տար հեղինակի մակագրութիւնը ցանկացողներու յուզիչ շարքը... : Ստեղծուած խանդավառ մթնոլորտէն վերացած, շատեր չէին ուզեր մեկնիլ սրահէն։

ԴԱՒԻԹ Յ. ԷՎԵՐԵԿԼԵԱՆ

(Մոնրէալ)

ԱՊՐԻԼԵԱՆ ԵՂԵՌՆԻ
ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՅՈՒՇԱՏՕՆ

Նախագահութեամբ
ԵՐԵՔ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒ ՀՈԳԵՒՈՐ ՊԵՏԵՐՈՒՆ
Մասնակցութեամբ
ԵԳԻՊՏԱՀԱՅ ԲՈԼՈՐ ՀԱՅ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ
«ՊԸԼԸՐՏԱՆԵԱՆ» ՀԱՆԴԻՍԱՍՐԱՀԻՆ ՄԷՋ

Շաբաթ, 26 Ապրիլ 1986, գիշերուան ժամը ճիշդ 9 ին

ՅԱՅՏԱԳԻՐ

1.- Նուագ, պաշնամուր	Տիկին Շամիրամ Դարմանեան Մարշ Ֆիւնէպըը, Մահաքայլերգ
2.- Բացման խօսք	Տիկին Սոնիա Պայրամեան
3.- Արտասանութիւն	Տիար Հայկ Ասատուրեան Սիամանթօ, Պարը
4.- Մեներգ	Տիկին Լիզա Քրէքեան Կոմիտաս «Անտունի» «Հայաստան»
5.- Խօսք	Տիար Զաւէն Պալաեան
6.- Արտասանութիւն	Օր. Արփի Գալընեան Գ. Էմրին «Կռունկ»
7.- Խմբերգներ	Կատարմամբ «Կռունկ» Երգչախումբի փոքր խումբին
8.- Խօսք	Գերպժ. Ռափայէլ եպս. Պայեան
9.- Պահպանիչ	Գերշ. Տ. Զաւէն Ս. արք. Զինչինեան

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀՈԳԵՃԱՇ

Կիրակի, 27 Ապրիլին, Հոգեհանգստեան արարողութենէն ետք Ազգային վարժարաններու Հելիոպոլսոյ Նուպարեան մասնաճիւղին «Պըլըքեանեան» սեղանատան մէջ, Համազգային հոգեճաշ։ Ժողովուրդը կը փոխադրուի յատուկ օթոպուսներու սպասարկութեամբ։

Հայ ժողովուրդ, յարգէ նահատակներդ ներկայութեամբդ։

ԱՊՐԻԼԵԱՆ ԵՂԵՌՆԻ ՅՈՒՇԱՏՕՆԻ
ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

Հ.Մ.Ը.Մ.ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՏԱՐԵԿԱՆ ՄԵԾ ՖԷՐՄԷՍ
Կիրակի, 22 Յունիս 1986
Մանրամասնութիւնները յայտնուին
կը խնդրուի նկատի ունենալ և չխաչաձեւել
ՍԿԱՒՏԱԿԱՆ ՎԵՐԻՆ ՄԱՐՄԻՆ

«ԱՐԱՐԱՏ»Ի ԲԱՑԱՌԻԿԸ

Պէյրութէն ստացանք «ԱՐԱՐԱՏ» Օրաթերթի բացառիկը ճոխ բովանդակութեամբ, նուիրուած՝ Վեցհարիւրամեայ Հայաստանին եւ Խաղաղասէր Լիբանանին:

Գեղատիպ եւ գունաւոր, աւելի քան 100 Լյեռի բաղկացած, Բացառիկը ունի ազգային, հաղարակաս, ընկերային: գրական, գիտական, կնոջական, մանկա-պատանեկան, երգիծական, մարզական եւ այլ բաժիններ, մէկ խօսքով, ամէն հետաքրքրութիւն, ճաշակ եւ տարիք գոհացնող:

Ունենալու համար դիմել «Ջահակիր»ի խմբագրութեան (հեռ. 934908) — Գին՝ 10 եգ. ւսկի:

ՀՐԱՊԱՐԱԿ ԵԼԱԻ

ԿՂ ՎԱՃԱՌՈՒԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻՄ ՄԷՋ

ԱՐԱԲԵՐԷՆ ԼԵԶՈՒՈՎ ՀԱՑՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՀԵՂԻՆԱԿ՝ ՖՈՒԱԴ ՀԱՍԱՆ ՀԱՖԷԶ

Գունաւոր քարտէզ, 576 էջ

Մաքուր տպագրութիւն, գեղեցիկ կազմ

ՕՐԻՆԱԿ ՄԸ ՆՈՒԻՐԷ ԱՐԱԲ ԲԱՐԵԿԱՄԻԴ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

	Պարզ փոստ	օդային փոստ
Եգիպտոսի բաժանորդներէն	250 ե.Գ.	—
Սուտանի «	300 Ս.Գ.	500 Ս.Գ.
Լիբանանի «	—	50 Լ.Ո.
Սուրիոյ «	—	60 Ս Ո.
Եւրոպայի, Ամերիկայի, Գանատայի, Աւստրալիոյ եւ այլ երկիրներու բաժանորդներէն	15 Տոլար կամ 10 Սթերլին	30 Տոլար

دار الينابيع للطباعة – رقم الكتب ٥٨٠/١٩٨٦

ՉԱՏԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԹԵՐԹ

چاهاكير

جريدة أسبوعية

ص.ب ٢١١١ بالقاهرة ج.ع.م . ت ٩٣٤٩٠٨

صاحبة الامتياز : السيدة عايدة سيرد بيان (بالالبان)

TCHAHAKIR

HEBDOMADAIRE ARMENIEN

B.P. 2111 Le Caire (R.A.U.) - Tél. 934908

Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo

Rédacteur en chef : SARKIS BALAYAN

Հիմնուած 1948

Պրոնատատէր — Ա.ՏԵՒ. ՍԵՐՈՎԲԵԱՆ

Սեփականատէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆ

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 1052 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 1 ՄԱՅԻՍ 1986

ՀԱՅԷՐ ՉՈՒԲԼԷ 5 եգ. Դրկ.

عدد رقم ١٠٥٢ — الخميس ١ مايو ١٩٨٦

ՎԵՀԱՓԱՌ Տ.Տ. ՎԱՉԳԷՆ Ա.
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՔԱՐՈԶԸ,
ԽՕՍՈՒԱԾ ՓԱՐԻԶԻ ՍՈՒՐԲ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՄԿՐՏԻՉ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՄԷՋ, ԿԻՐԱԿԻ, 13 ԱՊՐԻԼ 1986-ԻՆ

«Խնդա եւ զուարճացիր, հարսնացեալդ Աստուծոյ եկեղեցի, քանզի ըզքեզ Տէրն Տէրանց ընտրեալ եւ հաճեցաւ բնակիլ ի Քեզ» (շարական):

Այսօր Աշխարհամատեան կիրակին է:

Այսօր մեր մայր եկեղեցին կը տօնախմբէ հիմնադրումը եւ կազմաւորումը Քրիստոնէական Ընդհանրական սուրբ Եկեղեցւոյն:

Քրիստոսի եկեղեցւոյ ծնունդն մեծագոյն երեւոյթներէն մին կը հանդիսանայ մարդկութեան պատմութեան ճորիզոնին վրայ:

Տիրոջ Յարութեան հրաշքէն այն վէմն է, որուն վրայ աներեր կը բարձրանայ ոգեկան կառոյցը Սուրբ Եկեղեցւոյ, որ կը խարհրդանշէ՝ իսկ մարմինը յարուցեալ Աստուածորդւոյն: Այդ ոգեկան կառոյցը հզօրագոյնը եղաւ պատմութեան կառոյցներու մէջ, որ կրցաւ դիմագրաւել ժամանակներու փոթորիկներ եւ մնալ յաղթական:

Հայասաններայց Առաքելական եկեղեցին անբաժան մէկ մասն է Քրիստոնէական Ընդհանրական եկեղեցիին: Ան հիմնուեցաւ ու կազմակերպուեցաւ առաքելական աւանդութեանց վրայ, չորրորդ դարու լուսաբացին, մեծն Գրիգոր Լուսաւորչի սուրբ ձեռքով, Հայոց Հայրապետական Աթոռի հաստատմամբ ի Սուրբ Էջմիածին, Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատի պարիսպներուն տակ, սուրբգրական Արարատի ստորոտին:

Սուրբ Էջմիածնայ Աթոռով գլխաւորուած Եկեղեցին, հայ ազգի մայր եկեղեցին է, երէկ, այսօր եւ յաւիտեան:

Հայ Եկեղեցին, Ընդհանրական Եկեղեցւոյ հարազատ ու վաւերական մէկ պատկերն է, հայ ազգի կեանքի սահմաններուն մէջ:

Հայ Եկեղեցին տիեզերական եկեղեցին է՝ մարմին եւ հոգի առած հայոց ոգեկանութեան ստեղծարար ձեւերուն մէջ:

Կը խորհինք թ. Արեւմուտքի եւ Արեւելքի Քրիստոնէական առաքելաբաւիղ Եկեղեցիներու միջեւ կայ ներքին միութիւն մը՝ Քրիստոսով եւ Քրիստոսի մէջ, տեսակ մը խորհրդաւոր փոխադարձ ներթափանցումը, որով ամէն մէկ ինքնագլուխ եկեղեցւոյ մէջ կայ հարազատ պատկերը Ընդհանրական Եկեղեցւոյ: Այսպիսով Ընդհանրական կամ տիեզերական Եկեղեցին, իր իրական եւ ամբողջական գոյառումը կը գտնէ ու կ'արտայայտէ առաքելական ինքնագլուխ ուղղադաւան Եկեղեցիներու ամբողջութեան մէջ: Մեր օրերու էկումենիկ ոգին եւ շարժումը ուրիշ բան չեն, եթէ ոչ դրսեւորումը եւ ամրապնդումը այդ ամբողջութեան, համաքրիստոնէական միութեան եւ եղբայրութեան:

Հայ Եկեղեցին ինքզինք բաժնուած չզգար Ընդհանրական Եկեղեցիէն, Քրիստոնէական ոչ մէկ Եկեղեցիներուն մէջ: Բնական է, կան որոշ դաւանաբանական բանաձեւումներու երանգաւորումներ, կան ծիսական եւ ազգային աւանդութեանց հետ կապուած եւ ժամանակներու հոլովոյթով ձեւաւորուած ինքնուրոյն դրսեւորումներ, սակայն այդ բոլորը ոչ թէ կը բաժնեն, այլ մեզ աւելի կը մօցնեն Ընդհանրական Եկեղեցիին, զի այդ բոլոր տարբեր դրսեւորումները, տարբեր երանգաւորումները, հայ ազգի ոգեկանութեան յատուկ արտայայտութեան ձեւերն են, որոնք աւելի կը հասկացնեն տիեզերական ճշմարտութիւնը Քրիստոսի Եկեղեցւոյ:

Հայ ազգը Քրիստոսի Աւետարանը ընդունեց ոչ իբրեւ դուրսէն իրեն պարտադրուած ուսմունք, ոչ իբրեւ արտաքին զգեստ, ոչ իբրեւ ընդօրինակող, այլ իբրեւ երկնային պարգեւ մը՝ նաեւ իրեն ուղղակի ընծայուած, ի պատասխան իր սեփական հոգւոյ մեծ սպասումներուն եւ երազանքներուն: Ան-

(Շարունակութիւնը տեսնել էջ 3)

ՆԱԽԱԳԱՀ ՀՈՍՆԻ ՄՈՒՊԱՐԱՔ
ԿԱՐԵՒՈՐ ՃԱՌ ՄԸ ՊԻՏԻ ԽՕՍԻ ԱՅՍՕՐ

Նախագահ Հոսնի Մուպարաք այսօր ներկայ պիտի գտնուի Աչխատաւորական Մայիս 1 ի տօնակատարութեան, որ

պիտի կայանայ Նոպրա Էլ Խիմայի մէջ, և կարեւոր ճառ մը պիտի խօսի, ընդդրկելով ներքին և արտաքին դէպքերը:

ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ «Լ'ԱՔԼԻԼԻԷ»Ի ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ
ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՐԵԿՈՅԹԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆԸ

Անցեալ Ուրբաթ օր, 25 Ապրիլի երեկոյեան, Աղեքսանդրիոյ արուեստագիտներու եւ մասնորակներու խմբակցութեան «Լ'Աքլիլ»ի հանդիսասրահին մէջ, այլազգի եւ հայ ունկնդիրներու հոծ բազմութեան մը ներկայութեան, տեղի ունեցաւ հայկական երաժշտութեան նուիրուած հոյակապ երեկոյթ մը, նախաձեռնութեամբ յայտնի ազգային – հասարակական գործիչ տիար Վահան Ալէքսանեանի:

Երեկոյթը կազմակերպելու եւ ներկայացնելու (Զրահսերկն) հրաւիրուած էր կոմպոզիտոր, խմբավար եւ երաժշտագէտ Եդուարդ Զակոբեան: Յայտագրին իրենց բանկագին մասնակցութիւնը կը բերէին մէներգչուհի տիկ. Մարկրիթ Զակոբեան եւ դաշնակահարուհի օր. Լիտիա Խունկանեան: Թէ ներկայացողը

(Շարունակութիւնը տեսնել էջ 2)

ՏԽՐՈՒՆԻ

Հայկական Ընթերցասրահի Հիմնադիրներու Խորհուրդը, վարչական կազմը, Տիկնանց Ցանձնախումբը և Հ.Մ.Մ. Երիտ. Մարմինը խոր կսկիծով կը ծանուցանեն՝ իրենց երկարատեւ գործօն անդամուհի՝

ԸՆԿԵՐՈՒՀԻ ՎԻԳԹՈՐԻԱ ԿԷՐԻԿԵԱՆԻ

անժամանակ մահը, որ տեղի ունեցաւ երէկ, Շաբաթ-Կիրակի 30 Ապրիլ 1986, առաւօտեան, Իտալական հիւանդանոցին մէջ, յետ կարճատեւ հիւանդութեան:

Թաղման կարգն ու յուղարկաւորութիւնը պիտի կատարուին այսօր, Հինգշաբթի, 1 Մայիս 1986, առաւօտեան ժամը 11.30ին, Գահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարին մէջ, ուրկէ ողբացեալ ընկերուհին մարմինը պիտի փոխադրուի Հելիոպոլսոյ Ամենայն Սրբոց աղօթատունը և ամփոփուի ընտանեկան շիրիմին մէջ:

ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 71-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԳԱՀԻՐԷԻ ՄԷՋ

Շաբաթ, 26 Ապրիլ 1986, երեկոյեան ժամը 9.15ին, Հելիոպոլսոյ «Պլազա» հանդիսասրահին մէջ տեղի ունեցաւ Ապրիլեան Եղեռնի 71րդ տարեդարձին առթիւ Համազգային Յուշահանդէսը, հովանաւորութեամբ Եգիպտահայ յարաբերութեանց պետերուն և կազմակերպութեամբ հայկական բոլոր միութիւններուն:

Ներկայ էին թեմ. բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Ս. արք. Չինչինեան, Հայ Կաթողիկէ համայնքի վիճակաւոր Գերպ. Տ. Ռափայէլ եպս. Պայեան, Հայ Աւետարանական համայնքի նախագահ տիար Աւետիս Ն. Զազըճեան, Հայոց Անգրանիկ Ագամեան, թեմական ժողովի տեղապահ տէր և տիկին Փօլ Քիլիճեան, Քաղաքական ժողովի տեղապահ տէր և տիկին Նուպար Սիմոնեան, ազգային երեսփոխանները, մամուլի ներկայացուցիչներ, մշակութային և մարզական միութեանց ներկայացուցիչներ և Ապրիլեան եղեռնի զոհերուն յիշատակը յարգող հոծ բազմութիւն մը:

Օրուան հանդիսապետութիւնը ստանձնեց օր. Սոֆօ Սպայեան և յաջողապար հրաւիրեց յայտագրին տարբեր նակցողները:

Յայտագիրը սկսաւ դասական դաշնակահարուհի տիկին Շամիրամ Գարժանեանի Պեթհովենի «Մահաքայլերգի» ճարտար նուագածութեամբ

Բացման խօսքը խորհրդաւոր և բովանդակալից կատարեց տիկին Սոնիա Պայրամեան: Միամանութեան «Պարը» կենսուածը խոր ապրումով ամփոփեց պր. Հայկ Աստուրեան, նուագի ընկերակցութեամբ «Տըլէ Եաման» երգիչ Տիկին Լիզա Քրէտեան, դաշնակի ընկերակցութեամբ սլ. Կասիա Տէօվլէթեանի, մենակատարութեամբ Ալիս Սիմոնեանի, Ռաֆֆի Զէյճէնեանի և փոքրիկն Ռոպէր Միլասի, յաջորդաբար երգեցին երեք երգեր, որոնց վերջինին՝ «Տէր Ողորմիա»ին, խոր ապրումով արտասանութեամբ կ'ընկերակցէր երգչախումբին պր. Գրիգոր Միքայէլեան, որոնք մեծ խանդավառութիւն ստեղծեցին և արժանացան ներկաներու գնահատանքին:

Խօսք առաւ Եգիպտահայ կաթողիկէ համայնքի վիճակաւոր Գերպ. Տ. Ռափայէլ եպս. Պայեան, որ խօսեցաւ «Մահ

(Շար. տես էջ 4)

1087

Հայրենի Ափերէն

ՍՓԻՒՌՔԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՀԵՏ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԻ ԿՈՄԻՏԷԻ Բ. ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

Աբմենփրես (2 Ապրիլ) կը հաղորդէ թէ Երեւանի Ժուռնալիստի Տան մէջ տեղի ունեցած է ...ռքահայութեան հետ Մշա-



ԿԱՐԼԵՆ ԴԱԼԼԱՔԵԱՆ

կուբայեան կապի կոմիտէի Բ. համաժողովը, որուն ընթացքին զեկուցումով հանդէս եկած է կոմիտէի նախագահ Կարլեն Դալլաքեանը։

Մաքերու փոխանակութեան մասնակցած են Հայաստանի Գրողներու Միութեան վարչութեան քարտուղար Նորայր Ադալեանը, «Հայրենիքի Ձայն» չաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Լեւոն Զաքարեանը, Արտասահմանեան երկիրներու հետ բարեկամութեան եւ մշակութային կապի հայկական ընկերութեան նախագահ Նորա Յակոբեանը, «Գոլոս Ռոտինի» (Հայրենիքի Ձայն) չաբաթաթերթի և «Սովիետսկա» (Հայրենիք) ամսագրի գլխաւոր խմբագիր Վաթիմ Կասիանը և ուրիշներ։ Համաժողովի ընթացքին ելոյթ ունեցած է նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգէն Ա. Վեհափառ Հայրապետը։

Զեկուցողը եւ ելոյթ ունեցողները նշած են թէ կոմիտէի հիմնադրութենէն ի վեր, 22 տարիներու ընթացքին, նոր բովանդակութիւն, նոր իմաստ ստացած են Հայրենիք-Սփիւռք կապերը, որոնք կ'ընդգրկեն մշակութային, հասարակական, կրթական, երիտասարդական եւ այլ մարզերը։

Ծրագրուած է որ կոմիտէն մասնակցի Սփիւռքի մէջ տեղի ունեցած երեւոյթներուն եւ արձագանգէ սփիւռքահայ քաղաքական, հասարակական, կրթական, մշակութային եւ այլ երդարձութիւններուն ու միջոցառումներուն։ Պիտի բարելաւուի Սփիւռք առաքուող դասագիրքերու բովանդակութիւնը եւ բարելաւուի կոմիտէին կողմէ հրատարակուող պարբերական մամուլի նիւթերուն ու երեւանի ռատիոկայանը Սփիւռքի համար տրուած հաղորդումներուն մակարդակը։

Անդրադառնալով Մայր Հայրենիքի մէջ մասնագիտացող սփիւռքահայ ուսանողներուն հետ առնչուած հարցերուն, համաժողովի ընթացքին ելոյթ ունեցողները չեչտած են թէ, ուսման աւարտէն ետք, անոնք պէտք է գործեն յօգուտ հայրենիքի հետ կապերու զարգացման եւ չխզուն կապը հարազատ կրթօճախներուն հետ։

Քանի մը տարի առաջ, Հայկական ՍՍՀ Գիտութիւններու Ակադեմիայի կազմէն ներս ստեղծուած էր յատուկ բաժին, որ կը զբաղի սփիւռքահայութեան պատմութեան և մշակոյթի հետազօտմամբ։ Գրանականներէն կը սպասուի խոր ու լուրջ վերլուծումներ՝ Սփիւռքի հասարակական - քաղաքական մտքի զարգացման եւ մամլոյ պատմութեան հարցերուն շուրջ։

Համաժողովը ընտրած է կոմիտէի նոր վարչութիւնն ու վերստուգիչ յանձնաժողովը եւ հաստատած է նոր կանոնագրութիւնը։

Սփիւռքահայութեան հետ Մշակութային կապի կոմիտէի նախագահ ընտրուած է Կարլեն Դալլաքեանը, նախագահի տեղակալներ՝ Անդրանիկ Մարտիրոսեանը, Սպարտակ Բարդասարեանը և Կարլեն Միքայէլեանը։

«Հայրենիքի Ձայն» չաբաթաթերթի գլխաւոր խմբագիր հաստատուած է Լեւոն Զաքարեանը և «Սովետական Հայաստան» ամսագրի գլխաւոր խմբագիր՝ Վահագն Դաւթեանը։

ՀԱՅ ՄՇԱԿՈՅԹԻ ԾԱՆՕԹԱՑՄԱՆ ԵՐԵԿՈՅԹԸ

«Ծուսաբեր» օրաթերթի 70-ամեակի և «Ծուսաբեր» Մշակ. Ընկերակցութեան 40-ամեակին նուիրուած «Հայ Մշակոյթի ծանօթացման» երեկոյթը տեղի ունեցաւ նախանցեալ Հինգշաբթի, 17 Ապրիլ 1986, երեկոյեան ժամը 9ին, Հելիոպոլսոյ «Ծուսաբեր» սրահին մէջ։

Ներկայ էին թեմիս բարեխընամ Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Ս. արք. Զինչինեան, «Ծուսաբեր» Մշակ. Ընկերակցութեան նախագահ պր. Աւետիս Ն. Զագըճեան, Պատ. Քաղաքական ժողովի ատենապետ պր. Նուպար Մխոնեան և տիկինը, խորհրդական Տուատ Հասան Հաֆէզ՝ հեղինակը «Հայոց Պատմութիւն» աշխատութեան, մամուլի ներկայացուցիչներ, Մշակութային Ընկերակցութեան, ակումբի վարչութեան և յարակից մարմիններու անդամներ և հայ եւ տեղացի հասարակութիւն մը։

Եգիպտական քայլերգի յոտնկայս ունկնդրութենէն ետք, զոր կատարեց երգչախումբը, արարողութեան լեզուով բացման խօսքը կատարեց տոքթ. Սուրէն Պայրամեան։

Կենդանի պատկերով ներկայացուեցաւ Մեծ Եղեռնէն ետք հայ գաղթականութեան արաբական ... երը ցրուումը ու գտած գրկա... ընդունելութիւնը ա-

րաբ ժողովուրդին կողմէ։ Այս առթիւ, պր. Մխրան Կարապետեան կարդաց Շերիֆ Ալիի հրովարտակը ուղղուած իր ազգակիցներուն հիւրընկալելու և պաշտպանելու համար հալածական հայութիւնը։

Գործադրուեցաւ գեղարուեստական կոկիկ յայտագիր մը որուն մասնակցեցան արտասանութեամբ օրդք. Նորա Գոլոյեան (արաբ.) և Թալին Կապէեան, դաշնակի նուագածութեամբ՝ օր. Սօսէ Պայրամեան, հայկական մենապարով տօքթ. Թերեզ Տուատ, իսկ երգչախումբը կատարեց «Ազգ Փառապանծը և Սայէտ Տարուիշի էլ Հելուա Տի» երգերը, դաշնակի ընկերակցութեամբ տիկ. Ֆոթինի Իսկան։

Ապա խօսք առնելու հրաւիրուեցաւ խորհրդական Տուատ Հասան Հաֆէզ, որ հանգամանօրէն ծանրացաւ հայոց պատմութեան վրայ, յիշատակեց 1896ի և 1915 կոտորածները և հասաւ մինչեւ այսօրուայ վերածնած Մայր Հայրենիք՝ Խորհ. Հայաստանի յառաջդիմութեանց։

Հանդիսութեան աւարտին, տեղի ունեցաւ հիւրասիրութիւն։

Կը չնորհաւորենք այս օգտաշատ երեկոյթի կազմակերպիչները և կը մաղթենք նոր յաջողութիւններ։

Զ.Գ.

ՀՐԱՊԱՐԱԿ ԵԼԱԻ

ԿԸ ՎԱՃԱՌՈՒԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻՄ ՄԷՋ

ԱՐՇԱԿ ԵՐԷՆ ԼԵԶՈՒԻՈՎ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՀԵՂԻՆԱԿ ՏՈՒԱՏ ՀԱՍԱՆ ՀԱՖԷԶ

Գունաւոր քարտէզ, 576 էջ

Մաքուր ապագրութիւն, գեղեցիկ կազմ

ՕՐԻՆԱԿ ՄԸ ՆՈՒԻՐԷ ԱՐԱԲ ԲԱՐԵԿԱՄԻԴ

ՕՐ...

ԹՈՒՐՔԻԱ

ՁԱՐՏԱՐԱՊԵՏ Ս. ՊԱԼԵԱՆԻ ՇԻՆԱԾ ՊԱԼԱՏԸ ՀՐՈՅ ՁԱՐԱԿ

Պոլսոյ արուարձաններէն Գանտիլլի Աղջկանց վարժարանը հրոյ ճարակ դարձած ըլլալով մնացած են ձիճիմն միայն պատերը։ Աւակերտուհիները տեղին ճեռացուած են վայրէն։

Նշենք ճան՝ որ ձիճիմը իրեւ պալաս կառուցուած էր Սուլթան Ապտիւլ Ազիզի կողմէ։ Ձարտարապետն էր Սարգիս Պալեան։ 1870-ին կառուցուած այս պալատը 1916 թուականին վեր կը գործածուէր որպէս գիւղօրեայ վարժարան։

«Ձահակիր»ի Սղեփսանդրիոյ պատուական ներկայացուցիչն ու թղթակիցն է՝
Պր. ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՅԵԱՆ
33 Սաաս Զաղլուլ պող.
Հեռ. թիւ 802199

Գալուստեան Ազգային Վարժարանի Տիկնանց Խնամակալութեան Տարեկան Ձաշկերոյթը

Գալուստեան Ազգ. Վարժարանի Տիկնանց Խնամակալութիւնը, որ վարժարանին չափաւոր սահեր ուն կը հայթայթէ ամէնօրեայ կէսօրուան ճաշը, ինչպէս նաեւ ճամագգեստ, կօշիկ, գիրեր, միւս կողմէ մասամբ նիւթապէս կ'օժանդակէ վարժարանի ծախսերուն, տարին անգամ մը ճաշասեղանի շուրջ կը հաւաքէ հայրենասիրական ոգիով իր կատարած բարեսիրական աշխատանքներուն մասին, առիթը կ'ստեղծէ որ անոնք ոչ միայն ծափերով այլ նաեւ դրամական նուիրատուութիւններով օգափելի գումար մը մէջտեղ բերեն, որպէսզի խնամակալութեան նուիրեալ եւ անձնազոհ տիկինները կարողանան ի գլուխ հանել այս բարեսիրական գործը։

Այս տարի այդ նպատակով սարքուած ճաշկերոյթը՝ տեղի ունեցաւ վարժարանի սրահին մէջ, նախանցեալ Կիրակի, 20 Ապրիլ 1986 կէսօրէ ետք ժամը 1.30ին։

Ճաշկերոյթը հովանաւորեց եւ իր ներկայութեամբը օրհնեց ու պատուեց Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Ս. արք. Զինչինեան։ Նախագահութիւնը ստանձնած էր Քաղաքական ժողովի փոխ ատենապետ պր. Երուանդ Թումայեանց եւ իր տիկինը։ Նոյնպէս ներկայ էին Թեմական ժողովի ատենապետ՝ պր. Փոլ Քիլիճեան եւ տիկինը, Քաղաքական ժողովի ատենապետ պր. Նուպար Սիմոնեան եւ տիկինը, Հայ Աւետ. համայնքի Նախագահ՝ պր. Աւետիս Ն. Զագըճեան, ներկայ համայնքի Աղեքսանդրիոյ նուիրապետ պր. Վահրամ Խունկանեան, վարժուհի ներկայացուցիչներ, Ազգային Իշխանութեան անդամներ եւ յարգելի անձնաւորութիւններ եւ հիւրեր։

Սեղանի օրհնութենէն ետ տեղի ունեցաւ ճաշի սպասարկութիւնը։ Ձոխ եւ այլազան համեղ կերակուրներով, գարեջուրով եւ զովացուցիչներով պատուասիրուեցան ներկաները, որոնք ախորժակով ճաշակեցին ու իրենց գոհունակութիւնը յայտնեցին խնամակալութեան վարչութեան անդամուհիներուն՝ որոնք օրեր շարունակ իրենց հանգիստը զոհած պատրաստած էին այս ճաշասեղանը։

Վարժարանին փոխ-տնօրէն պր. Յակոբ Համբիկեանի բացման խօսքէն ետ, տեղի ունեցաւ կոկիկ յայտագիր մը։ Աւակերտ Արամ Դելբեան կարդաց հայրենասիրական տունչով գրած իր հանի մը տաղաչափերը, ապա՝ աւակերտներ Ռոպէր եւ Էտուար Միլաս եղբայրներն ու Ճրեսի Գոլոյեան, դաշնակի ընկերակցութեամբ իրենց երգի ուսուցիչ՝ խմբավար Հայկ Սարգիսեանի, ազգագրական երգեր երգելով խանդավառեցին մթնոլորտը, աւ.աւ. Յակոբ Սոյեան, դաշնակի ընկերակցութեամբ իր հօր՝ պր. Էտուար Սայեանի երկու երգ երգեց։

Յանուն Տիկնանց Խնամակալութեան, ատենադպրուհի տիկին Լիւսի Պալեան հանդրն անդրադարձում մը կատարեց՝ իր եւ իր գործակիցներուն կատարած աշխատանքներուն վրայ եւ տնտեսական խոսքեր ըրաւ բոլոր անոնց, որոնք նիւթապէս եւ բարոյապէս կը նպաստեն Տիկնանց Խնամակալութեան բարեսիրական գործը։ Ապա, պր. Վահագն Տիփոյեան խօսք առնելով, պատմեց, թէ 1929 թուականին ինչ տնտեսական պարագաներու տակ հիմնուած էր Տիկնանց Խնամակալութիւնը։

Խօսք առաւ տնօրէն պր. Նշան Վարդեան եւ ջատագովեց Խնամակալութեան տիկիններուն կատարած մարդասիրական մեծ գործը, եւ յայտնեց Տիկնանց Խնամակալութեան տնտեսական վիճակը՝ որով Խնամակալութեան ցկեանս նախագահ ընտրած էր Ազգային Երեսփոխան եւ Պատ. Քաղաքական ժողովի փոխ-ատենապետ՝ էր եւ տիկին Երուանդ Թումայեանցները, ինչ որ ծափերով ընդունուեցաւ։ Էր եւ տիկին Երուանդ Թումայեանցը երկար տարիներ

(Շար. տես էջ 4)

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՐԵԿՈՅԹ

(Շարունակութիւն Ա. էջէն)

եւ թէ կատարող արուեստագիտուհիները՝ իրենց բարձրարուեստ ելոյթներով, բառացիօրէն հմայեցին ներկայ ունկնդիրները։ Երաժշտական յայտագրի աւարտին տեղի ունեցաւ հայ երաժշտական մշակոյթի տարբեր երեսները պարզող լուսապատկերներու ցուցադրութիւն։

Իր տեսակին մէջ իմքնօրինակ եւ գեղարուեստական բարձր հաշակով ներկայացուած այս երաժշտական երեկոյթը՝ իր ամբողջութեան մէջ, արձանագրեց բացառիկ յաջողութիւն մը, արժանանալով ներկաներուն միահամուռ գնահատանքին, եւ միաժամանակ՝ համազգային սուգի այս օրերուն, ծառայելով իր հիմնական նպատակին։

Մանրամասնութիւնները յաջորդիւ։

ՀԱՅ ԹԵՐԹ ԸՆԿԵՐՆ Է ՀԱՅ ՏԱՆ

ՍՊԱՐՏԱԿ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ

ՍՓԻՒՌՔԱՀԱՅ ՄԱՄՈՒԼԸ ԵՒ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Սփիւռքահայ մամուլը միշտ նղել է աշխարհի տարբեր երկրներում դեգերող մեր հայրենակիցների խոհերի, յոյզերի և ակնկալութիւնների հոգեւոր թարգմանը, նրանց զգացմունքների արտայայտիչն ու չափօրահարը:

Սփիւռքի մամուլի երախտաւորներն իրենց ազգանուէր և չնորհակալ գործն անում են մեծ նուիրումով: Այդ նուիրումի ու տքնութեան խորհուրդը գալիս է դարերի խորքից. մեր պատմութ՛ւ՛ւ, բազմագարեան փորձից: Եւ պատահական չէ, որ հայերն առաջիններից էին, որ սկսեցին թերթ և պարբերական «հրատարակել»: Իսկ երբ թուրքական Համիդեան բռնապետից փրկուած Արեւմտեան Հայաստանի հայութեան բեկորները սփռուեցին աշխարհի տարբեր անկիւնները, առաջին որբանոցների, առաջին դպրոցների կողքին էլ սկսեցին լոյս տեսնել նաեւ առաջին հայ լրագրերը:

Այսօր արտասահմանում լոյս են տեսնում 150-ից աւելի հայկական թերթեր, հանդէսներ, կրթական, գիտական հաստատութիւնների տարբեր պարբերականներ աշխարհի համարեայ բոլոր խոշոր քաղաքներում:

Սփիւռքահայ թերթերի («Ազգային Մշակոյթ» «Պայքար», «Զարթօնք», «Աշխարհ», «Լրաբեր» «Արեւ» «Ապագայ» «Երիտասարդ Հայաստան» «Մասնակ» «Նոր Կեանք» «Մասիս», «Սեւան», «Սարգարապատ», «Ջահակիր» «Շիրակ» «Ապրիլ» եւ ուրիշներ եւ հանդէսների մեծ մասը ոգեղէն կամուրջ է հանդիսանում սփիւռքահայութեան եւ հայրենիքի Սովետական Հայաստանի միջեւ: Նրանք անդադար օրէն և ճշմարտացի ներկայացնում են մայր հողի կեանքի լայն համայնապատկերը, արձագանգում հայրենիքի անցուդարձին, ծանրակշիռ խօսքով նպաստում արտերկրի հայերին հայրենիքի չուրջը համախմբելու նպատակին ուղղուած սփիւռքի հայրենասիրական կազմակերպութիւնների բազմաբեղուն, օգտաշատ գործունէութեանը:

Հայրենիքի մասին ճշմարտի խօսքը, գրուած և ասուած սփիւռքում, արտերկրի մեր հայրենակիցների համար վիթխարի նշանակութիւն ունի: Այն օբյեկտիւ անհրաժեշտութիւն է և կարեւոր դեր ունի հայապահպանման գործում:

Սովետական Հայաստանի գոյութեան գաղափարը ամէն մի հայի աւելի հաստատուն է կապում հայ մշակոյթի, հայութեան հայկական չնչի հետ, հայ մնալու հաւատամքին, քանի որ կայ այն մարդը հայոց պետութիւնն իր իշխանութեամբ, դրօշով, սահմանադրութեամբ, կեանքի բոլոր ասպարէզների յարատեւն առաջադիմութեամբ:

Ահա թէ ինչու հազարաւոր սփիւռքահայեր սփիւռքի հայկական թերթերի էջերում ուշի-ուշով հետեւում են իրենց հայրենիքի՝ Սովետական Հայաստանի բազմաբովանդակ կեանքի զարկերակին:

«Համայն հայութեան սեւեռակէտը Հայաստանն է:

Հայրենիքի ապահովութեան ու առաջադիմութեան սատարումը ուղղակի, թէ անուղղակի բոլոր միջոցներով – այս սկզբունքով է առաջնորդւում սփիւռքահայ առաջադիմական մամուլը:

Թերթերը չարունակ նիւթեր են տպագրում սփիւռքահայերի՝ Սովետական Հայաստանից ստացած տպաւորութիւնների մասին:

«Հայրենիքիս ծանօթացայ մօտիկից...Հպարտ ես զգում, որ ունես այսպիսի հայրենիք՝ Սովետական Հայաստան, որը միշտ զօրավիգ է քեզ: Սովետական Հայաստանում արմատացած է հայ ժողովրդի ազգային, տնտեսական ու քաղաքական ինքնութիւնը»:

«Եթէ չլիներ Սովետական Հայաստանը, սփիւռքը հազիւ թէ պահպաներ իր ինքնութիւնը»– գրում է «Ազատ Օր»ը 1982 թ. մարտեան համարներից մէկում:

«Պայքար» շաբաթաթերթը գրում է.«... Երբ հայրենիքի ճանապարհները սկսան բացուիլ սփիւռքահայութեան առաջ և երազային Հայաստանը մեզի համար դարձաւ չօշափելի երկիր, այն ատեն ահա հայրենասիրութի՛ւնը, տարածուել սկսաւ հայութեան բոլոր խաւերուն մէջ:

Մեր երկրին ամենօրեայ առաջադիմութիւնը իւրաքանչիւրիս ուրախութիւն կը պատճառէ: Ու այդ երկրի հետ ունինք զօրաւոր կապեր: Մենք ինչ որ կ'ընենք ներկայիս սփիւռքին մէջ, կապւած են մայր հողին: Եթէ քիչ մը խանդավառ ենք, որովհետեւ կայ այդ հողը»:

Փարիզի «Աշխարհ»-ը նշում է. «Այսօր լոյսի հայրենիքն է, որ կը սրտապնդէ մեզ իր աննախընթաց վերելքով, չնորհիւ Սեւանով, իր ջրամբարներով, ան գարձած է գիտութեան օրրան, բոլոր մարզերուն մէջ գեղեցիկ եւ հիւրընկալ»:

Սփիւռքահայ մամուլը ըստ արժանւոյն է գնահատում Հայաստանի վերածնունդը, յատուկ խմբագրականներ եւ յօդուածներ է նուիրում Նոյեմբերի 29-ի. «Ռուսական հոկտեմբերեան յեղափոխութեան... յոյքերը հասան մինչեւ կովկաս, ողողելով նաեւ Սրարատեան աշխարհը, ծնունդ տալով 1920 թ. Նոյեմբերի 29ի ազատարար քաղաքականին, որի հովանու տակ հայ ժողովուրդը կը յայլի հպարտ ու երջանիկ»:

«Այդ արշալոյսը Նոյեմբերի 29ի արշալոյսն էր, որ կանխորոշեց հայ ժողովրդի ճակատագիրը» այսպէս է գրում «Սեւան»ը (Բուենոս Այրես):

«1985 թ. Նոյեմբերի 28ի համարում կահիրէում լոյս տեսնող «Ջահակիր» թերթը, «վաթսուն եւ հինգ տարի ետք» յատուկ խմբագրականում գրեց.- «Անոր (Նոյեմբերի 29ի) պարգեւած ազգային ազատութիւնը անմահ է մեր պատմութեան մէջ արձանագրուած բոլոր ուրիշ թուականներէն... Այն երկիրը, որու մասին երազած և երգած են հայ բանաստեղծներն ու երգիչները իրրեւ դրախտավայր, այլեւս գոյութիւն չունի: Նոր ոյժ մը ըլլալէ և վերածուած է չօշափելի իրականութեան յաւերժական փառքի սոցիալիստական իշխանութեան, որ հայ ժողովուրդը փրկեց բնաջնջումէ եւ լայն հնարաւորութիւններ տուաւ երջանիկ կեանք կերտելու: Կեցցէ Նոյեմբերի 29-ը»:

Նոյեմբերեան տօնի առթիւ «Սեւան»-ը նշում է. «... պնդել թէ արտահայատան կը պահպանուի առանց մայր հայրենիքի, ոչ միայն ցնորք է, պատահաբանութիւն է, այլեւ հակագիտական է...»:

Բայց սփիւռքահայ թերթերի հետքըքրութիւնների չրջանակները միայն Սովետական Հայաստանով չեն սահմանափակւում: Նրանք աչքոյժ հետաքրքրութիւն են ցուցաբերում Սովետական մեծ Միութեան եղբայրական հանրապետութիւնների կեանքի ամենատարբեր կողմերի նկատմամբ:

Պատահական չէ, որ սփիւռքահայ մամուլի ճնշող մասը Սովետական Միութեան կազմաւորումը դիտել են որպէս երաշխիք «իրաւունքի, խաղաղութեան և ընկերային արդարութեան մթնոլորտի մը մէջ: Մեր հանրապետութեան յաջողման և աւելին, նաեւ որպէս «նոր էջ մարդկային ու ազգերու պատմութեան մէջ»:

ԱՄՆ-ում լոյս տեսնող «Երիտասարդ Հայաստանը» գրել է. «Այսօր սովետական հանրապետութիւններու մէջ ապրող այլազան ազգութիւններու մէջ, երբ անհանդուրժողականութեան, իրատեսութեան ոգին խոյս տուած է և տեղաւորուած իրարօգնութեան ոգին, անոնք սկսած են անարգել մշակել իրենց ազգային լեզուով ազգային մշակոյթը, գրականութիւնը, արուեստը և այլն: Իւրաքանչիւր ազգ իր հարեւան ազգի մշակոյթի զարգացումն իր հողամասին վրայ ոչ միայն հաշտ աչքով կը դիտէ, այլեւ կ'օժանդակէ և կ'ընդունէ իրենց համար բարոյական ուժ մը, պաշտպանութեան լուռ գործիք մը: Խորհրդային ազգերու ընտանիքին մէջ այս իրողութիւնը լայնօրէն տեսանելի է Սովետական Հայաստանի մէջ...: Բարեկամութիւնը, մասնաւորապէս փոքր ազգերու համար, անխորտակելի ուժ է»: «Առանց ռուս ժողովրդի օգնութեան, անհնար պիտի ըլլար մեր նորածին պետութեան հասնելը քաղաքական, տնտեսական, գիտական ու արդիւնաբերական այն աստիճանին, որ զարմանք եւ հիացում բերած է աշխարհի մէջ»,- գրում է Փարզի «Աշխարհ» թերթը:

«Պարզուեցաւ, որ Հիւսիսի հսկայ դրացին ոչ միայն խնդրամահ չըրաւ Հայաստան մանկիկը, այլեւ զայն խնամեց, վրան գուրգուրաց և անոր քալել սորվեցուց»,- նշում է «Զարթօնքը»:

Անդրադառնալով ՍՍՀՄ կազմաւորման նշանակութեանն ու պատմական դերին, Բէյրութի «Կանչը» ընդգծում է. «Այդ միութեան պատմութիւնը կը հանդիսանայ Հոկտեմբերեան սոցիալիստական յաղթական մեծ յեղափոխութիւնէ ետք անոր առաջադրանքներու իրագործման ուղիին մէջ, պատմական նոր մեծագոյն անդրադարձ և հայոց, եւ այդ միութեան մաս կազմող բոլոր ազգերուն և ժողովուրդներուն ամբողջ մարդկութեան պատմութեան առաջընթացին մէջ»:

Սփիւռքահայ թերթերը իրենց գերակշռող մեծամասնութեամբ ձգտում են, որ իրաքանչիւր սփիւռքահայի գիտակցութեանը հասնի և հաստատ համոզմունք դառնայ այն ճշմարտութիւնը, որ Սովետական Միութիւնը հետեւողականօրէն պաշտպանում է տարբեր հասարակարգ ունեցող պետութիւնների խաղաղ գոյակցութեան սկզբունքը, որը նպաստում է միջուկային լարուածութեան թուլացմանը, ժողովուրդների խաղաղութեան եւ անվտանգութեան ապահովմանը: Նրանք նշանակալի տեղ են յատկացնում արդիականութեան գլխաւոր պրօբլեմին՝ խաղաղութեան եւ ժողովուրդների անվտանգութեան հարցին: Որպէս կանոն, խաղաղութեան պահպանութեան անհրաժեշտութեան հարցը անմիջականօրէն կապւում է Մայր հայրենիքի՝ Սովետական Հայաստանի, Սովետական Միութեան ներկայի հետ:

(Վերջը յաջորդով)

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՔԱՐՈԶԸ

(Շարունակութիւն Ա. էջէն)

պացոյց որ հայոց եկեղեցին միակն է հրէաստնեալական եկեղեցիներու ընտանիքին մէջ, որ իր հիմնադրութիւն եւ իր հայրապետական Աթոռի հաստատութիւն կապած է Միածին Որդւոյ ի Հայաստան Լուսաւորչի տեսիլքին հետ: Ապացոյց նաեւ այն փաստը, որ հայ ժողովուրդը պատմութեան մէջ առաջինը կը հանդիսանայ հրէաստնեական կրօնը պետական կրօն հռչակող: Պատահական երեւոյթներ չեն ասոնք:

Ահա թէ ինչու, հայ եկեղեցին իր ծննդեան օրէն մինչեւ այսօր, կայ ու կը մնայ աշխարհաժամտրան աստուածային կառոյցին մէջ, անբաժան ու անեղեր:

Սրբելի հաւատացեալներ, Հայ Եկեղեցւոյ ճակատագիրը կապուած է մէկ կողմէ հրէաստնեական Ընդհանրական եկեղեցւոյ ճակատագրին հետ եւ միւս կողմէ իր հարազատ սեփական ժողովուրդի ու հայրենիքի ճակատագրին հետ:

Մեր օրերու Ընդհանրական եկեղեցին, այսինքն հրէաստնեայ եկեղեցիներու մեծ ընտանիքը, համայն մարդկութեան միասին կը գտնուի աշխարհակործան պատերազմի մը վտանգին առջեւ: Նոյն վտանգին տակ կը գտնուի նաեւ մեր Եկեղեցին, եւ մանաւանդ մեր եկեղեցին, իր ժողովուրդով եւ իր վերածնած մայր երկրով:

Եւ եթէ հայ Եկեղեցւոյ ճակատագիրը անբաժանօրէն կապուած է մէկ կողմէ Ընդհանրական Եկեղեցւոյ եւ միւս կողմէ իր սեփական ժողովուրդի ճակատագրին հետ, ապա պարզ է որ մեր Եկեղեցւոյ, յատկապէս հոգեւորականներուս ուսերուն կը ծանրանայ պատասխանատուութիւնը մեծ, նուիրական պատասխանատուութիւնը ոչ միայն աղօթելու, այլեւ անյոգնաբեկ գործելու, վարչելու վասն պահպանման աշխարհի խաղաղութեան, վասն ընդհանուր, ամբողջական գիտակցման, վասն հաստատման աշխարհի մը գոյատեւման:

Այս խոհերը կը յանախեն մեր միտքը այս տարի մանաւանդ, երբ Միացեալ Ազգերու Կազմակերպութիւնը՝ 1986 ին հռչակած է խաղաղութեան տարի:

Մենք՝ հայ Եկեղեցի, մենք՝ հայ ազգութիւն, մենք՝ հայ հայրենիք, չենք կամենար որ աշխարհի վրայ տեղի ունենան ցեղասպանութիւններ, ինչ 1915-ի ցեղասպանութեան, որուն զոհ գնաց հայ ժողովուրդի կէսէն աւելին, Արեւմտեան Հայաստանի տարածքին վրայ:

Մենք, Հայրապետ Հայոց, կը սպասենք որ արտասահմանի մեր պանդուխտ ժողովուրդը, հայրենաբնակ հայութիւնն կռնակին կանգնած, ամէն բանէ վեր դասանի հայ ազգի ու հայրենիքի ճակատագրի միասնութեան գիտակցութիւնը, գիտակցութիւն ու կրնայ կազմաւորուիլ միմիայն մեր ազգի՝ ապրող ու շնչող եւ հոսակ նետող հայկական պետութեան հոսանք ու ապահով հիմքի վրայ: Աղօթող ենք որ ոչ մէկ հայ մարդ դուրս մնայ մեր ազգային ճակատագրի միասնութեան այդ կենսահաստատ գիտակցութենէն: Վասնզի Սարգարապատի հերոսամարտը եւ Մայիս 28 ը կերտողներու իտէալները իրագործուեցան Նոյեմբեր 29-ի ճանապարհով. Վկայ մեր օրերու Հայաստանը իր վիթխարի իրագործումներով, մխիթարութիւնը եւ հպարտանքը համայն հայութեան:

Մենք կը հաւատանք նաեւ որ ինչ որ կը հասկնայ մեր ժողովուրդը հայ դատ ըսելով, հնարաւոր պիտի ըլլայ օր մը իրականացնել նոյն 29 Նոյեմբերեան ճանապարհով: Հետու մեզմէ հայ դատ հետապնդել՝ հակադրուելով արդի ծագկած մեր մայր հայրենիքին: Հետու մեզմէ յոյսեր կապել հնարաւոր պատերազմի մը սանձազերծման հետ, Արեւմուտք եւ Արեւելքի մէջեւ:

Հայոց մայր հայրենիքի եւ հետեւաբար նաեւ Հայ Եկեղեցւոյ ճակատագրերը կը մնան ամրապէս խարսխուած ազգասիրեան համերաշխ գործակցութեան փրկարար հրամայականը յաղթանակի վրայ:

«Իսկ այժմիկ ի ձեռն Յիսուսի Քրիստոսի դուք ոյր երբեմն հեռաւորք էիք մերձաւորք եղերուք արեամբն Քրիստոսի: Ա՛ր նա է խաղաղութիւն մեր որ արար զերկոսեան մի .... եւ եկն աւետարանեաց խաղաղութիւն ձեզ հեռաւորաց եւ խաղաղութիւն մերձաւորաց» (Եփես. Բ 1, 3-14, 17): Ամէն:

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

ՋԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԵՍԱՍԹԱԹԵՐԹ

1 ՄԱՅԻՍ 1986

ՓՆՈՒՆԴ

Ուրախութեամբ կը տեղեկանանք, որ Շաբաթ-Հարթի 23 Ապրիլ 1986, տէր և տիկին Սարգիս և Արաքսի Խաչերեանները բախտաւորուած են առջինեկ աղջիկ զաւակով մը, զոր անուանակոչած են Արփինէ։

Այս ուրախ առթիւ, սրտագին կը շնորհաւորենք երջանիկ ծնողքը, մեծմայրը՝ տիկին Արմինէ Չերուենեանը, ինչպէս նաեւ ընտանեկան բոլոր պարագաները, և երջանիկ ու երկար կեանք կը մաղթենք նորածինին և իր ծնողաց։

ՆՈՒԻՐԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍԱՐԱՀԻ ՆՈՐՈԳՈՒԹԵԱՆՑ ԵՒ ԲԱՐԵԳԱՐԴՄԱՆ

(ԵԳԻՊՏԱԿԱՆ ՈՍԿԻՈՎ)

Բ· ՑԱՆԿ

Ասատուրեան Եղբարք (Փիլիփ Փօթօ Թրայ)	300
Տէր և տիկին Յովսէփ Կիւմիւշեան (Ազեքս.)	100
Տէր և տիկին Անդրանիկ Մեսրոպեան	100
Տէր և տիկին Պերճ Աբեղեանեան	50
Տէր և տիկին Մխիթար Գազանճեան	50
Տէր և տիկին Մկրտիչ Չէչճէնեան	50
Տէր և տիկին Լեւոն Տէր Յակոբեան	50
Եհիա Մոհամէտ էլ Ալի և Ընկ.	40

ՍԵԾ ԵՂԵՌՆԻ 71-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

(Շարունակութիւն Ա. էջէն)

իմացեալ անմահութիւն է» բնաբանով, ընդգծելով, որ ոխերիմ մէկ դժբախտաբար կը պակսի մխանականութիւնը։ Այս առթիւ, Գերապայծառը հաղորդեց, թէ այժմ Վատիկանի մէջ տեղի կ'ունենայ մեկուկէս միլիոն մը նահատակներուն սրբացման գործը, որուն դրական վճիռը երբ որուն, կաթողիկէ ամբողջ Եկեղեցին նոյնպէս պիտի նշէ 24 Ապրիլը։

Փակման խօսքը կատարեց Թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Ս. արք. Զինչինեան, և ներկաներուն կողմէ մխիթարեան երգուած «Տէրունական աղօթք»ով վերջ գտաւ յուշահանդէսը, ու ներկաները ժեկնեցան յարգանքի տուրք մը ժատուցած ըլլալով մեր բիւրաւոր նահատակներուն յիշատակին։

Ս. ՊԱՏԱՐԱԳ ԵՒ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Կիրակի, 27 Ապրիլ 1986, Գահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարը, ի ներկայութեան Ազգային Իշխանութեան անդամներու, մեր ազգային վարժարաններու աշակերտութեան, ուսուցչութեան, անօրէնին եւ հոծ թիւով հաւատացեալներու, տեղի ունեցաւ հանդիսաւոր Ս. Պատարագ և Հոգեհանգիստ ի հանգիստ հոգւոց Մեծ Եղեռնին զոհ բիւրաւոր հայ նահատակներուն։

Պատարագիչն էր Եպիսկոպոս Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Ս. արք. Զինչինեան, որ այս առթիւ յաւուր պատշաճի քարոզ մը խօսեցաւ։

Պատարագի երգեցողութիւնները կատարուեցան «Շնորհալի» երգչախումբին կողմէ, ղեկավարութեամբ Մօ. Եդուարդ Յակոբեանի և երգահանահարութեամբ տիկին Շամիրամ Դարմանեանի։

Յաւարտ Ս. Պատարագի տեղի ունեցաւ հոգեհանդստեան արարողութիւն մեր բիւրաւոր նահատակներուն ի յուշ կատարուած խորանին առջեւ, մինչ Ազգային Իշխանութեան անդամներ, Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի և Հ.Մ.Ը.Մ.-Աբրահամի արիները ծաղկեպսակներ կը տեղեցին։

Եկեղեցական արարողութեան աւարտին, Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի արիներէն և աբեղուներէն մաս մը՝ զվարթութեամբ իրենց ղեկավարին՝ տիկին Շուշիկ Կարիպեանի, եկեղեցւոյ բակին մէջ տողանցեցին ի յիշատակ մեր նահատակներուն։

Ապա, ազգային Առաջնորդարանի դահլիճը հաւաքեցան ներկայացուցչական դէմքեր։ Խօսք առաւ Առաջնորդ Սրբազան Հայրը և ներկաները հիւրասիրուեցան զովացուցիչներով։

ՀՈԳԵՀԱՑԸ

Նոյն օրը, կէսօրէ հաք ժամը 1 30ին, Հելիոպոլսոյ «Պէյէք-ան-եան» ճաշասրահին մէջ տրուեցաւ Հոգեհաց Ապրիլեան Եղեռնի մեր բիւրաւոր նահատակներուն յիշատակին։

ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ

(ԵԳԻՊՏԱԿԱՆ ՈՍԿԻՈՎ)

Իրենց հատ փրկելի ընկերուհիին յուղարկաւ Վիկթորիա կերիկեանի գառնակսկիծ մահուան առթիւ, փոխանակ ծաղկեպսակի, տէր և տիկին Զաւէն Պալեան կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	10
Գահիրէի Աղքատախնամին	10
Հայկական Ընթերցասրահին	10

(Ստանալ Գահիրէի Ազգային Առաջնորդարանէն)

Նոյն տխուր առթիւ, տէր և տիկին Դանիէլ Ճոճոեան (Ազեքսանդրիա) կը նուիրեն.

Գահիրէի Աղքատախնամին	10
Հայկական Ընթերցասրահին	10

(Ստանալ «Ջահակիր»էն)

ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

ԿԼԵՆՏԵՑԻ ՀԱՅ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԼԵՐԻ ՋԱՐԵԱՆ

Ուրախութեամբ կը տեղեկանանք, թէ Լոս Անճելըս գտնուող մեծատուն քաղաքացին կլենտէյլի ունեցած իր հայապատիւ քաղաքապետը՝ յանձին Լէրի Ջարեանի։

Երեքշաբթի 15 Մարտ 1986ի քաղաքապետական խորհուրդի լիագումար նիստին՝ մխիթարութեամբ քուէները կեդրոնացան Լէրի Ջարեանի վրայ։ Փոխ-քաղաքապետ ընտրուեցաւ Գարլ Ռաճճիօ։

Կլենտէյլ ներկայիս կը հաշուէ 135 հազար բնակիչ։

Հոգեճաշին ներկայ էին Եպիսկոպոս Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Ս. արք. Զինչինեան, Աբժ. Տ. Նարեկ խաչակիր Քհնյ. Փըլնճեան և երիցուհին, Հայ Կաթողիկէ համայնքի կրօնաւոր Հայր Պետրոս Ծ.վրդ. Թարմունի, Հայ Աւետ. համայնքի նախագահ պր. Աւետիս Ն. Զազըճեան և նոյն համայնքի քարոզիչ՝ պր. Վահրամ Խունկանեան (Ազեքսանդրիայէն), թեմական Ժողովի առենապետ տէր և տիկին Փօլ Քիլիճեան, Քաղաքական Ժողովի առենապետ տէր և տիկին Նուպար Սիմոնեան, Ազգային ելեւմտականներ, հայ մամուլի ներկայացուցիչներ, Հայ Կաթողիկէ և Հայ Աւետարանական համայնքներու ներկայացուցիչներ և մեծ եղեռնի յիշատակը յարգող հայեր։

Նուպարեան Ազգ. վարժարանի Տիկնանց Խնամակալութեան կողմէ պատրաստուած ճաշերն ու թանը անթերիօրէն սպասարկուեցան։

Հոգեճաշի ընթացքին Առաջնորդ Սրբազան Հայրը խօսք առաւ Հայ Գեղ. Մխիթարեան ցկեանս նախագահ պր. Վահան Տեփոյեանի և Հայ Աւետ. համայնքի քարոզիչ պր. Վահրամ Խունկանեանի։

Առաջնորդ Սրբազան Հայրը յանուագանեց, թէ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա. Հայրապետը, գնահատելով եղ! պատահ Աւետարանական համայնքի նախագահ, ազգային բարերար պր. Աւետիս Զազըճեանը, կրկին անգամ պարգեւատրած էր, այս անգամ Ս. Ներսէս Շնորհալի շքանշանով և Սրբատառ յատուկ կոնդակով, որուն տուչութիւնը չուտով տեղի պիտի ունենայ հանդիսաւոր արարողութեամբ մը։

Ապա, Սրբազան Հօր Հոգեւոյով և «Պահպանիչ»ով վերջ գտաւ հոգեճաշը, ու ներկաները մեկնեցան իրենց նահատակներուն յիշատակը յարգած ըլլալու ներքին գոհունակութեամբ։

ՏՊԱՐԱՆ ՇԻՐԱԿ

• ՀԱՐԱՆԵԿԱՆ • ԳԻՐՔ
• ՊԱՐԲԵՐԱԿԱՆ • ՏՈՄՍ
• ԱՌԵՒՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ

ԱՐՄԵՆԻԱ ՊՈՂՈՏԱՑ (ՆԱՀՐ) ՊԷՅՐՈՒԹ
ՀԵՌ. 239533 ԵՒ 245829
SHIRAK PRESS Armenia St. (Nahr) BEIRUT

ՏԽՐՈՒՆԻ

Տիար Նուպար Կէրիկեան և զաւակունք՝ Լուսին և Արա, տիար Համբարձում Եէնիգօմշեան (Ամերիկա), Երիցուհի Նուարդ Եէնիգօմշեան և զաւակը (Ամերիկա), տէր և տիկին Շահան Եէնիգօմշեան և զաւակունք (Ամերիկա), տիար Յակոբ Եէնիգօմշեան (Պէյրութ), տէր և տիկ. Յովսէփ Եէնիգօմշեան և զաւակը (Պէյրութ), տաքթ. և տիկին Լեւոն Եէնիգօմշեան և զաւակը (Ամերիկա), տաքթ. և տիկին Վահրամ Եէնիգօմշեան և զաւակունք (Ամերիկա), տէր և տիկին Մխիթար Եէնիգօմշեան և զաւակունք (Պէյրութ), տիար Սմբատ Եէնիգօմշեան, այրի տիկին Նիկառ Եէնիգօմշեան (Հալէպ), օր. Լիւսի Կէրիկեան, տեարք Մխիթար և Մուշեղ Կէրիկեան, տէր և տիկին Ասքանազ Փանոսեան և զաւակունք (Աւստրալիա), տիկին Նուարդ Կէրիկեան և զաւակները (Գանատա), տիկին Մարի Կէրիկեան և զաւակները (Գանատա), ինչպէս նաեւ Սէթեան (Հալէպ), Զէյնեան (Պէյրութ), Ազգարեան (Հալէպ), Պայրամեան, Սօլաքեան (Մ.Ն.) Պարաչեան, Չիլինկիրեան, Սիմսպիւլեան, Զամքէրճեան, Ծիւմպիւնեան, Տէր Խորէնեան ընտանիքները, ցաւ ի սիրտ կը յայտնեն վաղաժամ և դառնակսկիծ մահը, իրենց սիրելի կողակցին, մօր, քրոջ, և աներոջ՝

ՈՂԲ. ՎԻԳԹՈՐԻԱ ԿԷՐԻԿԵԱՆԻ

(ԾՆԵԱԼ ԵԷՆԻԳՕՄՇԻՒԵԱՆ)

որ հանգեաւ ի Տէր Շաբաթ 30 Ապրիլ 1986, առաւօտեան ժամը 10ին, իտալական հիւանդանոցին մէջ, յետ կարճատեւ հիւանդութեան։

Յուղարկաւորութեան տեսակ արարողութիւնը տեղի պիտի ունենայ վաղը, Հինգշաբթի 1 Մայիս 1986, առաւօտեան ժամը 11.30ին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարին մէջ, ուրկէ հանգուցեալին մարմինը պիտի փոխադրուի Հելիոպոլսոյ Աճեման Սրբոց Պետրոս և Պօղոս Առաքելոց եկեղեցին մեծ պատարագի և ամփոփուի տեղւոյն ընտանեկան շիրիմին մէջ։

ԾԱՆՕԹ.- ա) Յատկացութիւններ չընդունուին եկեղեցի։

բ) Կիրակուտէն պիտի լլլայ Շաբաթ, 3 Մայիս 1986, կ.ե. ժամը 5 8-ի, Հայկազեան Ընթերցասրահի մէջ։

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ-ԳԱՀԻՐԷ

Ի ՆՇԱՆ ՍՈՒԳԻ

Հայկազեան Ընթերցասրահի երեսփոխան եւ գործօն անդամուհի՝ ողբացեալ ընկերուհի ՎԻԿԹՈՐԻԱ ԿԷՐԻԿԵԱՆի վաղաժամ եւ դառնակսկիծ մահուան տխուր առթիւ, Հայկազեան Ընթերցասրահի փակ պիտի մնայ այսօր եւ վաղը, 1 եւ 2 Մայիս 1986։

Հ.Մ.Ը.Մ.ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՏԱՐԵԿԱՆ ՄԵԾ ՓԵՐՄԷՍ
Կիրակի, 22 Յունիս 1986
Մանրամասնութիւնները յայտնուիլիք
կը խնդրուի նկատի ունենալ և չխաչաձեւել
ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՎԵՐԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԻԿՆԱՆՑ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹԵԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՁԱՇԿԵՐՈՅԹԸ

(Շար. Բ. էջէն)

Տիկնանց Խնամակալութեան զօրավիգ կանգնած են իրենց բարերարութիւններով, որոնք անուններն մնացած էին միշտ այսօր: Վարժարանի տնօրէնը կարդաց ազնիւ նուիրատուներուն ցանկը:

Այս արդիւնաւէտ ճաշկերոյթը վերջ գտաւ ժամը 3.15ին Առաջնորդ Սրբազան Հօր խաչալեռական խօսքերով եւ Պահպանիչով:

Մեզի եւս մեր կարգին լաւագոյն մաղթանքներ կ'ընեենք այս ազնիւ տիկիններուն, ու վստահ ենք, որ իրենց յաջորդներ պիտի յաւերժացնեն այս նախանձաւական գործը:

Զ.Պ.

1099

ՁԱԿԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԵՒԲԹԹԵՐԹ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.ع.م . ت ٩٣٤٩٠٨
صاحبة الامتياز : السيدة عايدة سيروبيان (بالالبان)
TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B.P. 2111 Le Caire (R.A.U.) • Tél. 934908
Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo
Rédacteur en chef : SARKIS BALAYAN

Հիմնուած 1948

Տպագրատէր — Ս.ՏԵՄ. ՄԵՐՎԸԲԵԱՆ
Սեխականատէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆ

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 1053 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 8 ՄԱՅԻՍ 1986

ՀԱՏԸ ՁԵՌՔԷ 5 ԵԳ. ԴՀԿ.

عدد رقم ١٠٥٣ — الخميس ٨ مايو ١٩٨٦

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՎԵՀԱՓԱՌ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ՎԱՋԳԷՆ Ա. ՀԱՅՐԱՊԵՏԻ ԱՆՈՒՆԻՑ

Տ. ՆԵՐՍԷՍ ԵՊԻՍ. ՊՈՂՈՍՊԱԼԵԱՆԻ ՈՂՋՈՅՆԻ ԽՕՍՔԸ

ԴՈԿՏ. ՀԱՅՐ ՒՈՀԱՆՆԷՍ ԼԵՓՍԻՈՒՍԻ

ՄԱՀՈՒԱՆ 60-ԱՄԵԱԿԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

(Փետրուարի 18–ին, Արեւելեան Թեմական Հալէպ քաղաքի Մարթին Լութերի անուան համալսարանին մէջ)

ՅԱՆՈՒՆ ՀՕՐ ԵՒ ՈՐԴՒՈՑ ԵՒ ՀՈԳԻՈՑՆ ՍՐԲՈՑ. ԱՄԷՆ

«ՀԱՒԱՏՔ՝ ՍԻՐՈՒԻՑ ՄՂՈՒԱԾ» (ԳԱՂ. Ե. 6)

Մարդկային կեանքը յարաբերակ է եւ անցողիկ։ Տեսնում ու վկայում ենք մեր աչքերով մարդու ծնունդը եւ ապա, իր լրումը ժամանակի, անվերադարձ երթը մահուան խաւարի մէջ։ Այս է արտաքին տպաւորութիւնը, որ ստանում ենք կեանքից: Եւ սա իրականութիւն է ոչ միայն անհատների, այլեւ ազգերի եւ ժողովուրդների համար: Ո՞ւր են այժմ աշխարհը ճոխացնող եւ ցնցող հզօրները, որոնց ձիերի սմբակների տակ արտասաւայրերն ու կանաչ պարտէզները վերածւում էին խոպան, անպտուղ անապատների:

Մենք այժմ կարող ենք առաւել իմաստալից անցեալի պատմութեան մէջ ճնշագիտական վերջին պեղումների եւ գիտական յայտնագործութիւնների սփռած լոյսի օգնութեամբ, որոնք գալիս են ընդարձակելու մեր ըմբռնողութեան սահմանները: Ներկայիս մենք աւելի խոր կերպով արժեւորում եւ գնահատում ենք անհատ էակների եւ գիտական ճշմարտութիւնները: Ինչ որ մնացել է անցեալից որպէս մշակութային ժառանգութիւն, անշուշտ պատառիկներ են միայն, դժբախտաբար շատ բան դրանցից անյետ կորել է: Ի՞նչ է մարդու արժէքը յաւիտենականութեան մէջ: Փառքը, ուժը, հարստութիւնն ու հանոյքները ժամանակաւոր բնոյթ ունեն այս աշխարհում: Ժամանակաւորութեան այս հասկացողութիւնը, մանուկ սարսափը հաւանաբար յաղթող պիտի հանդիսանայիք, եւ յուսահատութեան թաթը վերջ պիտի տար մարդու կեանքին, եթէ նա չհաւատար ներքին անծանօթ մի ճշմարտութեան գոյութեանը, որը միաժամանակ աղբիւրն է կեանքի, հաւատքը Աստուծոյ հանդէպ, բարու, ճշմարտութեան եւ կատարելութեան հանդէպ: Մարդկային բոլոր վսեմ տենչանքներն ու երազանքները պտտւում են այս հաւատի շուրջ: Եթէ վերացնենք այս երակը մարդու բնութիւնից, այն ժամանակ կեանքն ու մարդկութեան պատմութիւնը պիտի դառնան անիմաստակ եւ անբացատրելի:

Կենսատու լոյսը, այն լոյսը, որ ցրում է անորոշութեան մէջը եւ ժամանակ առ ժամանակ սեղմում գաղտնիքի բանալին ու լուծում կեանքի առեղծուածը, պարզելով նրա նպատակն ու բովանդակութիւնը, դա քիչ՝ հաւատն է: Առանց հաւատի ամէն բան, ներառեալ գիտութիւնը, չեն կարող բաւարարել մեր հոգու տենչերն ու ձգտումները եւ վերջնական պատասխան տալ այն հարցին, որը վերաբերում է այս կեանքին ու նրա նպատակներին:

Սխալ է կարծել, թէ հաւատը սեփականութիւնն է պարզամիտ եւ ուսումնազուրկ հասարակութեան եւ, ընդհակառակն, նրանք, ովքեր անցել են գիտութեան բովից, նրանց համար արդիական չէ կոյուել հաւատացեալ: Սա մի մտայնութիւն է, որ ծնունդ է առել հաւատի ներկայիս մակերեսային վերաբերմունքից կամ նրա էութեան մասին անհիմն ըմբռնման պակասից: Հաւատը այն կենսատու ուժն է, որը հաւասարապէս անհրաժեշտ է թէ պարզ մարդկանց եւ թէ նրանց համար ովքեր կարծում են հասած լինել գիտութեան եւ կեանքի ներքին ճշմարտութեան բարձր մակարդակի: Ճշմարիտ է նաեւ, որ հաւատի բովանդակութիւնը տարբերում է տարբեր մարդկանց

ԱՍՏՂԱԳԷՏՆԵՐՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ԲԻՒՐԱԿԱՆԻ ՄԷՋ

Միջազգային Աստղագիտական Միութիւնը եւ Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիան, Յունիս 3-7, Բիւրականի աստղադիտարանին մէջ կը կազմակերպեն գիտական համագումար մը՝ «Գալակտիկաների ակտիւութեան գիտական վկայութիւնները» նիւթին շուրջ: Համագումարին կը մասնակցին Խորհ. Միութենէն անուանի 60 գիտնականներ, ինչպէս նաեւ Միացեալ Նահանգներէն, Անգլիայէն, Ֆրանսայէն, Գանատայէն, Շուէտէն, Արեւելեան եւ Արեւմտեան Գերմանիաներէն, Հունգարիայէն, Ճափոնէն, Հնդկաստանէն, Իտալիայէն, Մեքսիքայէն, Պրազիլիայէն, Զուիցերիայէն, Ռումանիայէն, Գուլկարիայէն 75 աստղագէտներ:

Հայկական Միջնադարեան Գրականութեան Նուիրուած Համագումար

Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիայի առաջարկին ընդառաջելով, Նախարարաց Խորհուրդը որոշած է Մեսրոպ Մաշտոցի ծննդեան 1600-ամեակին Երեւանի մէջ կազմակերպել հայկական Միջնադարեան Գրականութեան նուիրուած Միջազգային համագումար մը: Այս առթիւ ակադ. Էդուարդ Զրբաշեան նշած է, հայ գրականութեան զարգացման մէջ նաեւ հանդրուանը կ'ընդգրկէ պատմական մեծ ժամանակաշրջան մը՝ Ե. դարէն մինչեւ ԺԸ. դար: Այդ ժամանակաշրջանի հարուստ է համաշխարհային նշանակութիւն ունեցող աշխատութիւններով եւ գործերով (Մովսէս Խորենացի, Գրիգոր Նարեկացի, Ներսէս Շնորհալի, Ֆրիկ, Սայաթ Նովա եւայլն): Համագումարին զեկուցումներով հանդէս կու գան Մոսկուայէն, Լենինգրադէն, Թիֆլիսէն, Ռոստովէն եւ խորհրդային այլ քաղաքներէ գիտնականներ եւ գրականութեան մասնագէտ դէմքեր: Համագումարին կը հրաւիրուին գրեթէ երկիրներէ աւելի քան 60 գիտնականներ, ինչպէս նաեւ սփիւռքի հայ գաղութներէ ներկայացուցիչներ:

ՌԱՖՖԻ ԾՆՆԴԵԱՆ 150-ԱՄԵԱԿԸ ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ

Մարտ 21-ին, Երեւանի օփերային մէջ նշուած է Րաֆֆիի ծննդեան 150–ամեակը: Ներկայ եղած է Հայաստանի կուսակցական եւ պետական ատյանի:

Բացումը կատարած է վարչապետ եւ յոբելիճական յանձնախումբի նախագահ Ֆադէյ Սարգսեան, իսկ զեկուցումներով ու դասախօսութիւններով հանդէս եկած են Ս. Սարիճեան, Պերճ Զէյթունցեան, դաշնակցային Ռուսիոյ Տրոշեներու միութեան քարտուղար Ա. Միխայիլով, Քիեւի համալսարանի դասախօս Իվանչենքօ, վրացի գրող Ռ. Զափարիձէ, Րաֆֆիի քրոջ թոռը՝ արձակագիր Յովհ. Ղուկասեան, ինչպէս նաեւ ադրբեջանցի գրող Արիֆ Հաշիեւ, որոնք անդրադարձած են Րաֆֆիի կեանքին եւ գործի զանազան երեսներուն:

Վերջին խօսք առնողը եղած է Սերօ Խանզադեան, որ իր ելոյթի աւարտին ըսած է. «... Սերունդներ են Րաֆֆուց ստացել եւ այժմ էլ ստանում են հոգեւոր անսպառ սնունդ: Րաֆֆին չբաւականացաւ սոսկ միայն լուսաւորչական գործով, նրա սկզբունքը բռնակալութիւնների դէմ ազգովի դիմադրելն էր, համաժողովրդական զինուած պայքարը: Ազգային ու սոցիալական ազատագրման աբովեանական ու նալբանդեանական գաղափարները պայքարի ու համախմբման ծրագրային ուղեցոյց դարձան Րաֆֆու «Կայծեր»ում: Նա իր հանճարի ոյժով ըստեղծեց մի կերպար, որի անունն է Դաղափար, որով եւ առաջնորդուեց ազգային ազատագրական պայքարը: Հայ ռեալիստական վիպասանութիւնը այս ուղղութեամբ սկսւում է Րաֆֆիով:»

Ապա տեղի ունեցած է յատուկ համերգ:

ԿԱՐԼԷՆ ԴԱԼԼԱՔԵԱՆ

ԼՈՍ ԱՆՃԵԼԷՍ Կ'ԱՅՑԵԼԷ

Կը տեղեկանանք, թէ Մայիս ամսուայ կէսերուն՝ Լոս Անճելըս պիտի այցելէ Սփիւռքահայութեան հետ Մշակութային Կապի Կոմիտէի նախագահ՝ Կարլէն Դալլաքեանը:

Հայրենի հիւրը առիթ պիտի ունենայ աւելի մօտէն ծանօթանալու լոսանճելըսահայ գաղութին: Իր կեցութիւնը օգտաշատ դարձնելու համար կազմուած է ընդունելութեան յատուկ յանձնախումբ մը նախագահութեամբ Գերշ. Տ. Վահէ արք. Յովսէփեանի:

55 ԱԿԱՆԱՒՈՐ ՁՕՁՆԵՐ՝ ՀԱՅ ԴԱՏԻ Ի ՆՊԱՍՏ

Ցունաստանի մէջ 55 յոյն քաղաքացիներ ստորագրած են հրապարակային յայտարարութիւն մը, յայտնելով իրենց ամուր միտքանականութիւնը հայ ժողովուրդի արդար դատին ի նպաստ:

Ստորագիրները կը հաստատեն, թէ «կը յարգենք 1915-ի Ցեղասպանութեան նահատակներու և անմահ զոհերու յիշատակը», պահանջելով միջազգային ճանաչումը Հայկական Ցեղասպանութեան:

(Շարունակութիւնը տեսնել էջ 2)

(Շար. տես էջ 2)

«Լը ժուրնալ տ'էժիփթ» կը դրուատէ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ «Լ'ԱԹԼԻԷ»-Ի

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՐԵԿՈՅԹԸ

Աղեքսանդրիոյ «Լ'Աթլիէ»-ի կեդրոնին մէջ տեղի ունեցած 25 Ա պ ր ի լ ի Հայկական Երաժշտական Երեկոյթին մասին դրուատական յօդուածներով լայնօրէն ղրադարձած են «Լը Փրոկրէ Եժիփսիէն» (1 եւ 4 Մայիսի համարներ) եւ «Լը Ժուրնալ տ'Էժիփթ» (30 Ապրիլի համար) Ֆրանսատառ օրաթերթերը:

Փոքրիկ թարգմանաբար կու տանք այս վերջինին լոյս ընծայած յօդուածը այս երեկոյթին մասին:

ԽՄԲ.

Կոմպոզիտոր, խմբավար, երաժշտագէտ, մանկավարժ եւ ձեռնհաս կազմակերպիչ երաժշտական բազմաթիւ ձեռնարկներու, Մօ. Եդուարդ Յակոբեան միաժամանակ կը հանդիսանայ Մ'Օ ՀԱՅ մը:

Մօ. Յակոբեան ծնած է Քայռէ եւ իր երաժշտական ուսումը ստացած է Փարիզի մէջ: 1951ին, ան իր մասնակցութիւնը բերած է Լիլլիփկովի (Սկովտիա) երաժշտական փառատօնին 1954ին Գահիրէ վերադառնալով, ան տուած է հայ երաժշտութեան նուիրուած փառատօն մը, մասնակցութեամբ Գահիրէի ձայնափիւռի կայանի համաճուագային նուագախումբին եւ այդ առիթով հիմնած է «Եգիպտահայ երգչախումբը» որ այժմ 32 տարիներու վաստակ մը ունի: Մօ. Յակոբեանի բազմարդիւն գործունէութիւնը կ'ընդգրկէ երաժշտական եւ գեղարուեստական բազմաթիւ երեսներ, ինչպէս կոմպոզիտոր՝ ան հեղինակ է համաճուագային, սենեկային երաժշտութեան եւ բազմաձայն երգայն ստեղծագործութիւններու: Հայ ծխական երաժշտութեան նուիրուած ան երաժշտագիտական ուսումնասիրութիւններ՝ իսկական նպաստ են մրջնադարեան երաժշտութեան: Ան որ ճրանեերէն ուսումնասիրութիւնը Արամ Խաչատուրեանին մասին՝ անկասկած նշդրտութեան եւ հմտութեան վկայութիւն մը կը հանդիսանայ: Ան որ գէչին արգասիքը լը հանդիսանան նաեւ հայկական եւ եգիպտական ժողովրդական բազմաթիւ երգերու մշակումներ: 1981ին հանդիսաւորապէս կը նուիրէր Յակոբեանի Յոբելեանը եւ այդ առիթ ան Ամենայն Հայոց Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա.ի կողմէ կը պարգեւատրուէր «Շնորհալի» շքանշանով: Ան՝ արժանացած է նաեւ Հայաստանի Ժողովրդական Միութեան ասուոյ Գրիչ:

Մօ. Ե. Յակոբեան՝ ոչ եւրոպացի երաժշտութեան նուիրական հուրով եւ մանաւանդ իր հայրենիքին եւ ժողովուրդին սիրով, մեզի պարգեւեց հոյակապ դասախօսութիւն մը հայ երաժշտութեան մասին, որ՝ իր բնութագրումով, «միահնուլուած է Հայաստանի եւ անոր ժողովուրդին հետ»: Դասախօսը՝ պատմական դիմքերու յաջորդականութեամբ, մեզի պատմեց հայ ժողովուրդի կրած տառապանքները դարերու ընթացքին, անոր հերոսական պայքարը ամէն տեսակի յափշտակիչներու դէմ, 1915 Ապրիլի ջարդերը՝ որոնց ան անողոքաբար ենթարկուեցաւ, եւ վերջապէս անոր վերածնունդը: Այս բոլոր համընթաց՝ այդ բոլոր նոգեվիճակներ արտայայտող երաժշտական մշակոյթի զարգացման չեղաշրջմամբ: Բանախօսը մեզի թուեց հայկական բազմաձայն երգերէն նմոյշներ, որոնք սմանչելիօրէն մեկնաբանեց Տիկին Մարգարիտ Յակոբեան: Երգչուհիին՝ կատարելութեան հասնող զգուշաւորութեամբ մը, կը նուագակցէր շնորհալի դաշնակահարուհի Օր. Լիտիա Խունկանեան: Անոնց բարձրարուեստ ելոյթները արժանացան ընդունակ հանդիսականութեան մը խանդավառ ծափողջոյններուն:

Դասախօսութեան որպէս լրացուցիչ, սահիկներով ներկայացուեցան՝ Մօ. Յակոբեանի տուած հետաքրքրական բացատրութիւններով, հայ բազմադարեան երաժշտական մշակոյթին տարբեր երեսներ բացայայտող լուսապատկերներ, որոնք մեծ յաջողութիւն արձանագրեցին:

«Լ'Աթլիէ»-ի նախագահ Պր Ռատամէս Լահանի ստանձնած էր օրուան բանախօսը եւ անոր զոյգ արուեստակիցները հիներ ներկայացնելու պարտականութիւնը:

Երեկոյթի աւարտին, Տէր եւ Տիկին Վահան Սլեհանեաններու հրաւէրով, «Աղեքսանդրիոյ Ակումբ»ին մէջ՝ ի պատիւ արուեստագէտներուն, տեղի ունեցաւ մտերմիկ ընդունելութիւն մը, որուն ընթացքին առաւել եւս տեղեկութիւններ քաղեցինք Հայաստանի եւ հայ երաժշտութեան մասին՝ շնորհիւ Մօ. Ե. Յակոբեանի երաժշտական մեծ հմտութեան:

Թղթակից (ԷՄԻԼ ԱՍԱԱՏ)
«Լը Ժուրնալ տ'Էժիփթ»

ՀՐԱՊԱՐԱԿ ԵԼԱԻ

ԿԸ ՎԱՃԱՌՈՒԻ ԱՋԴԱՑԻՆ ԱՌԱՋՆԱՐԴԱՐԱՆԻՄ ՄԷՋ

ԱՐԱԲԵՐԷՆ ԼԵԶՈՒՈՎ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՀԵՂԻՆԱԿ ՖՈՒԱԴ ՀԱՍԱՆ ՀԱՖԷԶ

Գունաւոր քարտէզ, 576 էջ

Մաքուր ապագրութիւն, գեղեցիկ կազմ

ՕՐԻՆԱԿ ՄԸ ՆՈՒԻՐԷ ԱՐԱՔ ԲԱՐԵԿԱՄԻԴ

ՓՐԱՆՍԱ

«ՀԱՅԱՍՏԱՆ ՓՈՂՈՑ»

ՎԻԼՖՐԱՆՇ ՔԱՂԱՔԻՆ ՄԷՋ

Ֆրանսայի Վիլֆրանշ քաղաքի (Լիոնի շրջան) քաղաքապետարանը վերջերս որոշում առաւ կարեւոր փողոցներէն մէկը անուանել Rue d'Arménie *(Հայաստան Փողոց) ի պատիւ սեղուն հայ ազգաբնակչութեան:*

Քաղաքի նորակառոյց թաղամասերէն մէկուն մէջ դրնդոց «Հայաստան Փողոց»ի անուանակոչութեան պաշտօնական արարողութեան օրհնութիւնը կատարեց Լիոնի հայ պետը հովիւ Տ. Նորվան եպս. Ջաքլեան:

ՀԱՅ ԴԱՏԻ Ի ՆՊԱՍՏ

(Շար. Ա. էջէն)

Հաղորդագրութիւնը կը պահանջէ նաեւ, թէ պատմական ճշմարտութիւններու և միջազգային օրէնքի սկզբունքներու յարգումը պէտք է վերածուի ընդհանրականօրէն ընդունելի օրինավիճակի:

Ցաւատարութիւնը տարբապրողներու շարքին մէջ կը գտնուին յունական քաղաքական կեանքի, արուեստի եւ մշակոյթի բնագաւառներու մէջ գործող ականաւոր դէմքեր, ինչպէս նաեւ Յունաստանի քաղաքական բոլոր կուսակցութիւնները ներկայացնող 20 եւ չորսական խորհրդարանականներ:

Որպէս եզրայանգում, տարբերները կոչ կ'ուղղեն Հայկական Դատի խաղաղ լուծումի և հայապահպան հողերու վերադարձին՝ իրենց իրաւասութեան հայ ժողովուրդին:

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնք ցարդ չեն դրկած իրենց բաժնեգինը, բարի ըլլան մեզի փութացնելու զայն, դիւրացնելու համար մեր գործը: Չէ կամ մանտա-փոստ դրկել «ZAVEN BALAYAN»ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Գահիրէ (11511), Եգիպտոս:

«Զահակիր»ի Աղեքսանդրիոյ պատուական ներկայացուցիչն ու բղթակիցն է՝

Պր. ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՑԵԱՆ
33 Սասո Զաղլուլ պող.
Հեռ. թիւ 802199

ՏՊԱՐԱՆ ՇԻՐԱԿ
• ՀԱՐՍԱՆԵԿԱՆ • ԳԻՐՔ
• ՊԱՐԲԵՐԱԿԱՆ • ՏՈՄՍ
• ԱՌԵՒՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ
ԱՐՄԵՆԻԱ ՊՈՂՈՏԱՅ (ՆԱՇՐ) ՊԷՅՐՈՒԹ
ՀԵՌ. 239533 ԵՒ 245829
SHIRAK PRESS, Armenia St. (Nahr) BEIRUT

ՀԱՅՐԵՆԻ ՏԵՍԱՐԱՆ



Տեսարան մը Երեւանէն
(Լուսանկարը՝ Պ. ՊԵՏՐՈՍԵԱՆԻ)

Տ. ՆԵՐՍԷՍ ԵՊՍ. ՊՈՉԱՊԱԼԵԱՆԻ ՈՂՋՈՅՆԻ ԽՕՍՔԸ

(Շարունակութիւն Ա. էջէն)

անմահութեան եւ կատարելութեան աղբիւրից, ու մեզ ևս կամքից եմ կախուած՝ ունենալով մի նպատակ եւ դեր կատարելու կեանքում ևս ծրագրերի մէջ, ևս խոստացած բազաւորութեան իրականացմանն աճապարելին:

Բոլոր վսեմ գաղափարներ, բարոյական եւ մարդասիրական բոլոր յանգուգն գործերը իրենց ներշնչումն ստացել են այս հաւատից: Եւ մարդկութեան նոգեւոր կեանքի արտայայտման ու զարգացման շարժառիթը եղել է ինքը՝ այս հաւատը:

Էկումենիկ աղօթքի այս պահին, երբ մենք՝ հայր դոկտ. Լեփսիուսի մահուան 60-ամեակին նուիրուած գիտաժողովի մասնակիցներս, հրաւիրուել եմք այս տեղ՝ ոգեկոչելու նրա յիշատակը այս արբազան կամարների տակ խոր ակնածանքով, մեր աչքերն ուղղում եմք առ բարձրեալն Աստուած եւ երախտագիտութեամբ յայտնում մեր շնորհակալութիւնը: Շնորհակալութիւն, որ նա մարդկութեանը շնորհեց ճշմարիտ մի հրեստոնեայ հայր դոկտ. Լեփսիուսի կերպարով, հաւատով եւ սիրով առլեցուն, զարդարուած նոգեւոր բարձր արժանիքներով, մի մարդ, որ իր խմացական կարողութիւնը ամբողջական գիտակցութեամբ նուիրել է ոչ միայն իր սեփական ժողովրդի, այլեւ համայն մարդկութեան ծառայութեանը:

Դոկտ. Լեփսիուսը եղաւ այն հոգերից մէկը, որ 1915-ին ու նաեւ հետագայում հայ ժողովրդի ողբերգութեան օրերին, անդադրում Օսմանեան թուրքիայի կողմից գործադրուած ցեղասպանութեան դէմ: Նա իրաւացի կերպով իր հզօր ձայնը բարձրացրեց կատարուող անարդարութեան դէմ, ի պատասխանութիւն հրեստոնեայ հայ ժողովրդին, որը զոհ էր դառնում մեծ նախճիրին:

1925 թուականի Սեպտեմբեր 28-30 օրերին Բեռլինում նուիրում էր 30-ամեակը դոկտ. Լեփսիուսի հոգեւոր ծառայութեան: Այդ հանդիսաւոր յոբելեանական տօնին Ամենայն Հայոց Կաթողիկոս Տ.Տ. Գէորգ Ե. Հայրապետի անունից Մայր Աթոռն էր ներկայացնում հարաւային Ճրանսիայի թեմական առաջնորդ Գերաշնորհ Տ. Գրիգորիս եպիսկոպոս Պալաճեանը՝ Մարսել քաղաքից: Նա այս առիթով յանուն հայ ժողովրդի իր երախտագիտութիւնն է յայտնել դոկտ. Լեփսիուսին, այն մեծ ծառայութեան համար, որ նա մատուցել էր յատկապես վերջին տարիներին ի նպաստ ջարդերից մազապուրծ անտուն, անտիրական որբերի եւ անապաստան մնացած բազմահազար գար գաղթական հայերի:

Սիրելի հոյրեր եւ եղբայրներ, նկատում էք անշուշտ, թէ որքան պատշաճ է մեր բնաբանը՝ բնորոշելու համար այն տիպար հրեստոնեայ անձը, որ դոկտ Իոհաննէս Լեփսիուսը եղաւ, մի մարդ, որի «Հաւատը սիրուց էր մղուած»:

Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու եւ համայն հայ հաւատացեալների անունից աղօթում ենք ի խորոց սրտի, որ բարին Աստուած դոկտ. Լեփսիուսի հոգին բնակեցնի իր լուսեղէն խորանների մէջ եւ Սբ. Հոգին մխիթարութիւն պարգեւի ներկայ հաւատացեալներին ու նրա բոլոր պարագաներին:

Աղօթում ու մաղթում ենք, որ Տէրը մոլորուած անզգամին եւս դարձնի իր յար հանգրուանից, որպէսզի մարդիկ, իբրեւ նոյն Աստուծոյ զաւակներ, ապրեն խաղաղ եւ երջանիկ:

Ս. Էջմիածնից բիւր օրհնութիւն դոկտ. Լեփսիուսի բարի յիշատակին:

«Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի», Ամէն:

ՆԵՐՍԷՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՊՈՉԱՊԱԼԵԱՆ

ՍՊԱՐՏԱԿ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ

ՍՓԻՒՌՔԱՀԱՅ ՄԱՄՈՒԼԸ ԵՒ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ

(Շարունակութիւն նախորդ թիւէն եւ վերջ)

Փարիզի «Աշխարհ» թերթի 1985 թ. Յունիսի 29ի համարուն գետեղուած «երջանկութեան նախապայմանը» յօդուածուն թերթի խմբագիր Պարսեւ Շամիկեանը գրում է, որ «Խաղաղութիւնը ամենակենսականն ըլլալով կու գայ առաջին գծի վրայ։ Անոնք որ տակաւին չեն գիտակցած խաղաղութեան կարեւորութիւնը, անոնք, որ չեն հաւատար, թէ սանձարձակ սպառազինումը օր մը կրնայ խաղաղութիւնը խանգարել, թող թոյլատրուի ըսել, թէ անոնք ամենամխամխանները ամենավտանգաւորներն են։ ... Խաղաղութեան պայքարը համատարած երջանկութեան նախապայմանն է»։

Լոս Անջելեսի «Նոր Օր» թերթը նչում է. «Հրդեհ մարդկութիւնը կը յուսայ և կը բաղձայ, որ երկու հզօր ազգեր պետութիւններ ի վերջոյ լեզու գտնեն զիրար հասկանալու, զիջումներով հարթելով բարդ հարցեր՝ կորիզային զինամթերքէն մինչեւ տիեզերական կազմածներու վտանգաւոր զարգացումին առաջքը առնելով»։

Շատ աւելի որոշակի ու առարկայական է խաղաղութեան պահանջը լիբանանահայ մամուլում, և դա մի ազգային օրինաչափ է։ Ռազմական ընդհանրացումների թատերաբեմ դարձած այդ երկիրը շուրջ տասը տարի է, ինչ տեղչում է խաղաղութիւն։

«Ծոց բացուեն խաղաղութեան և արդարութեան դռները», - գրում է «Զարթօնքը»։ Անաչառօրէն գնահատելով իրադարձութիւնը երկրում, թերթը ձագկում է հեգնանքով Իսրայէլի և ԱՄՆ-ի ձեռնարկած, այսպէս կոչուած, «խաղաղասիրական ջանքերը», որոնց հետեւանքով էլ աւելի սրուեցին հակասութիւնները, չիկացաւ առանց այն էլ թէժ մթնոլորտը։

Հայ ժողովուրդը լաւ գիտէ խաղաղութեան արժէքը և անգամ այդ ծանր պայմաններում, ինչպէս «Զարթօնք»ն է նչում «Լիբանանահայութիւնը օգտագործեց խաղաղութեան իւրաքանչիւր օրը, ժամն ու նոյնիսկ վայրկեանները՝ իր կեցութեան հետ ազգային իր գոյութիւնը ամրապնդելու համար»։ Խմբագրականի վերջում այն համոզմունքն է յայտնուում, որ ի վերջոյ կը բացուեն խաղաղութեան, արդարութեան դռները, «որովհետեւ մարդկութիւնը, արդարասէրը և խաղաղասէրը բոլոր ժողովուրդները ու նաեւ հայ ժողովուրդը, որոշած են տոկալ, գոյատեւել եւ ապրիլ արդարութեան և խաղաղութեան մէջ»։

«Արարատը» նոյնպէս զգալի տեղ է յատկացրել խաղաղութեան եւ պատերազմի թեմային։ Նրա էջերում հանդէս են եկել մտաւորականներ, հասարակական և եկեղեցական գործիչներ։ Թերթը զգօնութեան կոչ է անում, նչելով, որ «դեռ այսօրուան չափ իրական, մօտիկ և ահարկու չէր եղած վտանգը։ Աշխարհը կը գտնուի հիւլէական համայնաքանդ պատերազմի մը սեմին, սպառնալիքը բոլորիս դռներուն առջեւ է։ Այդ ահարկու վտանգը յաղթական չթողուլ իր ետեւին, պարտեալներէ բացի, որ համայն մարդկութիւնը պիտի ըլլայ»։

«Ցուրտ պատերազմի քամիները կը փչեն Սառնատեսի փերէն, - գրում է թերթը, - ներխուժումի գրաւման և զաւթումի գունդերն են, որ կը տողացներ մեր աչքերուն առջեւ՝ Գրենադայէն կիպրոս, Կիպրոսէն՝ Լիբանան»։

Սփիւռքահայութեան հետ մշակութային կապի կոմիտէն իր գործունէութեան մէջ կարեւոր տեղ է յատկացրել սփիւռքահայ մամուլին եւ հայկական ռադիոժամերին։ Առաքելով տարբեր բնոյթի յօդուածներ, նիւթեր, ձայնագրութիւններ։ ընդ սփիւռքահայ մամուլի նիւթական ու բարոյական մեծ օգնութիւն է նաեւ մի շարք թերթերի ազատ վաճառքի կազմակերպումը հանրապետութիւնում։ *1967 թ. սկսեց գործել Երեւան - Բէյրութ, իսկ ապա նաեւ Երեւան - Փարիզ և Երեւան - Նիւ Եորք հեռատիպերը, որոնք ամէնօրեայ հաղորդումներ են տալիս Սովետական Միութեան և հանրապետութեան բազմաբեղուն կեանքի մասին։*

Հայրենի իրականութեան ճշմարտացի պատկերն է նկարագրում *1947 թ. սկսած* Երեւանից սփիւռքահայերի համար տրուող ռադիոհաղորդումները։

Սփիւռքահայ շատ թերթեր իրենց էջերում արտացոլում են կոմիտէի տպագիր օրգանների՝ «Հայրենիքի Ձայն» չաբաթաթերթի և «Սովետական Հայաստան» հանդէսի հրատարակած շատ նիւթեր, որոնք օգտագործւում են նաեւ ռադիոհաղորդումներում, սփիւռքի հայկական դպրոցներում։

Գնալով աճում ու զօրանում են հայրենիք - սփիւռք կապերը, աւելի ու աւելի շատ սփիւռքահայեր, եւ որ կարեւոր է՝ երիտասարդներ են այցելում Հայաստան, որքան էլ որ հայրենիքի մասին ամէն օր ասում ու խօսում են, գրում սփիւռքի հայրենասիրական թերթերն ու հանդէսները, հայկական ռադիոյ ամերը, այնուամենայնիւ արտերկրի պատմին բաւ ծնուած ու հասակ առած պատանիներից եւ աղջիկներից ոչ քչերն են, որ հեռաւոր, յաճախ էլ սխալ պատկերացում ունեն այսօրուայ Հայաստանի կեանքի մասին։ Եւ գրանում շատ բանով են մեղաւոր սփիւռքահայ այն թերթերը, որոնք ոչ միայն մտահոգուած չեն այդ կարեւոր խնդրով, չեն ձգտում այդ բացը վերացնել, այլ ընդհակառակը, ջանում են սփիւռքը հեռու պահել հայրենիքից, նոյնիսկ ատելը գցել նրա վրայ։ Դրանում, փաստօրէն մատաղ սերնդի հայեցի կրթութիւնը ցամաքեցւում է առանց այն էլ ցամաքեցուած օտար միջավայրում։ Սփիւռքում ոմանք մտահոգում են, որ առանց հայրենիքի հանդէպ սիրոյ դաստիարակութեան ազգային կրթութիւնը արդիւնաւէտ լինել չի կարող։ Աւելին, փորձելով թիւրիմացութեան մէջ գցել ընթերցողներին, սփիւռքի մամուլի առանձին օրգաններ հակադրում են «վերլուծել» հայրենիքի, նրա մշակոյթային կեանքը և որպէս կանոն անհիմն ընդհանրացումներ ու եզրակացութիւններ են անում։ Այսպէս, օրինակ, ոմանք յաճախ են խօսում հայրենիքում հայերէն լեզուի վիճակի մասին, թէ իբր «Հայրենիքին մէջ .... մայրենին կը նահանջէ այնտեղ, տեղի տալով ռուսաց լեզուին»։

Սփիւռքի առաջադիմական մամուլը սթափ հակահարուած է տալիս նման պնդումներին... «Այդ ելոյթները իրենց խորքով, բովանդակութեամբ և մանաւանդ եղանակով ցոյց կու տան իրենց հեղինակներուն նախատրամադրուածութիւնը՝ փաստերը անպայմանօրէն կեղծելու և սփիւռքահայ ընթերցողը թիւրիմացութեան առաջնորդելու, - գրում է Բէյրութի «Զարթօնքը» 1984 թ. Օգոստոսի 21-ի համարում։

Շեշտնակելով, թերթն ընդգծում է, որ հայրենի պետականն ամէն ինչ անում է, որպէսզի ռուսական դպրոցներում պատշաճ աստիճանի բարձրացուի հայոց լեզուի մակարդակը, իսկ հայկական դպրոցներում բարելաւուի ռուսաց լեզուի ուսուցման մեթոդը, որովհետեւ ... հայրենի քաղաքացիներն անհրաժեշտաբար պէտք է լաւագոյս իմանան նաեւ ռուսաց լեզուն, որով կարելի պիտի ըլլալ հաղորդակցիլ Խ. Միութեան բազմաթիւ ժողովուրդների հետ։ Եւ այս իրողութիւնները ըմբռնելու համար հարկաւոր չէ բացառիկ մտային կարողութիւն։

«Փաստական իրողութիւնների խեղաթիւրումով, լաւագոյն պարագային՝ ծառին ետեւ ձլւած՝ անտառը չտեսնելով, կը փորձեն խախտել սփիւռքահայ մարդուն հաւատամքը իր միակ խարիսխին նկատմամբ, որ մայր հայերնիք Սովետական Հայաստանն է» («Ազգային Մշակոյթ» 7 Նոյեմբերի 1984 թ.)։

Պէտք է հաշուի նստել այն իրողութեան հետ, որ սփիւռքահայերի գիտակցութեան մէջ հայրենիքի վերածական գաղափարը աւելի ու աւելի է կոնկրետանում։ Հայրենիքը հանդէս է գալիս որպէս գործուն իրականութիւն, որին բնորոշ են նորաբարական ու ստեղծագործական որոնումներն ու դինամիկ առաջընթացը։

Սփիւռքահայութեան հետ Սովետական Հայաստանի բազմապիսի կապերը, փոխայցելութիւնները ու չփումները հազարաւոր այցելուների հնարաւորութիւն ընձեռեցին սեփական աչքերով տեսնելու

(Շար. տես էջ 4)

ՊՐ. ԳԱՌՆԻԿ ՅԱԿՈԲԵԱՆ ՈՉ ԵՒՍ Է

Խոր ցաւով տեղեկացանք, թէ Նիլը Իսթ Հայկական Ակումբի նախկին առաջնորդ և տպարանատէր պր. Գառնիկ Յակոբեան իր մահկանացուն կնքած է անցեալ Հինգշաբթի, 1 Մայիս 1986, յետ երկարատեւ հիւանդութեան։

Այս տխուր առթիւ, խմբագրութիւնս իր զգածուած ցաւակցութիւնները կը յայտնէ ողբացեալին այրիին, ընտանեկան պատրազաներուն եւ Նիլր Իսթ Հայկական Ակումբի վարչութեան։

ՈՂԲ. ԸՆԿԵՐՈՒՀԻ ՎԻԳԹՈՐԻԱ ԿԷՐԻԿԵԱՆԻ ՅՈՒՂԱՐԿԱԿՈՐՈՒԹԻՒՆԸ

Ինչպէս մեր անցեալ թիւով հաղորդած էինք, Շաբաթ-շաբթի 30 Ապրիլ 1986, մասնաւոր Գահիրէի Հայկական Ընթերցասրահի բազմամեայ գործօն անդամուհի՝ ընկերուհի Վիգթորիա Կէրիկեանը, (Մնեալ Եէնիգոմշեան) խոր ցաւի մատնելով ոչ միայն իր ընտանեկան հարազատները, այլ հայկական ընթերցասրահի

Ողբացեալ Ընկերուհի
ՎԻԳԹՈՐԻԱ ԿԷՐԻԿԵԱՆ

բազմանդամ գաղափարական ընտանիքը։

Ողբացեալ ընկերուհին թաղման կարգն ու յուղարկաւորութիւնը կատարուեցան Հինգշաբթի, 1 Մայիս 1986, կէսօրին, Գահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարին մէջ։

Արարողութեանց նախագահեց Թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Ս. արք. Զինչինեան, իր կողքին ունենալով Հոգշ. Տ. Յովսէփ Ծ.վրդ. Մամուր, Արժ. Տ. Նարեկ Խաչակիր քհնյ. Ֆրընճեան, դպրապետ Մօ Եդուարդ Յակոբեան, աւագ սարկաւագներ Արթին Լեւոնեան և Օննիկ Պօղոսեան։

Յուղարկաւորներու հայ և օտար հոծ բազմութիւն մը եկած էր յարդանքի վերջին տուրքը մատուցանելու հայուհիի մը՝ որ իր կեանքին քառասնդակ ընթացքին ոչ միայն եղաւ ընտանիքի տիպար մայր մը, այլեւ հայրենասէր հայուհի մը՝ որ հաճոյքի և հանգիստի իր ժամերը անձնուիրաբար տրամադրեց լծուելով հասարակական և բարեսիրական աշխատանքի։ Ներկաներուն մէջ կը դանուէին ողբացեալին ընտանեկան պարագաներէն բացի՝ ազգային երեսփոխանները, Գահիրէի Հայ Աղքատախնամ Ընկ. Հոգաբարձութեան անդամներ, Մարմնակրթական Միութեան Տնօրէնութիւնը, Ազգային Առաջնորդարանի պատասխանատուները, Ազգային Մշակոյթի Խորհուրդի անդամներ և տակաւին բազմաթիւ ազգայիններ։

*Ողբացեալ ընկերուհիին թաղման կարգին ներկայ էին Գահիրէի Հայ Կաթողիկէ Համայնքի Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Ս. արք. Տասնապետեան, Գահիրէի Հայ Աւետարանական Համայնքի հովիւ Վեր. Տ. Յակոբ Ծ. Քհնյ. Տէր-Յակոբեան, Գահիրէի Հայ Կաթողիկէ Համայնքի հովիւ Տ. Գրիգոր Քհնյ. Գալուստ

ՋԱՀԱԿԻՐ

ՍԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԾԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ

8 ՄԱՅԻՍ 1986

ԾՆՈՒՆԴ

Ուրախութեամբ կը տեղեկանանք, թէ անցեալ Հինգշաբթի, 1 Մայիս 1986, աէր և տիկին Վահան և Նելլի Ճիլէրճեաններ բախտաւորուած են առջինեկ աղջիկ զաւակով մը, զոր անուանակոչած են Մելանի։

Այս ուրախ առթիւ, սրտագին կը շնորհաւորենք երջանիկ ծնողքը, մեծ ծնողները, ինչպէս նաեւ մեծ հօրեղբայրը՝ աէր և տիկին Փօլ Ճիլէճեաններ, և երջանիկ ու երկար կեանք կը մաղթենք նորածինին և իր ծնողաց։

———— ** ————

Դարձեալ ուրախութեամբ կը տեղեկանանք, թէ անցեալ երկուշաբթի, 5 Մայիս 1986-ին, Ալեքսանդրիոյ մէջ, աէր և տիկին Վահէ և Մարի Պէնօհանեաններ բախտաւորուած են առջինեկ մանչ զաւակով մը, զոր անուանակոչած են Նորայր։

Այս ուրախ առթիւ, ջերմօրէն կը շնորհաւորենք երջանիկ ծնողքը, մեծ ծնողները՝ աէր և տիկին Նորայր Պէնօհանեաններն ու տիկին Շաքէ Երզնկայեանը, ընտանեկան բոլոր պարագաները, և երջանիկ ու երկար կեանք կը մաղթենք նորածինին և իր ծնողաց։

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻ

ՆՈՐՈԳՈՒԹԵԱՆՑ ԵՒ ԲԱՐԵԶԱՐԴՄԱՆ

(ԵԳԻՊՏԱԿԱՆ ՈՍԿԻՈՎ)

Գ. ՑԱՆԿ

Տէր և տիկին Փօլ Ֆիլիճեան	200
Տէր և տիկին Նուպար Սիմոնեան	200
Տէր և տիկին Պօղոս Սիմոնեան	100
Տիար Մուշեղ Կէրիկեան	50
Տիար Էտուար Կիւլեան	50
Տիար Եղիա Պանոսեան	50
Տօքթ. և տիկին Նորայր Սիմոնեան	50
Տէր և տիկին Վահէ և տօքթ. Հերմինէ Վարժապետեան	50

ՓՈՒԹՊՈԼ

Խ. ՄԻՈՒԹԵԱՆ 49ՐԴ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԵԱՆ ԳԹՈՎ

«ԱՐԱՐԱՏ» — «ՇԱԽՏԻՈՐ» (ՏՈՆ.) 1 - 1

«Արարատ» իր 7-րդ մրցումը խաղաց Ապրիլ 27-ին, Տոնեցքի մէջ, տեղւոյն զօրաւոր խումբերէն «Շախտիոր»ի դէմ, և հանդիպումը վերջ գտաւ 1 - 1 հաւասար արդիւնքով։

ՔԻԵԻԻ «ՏԻՆԱՄՕ»Ն ԵՒՐՈՊԱՅԻ ԲԱԺԱԿԱԿԻՐ

Շորեքշաբթի Ապրիլ 30ին, Ֆրանսայի մէջ, տեղի ունեցաւ եւրոպայի ախոյեան ակումբներու ախոյեանութեան աւարտական մրցումը Խ. Միութեան Քիեւի «Տինամօ»ի և Սպանիոյ «Աթլեթիքօ» զօրաւոր խումբերուն միջեւ։

Քիեւի «Տինամօ»ն գեղեցիկ և արագ խաղարկութիւն մը ցուցաբերեց, եւ 3 - 0 արդիւնքով տարաւ փառաւոր յաղթանակ մը ու տիրացաւ բաժակին։

ՅԻՇԱՏԱԿԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ

Տիկին Անահիտ Ադմիրճեան և զաւակունք, ինչպէս Հայկ փիլիպոսեան և համայն ազգակիր պարագաները կը յայտնեն, թէ յառաջիկայ Կիրակի, 11 Մայիս 1986-ին, առաւօտեան ժամը 11-ին, յիշատակի պաշտամունք պիտի ունենան Հայ Աւետարանական Ժողովական եկեղեցիին մէջ (Պուսթան էլ Քաֆուրի փողոց թիւ 14, Ֆակհալա, Գահիրէ),

ՈՂԲԱՑԵԱԼ ՍԱՐՏԻՐՈՍ ՓԻԼԻՊՊՈՍԵԱՆԻ

մահուան քառասունքին առթիւ։

Ողբացեալին յիշատակը յարգողները սիրով կ՚հրաւիրուին սոյն պաշտամունքին։

«ԱՐԱՐԱՏ»Ի ԲԱԺՈՒՄԸ

Պէյրութէն ստացանք «ԱՐԱՐԱՏ» Օրաթերթի բացառիկը ճոխ բովանդակութեամբ, նուիրուած՝ Վերածնած Հայաստանին եւ Խաղաղասէր Լիբանանին։

Գեղատիպ եւ գունաւոր, աւելի քան 100 էջերէ բաղկացած, Բացառիկը ունի ազգային, հաղաքական, ընկերային։ գրական, գիտական, կնոջական, մանկա-պատանեկան, երգիծական, մարզական եւ այլ բաժիններ, մէկ խօսքով, ամէն հետաքրքրութիւն, ճաշակ եւ տարիք գոհացնող։

Ունենալու համար դիմել «Ջահակիր»ի խմբագրութեան (հեռ. 934908) — Գին՝ 10 եգ. ոսկի։

Հ.Մ.Ը.Մ. ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՏԱՐԵԿԱՆ ՄԵԾ ՓԷՐՄԷՍ

Կիրակի, 22 Յունիս 1986

Մանրամասնութիւնները յայտնուելիք կը խնդրուի նկատի ունենալ և չխաչաձեւել

ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՎԵՐԻՆ ՍԱՐՄԻՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻՆ

Ողբ. Վիգթորիա Կէրիկեանի վաղաժամ և դառնակսկիծ մահուան տխուր առթիւ, փոխան ծաղկեպսակի տէր և տիկին Նուպար Զօրայեան կը նուիրեն.

Տէր և տիկին Վարդան Պալեան	20
Տէր և տիկին Գէորգ և Շամիրամ Դարմանեան	20

Ողբ. ընկերուհի Վիգթորիա Կէրիկեանի վաղաժամ և դառնակսկիծ մահուան տխուր առթիւ, վասն ցաւակցութեան կը նուիրեն.

Ընկեր Վրէժ Սէֆէրեան (Ադէքս.)	10
Տէր և տիկին Ծոլակ Երզնկացեան	10
Տէր և տիկին Անդրանիկ Թոզգոնմազեան	10
Տէր եւ տիկին Սարգիս Կապէեան	10
Տէր եւ տիկին Վրէժ Քէօհնէլեան	10
Տէր եւ տիկին Գէորգ Էքսէրճեան	10
Օր. Ռուբինա Դարմանեան	10
Տէր եւ տիկին Հրազդան Պալեան	10
Տէր եւ տիկին Գրիգոր Փարթամեան	10
Տօքթ եւ տիկին Ժիրայր Արթինեան	10
Տիկին Սիրվարդ Երզնկացեան եւ զաւակունք	5
Տիկին Վրէժուհի Սարաֆեան	5
Տէր եւ տիկին Խաչիկ Վուգուֆեան	5
Տէր եւ տիկին Արթին Լեւոնեան	5
Տիկին Թագուհի Մխիթարեան	5
Տիկին Մարօ Պասմաճեան եւ զաւակունք	5
Տէր և տիկին Պերճ Թաշճեան	5
Տիկին Ալիս Քէչէճեան	5

ՓՕԼ ՔԻԼԻՏՃԵԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՖՈՆԴԻՆ

Ողբացեալ Վիգթորիա Կէրիկեանի կսկծալի մահուան տխուր առթիւ, վասն ցաւակցութեան տէր եւ տիկին Փօլ Քիլիտճեան կը նուիրեն 10 եգ. ոսկի։

ՍՏԱՑՈՒԱԾ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Հ. Բ. Ը. Միութեան Լոզանի (Զուիցերիա) մասնաժողովէն ըստացանք 1984 - 1986 տարիներու (մինչեւ 28-2-87) բաժանորդագրները՝ 45 տոլար։

ԳԱՀԱԿԻՐԻՆ

Ողբ. ընկերուհի Վիգթորիա Կէրիկեանի դառնակսկիծ մահուան առթիւ, վասն ցաւակցութեան կը նուիրեն.

Տէր և տիկ. Մարտիկ Պալեան	10
Տէր և տիկին Կարօ Վարժապետեան	5
Տէր և տիկին Վահէ եւ Տօքթ. Հերմինէ Վարժապետեան	5
Տիկ. Անթուանէթ Պայտարեան	5
Տէր և տիկին Յովհաննէս Տօնիկեան	3

ՍԻՐԱՀԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ

(ԵԳԻՊՏԱԿԱՆ ՈՍԿԻՈՎ)

Իրենց չատ սիրելի ընկերուհիին՝ ողբացեալ Վիգթորիա Կէրիկեանի դառնակսկիծ մահուան առթիւ, փոխան ծաղկեպսակի տէր և տիկին Նուպար Զօրայեան կը նուիրեն.

Գահիրէի Ազգ. Առաջնորդարանին	10
Գալուստեանի Ճաշի սեղանին	10
Հայկական Ընթերցասրահին	10

(Ստանալ Գահիրէի Ազգային Առաջնորդարանէն)

Ողբ. ընկերուհի Վիգթորիա Կէրիկեանի դառնակսկիծ մահուան տխուր առթիւ, փոխան ծաղկեպսակի Մօ. և տիկին Եդուարդ Ճակոբեան կը նուիրեն.

Հայկական Ընթերցասրահին	10
Աղքատախնամին	5
«Ջահակիր»ին	5

(Ստանալ «Ջահակիր»էն)

Ողբ. ընկերուհի Վիգթորիա Կէրիկեանի դառնակսկիծ մահուան տխուր առթիւ, փոխան ծաղկեպսակի ընկեր և տիկին Եդուարդ Աւագեան կը նուիրեն.

Հայկական Ընթերցասրահին	10
«Ջահակիր»ին	10

Ողբ. ընկերուհի Վիգթորիա Կէրիկեանի վաղաժամ և դառնակսկիծ մահուան տխուր առթիւ, փոխան ծաղկեպսակի ընկեր Պետրոս Մովսէսեան և եղբարք կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	5
Աղքատախնամին	5
Հայկական Ընթերցասրահին	5
«Ջահակիր»ին	5

(Ստանալ «Ջահակիր»էն)

Տէր և տիկին Յովհաննէս Ճէպէճեան և տիար Յարութիւն Ճէպէճեան իրենց զաւկին և եղբօր՝ Պերճ Ճէպէճեանի համալսարանի յաջողութեան ուրախ առթիւ կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	10
«Արեւ»ին	10
«Յուսաբեր»ին	10
«Ջահակիր»ին	10

(Ստանալ Գահիրէի Ազգային Առաջնորդարանէն)

Ապրիլեան Եղեռնի յիշատակին, օր. Շաքէ և պր. Նուպար Քերոբեան կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	4
«Արեւ»ին	2
«Յուսաբեր»ին	2
«Ջահակիր»ին	2

(Ստանալ «Արեւ»էն)

ՍՓԻՒՌՔԱՀԱՅ ՄԱՄՈՒԼԸ ԵՒ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ

(Շարունակութիւն Գ. էջէն)

հայրենի իրականութիւնը մեր երկրի առաջընթացի բոլոր բնագաւառներուն։ Հիմնական պատճառներից մէկն այդ է, որ այժմ չափազանց դիւրին գործ չէ Սովետական Հայաստանը ներկայացնել այնպէս ինչպէս ոմանք կամենում են աւտասահմանում։

Հրեների գաղափարի կոնկրետացումը, բնական թուլ կապուեց նաեւ արդի Հայաստանի սոցիալ քաղաքական կառուցուածքի հետ։ Հայաստան և «Սովետական սոցիալիստական հանրապետութիւն» հասկացողութիւնները պէտք է մերձեցուեն հայրենասիրութեան պատկերացման հետ։ Այսօր չկայ եւ չի կարող լինել Հայաստան առանց Սովետականի և առանց Սոցիալիստականի։

Այսօր հպարտութեամբ կարող ենք ասել, որ վերածնուած հայ ժողովրդի առօրեայ կեանքն ու արարչագործ խոյանքներն աւելի գեղեցիկ առաւել վսեմ ու հոյակապ են, քան անցեալի ազգային մեր հանճարների երազանքն էր։

Հայ ժողովուրդն իր բազմադարեայ պատմութեան ընթացքում ունեցել է սեփական ստեղծագործ մտքի ու հոգու գերագոյն խորհուրդը, բայց չի ունեցել իր պետական գերագոյն խորհուրդը, այնպիսի պետութիւն, որը ի մի հաւաքէր աշխարհով մէկ սփռուած իր բիւրաւոր զաւակներն ու տէր կանգնէր նրանց մտքի ստեղծած հոգեւոր գանձերին։ Եւ եթէ այսօր հայ ժողովուրդը հնարաւորութիւն ստացաւ նոր տաղանդներ ծնելու և վաղուց, դարեր առաջ մեռած իր հանճարեղ զաւակների ձայնը նոր փայլով ու իմացութեամբ հնչեցնելու մեր երկրի եւ համաշխարհային մշակոյթի դահլիճներում ու լսարաններում, ապա դա հնարաւոր դարձաւ առաջին հերթին չնորհիւ այն բանի, որ Սովետական Հայաստանը մեր մեծ միութեան իրաւազօր անդամն է։

ՍՊԱՐՏԱԿ ԲԱԳԴԱՍԱՐԵԱՆ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

	Պարզ փոստ	օդային փոստ
Եգիպտոսի բաժանորդներէն	250 Ե.Դ.	-
Սուտանի «	300 Ս.Դ.	500 Ս.Դ.
Լիբանանի «	—	50 Լ.Ո.
Սուրիոյ «	—	60 Ս Ո
Եւրոպայի, Ամերիկայի, Գանատայի, Աւստրալիոյ եւ այլ երկիրներու բաժանորդներէն	15 Տոլար կամ 10 Սթերլին	30 Տոլար

ՄԱՄՈՒԼԸ ԴՊՐՈՑ Է

دار الينابيع للطباعة — رقم ٢٨٠ دار الكتب ٧٨/٧٥٠

0021

ՉԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير

جريدة أسبوعية

ص.ب ٢١١١ بالقاهرة ج.ع.م . ت ٩٣٤٩٠٨

صاحبة الامتياز : السيدة عادية سيرد بيان (بالايان)

TCHAHAKIR

HEBDOMADAIRE ARMENIEN

B.P. 2111 Le Caire (R.A.U.) • Tél. 934908

Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo

Rédacteur en chef : SARKIS BALAYAN

Հիմնուած 1948

Տրատնատէր — Ա.ՏԵՄ. ՍԵՐՎԻԲԵԱՆ

Սեփականատէր՝ Խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆ

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 1054 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 15 ՄԱՅԻՍ 1986

ՀԱՏՈՒԿ ՀԵՌԱԽՕՍԻ 5 եգ. Դրկ.

عدد رقم ١٠٥٤ — الخميس ١٥ مايو ١٩٨٦

ԱՂԵՔՍԱՆԴՐԱՀԱՅ կեանք

ԱՐՄԵՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ 100-ԱՄԵԱԿԸ

Արմենական Կուսակցութեան հիմադրութեան 100-ամեակի տօնակատարութիւնը տեղի ունեցաւ Շաբաթ, 12 Ապրիլ 1986-ի երեկոյեան, «Տիգրան - Երկար» Մակ. Միութեան «Տիգրան Ալեքսանեան» հանդիսասրահին մէջ:

Ներկայ էին Արժ. Տ. Գրիգոր Ծիծ. Օհանեան եւ երիցուներ, հիւպատոս տիար Վահան Ալեքսանեան, Գահիրէէն տէր եւ տիկին Վահագն Տէփոյեան, տիար Նորայր Տէօվլէթեան եւ տոքթ. Աւետիս Եափուճեան, ազգային երեսփոխաններ, մակուրացին միութեանց ներկայացուցիչներ, անդամներ եւ հիւրեր:

Արժանապատիւ Տէր Հօր սեղանօրհնէքէն եւ ատենապետ պր. Գէորգ Փիլիկեանի բարի գալուստի խօսքէն ետք, բացման խօսքը կատարելու հրաւիրուեցաւ «Արեւ»ի տրջանակին կողմէ պր. Վահագն Տէփոյեան:

Ապա տեղի ունեցաւ սլայտներու ցուցադրութիւն մը որ պատմականը կ'ընէր հայ ազատագրական շարժման եւ Արմենական կուս. կազմութեան:

Օրուան բանախօսը էր այս առթիւ յատկապէս Պէյրութէն հրաւիրուած պր. Փանոս Թիփիզեանը, որ ամփոփ գիծերու մէջ տուաւ Արմենականութեան շարժման հիմնադրութեան եւ գործունէութեան պատմականը:

Փակման խօսքը կատարեց Արժ. Տէր Հայրը, որ իր խօսքին մէջ յատկանիշ ընծայեց Արմենական կուսակցութեան հիմնադրիներուն, նաեւ օրուան բանախօսին՝ որուն ինքնաշնորհ էր Պէյրութին որպէս ղեկավար եւ հայրենասէր հայ, եւ ապա «պահպանիչ»ով փակեց հանդիսութիւնը:

ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 71-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Աղեքսանդրիոյ Ազգային Իշխանութեան կազմակերպութեամբ, Կիրակի, 27 Ապրիլ 1986ին, տեղւոյ Ս. Պօղոս Պետրոս եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ առաւօտեան ժամերգութիւն, Ս. Պատարագ եւ հոգեհանգստեան պատշաճ Մեծ Եղեռնի մեր բիւրաւոր նահատակներուն հոգիներուն ի հանգիստ: Պատարագիչն էր Արժ. Տ. Գրիգոր ծիծ. Օհանեան: Ս. Սեղանին կը սպասարկէին Բարեշնորհ Մրճաս Պանոյեան եւ Նազարէթ Գարթալեան աւագ սարկաւագներ, իսկ «Լուսաւորիչ» երգչախումբը ղեկավարութեամբ տիկին Վարդուհի Յարէթեանի եւ երգեհոնահարութեամբ օր. Անահիտ Խորասանեեանի իր մասնակցութիւնը բերաւ պատարագի երգեցողութեան:

Պատարագիչ Տէր Հայրը իր խոսքին մէջ անդրադարձաւ օրուայ տօնին իմաստին, վեր առնելով մեր բիւրաւոր անմեղ նահատակներուն կրած չարչարանքները ի փառս Աստուծոյ, մեր արքազան հաւատքին եւ պապենական հայրենիքին սիրոյ:

Պատարագի եւ հոգեհանգստեան աւարտին, եկեղեցական թափօրը, ծաղկեպսակներն ի ձեռին արքեորւ եւ արեղոյներու առաջնորդութեամբ, հաւաքուեցաւ Առաջնորդարանի բակը նահատակաց յիշատակին կառուցուած Եղեռնի Յուշարձանին առջեւ, ուր տեղի ունեցաւ կարճ արարողութիւն եւ ապա Յուշահանդէս, Պօղոսեան Ազգ. վարժարանի աշակերտութեան կողմէ գործադրուած օրուայ տօնին պատշաճ գեղարուեստական յայտագրով:

Բացման խօսքը կատարեց Պատ. Քաղաքական Ժողովի փոխ-ատենապետ ընկեր Վրէժ Սիֆէրեան· Աշակերտութիւնը յաջորդաբար երգեց հայրենասիրական «Մենք ինչ ենք, սակայն հայ ենք», «Հայ ենք մենք» եւ «Հայաստան» երգերը, որմէ յետոյ

(Շարունակութիւնը տեսնել էջ 2)

ԵՂԵՌՆԻ 71-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ՆՇՈՒՄԸ
ԱԻՍՏՐԻՈՅ ԵՒ ԳԵՐՄԱՆԻՈՅ ՄԷՋ

Աւստրիահայ գաղթօճախի հասարակութիւնը այս տարի եւս իր յարգանքի պատշաճ տուրքը մատուցեց Մեծ Եղեռնի անմեղ զոհերուն:

24 Ապրիլի երեկոյեան, ժամը 7ին, վիեննահայութիւնը հոծ շարքերով կանգնած էր Ս. Հոփսիմէ եկեղեցւոյ չրջափակին մէջ զետեղուած Մեծ Եղեռնի զոհերուն ձօնուած յուշարձանին մօտ (զետեղուած 1984ին):

Հոգեւոր դասը կատարեց Հոգեհանգստեան պաշտօն՝ մարտիրոսացած մեր ժողովուրդի անթիւ զոհերու յիշատակին:

Այնուհետեւ, գաղութի մէջ գործող հայ կազմակերպութիւններու վարչական պատասխանատուներ, իրենց միութիւններու անունով ծաղկեպսակներ զետեղեցին յուշարձանին առջեւ:

Ապա, հոծ բազմութիւնը անցաւ Մշակութային սրահ, ուր տեղի ունեցաւ պաշտօնական սգահանդէսը:

Բացման խօսքը կատարեց Աւստրիահայ Առաքելական Համայնքի վարչութեան տեղապահ պրն. Ասոիկ Աստուածատուրեան, վեր առնելով Մեծ Եղեռնի նշանակութիւնն ու անոր անթիւ զոհերու պատգամը տէր կանգնելու մեր անժամանցելի իրաւունքներուն:

Ապաք առին նաեւ գաղութի հոգեւոր հովիւ Դր. Մեսրոպ Ծ. վրդ. Գրիգորեան և Հ. Աբել աբեղայ Օղլուքեան:

Գեղարուեստական բաժնին մէջ, աստուածքեղէն օր. Շողիկ Մարկոսեան, պր. Պօղոս Մազաքեան և օր. Անի Պապայեան:

Երեկոյթի պաշտօնական մասէն ետք հետաքրքիր պատառիկ մը լսեցինք Մոծ Եղեռնի 71ամեակի առթիւ Գերմանահայութեան չանքերով իրագործուած եւ Դաշնակցային Գերմանիոյ Ա. կայանէն 21 Ապրիլ 1986ին սփռուած լուսագիր ժապաւէնը՝ հայ դատի և հայոց վրայ կատարուած եղեռնի մասին:

***

Գերմանահայութիւնը այս տարի եւս իւրայատուկ ձեւով նշեց Մեծ Եղեռնի 71-ամեակը:

Արդարեւ, Գերմանահայութիւնը, հոգ չէ թէ ցրուած տասնեակ մը աւելի քաղաքներու և չրջաններու մէջ, այս տարի եւս իր ձայնը միասնական և ուժգնօրէն հնչեցնելու մխուումով, Դաշնակցայն Գերմանիոյ մայրաքաղաք Պոնի մէջ, կազմակերպած էր քայլարշաւ դէպի Քրքան դեսպանատուն:

Գերմանիոյ զանազան վայրերէ ժամանած հայոց համախմբումը (չուրջ 150 հոգի), հակառակ անբարենպաստ եղանակին, կատարեց այդ քայլարշաւը, ապա կուռ չարքերով ուղղուելով դէպի մօտակայ հրապարակներէն մէկը, մի թինկի ձեւով մատուցեց յարգանքի իր տուրքը ցեղասպանութեան զոհերուն, միաժամանակ լսելի դարձնելով պահանջատէր բան իր ձայնը խուլ ձեւացող միջազգային հասարակութեան:

«ՀՐԱՑԱՐ»

ԱՊՐԻԼ 24-Ը ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ
ԴԷՊԻ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

Այս տարի եւս հազարաւոր երեւացիներ, մէրձակայ շրջաններու բնակիչներ, բազմաթիւ սփիւռահայեր, հանրապետութեան հիւրեր Ապրիլ 24ին այցելած են Ծիծեռնակաբերդի յուշարձանը ու ծաղիկներ զետեղած:

Առաւօտուն, ժամը 10ին, Ծիծեռնակաբերդ ժամանած են Հայաստանի Համայնավար Կուսակցութեան Կեդրոնական Կոմիտէի Ա. քարտուղար Կարէն Դեմիրճեան, հանրապետութեան նախագահ Հրանդ Ոսկանեան, վարչապետ Քաղէդ Սարգսեան եւ այլ ղեկավար դէմքեր: Անոնք ծաղկեպսակներ զետեղած են Եղեռնի յուշարձանին, եւ վայրկեանի մը յոնկայս լռութեամբ յարգած ցեղասպանութեան նահատակներու յիշատակը:

Հարիւրաւոր ծաղկեպսակներ զետեղուած են նաեւ արտադրական կոլեկտիւներու, գիտական, ուսումնական հաստատութիւններու, ստեղծագործական միութիւններու կողմէ:

«ԱՐՄԷՆՓՐԵՍ»

ՊՐ. ԱԻԵՏԻՍ Ն. ՉԱԳԼՃԵԱՆ Ս. ԷՋՄԻԱԾՆԻ ԲԱՐԵՐԱՐ

Գահիրէի Ազգային Իշխանութիւնը հաճոյքով կը ծանուցանէ մեր ժողովրդեան թէ, ի Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Ամենայն Հայոց Վեհափառ Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա. Հայրապետը, բարձրօրէն գնահատելով կրկնակի Ազգային բարերար և բազմաթիւ հանգամանքներու տէր, Տիար Աւետիս Չագլճեանի, կրթական, բարեսիրական, մշակութային, խնամատարական և այլ գծերու ունեցած բարերարութիւնները, իրեն շնորհած է Ս. Ներսէս Շնորհալի չքանչանը, և ցինք հռչակած է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերար:

Այս ուրախ առիթով, Սրբատառ կոնդակը ի ժամ Ս. Պատարագի պիտի կարդացուի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ Ս. Խորանէն, Կիրակի, 18 Մայիս 1986ի առաւօտեան ժամը 10.30ին:

Նաեւ Ս. Պատարագի ժողովուրդը իր շնորհաւորութիւնները պիտի ներկայացնէ Տիար Աւետիս Չագլճեանին, Ազգային Առաջնորդարանիս դահլիճին մէջ:

Ազգային Իշխանութիւն
Գահիրէ



ՏՈՔԹ. ՅԱՐՈՒԹԻՒՆ ԷՍԿԻՒԼԵԱՆԻ
70-ԱՄԵԱԿԻՆ ԶՕՆՈՒԱԾ ՄԵԾԱՐԱՆՔԻ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆԸ
ՄՈՆԹՐԷԱԼԻ ՄԷՋ

ՄԵՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՑՔԸ ՎԱՐՊԵՏԻՆ ՀԵՏ

Գրեց՝ ԴԱՒԻԹ Յ. ԷՎԵՐԵԿԼԵԱՆ

Արեւու յոյժ հաճելի սեպտեմբերեան Կիրակիի այդ յետ մէկ օրէն, բացառիկ եւ անմոռանալի կը մնայ մեր սրտերուն մէջ:

Քաղաքիս ընտրանի հասարակութիւնը ներկայ է «Արմենեան թատերախումբի վարչութեան կազմակերպած, հայ մշակոյթի անխոնջ առաքեալ՝ տոքթ. Յ. Էսկիւլեանի 70-ամեակի մեծարանքի հանդիսութեան:

Դիմքերը կը հառազայթեն ուրախութեամբ...

Ներեց ներկայութեամբ հանդիսութեան յատուկ փայլ կու տան՝ Հոգշ. Տ. Եզնիկ վրդ. Խրքանեան, Արժ. Տ. Յուսիկ քհնյ. Նշանեան:

Դեր. Տ. Վազգէն եպս. Քէշիշեան, Թանատայհայոց Առաջնորդը, Յոբելեարի վաղեմի աշակերտներէն, այդ օր է չափածի գտնուելուն ուղարկած է սրտագեղ ողջոյնի խօսքը որ կը կարդացուի յուզումով:

Սկսած է յայտագիրը:

Պր. Նուբիան Ուզունեան կը դրուատէ վաստակն ու կեանքը Յոբելեարին՝ որուն գործերեն ընտրցումներ կը կատարեն տիկին Ա. Շաքարեան (Մեր Օտարամոլութեան Աւերները), պր. Օնիկ Փալուսեան (Մշակոյթի Փողեր), օր. Լիլակ Էսկիւլեան (Դողութեան դէմ Խաչակրութիւնը), իսկ օր. Անի Էսկիւլեան կ'ասմունքէ «Բաժանում, Ողջերք» քերթուածները: Մեծարանքի խօսքեր կ'ուղղեն Մկ. Ղազարեան եւ ուրիշներ: Ապա թատերախումբին ատենապետը՝ տիար Աւետիս Ադանեան ընդհանուրով՝ Մեծարեալին կը յանձնէ յիշատակի օրուան նուէրը:



ՏՈՔԹ. ՅԱՐՈՒԹԻՒՆ ԷՍԿԻՒԼԵԱՆ

Հուսկ սոքր. Յ. Էսկիւլեան շնորհակալութիւն յայտնելով կատարուած մեծարանքին համար կը շեշտէ հայ ուսուցչի պատրաստութեան անհրաժեշտութիւնը այս օրերուն.

Կը մատուցուի Մեծարեալին ձօնուած կարկանդակը:

Կը հիւրասիրուին բոլորը...

***

Մոնթրէալ հաստատուած օրերէս սկսա տոքթ. Յ. Էսկիւլեանի հետ, հաճոյքն էի ունեցած պարբերաբար, զանազան առիթներով գործակցելու մշակութային եւ թատերական աշխատանքի ընթացքին: Անոր ընդարձակ ծանօթութիւնները, գիտելիքներու պաշարը դարձած էր հրատարակ: Մանաւանդ այն օրերուն երբ կը բեմադրուէր «Ղեմի Խայթ» թատերախաղը ու նուագդէս կը վիճակուէր ստանձնել գլխաւոր դերը: Զգացեր էի որ այդ ալեհեր, մանրակազմ ու վտիտ, ժպտադէմ մարդուն հոգւոյն մէջ յանուն հայ գրին, անսահման տեղ կար նուիրումի, անձնազոհութեան:

Մխսրոպի հարազատ մերօրեայ աշակերտ յիրաւի...

Եւ այժմ օգտուելով 70-ամեակի պատեհութենէն, կ'ունենամ ահա', իրեն ուղղած հարցումներուս պատասխանները:

ՀԱՐՑՈՒՄ.– Իմացած ենք, թէ Ձեր ուսանողական տարիներուն՝ բաղդը ունեցած էք վայելելու մեծանուն ուսուցիչներ: Կը խնդրենք որ թուէք անոնց անուանները եւ անոնց իւրաքանչիւրին մասին յայտնէք Ձեր տպաւորութիւնները: Եւ եթէ կան, պատմէք անոնց վերաբերող յիշատակելի դրուագներ.

Ա) Ծննդավայրս՝ Էվէրէկը ձգելէն ետքը, Գահիրէի Գալուստեան Ազգ. վարժարանը մտած եմ 1923ին և անկէ չրջանաւարտ եղած՝ 1928ին:

Այդ չրջանին, բացառիկ ուսուցչական կազմ ունեցած են եգիպտահայ վարժարանները երկու հիմնական պատճառներով: 1) Երբ 1920ին Հայաստանի Հանրապետութիւնը վերջ գտած է, խումբ մը մտաւորականներ եւ կրթական մշակներ (Հ. Օհանջանեան, Վ. Նաւասարդեան, Լ. Շանթ, Ն. Ալբալեան եւ ուրիշներ) ապաստանած են Եգիպտոս: 2) Երբ Մ. Քեմալ Կ. Պոլիսը կը գրաւէ 1923ին, մեծ թիւով մտաւորականներ եւ կրթական մշակներ նոյնպէս կու գան Եգիպտոս:

Գալուստեան Ազգ. վարժարանի մէջ գլխաւոր ուսուցիչներս եղած են՝

Յակոբ Օշական, մեծ գրագէտ եւ քննադատ, հայերէն եւ գրականութիւն աւանդող ազդեցիկ եւ հեղինակաւոր դէմք մըն էր:

Արշակ Ալպոյաճեան, պատմաբան, կ'աւանդէր ընդհ. ազգաց եւ հայոց պատմութիւն, մեծ համբաւ թեմիք:

Գարեգին Տէրկէրեան, հայոց պատմութիւն կ'աւանդէր ուշագրաւ համայքով:

Գրիգոր Կիրակոսեան, հեղինակաւոր տնօրէնն. կ'աւանդէր հայերէն եւ ֆրանսերէն թարգմանութիւն:

Լեւոն Թաշճեան, 1927ին կիրակոսեանէն կը յաջորդէ, երբ ան կիպրոսի Մելգոնեան կրթ. հաստատութեան տնօրէնն կը նշանակուի: Կ'աւանդէր հայերէն եւ ֆրանսերէն թարգմանութիւն:

Բ երբոր առիթը ներկայացած է, Կիլիկիոյ կաթողիկոսութեան դպրեվանքին աշակերտած եմ երկու տարի, 1932 – 1934: Գլխաւոր ուսուցիչներս եղած են՝

Տ. Տ. Բաբկէն կաթողիկոս Կիւլէսէրեան, որ կ'աւանդէր հայ մատենագրութիւն, բացառիկ հեղինակութեամբ:

Տ. Շահէ եպիսկոպոս Գասպարեան, մեր սիրելի վերատեսուչը. կը դասաւանդէր եկեղեցական պատմութիւն:

Բիւզանդ Եղիայեան, դպրեվանքի ներքին տեսուչը. մեզի կ'աւանդէր Մ. Գրոց պատմութիւն, հոգեբանութիւն եւ մանկավարժական նիւթեր:

Այս չրջանէն բազմաթիւ դասընկերներս եկեղեցական կը դառնան և անոնք բարձր դիրքերու կը հասնին, ինչպէս Զարհ եւ Խորէն կաթողիկոսները:

Գ) Երբոր 1934ին Մելգոնեան կրթ. հաստատութեան վարժապետանոցը կը բացուի, անոր երկամեայ դասընթացքին կը հետեւիմ եւ կը վկայուիմ 1936ին: Գլխաւոր ուսուցիչներս կ'ըլլան՝

Գրիգոր Կիրակոսեան, տնօրէն. մեզի կ'աւանդէ բարոյագիտութիւն եւ տնտեսագիտութիւն:

Վահան Թէքէեան, մեծ բանաստեղծը, տեսուչ վարժապետանոցի, կ'աւանդէ հայ գրականութիւն:

Պօղոս Գէորգեան, որպէս տեսուչ կը յաջորդէ Թէքէեանին, կ'աւանդէ մանկավարժական նիւթեր և ֆրանսերէն թարգմանութիւն:

Վահէ Վահեան, բանաստեղծ. կ'աւանդէ հայ գրականութիւն:

Դ) 1936ին, որպէս Նուպարեան սան Գալֆիքա կ'երթամ և կը հետեւիմ Պրիւքսէլի համալսարանի մանկավարժական բաժնին: Անշուշտ կ'ունենամ բազմաթիւ օտար մասնագէտ դասախօսներ: Կը հետեւիմ նաեւ համալսարանի հայագիտութեան, դասախօս ունենալով պրոֆ. Ադոնցը, հանրածանօթ պատմաբան եւ բանասէր:

Թէեւ 1940ին չրջանաւարտ կ'ըլլամ մանկավարժական բաժնէն, սակայն Բ. համաշխարհային պատերազմին պատճառով չեմ կրնար Պելճիքայէն հեռանալ մինչեւ 1946: Այդ չրջանին կը շարունակեմ հայագիտական դասերս, կը հետեւիմ «Ասպարէզներու ընտրութիւն» (Orientation professionnelle) և «Ճարտարագիտական հոգեբանութիւն» (Psychotechnique) դասերուն. կը պատրաստեմ և կը պաշտպանեմ նաեւ 1946ին մանկավարժութեան թեզս՝ «Հայ վանքերը որպէս մշակոյթի վառարաններ» (Les couvents, centres de culture Arménienne), ստանալով «Դոկտոր Մանկավարժական Գիտութիւններու» տիտղոսը:

ՀԱՐՑՈՒՄ.– Ձեր ուսուցչական ասպարէզը՝ եղած է խիստ ճեպաբրդրական եւ բեղուն: Ամենուրեք տարած էք Ձեզի հետ հայ գրի սէրն ու պաշտամունքը եւ կ'րտած շատ մը սերունդներ:

–Կը հանի՞ք թուել Ձեր պաշտօնավարած հաստատութիւնները:

–Ձեզի աշակերտած յայտնի անձնաւորութիւնները:

Ա) Բ. համաշխարհային պատերազմի վերջաւորութեան, Պելճիքայէն վերադարձիս, 1946ին կը հրաւիրուիմ կիպրոսի Մելգոնեան կրթ. հաստատութենէն որպէս դասախօս հայ լեզուի և գրականութեան, գրաքարի եւ մատենագրութեան:

Բ, 1950–57ին պաշտօնի կը կոչուիմ Կիլիկիոյ կաթողիկոսութեան դպրեվանքէն որպէս դասախօս հայերէնի, գրականութեան եւ մանկավարժական նիւթերու:

Այդ չրջանին, Տ.Տ. Գարեգին Ա. Յովսէփեանց մեծագործ Հայրապետի բարձր հովանաւորութեան ներքեւ ունէինք ուսուցչական բացառիկ կազմ մը. վերատեսուչ Դերենիկ Սրբ., ուսումնապետ Բիւզանդ Եղիայեան, ներքին տեսուչ Յա-

(Շար. տես էջ 3)

ՏԽՐՈՒՆԻ

Խոր ցաւով տեղեկացանք, թէ անցեալ Կիրակի, 11 Մայիս 1986, Մոնթրէալի (Գանատա) մէջ, իր մահկանացուն կնքած է նախկին եգիպտահայ՝

ՏԻԿԻՆ ՄԱՐԻ ԳԱՋԱՆՃԵԱՆԸ
(ԾՆԵԱԼ ՊԱՅՐԱՄԵԱՆ)

Խոր սուգի մասնելով իր զաւակներուն, եղբայրներուն ու բոլոր պարագաներուն:

Այս տխուր առթիւ, «Ջահակիր» իր զգածուած ցաւակցութիւնները կը յայտնէ ողբացեալին զաւակներուն՝ տիկին Արշալոյս Թահմազեանի (Մոնթրէալ), աէր և տիկին Ա. Կեչհարտի (Մ. Ն.), եղբայրներուն՝ աէր և տիկին Գարեգին Պայրամեանի (Միանի), տիար Մխրեան Պայրամեանի և Հոգշ. Հայկասէր վրդ. Պայրամեանի (Երուսաղէմ), ինչպէս նաեւ սգակիր բոլոր պարագաներուն:

Դարձեալ խոր ցաւով տեղեկացանք, թէ անցեալ Շաբաթ, 10 Մայիս 1986, Ադելեսանդրիոյ մէջ, իր մահկանացուն կնքած է՝

ՏԻԿԻՆ ԹԱԳՈՒՀԻ ՄԱՐԳԱՐԵԱՆԸ

Խոր սուգի մասնելով իր հարազատները:

Յուղարկաւորութեան տխուր արարողութիւնը տեղի ունեցած է Երեքշաբթի, 13 Մայիս 1986, յ.մ. ժամը 4ին, Շաթպիի Ս. Գէորգ մատուռն մէջ, եւ հանգուցեալին մարմինը ամփոփուած է տեղւոյն ընտանեկան դամբանին մէջ:

Այս տխուր առթիւ, «Ջահակիր» իր զգածուած ցաւակցութիւնները կը յայտնէ ողբացեալին զաւակներուն՝ աէր և տիկին Յակոբ և Ալիս Մազլումեաններու, տիար Գրիգոր Մարգարեանի, թոռներուն և սգակիր բոլոր պարագաներուն:

(Շարունակութիւն Ա. էջէն)

վարժարանին աշակերտուհիներ՝ Սոնա Թարմաճեան արտասանեց Վարդուհիի «Հա՛յ ժողովուրդը», եւ Անի Օհանեան արտասանեց Վահան Թէքէեանի «Անուր բան մը այնտեղ»ը:

Օրուան բանախօսն էր Պօղոսեան Ազգային Վարժարանի տնօրէն պր. Մանուկ Գալփաճեան, որ իր խօսքերուն մէջ ոգեկոչեց համալսարանային առաջին ցեղասպանութեան զոհ եղեռնի մեր բիւրաւոր նահատակներուն խնկելի յիշատակը:

Յուշահանդէսին երեք յարանուանութեանց ներկայացուցիչներուն եւ ժողովուրդին կողմին ներկայ եղաւ նաեւ Յոյն Համայնքի ներկայացուցիչ եպիսկոպոս մը, որ ելած էր յանուն իր համայնքին յարգանքի տուրքը բերելու հայ նահատակներու յիշատակին:

Գեղարուեստական յայտագրի գործադրութեան առարթին, ներկայ ժողովուրդը հրաւիրուեցաւ «Մելգոնեան» սրահը, մասնակցելու համար Հոգեհանգիստին:

***

27 Ապրիլ 1986, Կիրակի երեկոյեան ժամը 7.30ին, Հայ Աւետարանական եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ մասնաւոր յիշատակի պատեհութիւն մեծ եղեռնի նահատակներուն յոգւոյն ի հանգիստ:

Օրուան արարողութեան նախագահեց պր. Վահրամ Խուճկանեան եւ իր պատգամը տուաւ օրուան տօնի առթիւ: Պատեհութեան առարթին ներկաները հիւրասիրուեցան եկեղեցւոյ ներքնայարկին մէջ:

Այս յիշատակի պատեհութեամբ, Հայ Աւետարանական համայնքը եւս իր մասնակցութիւնը բերաւ մեծ եղեռնի բիւրաւոր նահատակներուն յիշատակին:

ԹՂԹԱԿԻՑ
ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՅԵԱՆ

Ալեքս. 3 Մայիս 1986

ՀԱՑՐԵՆԻ ՏԵՍԱՐԱՆ



Ծպենդիարեանի անուան պետական օփերան
(Լուսանկարը՝ Պ. ՊԵՏՐՈՍԵԱՆԻ)

ԹԱՏԵՐԱԿԱՆ

ՄՈՆԹՐԷԱԼԻ ՄԷՋ ԳՈՐԾ ՁԿԱՅ

Կիրակի 2 Փետրուար 1986ի երեկոյեան, ի նպաստ «Նոր Այգ»ին, ներկայացուեցաւ Ֆրանսայի ծանօթ թատերդիր Ժան Ժը Լէթրազի, հայ էնի թարգմանուած և Մոնթրէալա-հայ կեանքին ու կենցաղին պատչաճեցուած «Մոնթրէալի Մէջ Գործ Ձկայ» մերօրեայ զուարթ թատերախաղը։ Այս առաջին անգամն էր, որ ի նպաստ «Նոր Այգ»ին օրեւէ միջոցառում կը կատարուէր, հակառակ որ ան իր գոյութեան 9 տարիներուն կը բաժնուի ու կ'առաքուի բոլորովին անվճար կերպով։

Թատերդութեան թարգմանութիւնը և պատչաճեցումը կատարած էր ծանօթ բեմադրիչ և արուեստագէտ Դաւիթ Ց. Էվերեկլեան, որ սիրայօժար կերպով սանձնած էր նաեւ թատերախաղին ղեկավարութիւնը։

Նախքան թատերգութեան սկիզբը, «Նոր Այգ»ի խմբագիրը՝ Մկրտիչ Նալպանտեան, քարի գալուստ մաղթեց բոլոր ներկաներուն, այդ երեկոյ երթոյ ներկայութեան համար։ Ապա մասնաւոր զգացած չնորհակալութիւններ յայտնեց Պր. Դաւիթ Էվերեկլեանին, որ բոլորովին ինքնաբուխ և անձնազոհ կերպով պատրաստակամութիւն յայտնած էր իր ընտանիքի անդամներով և բեմընկերներով ներկայացնելու այսօրուան թատերգութիւնը, որ դրեթէ ամբողջութեամբ իր անհատական աշխատանքին արդասիքն է։

Ապա մասնաւոր չնորհակալութիւններ յայտնուեցաւ նաեւ «Նոր Այգ»ի մեծ բարեկամ եւ օժանդակ Պր. Մկրտիչ Մալխասեանին, ինչպէս նաեւ մեծ գործակիցներուն։

Ազնուհոս եւ սկսաւ ներկայացումը Մոնթրէալի փողոցներէն մէկուն մէջ։ Նուագածու-թափառաշրջիկ երգիծաբան, որքան որ խօսակցական բաժին չունէր, սակայն կրթառի իր դաշն ու հաճելի նըւագակցութիւնը չատ բան զգացնել տուաւ իր երաժշտագէտի տաղանդի մասին։ Մինչեւ որ արդէն յայտարարուեցաւ յաջորդ շաբաթ ունենալիք մեծ նահանգային մասին, որը վըստահ ենք յաղողութիւն մը եղաւ։

Պատահական հանդիպումը, ա. անցորդ (Բերկրուհի Էվերեկլեան և բ անցորդ (Անժել Միրաքեան), երկու հայուհիներու միջեւ չուկայի ճանապարհին, իսկական արուեստագիտական խօսակցական նիւթեն ու ոճն են Միջին Արեւելքը կամաւոր լքած ճակատագիրներու, որոնք թէեւ միջոցներու սահմանափակում չունին, բայց անպայման կարօտ՝ հին կեանքի ու կենցաղի։

Եւ այս բոլորին վրայ հարցերու հարցը՝ Մոնթրէալաբնակ երկու երիտասարդներու, Ժագի (Յակոբ Էվերեկլեան) և Բիէրի (Գասպար Գասպարեան), որոնք աշխատանք գտնելու տաղտուկին ու թնճուկին մէջ են։ Շնորհիւ բարի Խոսրովի (Անդրանիկ Դեղաբարեան) խորհուրդին, կը սկսին գործ փնտռել թերթերու մէջ։ Օր մըն ալ կը գտնեն տան հսկիչի գործ մը, Հոռաս Ռուվիէռի (Դաւիթ Էվերեկլեան) տան մէջ, սակայն այր ու կնոջ համար։ Սահպուած ժագ՝ կնոջ դերով կը ծպտուի և երկուքով ալ բնակութիւն կը հաստատեն աշխատած տան մէջ։ Բարեբախտաբար կամ դժբախտաբար, տան մէջ կան նաեւ երկու չափահաս աղջիկներ՝ Գոլէթ (Անի Էվերեկլեան) և Ասրիէն (Ռուզալի Վասիլեան), որոնց հետ մեր երիտասարդները ազգային հարցեր կը լուծեն և կը լուսաբանեն։

Ի վերջոյ, գաղանիքը կը պարզուի, լայն բարեբախտաբար երջանիկ աւարտով։ Մեր երիտասարդները գործերը կ'ենթարկեն տանտիրոջ աղջիկներուն հետ և փոխադարձաբար բոլորին յստակ և որոշ համաձայնութեամբ։

Բեմադրութիւնը եւս Գասպար Գասպարեանն էր։ Իսկ դիմայարդարը մեր բեմերուն չերեւցող առատը, չատ հաժեա Օր. Սալի Քէշիշեանը, որուն գեղարուեստական լուրջ աշխատանքը միշտ չէ որ կ'ենթեւայ։

Երրորդ միջնարարին խօսք առաւ հայ մամուլի վաստակաւոր վեթերան պր. Սարգիս Պալեան, որ գնահատելով «Նոր Այգ»ի գործունէութիւնը, որպէս ցոլացումը Հ.Բ.Ը. Միութեան Մոնթրէալի Մասնաճիւղի գործունէութեան, զայն համարեց իւրաքանչիւրին թերթը, որ այժմ կը հրատարակուի կանոնաւոր և գեղեցիկ ապագրութեամբ։ Ու հրաւիրեց բոլորին իրենց մասնակցութեան բաժինը բերել անոր բազմաեռակ աշխատանքներուն։

Ներկայացման աւարտին փակման խօսքը կատարեց Հ.Բ.Ը. Միութեան ատենապետ՝ Յակոբ Սերայտարեան։

ԹԱՏԵՐԱՕԷՐ

«Նոր Այգ»

ԱՏԵՆԱՊԵՏ՝ ՅԱԿՈԲ ՍԵՐԱՅՏԱՐԵԱՆԻ ՓԱԿՄԱՆ ԽՕՍՔԸ

Սիրելի հաճդիսականներ,

Հաճգիստ եւ ուրախ հաճի մը ժամեր անցընելու առիթը ունեցանք այս երեկոյ։

Հաճելի էր թատերական ներկայացումը, զոր վայելեցիք։ Անշուշտ թէ, ինչպէս որեւէ թատերգութեան մը համար անհրաժեշտ է, հաճելի վայելքէն զատ խաղեցիք նաեւ բառոյական դասեր, որոնք ժամանակի ընթացքին ամենագործօն ձեւով իրենց դերը կը խաղան եւ արդիւնքը կ'ունենան իւրաքանչիւրիս կեանքին մէջ։

Բարեգործականի վարչութիւնը եւս շնորհակալ է պր. Դաւիթ Էվերեկլեանին եւ իր բեմընկերներուն այս օգտակար եւ հաճելի ներկայացումին համար, որ կուշտ ու կուռ ծիծաղ պարգեւեց մեզի։

Աւելի քան երբեք մեզի շնորհակալ ենք պր. Էվերեկլեանին ի նպաստ մեր «Նոր Այգ»ին, իր քննադատաբար առաջարկած այս միջոցառումներուն համար, մեր «Ոսկեայ Տարիք»ին նուիրուած բազմաթիւ ներկայացումներուն եւ առհասարակ այլ առիթներով ալ մեզ օգտակար հաճդիսանալու սիրայօժար վերաբերմունքին համար։ Ուստի, առ Ի զգահատանք եւ շնորհակալութիւն՝ Վարչութեան անունով պատիւ ունիմ իրեն յանձնելու «Հ.Բ.Ը. Միութեան Պատուոյ Ցիշատակման» սոյն յուշատախտակը Վարչութեան եւ անդամներուն ջերմ զգացումներով։

Շնորհակալութ՝ ուենք նաեւ իր ընտանիքի անդամ եւ միւս բարեկամ բեմի բընկերներուն հայ թատրոնի ջահը մշտ անմար պահելու մաղթանքներով։

Այս առթիւ շնորհակալութիւն եւ ձեզ, յարգելի հաճդիսականներ, որ բարի եղաք ձեր ներկայութեամբ ե՛ւ վայելել գեղեցիկ ներկայացում մը, ե՛ւ հաջալուել մեր «Նոր Այգ»ը։

ԲՈՒՐԳԵՐԸ

ԳՐԻԳՈՐ Գ. ՄԱԶՄԱՆԵԱՆ

Այս եգիպտական ուրբան բուրգերը
Թէեւ կառուցմամբ՝ մէկ-մէկ հրաշք են
Նոյնիսկ տխուր է անոնց կառոյցը
Որոնց գոհերը՝ խիստ անհաշիւ են։

Հիմա կեցած եմ բուրգի մը առջեւ,
Կը խորհիմ մարդկանց՝ չարչարանքը սեւ։
Եւ հազարամեայ այս բուրգերն փառի,
Փարաւոններու կերտերն են տխուր։

(Եւ այն Արեւէն աւելի բիրտերն
Դեռ միջեւ այս օրս ամէն կողմ կ'ապրին...
Այ'ս երկրագունդի ամբողջ տարածքին,
Աւելի խժդուժ, աւելի դժխին. .)

Հին, հին դարերէ կանգնած այս բուրգ
Թէ լեզու ելլեր մեր այս օրերուն,
Արդեօք ի՞նչ, ի՞նչեր մեզի պիտ պատմեր
Իր ծնունդ առած, կանգմած առընթեր։

Անշուշտ պիտ պատմեր իր տեսածները
Իր ամէն շերտին տակ, թաղուած գոհերը...
Սովը, լկումը, ու տառապանքը
Դաժան աշխատանքն, արիւն, էրտիքը։

— Պիտ պատմեր այս պէս,
— Փարաւոններու անձնասէր գոհովն
Կառուցին մեզի՝ բիւր-բիւր գոհերով։
Անոնց իւեցց հետ թագ ու զարդերնին
Պահեցին մեր մութ, խորունկ բնդերիքն։

Որպսզի իրենք յաւիտեան պահուին,
Մումի ու ելմերնին, անյատ թաղեցին...
Նաեւ պիտ պատմեր գանձերու վասին
Թէ ինչպէս գտան, ինչպէս թալլեցին։

Որ միջեւ հիմա, անլոյծ է թաղուն
Հարուստ գանձերը՝ փարաւոններուն։
— Թէ այս բուրգերը՝ լեզու իլլային,
Դեռ, ինչեր, ինչեր մեզ կը պատմէին։

Թորոնթօ, 1986

ՀԱՅ ԹԵՐԹԸ ԸՆԿԵՐՆ Է՞ՀԱՅ ՏԱՆ

ՏԱՐՕՆ, ՅԱՐՈՒԹԻՒՆ ԷՍԷՔԻԼԵԱՆ

(Շարունակութիւն Բ. էջէն)

կոբ Պո ճիգանեան, Շահան Պէրպէրեան, Սիմոն Սիմոնեան, Համբարձում Պէրպէրեան, Խորէն Դաբիկեան, եւայլն։ Կազմուած էր նաեւ քահանայից պատրաստութեան մասնաւոր դասարան մը։

Միաժամանակ այցելու ուսուցիչ նշած եմ Պէյրութի Հայ Աւետարանական Գոլէճի մէջ, ա-ռանդելով հայ լեզու եւ գրականութիւն. Հ.Բ.Ը. Միութեան Դարուհի Յակոբեան Աղջկանց վարժարանին մէջ, որպէս դասախօս հայոց պատմութեան։

Գ) 1957ին վերադարձած եմ Մելգոնեան կրթ. հաստատութիւն և մնացած մինչեւ 1977. դասաւանդած եմ հայոց պատմութիւն եւ մանկավարժական նիւթեր։ 1960ին նշանակուած եմ տեսուչ Մելգոնեանի վարժապետանոցին, իսկ 1964 72ին կարգուած ընդհ. տնօրէն կիպրահայ չորս վարժարաններու, պահելով հանդերձ Մելգոնեան կրթ. հաստատութեան բարձրագոյն դասարաններու հայոց պատմութեան դասերս։

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԵՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԻՐՔԻ ՀԱՄԱՐ ԱՇԱԿԵՐՏՆԵՐ.

Պիտի թուեմ յիշողութեամբ, մոռցուածնեըուն համար ներողութիւն կը հայցեմ.

Ա.) ԿԻԼԻԿԻՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ԴՊՐԵՎԱՆՔԷՆ.

Տ.Տ. Գարեգին Բ. Կաթողիկոս Սարգիսեան, Տ. Հրանդ արք. Խաչատուրեան, Տ. Վաչէ արք. Յովսէփեան, Տ. Գիւտ եպս. Նագաշեան, Տ Ներսէս եպս. Պոզապալեան, Տ. Տաճեւ եպս. Սարգիսեան, Տ. Սահակ եպս. Այվազեան, Տ. Վազգէն եպս. Քէշիշեան, Տ. Մեսրոպ ծ.վրդ. Գրիգորեան, Տ. Ներսեհ ծ վրդ. Բապուճեան, Տ. Տարօն վրդ. Ճերէճեան, Տ. Զաւէն քհնյ. Արզումանեան եւ այլ բազմաթիւ քահանաները, Գրիգոր Շէ հան (խմբագիր), Կարապետ Քորդեան (իմաստասիրութեան դասախօս), Արտաշէս Քարակոփեան (իմաստասիրութեան դասախօս), Օննիկ Գալուստեան (ուսուցիչ, տնօրէն),

Բ) ՄԵԼԳՈՆԵԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԵՆԷՆ.

Ագապի Նասիպեան (պատմաբան, տնօրէնուհի Մ.Կ.Հ.ի), Անդրանիկ Փոլատեան (խմբագիր Ծուշարար - Մխիթարեան), Սօսի Պետրկեան (տնօրէնուհի Մ.Կ.Հ.ի), Վարուժան Պետրկեան (ուսուցչ, բանաստեղծ), Մեսրոպ Աբգարեան (երաժիշտ, խմբավար), Տիգրան Որբերեան (խմբավար, երգիչ), Կարօ Արմէն (մտաւորական), Յարութիւն Պէտէեան (ծանօթ լուսանկարիչ), Միհրան Էսէքիլեան (երաժիշտ, երգահան), Հայկ Սարգիսեան (խմբավար)։

ՀԱՐՑՈՒՄ.– Ձեր հրատարակած եւ հրատարակելի գործերուն մասին կը հանի՞ք լուսաբանութիւններ տալ.

Հրատարակած եմ բանաստեղծութիւններ, պատմուածքներ, բազմաթիւ գրական, մանկավարժական եւ պատմական ուսումնասիրութիւններ, Ունիմ հրատարակելի թատերախաղեր.–

«Ազգին ցաւերը» (բեմադրուած Պրիւքսէլ, 1940ին), «Խղճի խայթ» (բեմադրուած՝ Պրիւքսէլ, 1942ին, Կիպրոս, 1958ին և Մոնրէալ, 1983ին), «Ո՞ւր էր հայոց Աստուածը» (բեմադրուած՝ Կիպրոս, 3 անգամ, Մոնրէալ 1980ին եւ 1985ին),

ՀԱՐՑՈՒՄ.– իսկ ե՞րբ եւ ո՞ր պայմաններու տակ Մոնթրէալ հաստատուեցաք.

Կիպրոսի քաղաքական կացութեան բերումով, 1977ին ընտանեօք փոխադրուած ենք Մոնրէալ։ Նոյն տարուան վերջաւորութեան, տեղւոյս Հ.Բ.Ը. Միութեան վարիչ քարտուղար նշանակուած եմ։ 1978ի սկիզբը հիմնած եմ «Նոր Այգ»ը Միութեան ամսագիրը, հայերէնի գիշերային դասընթացք հաստատած (մէկ ու կէս տարի), բեմադրած Սարուխանի «Մենք հայերէն չենք գիտեր, գաւեշտախաղը եւ «Ո՞ւր էր հայոց Աստուածը»։

1979էն ի վեր հայերէնի դասախօս կարգուած եմ Գոնգորտիա համալսարանին մէջ։

Շնորհակալութիւն սիրելի տոքթէօր որ Ձեր պատասխաններով, յայտնաբերեցիք մեզի, Ձեր գործունէութեանց առընչուած՝ ազգային - կրթական արթընգ ժամանակաշրջանի մը պատմութիւնը

ԴԱԻԻԹ Ց. ԷՎԵՐԵԿԼԵԱՆ

(Մոնրէալ)

1097 00

ՋԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԵՒՓԹԵԱՐԱՆ
15 ՄԱՅԻՍ 1986

ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ

Ուրախութեամբ կը տեղեկանանք, թէ անցեալ Շաբաթ, 10 Մայիս 1986, կ. ե. ժամը 5.30ին, Սիտնիի (Աւստրալիա) Ս. Յարութիւն եկեղեցիին մէջ տեղի ունեցած է պսակադրութեան արարողութիւնը մեր բարեկամ տիկին Նուարդ Արթինեան զաւկին՝

ՏՕՔԹ. ԿԱՐՕ Ս. ՏԻԼԼՆԵՍՆԻ

ԸՆԴ

ՕՔ. ԼԱՐՍԱ Ե. ՓԵՕՂՄԵԼԵՍՆԻ

դուստրը՝ տէր և տիկին Լեւոն Շէօհմէլեաններու։

Կնքահայրութիւնը ստանձնած է փեսին եղբայրը՝ տոքթ. Յակոբ Արթինեան։

Հոբանեկան արարողութենէն ետք, բոլոր հարսնեւորները հրաւիրուած են The Sydney Hilton Hotel-ի «Sydney - Farm Cove Room»-ի սրահը, ուր տեղի ունեցած է շնորհաւորանք և ճոխ ընդունելութիւն։

Այս բարեբաստիկ առիթով, խմբագրութիւնս ջերմօրէն կը շնորհաւորէ նորապսակ ամոլը, ինչպէս նաեւ իրենց ծնողքն ու հարազատները։

ՆՈՒԻՐԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻ
ՆՈՐՈԳՈՒԹԵԱՆՑ ԵՒ ԲԱՐԵԶԱՐԴՄԱՆ
(ԵԳԻՊՏԱԿԱՆ ՈՍԿԻՈՎ)
Դ. ՑԱՆԿ

Տէր և տիկին Վահրամ Թօսունեան (Աղեքս.)	100
Տէր և տիկին Դանիէլ Ճոճոեան (Աղեքս.)	100
Տէր և տիկին Գրիգոր Շահպէնտէրեան	100
Տեարք Արթօ և Օննօ Պըլըքտանեաններ	100
Լնկեր Վրէժ Մէֆէրեան (Աղեքս.)	100
Տէր և տիկին Եդուարդ Դաւիթեան (Աղեքս.)	50
Տէր և տիկին Եդուարդ Զարդարեան	50
Տէր և տիկին Յակոբ Թաշդաբուլեան	50

ՖՈՒԹՊՈԼ
«ԱՀԼԻ» ՅԱՂԹԵՑ ՍՈՒԱԶԻԼԱՆՏԻ «ՀԱՑԼԱՆՏԵՐԶ»Ի

Անցեալ կիրակի, 11 Մայիս 1986, կ.ե. ժամը 3ին, Լուպամպայի մարզաւանին մէջ, «Ահլի»ի խումբը Ափրիկէի բաժակի ախոյեանութեան 1-16 երթի մրցումին, 5-0 արդիւնքով փառաւոր յաղթանակ մը տարած է Սուազիլանտի բաժակի ախոյեան «Հայլանտերզ» խումբին։

Կոլերը նշանակած են էյման Շաւքի, Մակտի Ապտէլ Ղանի, Մայհուպ (2) եւ Ռապիղ։

Յաջորդ մրցումը տեղի պիտի ունենայ Ուրբաթ, 23 Մայիսին, Գահիրէի մէջ։

Վստահ ենք, թէ այս յաղթանակով «Ահլի»ի խումբը օրեւէ դժուարութեան պիտի չհանդիպի դարձի մրցումին։

ԽՄԻԲԵԱՆ 49ՐԴ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԵԱՆ ԳՏՈՎ

ՀԱՑՐԵՆԻ «ԱՐԱՐԱՏ»Ի ՄՐՑՈՒՄՆԵՐԸ
(Միայն արդիւնքներ)

20 Ապրիլ՝ Արարատ - Զհնթթ	1-3
2 Մայիս Մեռալիստ (Խարքով) - «Արարատ»	1-0

«ԱՐԱՐԱՏ»Ի ԲԱՑԱՌԻԿԸ

Գործարքն ստացաւ «ԱՐԱՐԱՏ» Օրաթերթի բացառիկը ճոխ բովանդակութեամբ, ուխիրուած՝ Վերածնած Հայաստանին եւ Խաղաղասէր Լիբանանին։

Գեղատիպ եւ գունաւոր, աւելի քան 100 էջերէ բաղկացած,

Բացառիկը ունի ազգային, հաղարական, ընկերային։ գրական, գիտական, կնոջական, մանկա-պատանեկան, երգիծական, մարզական եւ այլ բաժիններ, մէկ խօսով, ամէն հետաքրքրութիւն, ճաշակ եւ տարիք գոհացնող։

Ունենալու համար դիմել «Ջահակիր»ի խմբագրութեան *(հեռ. 934908)* — Գին՝ 10 եզ. ոսկի։

«ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Ողբ. Վիգթորիա Կէրիկեանի վաղաժամ եւ դառնակսկիծ մահուան առթիւ վասն ցաւակցութեան կը նուիրեն.

Տիկին Սոնիա Սարգիս	5
Տէր եւ տիկին Արսէն եւ Մարի Էմիրզեաններ	5

ՆԱԽԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ
(ԵԳԻՊՏԱԿԱՆ ՈՍԿԻՈՎ)

Ողբացեալ Վիգթորիա Կէրիկեանի վաղաժամ և դառնակսկիծ մահուան առթիւ, փոխան ծաղկեպսակի Մոնթրէալէն (Գանատա) կը նուիրեն.

«ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Տէր և տիկին Թադէոս Աստուրեան	40
Տէր և տիկին Պերճ Գոգորեան	10
Տիկին Արշալոյս Թահթաճեան և զաւակունք	10

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻՆ

Տիկին Մարի Կէրիկեան	20
Տէր և տիկին Գրիգոր Մինասեան	20
Տէր և տիկին Գէորգ Գաթարոյեան	20
Տէր և տիկին Արթօ Կէրիկեան	20
Տէր և տիկին Վահէ Պալաեան	20

ԳԱՇԻՐԷԻ ԱՂՔԱՏԱԽՈՒԱՄԻՆ

Տիկին Նուարդ Կէրիկեան	30
Mr. & Mme. Pierre Laberge	25
Տէր և տիկին Զօհրապ Գազանճեան	40

ԳԱՇԻՐԷԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻՒՆ

Տէր և տիկին Արմենակ Յակոբեան	20
Տիկին Սոնա Պապիկեան	20

(Բոլորն ալ ստանալ «Ջահակիր»էն)

Տէր և Տիկին Թոնի Մինասեան եւ զաւակը՝ Քրիստափոր, տիար Յովսէփ Մինասեան (Գանատա), օր. Էլիզ Մինասեան (Գանատա) եւ տիար Ալեքսան Մինասեան, իրենց սիրեցեալ ծնողաց եւ մեծ ծնողաց որդի. Մարի եւ Խոսրով Մինասեաններու քայլը եւ խնկելի յիշատակին կը նուիրեն.

Աղքատախնամին	20
Այծեմնիկին	20
«Յառաջդիմասէր ի Տան	20
«Յուսաբեր»ին	20
«Արեւ»ին	10
«Ջահակիր»ին	10

(Ստանալ «Յուսաբեր»էն)

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻՆ

Ողբ. Վիգթորիա Կէրիկեանի վաղաժամ եւ դառնակսկիծ մահուան առթիւ, վասն ցաւակցութեան կը նուիրեն.

Տիկին Շաքէ Երզնկացեան եւ զաւակը՝ տոքթ. Գէորգ	20
Միքայէլեան Ընտանիք	20
Տէր եւ տիկին Գրիգոր Շահպէնտէրեան	10
Տիկին Զուարթ Մինասեան	10
Տիկին Անուշ Պալաեան	10
Տէր եւ տիկին Սիմոն Աւանեան	10
Տիար Անդրանիկ Յակոբեան	10
Տիար Համբարձում Ճալընըզեան	10
Տէր եւ տիկին Հրայր Շահրոզեան	5
Տէր եւ տիկին Թովմաս Սողոմոն	5
Տիկին Վազգանուշ Մարթայեան	5
Տէր եւ տիկին Գրիգոր եւ տոքթ. Սիլվիա Մարթայեան	5
Տէր եւ տիկին Կարպիս Եազըճեան	5



ԱՊԱՔԻՆՈՒՄ ԿԸ ՄԱՂԹԵՆՔ

Ազեքսանդրիոյ մեր բարեկամներէն պր. Յովսէփ Կիմիշեան անցեալ շաբթու սրտի տագնապ մը ունեցած է և շտապ փոխադրուած է Ռուշտիի Բժշկական Կեդրոնը և մշտական խնամքի ներքեւ դրուած է։

Ուրախութեամբ տեղեկացանք, թէ մեր սիրելի բարեկամը վտանգը անցուցած է և վերադարձած է իր բնակարանը, ապաքինումի շրջան մը բոլորելու համար։

Խմբագրութիւնս չուտափոյթ և կատարեալ ապաքինում կը մաղթէ իրեն։

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Տիկին Անահիտ Տէմիրճեան և զաւակունք, ինչպէս նաեւ միաբար Հայկ Փիլիպոսեան ներկայիս կուգան իրենց խորին շնորհակալութիւնները յայտնելու Քոյր Եկեղեցիներու Հովիւապետներուն, ինչպէս նաեւ բոլոր անոնց՝ որոնք անձամբ, նամակով, հեռագրով, ծաղկեպսակ ուղարկելով կամ զանազան հասատութեանց նուիրատուութիւններ ընելով, ցաւակցութիւն յայտնեցին և վշտակից եղան իրենց չատ սիրելի հղբօր, մօր-եղբօր և պզտկանին՝

ՈՂԲԱՑԵԱԼ ՄԱՐՏԻՐՈՍ ՓԻԼԻՊՊՈՍԵԱՆԻ

դառնակսկիծ մահուան տխուր առթիւ։

ՊՕՂՈՍԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆ
ՄԵԼԳՈՆԵԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶ — ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՄԱՎԵՐՋԻ ՀԱՆԴԷՍ
(1985 - 1986)
Հովանաւորութեամբ
ԳԵՐԾ. Տ. ՋԱՒԷՆ Ս. ԱՐՔ. ՉԻՆՉԻՆԵԱՆԻ
(Բարեխնամ Առաջնորդ Հայոց Եգիպտոսի)
Նախագահութեամբ
ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻԿ ԶԱՐՊՀԱՆԷԼԵԱՆԻ
(Ասենապետ Պաակ. Թեմական Ժողովի)
Կիրակի, 18 Մայիս 1986, կ. ե. ժամը 6-ին
Վարժարանի «Մելգոնեան» հանդիսասրահին մէջ

Հ.Մ.Ը.Մ.ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՅԱՐԵԿԱՆ ՄԵԾ ՓԷՐՄԷՍ
Կիրակի, 22 Յունիս 1986
Մանրամասնութիւնները յայտնուելու
կը խնդրուի նկատի ունենալ և չխաչաձեւել
ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՎԵՐԻՆ ՄԱՐՄԻՆ

ՀՐԱՊԱՐԱԿ ԵԼԱԻ
ԿՂ ՎԱՃԱՌՈՒԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻՍ ՄԷՋ
ԱՐԱԲԵՐԷՆ ԼԵԶՈՒՈՎ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ
ՀԵՂԻՆԱԿ՝ ՖՈՒԱՏ ՀԱՍԱՆ ՀԱՖԷՋ
Գունաւոր քարտէզ, 576 էջ
Մաքուր տպագրութիւն, գեղեցիկ կազմ
ՕՐԻՆԱԿ ՄԸ ՆՈՒԻՐԷ ԱՐԱԲ ԲԱՐԵԿԱՄԻԴ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

	Պարզ փոստ	Օդային փոստ
Եգիպտոսի բաժանորդներէն	250 ե.Գ.	—
Սուտանի «	300 Ս.Գ.	500 Ս.Գ.
Լիբանանի «	—	50 Լ.Ո.
Սուրիոյ «	—	60 Ս.Ո.
Եւրոպայի, Ամերիկայի, Գանատայի, Աւստրալիոյ եւ այլ երկիրներու բաժանորդներէն	15 Տոլար կամ 10 Սթերլին	30 Տոլար

ՄԱՄՈՒԼԸ ԴՊՐՈՑ Է

دار الكتب رقم ايداع ١٩٨٧/٥٨٠ – الطباعة

ՁԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير

جريدة أسبوعية

ص.ب ٢١١١ بالقاهرة ج.ع.م . ت ٩٣٤٩٠٨

صاحبة الامتياز : السيدة عاية سيرديان (بالامانة)

TCHAHAKIR

HEBDOMADAIRE ARMENIEN

B.P. 2111 Le Caire (R.A.U.) • Tél. 934908

Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo

Rédacteur en chef : SARKIS BALAYAN

Հիմնուած 1948

Պրոնասես էր — ԱՏԵՒԱ ՍԵՐՎԻԲԵԱՆ

Սեփականատէրը՝ խմբագիրը — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆ

ՆՈՐ ՇԱՐՔԱՆ Թիւ 1055 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 22 ՄԱՅԻՍ 1986

ՀԱՏՈՐ 25ՈՒՓԷ 5 եգ . Դհկ .

عدد رقم ١٠٥٥ — الخميس ٢٢ مايو ١٩٨٦

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԵԱՆ ՕԳԻ, ԲԱԶՈՒԿ ԵԻ ԱՐԻԵԼՈՒՄ

Ազգի մը գոյապայքարին եւ ազատաբաղձ ձգտումներուն մէջ ոգին հրաշագործ կրնայ ըլլալ, իսկ բազուկի ուժը՝ վճռական, պարտադրող: Թէ՛ մէկն եւ թէ միւսը սակայն, բաւարար չեն ինքնիշխան ու պետութեան երաշխիք ձգտելի, եթէ երկուքին չգայ զուգորդուիլ խաղաղական հետեւութիւնը: Ողջամիտ կողմնորոշում մը որ վիճակի մը առարկայական գնահատումէն թելադրուի: Ներճնչուի ազգային աւելի պայծառ ապագայի մը հեռանկարէն: Համազգային վերին շահերը ապահովէ եւ ասոնց ամրապնդումին ձգտի բոլոր միջոցներով:

Հոգեկան կորովին եւ բազկի զօրութեան ու թափին չափ ու աւելի կենսական է խաղաղական իմաստուն արեւելումը: Այս վերջինն է որ կու գայ, ներդաշնակ յաւելումով մը, լրացնելու եւ արժեւորելու զանոնք, Չեռէ չհանելու ժողովուրդի մը խաչարի ու հերոսական մարտնչումին նուաճումները: Տեւականացնելու զանոնք եւ ստեղծելու պայմաններ որ զայն կերտող ժողովուրդը վայելէ իր սխրանքին պտուղը:

Արդարեւ, յաղթանակ մը կերտելու չափ դժուարին, գուցէ աւելի տաժանելի է ու զոհողութիւն կը պահանջէ երկնուած այդ յաղթանակին, յաջողութեան տէր մնալը: Զթոյլատրելը որ ան խլուի հակառակորդէն: Զգոյշ եւ արթնամիտ մնալը որ սխալ հաշուարկ ու ոգեւորական թոյլ ու անհոգ կեցուածք պատճառ չըլլան կորուսիչ բանի մը, որ արիւնով ու կեանքով շահուած է:

Այս ճշմարտութիւնն է որ իբր պատգամ խմաստնացնող, խորհուրդ զգուշացնող կը հնչէ այսօր, Սարդարապատի հերոսամարտի ոգեկոչման սա օրերուն: Առիթ ընծայելով որ վերապրինք փառակերտ անցեալ մը: Մինչ մեզ զգաստ արդարօրէն հպարտ որ կրցանք խորտակել ցեղասպան Թուրքիոյ եաթաղանը: Երազ մնաց Եղեռնը ամբողջացնելու Թալեաթներու դիւային տենչը: Գօտեպնդուելու որ մեր կամքը յաղթեց Զարդարարին ռազմական առաւելութիւններուն: Վերականգնեցանք յաղթ ու ընդմիշտ:

Այո, այս բոլորը կը յուշեն, կ'ոգեւորեն ու կը զգաստացնեն մեզ: Բայց նաեւ խորհուրդ կու տան, կը պարտաւորեցնեն մեզ որ օյտուինք մեր պատմութեան դասերէն: Ձակատները պահեինք վէս Սարդարապատի յաղթերգի ունկնդրումով: Բայց նաեւ չմոռնանք եւ միշտ ու միշտ ուղեցոյց ունենանք մոտիկ անցեալի փորձառութիւնը:

Զըլլանք միայն մարտունակ, կամքով անհուաճ, գաղափարանուէր ու զոհաբերող: Ասոնց ընկերացնենք իմացական մեր բարձր յատկանիշները: Ըլլանք նաեւ իրապաշտ, լրջախոհ: Դասենք գալիքի նախատեսութեամբ: Վաղանցուկ եւ շինծու երեւոյթներու չենթարկուելով ցպատակ չծրագրենք: Ճանչնանք մնայունն եւ իրականը, ունենանք իր հասկէն: Ձգենք մեր ժողովուրդին շահերը: Կառչինք հիմնականին: Զատորոշենք մասնակիին ընդհանուրէն եւ գիտնանք, յանուն ազգի գերագոյն արժէքներու տիրութեան, զիջիլ երկրորդականէն, անձնականն ի սկզբան: Մոռնանք, գէթ լուծցնենք սեփական նախասիրութիւնը. ինչ որ անկեղծ ազգասիրութիւն մը վկայել կը նշանակէ: Եւ պահու մը երբ ժողովուրդի ու հայրենիքի գոյութիւնն իսկ նժարի վրայ է, թո՛ղ մեզի չպակսի առողջ արեւելումի մը բնազդը: Ընտրենք ուղին ճանչնանք բարեկամ, կողմնորոշուինք դէպի նիշդն ու ապահովը որոնք ոչ միայն անվթար կը պահեն մեր արդէն ունեցածը, այլ ուղի կը հարթեն ի հաճու նոր յաջողութիւններու:

Սարդարապատի դիւցազնամարտի մեծութեան ու փառքին հաւասար ծնունդով մը պիտի յատկանուէր հայ պետականու-

(Շարունակութիւնը տեսնել էջ 2)

ԲԱՐԵՐԱՐ ՊՐ. ԱՒԵՏԻՍ ԶԱԳԼՃԵԱՆԻ ԿԸ ՅԱՆՁՆՈՒԻ

«Ս. ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ» ՇՔԱՆՇԱՆԸ

Անցեալ Կիրակի, 18 Մայիս 1986, եգիպտահայութեան եւ մասնաւորապէս Գահիրէի հայութեան համար յիշատակելի եւ ցնծութեան օր մը եղաւ:

Առաւօտ կանուխէն, Գահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարին դասին մէջ տեղ գրաւած էր բարերար պր. Աւետիս Զագըճեանը, իր կողքին ունենալով Թեմական ժողովի տեղապահ եւ բարերար տէր եւ տիկին Փօլ Քիլիճեանները եւ Քաղաքական ժողովի տեղապահ պր. Նուպար Սիմոնեանը: Իսկ եկեղեցիին մէջ տեղ գրաւած էին համայնքիս եւ գոյր եգիպտահայ Աւետարանական համայնքի ներկացուցչական դէմքերը:

Օրուան պատարագիչն էր Հոգշ. Տ. Յովսէփ Ծ.վրդ. Մարութը: Ս. Պատարագի երգեցողութիւնները կատարուեցան «Շնորհալի» երգչախումբին կողմէ:

«Հայր Մերն» առաջ, թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Ս արք. Զինչինեան խորհրդաստան քարոզ մը խօսեցաւ Հոգեգալստեան տօնին առթիւ: Նախքան «Տէր Ողորմիան»ն երգի ունեցաւ չքանչանի տուչութիւնը: «Հրաշափառ» շարակնոցին հնչիւններուն տակ, խորանէն եւ ուեցաւ Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակը, որուն ընթերցումը կատարեց Տ. Նարեկ

ՊՐ. ԱՒԵՏԻՍ Ն. ԶԱԳԼՃԵԱՆ

Աջակիր քհնյ. Փըլնճեանը: Ապա, Առաջնորդ Սրբազան Հայրը պր. Ա. Զագըճեանի կուրծքին գետեղեց «Ս. Ներսէս Շնորհալի» չքանչանը: Այս առթիւ, Սրբազան Հայրը շնորհաւորանքի իր խօսքէն ետք, վեր առաւ բարեբարին կատարած եկեղեցական, կրթական, բարեսիրական, մշակութային եւ այլ բազմապիսի ծառայութիւնները: Արարողութիւնը վերջ գտաւ «Շնորհալի» երգչախումբին կողմէ երգուած Հայրապետական Մաղթանքով:

(Շար. տես էջ 2)

Մեծայարգ տիար ԱՒԵՏԻՍ ԶԱԳԼՃԵԱՆԻՆ
Հարազատ Որդւոյ Մայր Աբոռոյ Սրբոյ Էջմիածնի
Ողջոյն Հայրական եւ Օրհնութիւն Հայրապետական
Գահիրէ

Հոգեպէս մխիթարուած ենք, որ մեր ժողովուրդի զաւակներուն մէջ կը գտնուին ազնուահոգի անձինք, որոնք իրենց նիւթական և բարոյական օժանդակութեամբ պայծառ կը պահեն մեր ալօթքի Տուները և ազգային - հասարակական - մշակութային հիմնարկները:

Որպէս այսպիսի ազնուահոգի անձերէն մէկը, Դուք, յարկելի պրն. Զագըճեան տասնամեակներ շարունակ Ձեր առատաձեռն նուէրներով միշտ անձնանձրոյթ կերպով նպաստած էք եւ իգպատահայ գաղութի եկեղեցական և մշակութային միութիւններու բարօր գործունէութեանց, իսկ այժմ յօդուտ Մայր Աթոռիս պայծառութեան Ձեր կարեւոր նուիրատուութեամբ կը հանդիսանաք Սուրբ Էջմիածնի բարերար:

Արդ, ի գնահատումն Ձեր երկարամեայ բարեգործական մեծ վաստակին, սիրով կ'ընդառաջենք եգիպտոսի Թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տ. Զաւէն արքեպիսկոպոս Չինչինեանի միջնորդութեան, այսու հայրապետական Մեր կոնդակով Ձեզի կը յղենք Մեր օրհնութիւնը և իբրեւ եկեղեցաշէն բարերարի կը շնորհենք «ՍՈՒՐԲ ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ» չքանչանը, ժպտելով Ձեզ արեւշատ երկար տարիներ, քաջառողջութեամբ և ընտանեկան երջանկութեամբ:

«Ողջ լերուք զօրացեալ Սուրբ Հոգւով և յաւէտ օրհնեալ ի Տեառնէ և ի Մէնջ». ամէն:

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՑՆ ՀԱՑՈՑ

Տուաւ կոնդակս ի 14 Մարտի 1986 Փրկչական ամի, եւ ի տումարիս Հայոց ՌՆԼԵ ի մայրավանս Սրբոյ Էջմիածնի:

ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ

Անցեալ Ուրբաթ, 16 Մայիս 1986, Թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Ս արք. Չինչինեանի ընկերակցութեամբ, հաճոյքն ունեցանք մասնակցելու Սուրբ Ներսէս Շնորհալի Ազգային Խորհուրդի ցկեանս նախագահ և ազգային բարերար պր. Եդուարդ Ձէրճեանի, և փոխ-տեղապահ ու «Հրանդ» Մարզարանի երկարամեայ տեսչապետ պր. Պետրոս Գալանճեանի, որոնք այցելութեամբ մեր մէջ կը գտնուին:

Բարի գալուստ և հաճելի կեցութիւն կը մաղթենք իրենց:

ՄԻԱՑ ՆԱՇԱՆԳՆԵՐ

ԳԵՐՇ. Տ. ԹՈՐԳՈՄ ԱՐՔ. ՄԱՆՈՒԿԵԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ ՎԵՐԸՆՏՐՈՒԱԾ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԹԵՄԻՆ

Ամերիկահայ Արեւելեան Թեմի տարեկան 84-րդ Գաւգամաւորական Ժողովը տեղի ունեցաւ Մայիսի առաջի շաբաթավերջին:

Օրակարգի կարեւոր հարցերուն մին էր, այս տարի Առաջնորդի ընտրութիւնը (որ տեղի կ'ունենայ չորս տարին անգամ մը:)

Քուէարկող 134 պատգամաւորներու 104 քուէն առանալով, Առաջնորդ վերընտրուեցաւ Գերշ. Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկեանը: Սրբազան Հայրը այս ձեւով կը թեւակոխէ առաջնորդական պաշտօնի իր 6-րդ քառամեայ շրջանը: Առաջնորդական պաշտօնի մնացեալ թեկնածուներէն էին Գերշ. Տ. Նշրոհ եպիսկոպոս Փոզապալեան եւ Հոգշ. Տ. Դեւոնդ ծ. վարդապետ Սամուրեան:

Այս ուրախ առիթս, «Հայկին» ջերմօրէն կը շնորհաւորէ նորընտիր Առաջնորդ Սրբազան Հայրը, մաղթելով իրեն ամէն յաջողութիւն, իր նոր պաշտօնակոչութեան սեմին:

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ (Շար. Ա. էջէն)

թեան վերակերտումը, իրապէս ու լրիւ փշրած պիտի ըլլար ան իր վեց դարերու ողբանցները, «մոռած եւ եթէ այ աշխարհ բերած մօր» պիտի չնմանցուէր, Պաթումի դաշնագիրը հայու ձեռքերուն անցուած թուական ողբայ պիտի չդառնար՝ ինչպէս բնորոշեց Ազգային Հերոս Անդրանիկ — եթէ, բախտորոշ այդ օրերուն, հայուն Սարդարապատեան ոգին ու բազուկը ունենայինն ցաւը, իրենց գեղեցկութեան եւ ոյժին հաւասար, զուգահեռ ընթացող ու արժանի խաղաթական արեւելում:

Մեր ժողովուրդին համազգային սխրանքը ստուերոտող եւ տժգունեցնող վրէպ մը եղաւ այս պակասը, զժբախտաբար: Կրնար յանգիլ նոյնիսկ բովանդակ հայ ժողովուրդի արիւնով ու եռքիմով կերտուած այդ անգին վաստակի կորուստին: Կրնայինք վրայ տալ անգա՛մ այդ հիւանդկոտ Հանրապետութիւնը իր ձեւական անկախութեամբ: Եթէ օրուան հայ պետական խաղաթականութիւնը շարունակ՛եր վազել ցնորքներու հետեւէն: Ձշմարտութիւնը տեսնելու փոխան յոյս կապեր կեղծաւորին, եւ օրինութիւն յուսար հայուն դահիճներէն:

Ի՛նչ բախտաւորութիւն, որ աւելի երկար չտեւեց այս յամառ վազքը անվարելիին հետէն: Եւ պահու մը երբ մազ էր մնացեր որ եաթաղանը ընդմիշտ իջնէ հայու մնացորդին եւ կտոր մը Հայաստանի վրայ, հայութիւնը բոլորեց Սարդարապետեան սխրանքի վրայ՝ ինչպէս այսօր, Ուներ արեւելում — օրհնաբաստիի — մը իր իմաստութեամբ հաւասար հայուն ոգիի ու բազուկի զօրութեան: Արեւելում մը, հայ ժողովուրդի ազգային ու պետական գոյութիւնը ապահովող, զայն երաշխաւորող: Արեւելում մը, համապատասխան հայ ժողովուրդի ճշմարիտ, իրաւ շահերուն, ազգային նիւթերուն, զանոնք, իրականացնող եւ դէ՛ն ճամբայ բացող դէպի աւելի բախտաւոր վաղորդայնները:

Հայ ժողովուրդի ազգային շահերու ճշմարիտ իմացութեան, անոնց գործնապէս ծառայող այդ խաղաթական կողմնորոշումին կը պարտի այսօր հայութիւնը ո՛չ միայն ներկայ Հայկական Հանրապետութիւնը, այլեւ իր այժմու ինքնավստահ, կազմակերպ ու նպատակասլաց գոյութիւնը:

Քաղաթական այդ իմաստուն արեւելումն է որ արժեւորեց հայուն հիասքանչ ոգիի ու կարճնեղ բազուկը: Առանց անոր Սարդարապատը ռոպէական փայլատակում պիտի ըլլար եւ ոչ թէ անմար արեւ վերածնած Հայաստանի վրայ՝ ինչպէս այսօր:

Եւ Սարդարապատեան հայուն ոգիին, բազուկի ու խաղաթական իրատեսութիւնը խտացնող, իբր խորհրդանիշ լուսարձակող ներկայ Մայր Հայրենիքին շնորհիւ է, անկասկած, որ հայութիւնն համակ, բախտաւոր օր մը կրնայ ու պիտի իրականացնէ հայուն դե՛ռ անկատար իղձերը, մեծ տեսիլը Փարամազեան:

ՀՐԱՊԱՐԱԿ ԵԼԱԻ

ԿՂ ՎԱՃԱՌՈՒԻ ԱԶԳԱՑԻՆ ՍՈՒԱՂՆԱՐԴԱՐԱՆԻՍ ՄԷՋ

ԱՐԱԲԵՐԷՆ ԼԵԶՈՒՈՎ ՀԱՑՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՀԵՂԻՆԱԿ՝ ՖՈՒԱՏ ՀԱՍԱՆ ՀԱՖԷՋ

Գունաւոր քարտէզ, 576 էջ

Մաքուր ապագրութիւն, գեղեցիկ կազմ

ՕՐԻՆԱԿ ՄԸ ՆՈՒԻՐԷ ԱՐԱԲ ԲԱՐԵԿԱՄԻԴ

ԱՊԱՔԻՆՈՒԻՄԻ ՄԱՂԹԱՆՔ

Հելիոպոլսոյ Հ.Մ.Ը.Մ. Նուպարի երիտասարդ վարչականներէն պր. Արա Տեփոյեան անցեալ շաբթու էյն էլ Շամսի հիւանդասնոցը փոխադրուած է թոքերու բորբոքումի մը հետեւանքով:

Ամբողջութիւնս չուտափոյթ եւ կատարեալ ապաքինում կը մաղթէ իրեն:

ՊՐ. ԱՒԵՏԻՍ ՉԱԳԸՉԵԱՆԻ

(Շար. Ա. էջէն)

Եկեղեցական արարողութեան աւարտին, հաւատացեալները հաւաքուեցան Ազգային Առաջնորդարանի գահլճին մէջ, ուր տեղի ունեցաւ պատշաճ ընդունելութիւն մը Եկեղեցւոյ Տիկնանց Ննամակալութեան անձնուէր անդամուհիներուն կողմէ:

Առաջնորդ Սրբազան Հայրը կրկին իր ուրախութիւնը յայտնեց, հետեւով, որ բարերար պր. Աւետիս Չագըճեանի կողքին է նոյնպէս ուրիշ բարերար մը, յանձին Գահիրէի Թեմական Ժողովի ատենապետ տէր և տիկին Փօլ Քիլիճեաններու: Ապա, յանուն Գահիրէի Ազգային Իշխանութեան, ողջոյնի խօսք առաւ ընկ. Զաւէն Գալեան. իրենց սրտի խօսքը ըրին նաեւ համայնքիս իգական սեռի երիցագոյն անդամուհիներէն՝ տիկին Զարուհի Քերմանեան և Գալուստեան-Նուպարեան Ազգ. վրժ.ի Պուլակի մասնաճիւղի փոխ-անօրէն՝ պր. Յակոբ Համբիկեան:

Ներկաները շնորհաւորելէ ետք բարերար պր. Աւետիս Չագըճեանը, ինչպէս նաեւ Առաջնորդ Սրբազան Հայրն ու Թեմական Ժողովի ատենապետը, հրաժեշտ առին անոնցմէ ու մեկնեցան գոհ տպաւորութեամբ:

***

Կէսօրէ ետք ժամը 2ին, ի պատիւ պր. Աւետիս Չագըճեանի, Գահիրէի Ազգային Իշխանութիւնը զինք պատուեց պաշտօնական ճաշկերոյթով մը, որ տեղի ունեցաւ Զամալէքի նորաբաց «Լա Բլագա» ճաշարանին մէջ:

Ներկայ էին Թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Ս. արք. Չինչինեան, բարերար պր. Աւետիս Չագըճեան, ազգային երեսփոխանները իրենց տիկիններով և կարգ մը հիւրեր:

Ճաշի աւարտին, յանուն Գահիրէի Ազգային Իշխանութեան, բովանդակալից խօսքով ելոյթ ունեցաւ Պատկ. Թեմական Ժողովի ատենապետը՝ տոքթ. Սուրէն Պայրամեան: Ճաշկերոյթը փակեց Առաջնորդ Սրբազան Հայրը, որ իր խօսքին մէջ յիշեց, թէ բարերար պր. Աւետիս Չագըճեանը իր բարերարութիւնները չէր վլացած նոյնպէս մեր երկրորդ հայրենիքի՝ Եգիպտոսի, ամէն անգամ որ առիթը ներկայացած էր: Ան իր երախտագիտութիւնը յայտնեց եգիպտոցի ժողովուրդին, կառավարութեան եւ կորովի նախագահ Մոհամէտ Հոսնի Մուպարաքի:

Ներկաները, կրկին անգամ շնորհաւորելով բարերարը, մեկնեցան կէսօրէ ետք ժամը 4ին:

Ցաւումն «Հայկի»ի եւ իր ընթերցասիրաց, կը շնորհաւորենք՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարեբար եւ կրկնակի շքանշանակիր պր. Աւետիս Չագըճեանը, մաղթելով իրեն արեւշատութիւն եւ յաջողութիւն իր ազգանըւեր առաքելութեան մէջ:

Ջ.Պ.

ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ «Լ'ԱԹԼԻԷ»-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԺԱՆՏՈՒԹԵԱՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՆԿՐԿՆԵԼԻ ԵՐԵԿՈՅԹԸ

Ուրբաթ, 25 Ապրիլի երեկոյեան, Աղեքսանդրիոյ արեւմտադէտներու և մտաւորականներու խմբակցութեան՝ «Լ'Աթլիէ»-ի հանդիսասրահին մէջ, եգիպտացի, հայ և այլազգի հոծ ունկնդիրներու ներկայութեամբ, տեղի ունեցաւ հայկական երաժշտութեան նուիրուած հոյակապ երեկոյթ մը:

Երեկոյթը կազմակերպելու և ֆրանսերէն լեզուով ներկայացնելու հրաւիրուած էր եգիպտահայ յայտնի կոմպոզիտոր, խմբավար և երաժշտագէտ Եդուարդ Ցակոբեան, իրեն ալակից ունենալով «Եգիպտահայ Երգչախումբ»ի մեներգչուհի օրիորդ Մարկրիթ Ցակոբեան և դաշնակահարուհի օր. Լինտա Խունկեան:

Երեկոյթին բացումը կատարելով, «Լ'Աթլիէ»ի նախագահ՝ տիար Ռատամէս Լաքանի մեծ յարգանք և պատիւ ընծայեց Մօ. Ե. Ցակոբեանին և անոր ալակցող զոյգ արուեստագիտուհիներուն: Մօ. Ե. Ցակոբեան լեմ բարձրանալով, քովանդակալից բանախօսութեամբ մը ներկայացուց քազմադարեան հայ երաժշտութեան անցած փառաւոր ուղին: Ան յատկապէս ցոյց տուաւ հայ երաժիշտներուն սեղծագործ մտքի բերած նպաստը ոչ միայն հայ, այլեւ միջազգային երաժշտական մշակոյթին: Բանախօսը անդրադարձաւ գարերու ընթացքին հայ ժողովուրդի մղած յարատեւ պայքարին մասին՝ ի խնդիր իր ազգային դիմագիծի պահպանման: Ի վերջոյ, ան՝ յուզումով վերազոչեց 20-րդ դարու առաջին ցեղասպանութիւնը՝ Մեծ Եղեռնը, որ ոչ միայն անհաշիւ մարդկային անմեղ զոհեր խլած էր, այլեւ պատճառ դարձած անփոխարինելի մշակութային կորուստներու:

Սակայն, - եզրափակեց իր խօսքը Մօ. Ե. Ցակոբեան, - հակառակ այդ բոլորին, հայ ժողովուրդի գոյատեւման կամքը և ստեղծագործելու ճիգը միացին անխորտակելի վկայ՝ մեր այսօրուան լուսաւոր հայրենիքը՝ Ս. Հայաստանը, իր երաժշտական բարձր իրագործումներով»:

Մեծ հմտութեամբ և հաղորդակից ջերմութեամբ արուած այս առիթքնող դասախօսութիւնը՝ - որուն ֆրանսերէն լեզուով հրատարակումը բարիք մը պիտի ըլլար միջազգային երաժշտագիտութեան համար, - ընդելուզուած էր հայ քազմադարեան երաժշտական մշակոյթի հարուստ գանձարանէն առնուած երգային գոհար նմոյշներով (շարական, ժեղեդի, գանձ, աշուղական, քաղաքային և ժողովրդական երգեր, ինչպէս նաեւ ինքնուրոյն սեղծագործութիւններ), որոնք խորունկ ապրումով և ուրոյն ոճով մեկնաբանեց տիկ. Մ. Ցակոբեան, դաշնամուրի նուագակցութեամբ օր. Լ. Խունկեանի: Զոյգ արուեստագիտուհիները՝ իրենց բարձրորակ ելոյթներով, բառացիօրէն հմայեցին ներկայ ունկնդիրները, որոնք չուայլ ծափողջոյններով յայտնեցին իրենց գնահատանքը:

Դասախօսութեան վերջաւորութեան՝ որպէս անհրաժեշտ լրացուցիչ, սահիկներով և Մօ. Ե. Ցակոբեանի հետաքրքրական բացատրութիւններով, ցուցադրուեցան հայ երաժշտական մշակոյթի տարբեր երեսները և մանաւանդ Մ. Հայասատանի երաժշտական աննախընթաց վերելքը ցոյց տուող լուսանկարները, որոնք մեծ ազդեցութիւն ձգեցին:

Իր տեսակին մէջ ինքնօրինակ և գեղարուեստական բարձր ճաշակով ներկայացուած այս երեկոյթը, որ հիմնականին մէջ նպատակ ունէր օտարները հաղորդակից դարձնել հայ ժողովուրդի մշակութային վերելքին, արձանագրեց արտակարգ յաջողութիւն մը:

Մեր սրտագին շնորհակալութիւնները և շնորհաւորութիւնները կը յայտնենք մեր սիրելի Մայեսթրոյ Ցակոբեանին, իր տիկնոջ՝ տիկ. Մ. Ցակոբեանին և շնորհալի օր. Լ. Խունկեանին, որոնց համատրամադրական ճիգերուն շնորհիւ առիթ ունեցանք վայելելու հայ երգի անկրկնելի երեկոյթ մը, միաժամանակ մեր յարգանքի տուրքը բերելու մեր բիւրաւոր նահատակներուն անմոռաց յիշատակին:

ՏԱՐԵԿԱՆ ՄԱՐԶԱՀԱՆԴԷՍ

Պօղոսեան Ազգային վարժարանի և Մելգոնեան Մանկապարտէզի 1985 - 1986 տարեշրջանի մարզահանդէսը տեղի ունենայ կիրակի, 11 Մայիս 1986, կ.ե. ժամը 4ին, վարժարանի շրջափակին մէջ, հովանաւորութեամբ Եգիպտոսի Հայոց Առաջնորդ՝ Գերշ. Տ. Զաւէն Ս. արք. Զինչինեանի և նախագահութեամբ Պատ. Քաղաքական ժողովի ատենապետ՝ տէր և տիկին Վահրամ Թօսունեանի:

Պետական քայլերգի յոտնկայս ունկնդրութենէն յետոյ, յայտարիրը սկսաւ աշակերտութեան ընդհանուր տողանցքով և

(Շարունակութիւնը տե՛ս էջ 3)

ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՈՒԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ

ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐԵԱՆ

ՍՈՍԱ ՅՈՎՆԱՆԵԱՆ

Ժամանակակից հայ արձանագործութիւնը աչքի է ընկնում ճանաչելական համակարգերի բազմազանութեամբ, աւանդական ու արդիական ըմբռնումների իւրօրինակ համադրումներով։ Կեղծ պաթոսն ու իրականութեան մակերեսային արտացոլումն իր տ՚ողը զիջում է ներըմբռնման ազատ ելեւէջներին, դրանով իսկ հնարաւորութիւն է ընձեռում ստեղծելու յոյզի ու ապրումի ճշմարիտ չափորոշով հարուստ պլաստիկական կերպարներ։ Արձանագործների այս սերնդի մէջ չահեկանօրէն առանձնանում է Գագիկ Ղազարեանը, արուեստագէտ, որի մասնագիտական բարձր մակարդակը նրան թոյլ է տալիս լուծելու կեղարուեստական տարբեր քնոյթի խնդիրներ՝ չկաշկանդուելով մի անգամ յայտնաբերուած, թեկուզ և յաջող ճանապարհով կարգից։

Մէկ տասնամեակից աւելի է Գագիկ Ղազարեանը մուտք է գործել հայ կերպարուեստ։ Իր առաջին անհատական ցուցադրութիւնը բացել է Փանոս Թերլեմեզեանի անուան ուսումնարանում, երբ աւարտում էր քանդակագործական բաժինը։ Միշտ չէ որ շրջապատողները այդպիսի հնարաւորութիւն է ընձեռում։ Դա կը մեկնէր այն երջանկներից, որոնք իր ստեղծագործական ուղու առաջին իսկ քայլերից, արժանացաւ աւագ ընկերների և ուսուցիչների արժանի գնահատականին։ Եւ, յատկանշական է, որ աւագների և Գագիկի այդ կապը չարունակւում է առ այսօր։

Գիտելիքները հարստացնելու և տեխնիկան կատարելագործելու մեծ ցանկութեամբ նա մեկնում է Լենինգրադ ու ընդունւում Ռեպինի անուան պետական ակադեմիան՝ պրոֆեսոր Միխայիլ Անիկուշինի արուեստանոցը։ Շփումը ստեղծագործական առաւել լայն միջավայրի հետ, ուսումնառութեան յամառ և լարուած տարիները

«ՆԿԱՐԻՉԸ ԴԻՒՂՈՒՄ» – Գործ՝ Գագիկ Ղազարեանի

հարստացնում են երիտասարդ քանդակագործի գիտելիքներն ու փորձը աւելի հաստատուն դարձնում նրա ստեղծագործական ոճը։

Երիտասարդ արձանագործը հոգեբանական նուրբ անցումներով և սահուն երգային ռիթմերի մեղմ յարաբերումներով ստեղծում է կանացի կերպարներ, որոնք տոգորուած են քնարականութեամբ և բանաստեղծական ներշնչուածութեամբ։ Նրանցում առկան են զգացմունքների կենդանի հոսքի աստիճանական ծաւալում և տարածականութեան զգացողութիւն։

Քանդակագործի համար նիւթը առաջնային է։ Նիւթն է թելադրում թեման, ոճը։ Այն օգտում է արուեստագէտի մտայղացումների մարմնաւորմանը։ Քար, տուֆ, մարմար, փայտ, երկաթ... համապատասխան նիւթի փնտրտուքներ։ Մինչեւ 80-ական թուականների ստեղծած գործերում Գագիկ Ղազարեանը ինչպէս բոլորաքանդակում, այնպէս էլ ռալիեֆային ստեղծագործութիւններում օգտւում էր աւանդական քարատեսակներից, ձուլման եղանակով ստացուող զանգուածներից, սակայն վերջին 3-4 տարում պլաստիկական և բովանդակային նոր խնդիրներ լուծելու ճանապարհին արուեստագէտը հնարամտօրէն օգտւում է նիւթական թերթերից հանգամանք, որ սակաւ է հանդիպում մեր արձանագործութեան մէջ։ Դարեր չարունակ մեզ չրջապատել են խեցգործների, բրոնզագործների, ճանաչուած վարպետների պատրաստած ամենաթագմական իրերը՝ սկսած կաւէ տնային ամանեղերից մինչեւ խեցգործական արուեստի լաւագոյն նմուշները։ Եւ այդ աստիճանական զարգացումը չէր կարող կէս ճանապարհին մնալ։ Գագիկի մօտ նիւթն ակաւ նոր չունէր նոր որակ, նոր ոճ է առանում։ Այն չ՚նչում է, կենդանանում։ Այս նիւթը նրան հնարաւորութիւն է ընձեռում յօրինւածքներին և կերպարներին հաղորդելու գեղա-

Քանդակագործ Գագիկ Ղազարեան

նկարչական-պլաստիկական իւրօրինակ արտայայտչականութիւն, ներքին կառուցուածքներում մանրերելու զարմանալի թեթեւութիւն, ժամանակակից – տարածական տարբեր պլանների զուգորդմամբ կենդանի պատկեր ստեղծելու կարելիութիւններ։

Բոլորովին չէսորչելով սիւժետային – պատմողական միջոցներով քանդակապատկեր ստեղծելուց, Ղազարեանը տակտով ու բանիմացութեամբ վերընթերցում է մեր քարագործ վարպետների տարբեր ժամանակներում որդնգրած պատկերակառուցման եղանակները այն հնարամտօրէն զուգորդում արդիական պլաստիկական խնդիրներին։ Այս իմաստով առանձնանում են հումորով և բարութեամբ տոգորուած «Երեւանեան դարպասներ» քանդակաշարը, «Թիշողութիւններ կոնդից» համայնապատկերային բոլորաքանդակը, «Նկարչի այցը հայրենի գիւղ» վերյուշը, որոնք դիտողին յարուցում են նուրբ հումորի ու թեթեւ յուզի զգացումներ։ Յատկապէս արժէ յիշատակել միջնադարեան հայ մանրանկարչութեան երեւելի դէմքերից մէկի Սարգիս Պիծակի կերպարը մարմնաւորող քանդակը՝ ոգեշնչուածութեան ներքին պաթոսի, խոր անմիջականութեամբ լեցուն մի իսկական ամբողջ թիւն։

Ճկուն, բազմերանգ նիւթի օգտագործումը նոր որակ է հաղորդել Թրծակաւին։ Նրա գործերի վրայ դրոշմուած է հեղինակի և անհատականու-

«ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԸ» – Գործ՝ Գագիկ Ղազարեանի

թիւնը և ինտելեկտը։

Գագիկ Ղազարեան – արուեստագէտը այսօր իր ինքնատիպ արուեստով գրաւում է արուեստասէր հասարակայնութեան ուշադրութիւնը։ Նկարչի ասելիքը իր արժանի մեկնաբանութեան

(Շար. տես էջ 4)

ՏԻԱՐ ԱԻԵՏԻՍ ՉԱԳՐՃԵԱՆԻ

«Ա. ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ» ՃՔԱՆՅԱՆ ՄՏԱՆԱԼՈՒԻՆ ԱՌԹԻՒ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԴԱՇԼԻՃԻՆ ՄԷՋ, ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԵԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ.

ԽՕՍՔ ԱՐՏԱՍԱՆՈՒԱԾ ՏԻԿԻՆ ՉԱՐՈՒՀԻ ՖԵՐՄԱՆԵԱՆԻ ԿՈՂՄԷ

Գերաշնորհ Սրբազան Հայր
եւ շատ սիրելի ներկաներ,

Պիտի յուզէի Ձեզ ձանձրացնել իմ տկար խօսքերովս, կայն այսօր, յատկապէս կ՚ուզէի իբրեւ խղճի պարտք, մը խօսք ըսել յարգանքի, գնահատանքի, երախտագիտութեա, մեր սիրելի եւ թանկագին հիւսարաժեայ բարեկամիս, պրն. Աւետիս Չագրճեանի, այս բացառիկ օրուան առիթով:

Մարդիկ ափսոս կու գան եւ կ՚ապրին, Տիրոջը իրենց շնորհած տարիներով. եւ ամէն մէկը իր թմբռնած ձեւով կ՚ապրի իր կեանքը:

Եւ սակայն, պրն. Ա. Չագրճեանը եղած է այն բացառիկ մարդոցմէ, որ գիտցած է արժեցնել իր ապրած տարիները: Ի՛ գիտցած է կեանքին իմաստը, կեանքին խորհուրդը, եւ ամէն խոչընդոտներու եւ դժուարութիւններու առջեւ միեւ յուսալից, անկոտրում կամքով ափսոսած եւ յաջողած եւ տուած է իր կեանքին նշանակութիւն մը, իմաստ մը:

Կեանքը կարեւորութիւն կը տանայ երբ անհատ մը գիտէ ծառայել իր Ազգին, իր սիրելի հայրենիքին. եւ ահա այն է որ կ՚ըսէ մեր սիրելի բարեկամը պրն. Ա. Չագրճեան տարիներէ ի վեր առանց յոգնելու, ունենալով զոհողութիւն եւ մեծ երջանկութիւն. ահաւասիկ կեանքին իմաստը, ապրելու իմաստը:

Քիչ առաջ Մայր եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ Սրբազան կոնդակի ընթերցումով; Ս. Ներսէս Շնորհալիի հանճարի տուչութիւնը, Սրբազան Հայրը կրծքին վրայ դրաւ հանճարը; յուզիչ էր պահը եւ անմոռանալի: Սիրելի պրն. Չագրճեան նպարտութեամբ Ձեր կրծքին վրայ կրեցէք այս հանճարը որուն լի՛ ու լիարժանի էք:

Ինձ կը մնայ ուրախութիւն ընել; Ձեզ, առողջութեան եւ երկար կեանքի:

Շնորհակալութիւն

ՉԱՐՈՒՀԻ ՖԵՐՄԱՆԵԱՆ

(Շարունակութիւն Բ. էջէն)

դրօշի բարեւով, որուն կ՚ընկերակցէր ժողային ռազմական խումբը։ Ա. մասին մէջ տեղի ունեցան մարզական շարժումներ դրօշակներով, դրօշակներու խաղ, վազքեր, հեծակներով արշաւ, պարանաձգութիւն, իսկ մանկապարտէզի փոքրերուն կողմէ վազքեր և հեծելարշաւ։

Դադարի ընթացքին, հոգաբարձութեան փոխ-առնչութ. պր. Վահան Գավուքճեան կարդաց անունները այն ազգային. ներուն, որոնք իրենց օրհասական և առատաձեռն նուիրատ. թիւններով քաջալերը կը հանդիսանային վարժարանի գոյատևման:

Յայտարի Բ. մասին ընթացքին նոյնպէս կատարուեցան մարզական շարժումներ օղակներով, դրօշնրշաւ, պալճի խաղ, վազք, աթոռախաղ և յայտադիրը փակուեցաւ ընդհանուր տուղանքով։ Մրցանակաբաշխութիւնը կը կատարուէր իրաքանչիւր խաղի աւարտին։

Կը շնորհաւորենք մարմնամարզի ուսուցչը, կազմակերպիչ յանձնախումբի նախագահ՝ պր. Վահան Գավուքճեանը և երիտասարդ անդամները այս յաղող մարզահանդէսին համար։

Մարզահանդէսի վերյաւորութեան բոլոր հանդիսականները հրաւիրուեցան վարժարանի «Մելգոնեան» սրահը դիտելու աշակերտութեան գծագրութեան և ձեռարուեստի գործերը։

Գնահատելի էին բոլոր աշակերտ-աշակերտուհիները և իրենց գծագրութեան ուսուցիչ՝ պր. Մայէտ Մլաան և ձեռարուեստի ուսուցչուհի օր. Լիւսի Թապաքեանը։

ԹՂԹԱԿՑ

Աղէք. 14 Մայիս 1986 — ՄԻՆԱՄ ՊԱՆՈՍԵԱՆ

«ԱՐԱՐԱՏ»Ի ԲԱՑԱՌԻԿԸ

Պէյրութէն ստացանք «ԱՐԱՐԱՏ» Օրաթերթի բացառիկը մեծ բովանդակութեամբ, նուիրուած՝ Վերածնած Հայաստանին եւ Խաղաղասէր Լիբանանին:

Գեղատիպ եւ գունաւոր, աւելի քան 100 էջերէ բաղկացած,

Բացառիկը ունի ազգային, հաղաքական, ընկերային: գրական, գիտական, կնոջական, մանկա-պատանեկան, երգիծական, մարզական եւ այլ բաժիններ, մէկ խօսքով, ամէն հետաքրքրութիւն, հատակ եւ տարիք գոհացնող:

Ունենալու համար դիմել «Զահակիր»ի խմբագրութեան (հեռ. 934908) — Գին՝ 10 եզ. դրամ:

1101

ՁԱՀԱԿԻՐ

ՍՂԳՍՅԻՆ ԳՐՍԿՍՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԵՍԲՍԹԱԹԱՆՔ

22 ՄԱՅԻՍ 1986

ՏԽՐՈՒՆԻ

Խոր ցաւով տեղեկացանք, թէ երկ. Շաբաթի 21 Մայիս 1986, առաւօտեան իր մահկանացուն կնքած է ծանօթ ազգային եւ մեր բարեկամ՝

ՊՐ. ՏԻԳՐԱՆ ԷՎԷՐԷԿԼԵԱՆԸ

խաւարուգի մատնելով իր հարազատները:

Յուղարկաւորութեան տխուր արարողութիւնը տեղի պիտի ունենայ այսօր, Հինգշաբթի 22 Մայիս 1986, կէսօրուան ժամը 12ին, Գահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորչ մայր տաճարին մէջ, ուրկէ հանգուցեալին մարմինը պիտի փոխադրուի Հելիոպոլսոյ Ամենայն Սրբոց ազգային գերեզմանատունը եւ պիտի ամփոփուի ընտանեկան դամբանին մէջ:

Այս տխուր առթիւ, «Ձահակիր» իր զգածուած ցաւակցութիւնները կը յայտնէ հանգուցեալին այրիին՝ տիկին Օահէթի, եղբօր՝ տէր եւ տիկին Յակոբ Էվէրէկլեանի (Լիբանան), ինչպէս նաեւ սգակիր բոլոր պարագաներուն:

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Այրի տիկին Անոյշ Պալաեան, տէր և տիկին Թագուհի Աբրահեան և զաւակունք (Լոս Անճելըս), տէր և տիկին Մարտիրոս Ն. Պալաեան և զաւակունք, տէր և տիկին Վահէ և տոքթ. Հերմինէ Վարժապետեան և զաւակունք, տէր և տիկին Սարգիս Պալաեան (Մոնթրէալ), տէր և տիկին Զաւէն Պալաեան և համայն պարագաները կը ծանուցանեն, թէ յառաջիկայ Կիրակի, 25 Մայիս 1986, Գահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարին մէջ կատարուի իրենց սիրեցեալ ամուսնոյն, հօր, ժեծհօր, եղբօր և ազգականին՝

ՈՂԲԱՑԵԱԼ ՆՈՒՊԱՐ ՊԱԼԱԵԱՆԻ

մահուան 14-րդ տարելիցին առթիւ:

ՆՈՒԻՐԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻ
ՆՈՐՈԳՈՒԹԵԱՆՑ ԵՒ ԲԱՐԵԶԱՐԴՄԱՆ
(ԵԳԻՊՏԱԿԱՆ ՈՍԿԻՈՎ)
Ե. ՅԱՆԿ

Տէր և տիկին Արամ Աբիկեան	*100*
Տոքթ Կարպիս և Մինրան Եազըճեան Եղբայրք	*100*
Տէր և տիկին Արամ Գուրթնուեան	*50*
Ոմն (ընկալագիր թիւ 43)	*50*
Օր. Շաքէ և պր. Նուպար Քեռոլեաններ	*20*
Տիար Մինաս Պանոսեան (Ազեքս.)	*15*

ՓՈՒԹ-ՊՈԼ

«ՋԱՄԱԼԷՔ» ՅԱՂԹԵՑ ՉԻՄՊԱՊՈՒԷՅԻ «ՏԻՆԱՄՕ ՀԱՐԱՐԻ»Ն

Անցեալ Ուրբաթ, 16 Մայիս 1986, երեկոյեան ժամը 9.15ին, Գահիրէի մարզաւանին մէջ, «Ջամալէք»ի խումբը Ափրիկէի Ախոյեան ակումբներու 1-16 երթի մրցումին, 2-1 արդիւնքով յաղթեց Զիմպապուէյի ախոյեան «Տինամօ Հարարէ» խումբին:

«ՁԱՀԱԿԻՐ»ԻՆ

Ի՛բագրատունս տուած իրենց այցելութեան առթիւ և առի քաղաքավարութիւն թերթիս ապագանուէր գործունէութեան, Տնարք եգուարդ ձէրճեան եւ Պետրոս Գոլանճեան կը նուիրեն 100 տոլար:

Տոքթ. եւ տիկին Նուպար Մուլթանեան 10 եգ. ոսկի կը նուիրեն վասն չնորհա որուքեան օր. Հերմին Գոսնոյեանի ընդ Mr. N. Frenwich Smithի (Լոս Անճելըս) ամուսնութեան ուրախ առթիւ, անամպ երջանկութեան մաղթանքներով:

Ողբ. Վիքթորիա Կերիկեանի վաղաժամ և դառնակսկիծ մահուան տխուր առթիւ, վասն ցաւակցութեան կը նուիրեն.

Տէր եւ տիկին Կարպիս Պէրպէրեան	*10*
Տէր եւ տիկին Արամ Գազազեան	*5*
Տիկին Անահիտ Մարգիս	*5*

ՆՈՒԻՐԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ

(ԵԳԻՊՏԱԿԱՆ ՈՍԿԻՈՎ)

Իրենց սիրելի ամուսնոյն և հօր՝ ողբ. Վրէժ Գասապեանի մահուան առաջին տարելիցին առթիւ եւ անոր քաղցր յիշատակին այրի Տիկին Մարի Գասապեան և որդին Մարտօ, տոքթ. եւ տիկին Էմի Գասապեան եւ զաւակունք, տէր եւ տիկին Խաչիկ Գասապեան եւ զաւակունք կը նուիրեն.

Գալուստեան Ազգային Վարժարանին	*10*
Նիւթը Իսթ Հայկ. Ակումբին	*10*
«Յուսաբեր»ին	*10*
«Արեւ»ին	*10*
«Ձահակիր»ին	*10*

(Ստանալ «Արեւ»էն)

Ողբ. Վիքթորիա Կերիկեանի վաղաժամ եւ դառնակսկիծ մահուան տխուր առթիւ, վասն ցաւակցութեան տէր եւ տիկին Երուանդ Աբարքցեան կը նուիրեն.

«Արեւ»ին	*5*
«Ձահակիր»ին	*5*

Ողբ. Վիքթորիա Կերիկեանի վաղաժամ եւ դառնակսկիծ մահուան տխուր առթիւ, վասն ցաւակցութեան տէր եւ տիկին Հայկ Նագաշեան կը նուիրեն.

Աղքատախնամին	*5*
Հայկական Ընթերցասրահին	*5*

(Ստանալ «Ձահակիր»էն)

Իրենց հատ սիրելի ամուսնոյն եւ հօր՝ Գեղամ Երզնկացեանի մահուան 2րդ տարելիցին առթիւ եւ համայն ննջեցելոց յիշատակին տիկին Սիրվարդ Երզնկացեան եւ զաւակները կարօ եւ Անճելինա կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	*10*
Գալուստեան Վարժարանին	*10*
«Արեւ»ին	*5*
«Յուսաբեր»ին	*5*
«Ձահակիր»ին	*5*

(Ստանալ «Արեւ»էն)

Ողբ. Վիքթորիա Կերիկեանի վաղաժամ եւ դառնակսկիծ մահուան տխուր առթիւ, պր. Վահէ Փարթամեան եւ զաւակը՝ տիկին Ժագլին Փարթամեան կը նուիրեն.

Հայկական Ընթերցասրահին	*5*
«Արեւ»ին	*5*

ՓՕԼ ՔԻԼԻՏՃԵԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՖՈՆԴԻՆ

Տէր եւ տիկին Նազարէթ Վարդուկեաններու զաւկին՝ Կարոյի ընդ օր. Արփի Պօյաճեանի ամուսնութեան ուրախ առթիւ, որ տեղի ունեցաւ Սիտնիի մէջ (Աւստրալիա) բարեմաղթութիւններով կը նուիրեն.

Տէր եւ տիկին Փօլ Քիլիտճեան	*20*
Տիար Արտաշէս Վարդուկեան	*20*

ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ
ՕՔ. ՋԵՔՍԻՆ ՊՕՍՆՈՅԵԱՆ
ԵՒ
MR. N. FRENWICH SMITH

Ամուսնացեալք

Լոս Անճելըս — 10 Մայիս 1986

Այս բարեբաստիկ առիթով, խմբագրութիւնս իր ջերմ չնորհաւորութեանց կը միացնէ երջանիկ կեանքի մաղթանքները՝ նորապսակ ամոլին եւ իրենց ծնողաց՝ աէր եւ տիկին Մարտիրոս եւ Անահիտ Պոսնոյեաններուն:

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

ԳԱԼՈՒՍՏԵԱՆ - ՆՈՒՊԱՐԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆԻ
(ՊՈՒԼԱԳԻ ՄԱՍՆԱՃԻՒՂ)

Հաճոյքով կը յայտարարենք յարգոյ հաստատութեան եւ ազնիւ ծնողաց 1985-1986 տարեշրջանի նախակրթարանի Զ. աւարտական դասարանի պետական ճ քննութեանց արդիւնքները.

	300 միջէն	առ հարիւր
Անի Լուիզ Զահի Պարսում	271	90,3
Նորայր Վահան Մխիթկեան	267	89,-
Բաֆֆի Գրիգոր Մարթայեան	234	78,-

Տնօրէնութիւնս եւ ուսուցչաց դասը կը շնորհաւորէ յարգելի ծնողները եւ յաջողած աշակերտները, յոյժ ջերմ նուաճումներու արտացին բարեմաղթութիւններով:

ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ

ԳԱԼՈՒՍՏԵԱՆ - ՆՈՒՊԱՐԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆԻ
(ՀԵԼԻՈՊՈԼՍՈՅ ՄԱՍՆԱՃԻՒՂ)

Կրթասէր հաստատութեան գլխաւոր նպատակն է հաղորդել, թէ Հիմնական նախակրթութեան (Քասլ մասի) առաջին վեցամեայ ընթացքը բոլորող մեր ութ աշակերտներ՝ պետական ճ քննութիւններուն մասնակցելով, ստանձնած են շատ ուրախալի եւ պատուաբեր արդիւնքներ՝ իրենց ջանասիրութեան համաձայն, արդարացնելով իրենց դաստիարակիչներուն տարիներու ջանադիր աշխատանքը եւ ծնողներուն մշտական զոհաբերութիւնները:

Ստորեւ հետեւեալ ցուցակը՝ վերջին օղակը կը կազմէ վարժարանիս աւանդական դասընթացքի աննկրկնելի յաջողութիւններու ոսկեայ շղթային:

	300 միջէն	առ հարիւր
1. Արմէն Տիգրան Գէորգեան	289	96,3
2. Սօսի Հրաչ Սիմոնեան	288	96,-
3. Գարոլին Ուասճք Պիպաուի	268	89,3
4. Սիլվա Սիմոն Սիմոնեան	264	88,-
5. Թայ Ժոն Ղազարեան	258	86,-
6. Սիլվա Սուրէն Պայրամեան	248	82,6
7. Լիւռն Երուանդ Քիւրճեան	237	79,-
8. Յակոբ Յակոբ Տոմտոմեան	236	78,6

ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ

Այս պատուաբեր արդիւնքներուն ուրախ առիթով, խմբագրութիւնս ջերմօրէն կը շնորհաւորէ զիրենք, իրենց ծնողները, վարժարաններուն տնօրէնն ու ուսուցչական կազմերը, և կը մաղթէ նորանոր և առաւել յաջողութիւններ:

ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐԵԱՆ

(Շարունակութիւն Գ. էջէն)

լեզուն պատ. խեղճագործական արուեստի բնագաւառ: Այդ կարգի քանդակաշարերում հաստատուեցին նրա վառ երեւակայութեան արդիւնքները, բացայայտուեցին նկարչի անզուգական – հեքիաթային աշխարհի մարդկային կողմերը:

Հանրապետութեան տարբեր վայրերի համար հայկական, ազգային հեքիաթների թեմաներով նրա ստեղծած դեկորատիւ քանդակները կատարուած են բարձր վարպետութեամբ, խեղճագործութեան տեխնիկայի այսօրուայ լեզուով, հետաքրքիր ընդհանրացումներով և պլաստիկական նկատելի ճաշակով: Այդ ամենը թանձրացուած է ազգային կերպարուեստին բնորոշ երանգներով: Գագիկի արուեստում մարդն է իր ամենօրեայ հոգսերով և ապրումներով, ուստի օրինաչափ են Ղազարեանի կոմպոզիցիոն մտածողութեան այն չրջանակները, որոնց ներառում են ինչպէս անցեալի, այնպէս էլ այսօրուայ մարդուն հետաքրքիր գունագեղութեամբ և ինքնատիպ հոգեբանական մեկնաբանմամբ:

Նա մասնակցում է հանրապետական և համամիութենական գեղարուեստական ցուցահանդէսներին, ինչպէս նաեւ մի շարք յուշարձանների նախագծերի մրցանակաբաշխութիւններին, այդ թուում Մ. Գորկու, Ալ. Մեսանիկեանի, Ա. Խաչատրեանի և այդ քանդակներում եւս ցուցաբերում մոնումենտալ քանդակագործութեանը բնորոշ ստեղծագործական որոշակի մտածողութիւն:

Գագիկ Ղազարեանի ստեղծագործական կենսագրութիւնը դեռ առջեւում է: Հաւատանք, որ այն կ'ընթանայ նոր բունկումներով և կը պարգեւի արժանի գործեր հայ կերպարուեստին:

ԱՇՏԱ ՅՈՎՆԱՆՆԵԱՆ

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնք ցարդ չեն ղրկած իրենց բաժնեգինը, բարի ըլլան մեզի փութացնելու զայն, դիւրացնելու համար մեր գործը: Չէք կամ մանտա-փոստ ղրկել «ZAVEN BALAYAN»ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Գահիրէ (11511), եգիպտոս:



دار شوشه للطباعة – رقم ايداع دار الكتب ١٩٨٠/٥٨٠٠

ՁԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԹԵՐԹ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.ع.م. ت ٩٣٤٩٠٨
صاحبة الامتياز: السيدة عايدة سيرديان (باليان)

TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B.P. 2111 Le Caire (R.A.U.) • Tél. 934908
Adresse Télégraphique: TCHAHAKIR, Cairo
Rédacteur en chef: SARKIS BALAYAN

Հիմնուած 1948

Տպատիրատարած՝ Ա.ՏԵՒ. ՍԵՐՈՎԲԵԱՆ
Սեփականատէր՝ խմբագիր՝ ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆ

ՆՈՐ ՇՐՋԱՆ Թիւ 1056 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 29 ՄԱՅԻՍ 1986

ՀԱՏԸ ՁԵՒԲԷ 5 եզ. ԴՀԿ.

عدد رقم ١٠٥٦ — الخميس ٢٩ مايو ١٩٨٦

ԵՂԵՌՆԻ 71-ԱՄԵԱԿԻ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆՇՈՒՄԸ ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍԻ ՄԷՋ

Հայկական եղեռնի 71-րդ տարեդարձի նշումը Լոս Անճելըսահայ գաղութէն ներս, այս տարի եւս կատարուեցաւ մեծ տարողութեամբ ու «Ապրիլեան չաբթըայ» ընթացքին կազմակերպուած այլեւայլ ձեռնարկներով, մշակութայինէն մինչեւ քաղաքական, հայութիւնը եկաւ ցոյց տալու թէ կը շարունակէ վառ պահել իր մէկուկէս միլիոն նահատակներու յիշատակը եւ իր հողային դատի հետապնդման ճամբուն վրայ կը մնայ միասնական:

Հայ աղգային երեք կուսակցութեանց կոչերուն ընդառաջելով, հայկական վաճառատուները մեծամասնութեամբ փակ մնացին Ապրիլ 24ի օրը և շուրջ տասը հազար հայորդիներու մասնակցութեամբ Մոնթեպելլոյի մէջ տեղի ունեցաւ քայլարշաւ որուն յաջորդեց քաղաքական հաւաք:

Արդարեւ՝ կ. ե. ժամը 12:30ին, Ս. Խաչ եկեղեցւոյ շրջաբակէն սկսաւ բողոքի ցոյց, առաջնորդութեամբ Ամերիկայի, Քալիֆորնիոյ եւ երեք կուսակցութեանց դրօշներուն:

Թափօրի առաջին շարքերուն վրայ կը գտնուէին կուսակցութեանց ղեկավարներ եւ ապա կղերական դասը: Ասոնց անմիջապէս կը հետեւէին սկաուտական խումբեր, հայ դպրոցներու ուսանողներ իրենց տարազներով և ապա ժողովուրդը, բարձրացուցած տասնեակ մը անգլիերէն եւ հայերէն լեզուով պաստառներ, որոնց վրայ կը կարդացուէին «Թուրքիա, յանցաւոր է ցեղասպանութեամբ», «կը պահանջենք հայկական հողերու վերադարձը իրենց տիրոջ», «Ծառայել հայութեան կը նշանակէ ծառայել քաղաքակրթութեան», «Մէկ ժողովուրդ, մէկ դատ, մէկ պայքար» եւայլն:

Քաղաքի գլխաւոր պողոտաներէն անցնելով ցուցարարները կ. ե. ժամը 2ին հասան Մոնթեպելլոյի եղեռնի յուշարձանը որուն շուրջ տեղի պիտի ունենար քաղաքական հաւաքը:

Պր. Մայքլ Մինասեան յուշարձանի յանձնախումբին կողմէ հաւաքը բացուած յայտարարելով, բեմ հրաւիրեց օրուայ հանդիսավար տոքթ. Յարութիւն Սաղրեանը:

Տոքթ. Սաղրեան իր բացման խօսքի հայերէն բաժինով յատկապէս ըսաւ. «Ամերիկայի Միացեալ Նահանգներու նախագահ՝ Ռոնալտ Ռեյկըն վերջերս զօրաւոր լեզուով եւ աւելի զօրաւոր միջոցներու կը դիմէ «պատժելու» համար ամեն տեսակի «ահաբեկիչները»: Անյարմար կ'ըլլա՞յ արդեօք իրեն յիշեցնել որ իր ամբարտաւան, պատմանենգ եւ ստախօս դաշնակիցը թուրք պետութիւնը, ինչպես անցեալին, ներկայիս եւս կը շարունակէ հետեւիլ նոյն պետական ահաբեկչութեան, հայ ժողովուրդի դեմ: Երկու չափ, երկու կշիռ չի կրնար գոյութիւն ունենալ արդարութեան հետապնդումին մէջ:» Իսկ անգլերէնով ան կարդաց երեք կուսակցութիւններու կողմէ բանաձեւուած հայութեան պահանջքները:

Հերթաբար խօսք առին Լոս Անճելըսի քաղաքապետ Թեան անդամ՝ Մաք Վու, Համբոս քաղաքի քաղաքապետ՝ Ճէյմս Տիմաս, Փասատինայի քաղաքապե-

(Շար. տես էջ 3)

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍՆԵՐՈՒՆ ՀՈԳԻՈՑ Ի ՅԻՇԱՏԱԿ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ ԳԱՀԻՐԷԻ ՄԷՋ

Համազգային ոգի վեր բածուած է՝ 1918 թուականին Սարդարապատի յաղթանակին տարեդարձը և ամենուրեք հայ եկեղեցիներուն մէջ կը կատարուի հոգեհանգստեան մատնաւոր պաշտօն՝ ի հանդիսատ հոգւոց այն հերոսներուն, որոնք ինկան ազատագրական և ճակատագրական այդ կռուին ընթացքին:

Գահիրէի մէջ անցեալ կիրակի, 25 Մայիս 1986, Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարին մէջ, յետ աւարտման Ս. Պատարագի կատարուեցաւ հոգեհանգստեան մատնաւոր պաշտօն ի յիշատակ Սարդարապատի հերոսներուն: Նոյն օրը նաեւ հոգեհանգստեան պաշտօն կատարուեցաւ Հ.Բ.Ը.Մ.ի կրկնակի վեմերան և բարերար անդամուհի ողբ. Սաթենիկ Ճանիկ Զագըրի մահուան չորրորդ տարելիցին առթիւ, ինչպէս նաեւ աղգային հասարակական գործիչ ողբ. Նուպար Պալեանի մահուան 14րդ տարելիցին առթիւ:

Օրուան պատարագիչն էր Սրժ. Տ. Նարեկ Խաչակիր քհնյ. Ֆրընճեան: Պատարագի երգեցողութիւնները կատարուեցան «Շնորհալի» երգչախումբին կողմէ ղեկավարութեամբ Մօ. Ե. Ցակոլեանի և երգեհոնահարութեամբ տիկին Շ. Դարմանեանի:

Թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Ս. արք. Զինչինեան իր քարոզին մէջ վեր առաւ Սարդարապատի ճակատամարտին ազդարարչը հայ ժողովուրդի պատմութեան և վերապրումի գծով ու ոգեկոչեց յիշատակը բոլոր անոնց որոնք հերոսաբար մահացան այդ ճակատամարտին ընթացքին:

Առաջնորդ Սրբազան Հայրը, նախքան «Ձեր Ողորմիան» խօսեցաւ նաեւ Հ.Բ.Ը.Մ.ի վերթերան և բարերար անդամուհի ողբ. Սաթենիկ Ճանիկ Զագըրի կատարած բարի գործին մասին և ողբ. Նուպար Պալեանի կատարած ազգային և հասարակական գործերուն մասին:

Երկու ծաղկեպսակները ու. ղարկուած էին Սարդարապատի հերոսներուն ի յարգանս, մէն Գահիրէի Ազգային Իշխանութեան անունով, իսկ մէկը «Ուսաբեր» Մշակ. Ընկերակցութեան կողմէ:

Եկեղեցական արարողութեան աւարտին, հաւատացեալները հաւաքուեցան Ազգային Առաջնորդարանի դահլիճին մէջ, ուր տեղի ունեցաւ ընդունելութիւն:

Խօսք առին Առաջնորդ Սրբազան Հայրը և պր. Ցակոբ Համբիկեան ու վեր առին Սարդարապատի ճակատամարտին անդրադարձը հայ ժողովուրդի պատմութեան և վերապրումի գծով ու ոգեկոչեցին յիշատակը բոլոր անոնց որոնք հերոսաբար մահացան այդ ճակատամարտին ընթացքին:

ՀԱՑՐ ԲԱՐՍԵՂ ՎՐԴ. ՉԵՓԻՉԵԱՆ ՈՉ ԵԻՍ Է

Մայիս 10ին, յետ վիրաբուժական գործողութեան մը, արհ. տագնապի զոհ գացած է Վենեսիկի Մխիթարեան Միաբանութեան արդեակալ Հայր Բարսեղ վարդապետ Չեփիճեան: Ծղարկաւորութիւնը կատարուած է 13 Մայիսին. ներկայ գտնուած են Վիեննայի Հայր միաբանութեան, ինչպէս նաեւ շրջակայքի հայկական գաղութներու ներկայացուցիչներ:

Ինչպէս ծանօթ է, հանի մը տարիէ ի վեր Վենեսիկ աբբահայր չունի եւ Հայր Չեփիճեանն է, իբր արդեակալ, որ կը վարէր միաբանութեան գործերը: Իր տեղ արդեակալ ընտրուած է Հայր Ներսէս վրդ. Տէր Ներսէսեան:

«Ձահակիր» իր խոր ցաւակցութիւնները կը յայտնէ Վենեսիկի Մխիթարեան Միաբանութեան՝ այս ծանր կորուստին համար:

ՀՈԼԱՆՏԱ

ԱՄՍԹԵՐՏԱՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱԳՆՈՒՄԸ

Մայր Աթոռս ուրախութիւնն ունի յայտնելու, որ Փարիզի առաջնորդարանի և Ամսթերտամի հայ համայնքի երկարամեայ բանակցութիւնները Հոլանտական իշխանութիւնների հետ պակուեցին յաջողութեամբ, և Ամսթերտամի հայոց պատմական եկեղեցին քաղաքապետարանի որոշումով ալիտ վերապահուի հոլանտահայ գաղութին, եկեղեցին ունի մեծ պատմական արժէք, և նրա վերադարձը իր բնիկ տէրերին՝ խորհրդանիշն է Հայ Եկեղեցու և սփիւռքահայ գաղութների կենսունակութեան:

«ԷՋՄԻԱԾԻՆ» փետրուար 1986

ՄԻԱՑԵԱԼ ՀԱՒԱՔ ՊԷՅՐՈՒԹԻ ՄԷՋ

Ապրիլ 24ին, Պէյրութի Ցակոբ Տէր Մելքոնեան սրահին մէջ տեղի ունեցաւ միջ-կուսակցական միացեալ հաւաք հանդիսութիւն մը: Այս առիթու ելոյթներ ունեցած են Ընկ. Տոքթ. Եդիկ Ձէրէնեան (Ս.Դ.Հ.Կ.), Ա. Մատուռեան (Ռ.Ա.Կ.) Վ. Բրուտեան (Հ.Ց.Դ.):

ՀԱՅՐԵՆԻ ՏԱՂԱՆԴԱՒՈՐ ՆԿԱՐԻՉ ՑԱԿՈԲ ՑԱԿՈԲԵԱՆ Կ'ԱՐԺԱՆԱՆԱՅ ԼԵՆԻՆԵԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ

Ս. Միութեան կառավարութեան կեդրոնական պաշտօնաթերթ «Իզվեստիա» օրաթերթի 3 Ապրիլ 1986ի թիւէն մեծ գոհունակութեամբ կը տեղեկանանք, թէ եգիպտոսէն հայրենադարձ տաղանդաւոր նկարիչ ՑԱԿՈԲ ՑԱԿՈԲԵԱՆ արժանացած է Խորհրդային Միութեան պետական բարձրագոյն պարգեւին՝ Լենինի անուան շքանշանին, խորհրդային խումբ մը այլ արուեստագէտներու կարգին:

Հայրենի (կարմիր) այս մրցանակին արժանացած է վերջին տարիներուն իր ստեղծած «Իմ հայրենիք», «Գարունը այգիին մէջ», «Ձանապարհ եւ գիւղ», «Նաթիւրմորթ», «Խաղաղ օր» եւ «Հայկական բնանկար» նկարներուն համար:

Սրտանց կը շնորհաւորենք հայրենի տաղանդաւոր նկարիչը իր այս բարձրագոյն պարգեւին համար:

ԱՆԳԼԻԱ

ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 71-ԱՄԵԱԿԻ ՆՇՈՒՄԸ

ԼՈՆԴՈՆԻ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ ՄՇԱԿ. ՄԻՈՒԹԵՆԸՆ ՆԵՐՍ

Ն.Ս.Մ.Մ.ի Վարչութիւնը տարոյս Ապրիլ 27ին, կիրակի օրը մեծ շուքով նշեց Մեծ Եղեռնի 71րդ տարելիցը: Միութեան կեդրոնի սրահը լեփ լեցուն էր Լոնտոնահայ գաղութի մխիթարեաններ ներկայացուցիչներով, հասարակական գործիչներով, արուեստագէտներով, ամբողջ գաղութը հաւաքուած էր հասարակութեամբ եւ ոգեւ բաւական մեծ բազմութեամբ մօտաւոր 600 հարիւր հոգիներու:

Սրահը զարդարուած էր օրուան պատշաճութեամբ: Եմամաիարթակին վրայ թափուած էին դեղին ծաղիկներ որոնք ունէին շատ խոր եւ փիլիսոփայական իմաստ: Ծաղիկները կը մատնանշէին մեր ժողովուրդը իր բոլոր տաղանդներով որոնք իրենց մատղաշ (ծաղիկ) հասակում զոհ գացին Եղեռնին: Սակայն այդ ծաղիկներուն արմատները ոտի պիտի կանգնեն, ինչպէս որ կանգնեցան, հանդիսութեան աւարտին բեմահարթակը լեցուեցաւ հայ ժողովրդի կոկոն ծաղիկներով՝ երեխաներով, որոնք հաւաքեցին բոլոր ծաղիկները եւ բաժնեցին սրահի մէջ գտնուողներին:

Բացման խօսքով հանդէս եկաւ Ն.Ս.Մ.Մ.ի ատենապետ Հնկ. Եղիա Եղիազարեանը, ան իր կարճ սակայն բովանդակալից խօսքը սկսաւ «Կանգ պիտի լինենք եւ դեռ շատ անգամ» բեզի հիման վրայ:

«Կանգ»..., Այո կանգ հակառակ անոր, որ թուրքը որոշած էր պահել մինչ մէկ հայ, թանգարանում որպէս նմոյշ... Կանգ մօտ 7 միլիոն ախտարհի տարածքին, որմէ 3.5.-ը բախտ ունի ըլլալու մայր հողի վրայ եւ զայն պարարտացնելու եւ դարձնելու օրէ օր աւելի զարգացող եւ յառաջապահ այժը ընդհանուր հայութեան մը: «Պիտի լինենք»... եւ մանաւանդ պիտի լինենք եւ ցոյց տանք հակառակորդին կարծիքին թէ հայը հակառակ դարերու իր տառապանքին կայ պիտի լինի եւ դեռ շատ անգամ:

Այնուհետեւ բեմ բարձրացաւ երգչուհի Գրիգոր Եուրէչեանը որը իր գեղեցիկ ձայնով կատարեց Կոմիտասի «Կռունկը» կը նուագակցէր դաշնակահարուհի Տիկին Մերի Եուրէչեանը: Օրուայ բանախօսը Տիկ. Լիլի Ադամեան իր ելոյթի մէջ յատ, 1915 թուական Ապրիլ 24: Մեր պատմութեան ամենա-



Ընկեր Եղիա Եղիազարեան բացման խօսքը կը կատարէ

պատմական fարեթուներ ուր յատակ գծուած են պատմական Հայաստանի սահմանները: Վերջապէս ներեց բանախօսը այս ձեւով կրնայ իրագործել այն ինչ միներ այսօր չկրցաւ իրագործել մեր դասը օսարին ծանօթացնելու համար:

«Մեծ Եղեռնի 71-ամեակը, մասնաւորապէս մեր հրատարակութեան համար խորհրդածելու առիթ մը բոլորին:»

Բանախօսը, իր խօսքը աւարտեց. «Հայ մարդ, հայ երիտասարդ, պատրաստ եղիր, զոհաբերուելու ազգիդ եւ հողիդ համար, մեր սուրբ նահատակներու օրինակով»:

Բանախօսութիւնէն վերջ ասմունքով ելոյթ ունեցան՝ Նինա Թորիկեան եւ Գրիգոր Տիտոնեան, որոնք ասմունքեցին, Պարոյր Սեւակի «Անլռելի Չանգակատնից» հատուածներ, Գէորգ Էմինի «Մենք» բանաստեղծութիւնից եւ «Սասունցիների Պարը» հատուածից, Մանուէլ Ադամեանի «Տաք Մոխիր» բանաստեղծութիւններէ շարէն հատուածներէ, այս բոլորը կը զուգակցուէր Կոմիտասի երաժշտութեամբ Լուսիկ Զաքարեանի կատարմամբ եւ սահիկներու համադրութեամբ, որոնք հատուածներ էին Արեւմտեան գրաւեալ հողերէն եւ ջարդի տեսարաններէ: Այնուհետեւ ցուցադրուեցաւ սահիկներ վերածուած մեր նոր հայրենիքէն:

Երգերով եւ դաշնակի նուագակցութեամբ հանդէս եկան Ժենի Թաթարեանը Կոմիտասի «Շողեր Ջան» եւ Գրիգոր Եուրէչեանը, «Զարթիր Լաո.» ապա ամբողջ սրահը ձայնակցեց Գրիգոր Եուրէչեանին Զարթիր Լաո: Այո ժամանակն է Զարթիր հայ ժողովուրդ եւ պատպանիր զո դասը: Ապա հանդիսութեան վերջում փակման խօսքով հանդէս եկաւ Լոնտոնի Թեմի առաջնորդ եւ Հայրապետական Պատուիրակ Գեղամեանց Տէր Եղիէ եպիսկոպոս Կիզիրեան:

Լ.Ա.

Լոնտոն, 8-5-1986

«Զահակիր»ի Աղեքսանդրիոյ պատուակալ ներկայացուցիչն ու թղթակիցն է՝
Պր. ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՑԵԱՆ
33 Սաաս Զաղլուլ պող.
Հեռ. թիւ 802199

ԱՊԱՔԻՆՈՒՄԻ ՄԱՂԹԱՆՔ

Կը տեղեկանանք, թէ մեր բարեկամներէն պր. Վահէ Ռշտունի անցեալ շաբթուայ ընթացքին, Տար Էլ Շիֆա հիւանդանոցը փոխադրուած է բժշկական խնամքի տակ մնալու համար:

Եուտափոլի և կատարեալ առողջութիւն կը մաղթենք իրեն:

ՍԻՏՆԻ (ԱՒՍՏՐԱԼԻԱ)

ԼԵՒՈՆ ՓՕԼԱՏԵԱՆԻ

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՓԱՅԼՈՒՆ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆԸ

Հաճոյքով կը տեղեկանանք, որ մեր բարեկամ տէր և տիկին ընկ. Արթօ և Նուարդ Փօլատեաններու զաւակը՝ Լեւոն, Ապրիլ 6ին, Սիտնիի համալսարանէն ստացած է Գիտութեան Պաքալաւորի գիտաստիճան (Բնագիտութեան Թեքնոլոգիով) և պարգեւատրուած առա-

ջին կարգի Պատուոյ կիրովի և համալսարանին չքանշանով:

Լեւոն Փօլատեան ծնած է Գահիրէ, 1964 թ. Մարտ 21ին և երեք տարեկանին՝ ծնողքին հետ, արտագաղթած է Աւստրալիոյ Սիտնի քաղաքը: Ան իր նախակրթութիւնը ստացած է Forest Lodge հանրակիրթ վարժարանին մէջ: Աւարտելով երկրորդական ուսումը՝ ան արձանագրած է գերազանց յաջողութիւն մը «Բարձրագոյն Ուսումնարանի վկայականի քննութեանց մէջ, արժանանալով մասնաւոր շքանշանի: Երկրորդական ուսումնառութեան տարիներուն՝ Փօլատեան շահած է բազմաթիւ մրցոյթներ, նեռարեալ N·S·W. անուան Ուսողութեանց մրցոյթը, որմէ եւս ան նշանակուած է պետական - ուսուցող «Ուսողութեանց Միջազգային Ողիմպիականներուն»:

Ան այժմ կը պատրաստէ Փիլիսոփայութեան Դոկտորայի իր դիսերտացիան:

Կրթական յաջողութիւններուն առընթեր, Լ. Փօլատեան ընկերային աշխոյժ գործունէութիւն մը եւս կը տանի Սիտնիի հայ համայնքէն ներս, առաւելաբար մասնակցելով Հ.Բ.Ը.Մ.-ի ձեռնարկներուն, նաեւ իր օժանդակութիւնը բերելով Ալեք Մանուկեան հայկական վարժարանի կրթական գործին:

Այս ուրախ առիթ, խմբագրութիւնս սրտանց կը շնորհաւորէ երիտասարդ գիտնականը և իր ծնողքը, ու կը մաղթէ յարատեւութիւն և նորանոր յաջողութիւններ.

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՊՕՂՈՍԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆ

Պօղոսեան Ազգային Վարժարանի Հոգաբարձութիւնն ու Տնօրէնութիւնը, հաճոյով կը տեղեկացնեն մեր համայնիին անդամներուն թէ՝ Վարժարանիս նախակրթարանի (էպթիտէյա) եւ Բարձրագոյն նախակրթարանի (Էտատիյէ) Պետական հնգութեանց մասնակցող ատակերս-ատակերտուհիները արձանագրած են հարիւր առ հարիւր յաջողութիւն, սատնալով ստորեւ ներկայացուած միջիններ.-

ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆԻ ԲԱԺԻՆ (ԷՊԹԻՏԷՅԱ),

	առ հարիւր
1.- Զաւէն Լէյլէկեան	90
2.- Յակոբ Կորեան	90
3.- Նշան Օհանեան	85
4.- Ռուբինա Պօհճալեան	84
5.- Անտրէ Սամիր	77
6.- Նայիրի Խորայլեան	68
7.- Ռաճճի Խորայէլեան	65

ԲԱՐՁՐԱԳՈՑՆ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆԻ ԲԱԺԻՆ (ԷՏԱՏԻՏԷ)

	առ հարիւր
1.- Ալբերտ Քրեսախ	83,5
2.- Մարի Մազլըմեան	77,5
3.- Արմէն Միսքեան	72,-
4.- Անահիտ Փափազեան	62,-
5.- Սարգիս Սերթլեան	51,-

Այս պատուաբեր արդիւնքներուն ուրախ առիթով, խմբագրութիւնս ջերմօրէն կը շնորհաւորէ զիրենք, իրենց ծնողները, վարժարանին տնօրէնն ու ուսուցչական կազմը, և կը մաղթէ նորանոր և առաւել յաջողութիւններ:

ՄԱՄՈՒԼԸ
ԴՊՐՈՑ Է

ԹԱՏԵՐԱՅՈՒՇԵՐ

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝

ՎԱԼԱՆԴԻՆ ԵԱՂՃԵԱՆԻ ՀԵՏ

Գրեց՝ ԴԱՒԻԹ Յ. ԼՎԵՐԵԿԼԵԱՆ

Ամէն անգամ երբ պատեհութիւն կ'ընծայուի ինձի և դէմ հանդիման կը գտնուիմ «հիններէն» վաստակաւորի մը եւ մանաւանդ երբ այդ անձը հայ բեմի ծառայած անձնաւորութիւնն մ'ըլլայ մեծագոյն պարտականութիւնը կը նկատեմ իրմէ կարգ մը դէպքերու ծանոթութիւններ իր անցեալի գործունէութիւններուն մասին ի սպաս հայ թատրոնի պատմագրին և թատերասէր ընթերցողներուն։

Այսպէս էր պատահած գարձեալ երբ կը գտնուէի Ֆլորիտայի՝ Մայամի քաղաքը ու կը հանդիպէի եգիպտահայ բեմի անխոնջ ծառայող Սլաֆօ Օհաննեանի խումբին աչքառու ուժերէն Վալանթին Եաղճեանին։

Զինք ճանչնալու առիթը կ'ունենայի 1969ին, Պէյրութ, Հայ Կաթ. Ակումբի թատերական ժողովներէն մէկուն ընթացքին ու առաջին վայրկեանէն իր մէջ կը գտնէի հայ բեմի նուիրեալ գործիչ մը, անբասիր որուն արեան, միսին և ոսկորներուն թափանցած իր համակ էութեան հետ նոյնացած, միաձուլուած էր կարծես հայ բեմը։ Այդքա՜ն նուիրում կանացի հոգեմաքուր և պարտաւորութիւններ ունեցող մէկու մը համար համազօր էր խնդութեան։ Մերօրեայ Սիրանուշ մը կարծես, որ մեզի եկած էր բուրգերու երկրէն։

Ան չորս տարիներ գործելէ ետք Պէյրութահայ բեմերու վրայ, 1973ին մեկնած էր Միացեալ Նահանգներ։

Ծօգուտ ապագայ պատմագրին, ահա՛ անոր բեմական գործունէութեան պատկերը ամփոփ և ժամանակագրական կերպով։

1- Արաքսի Օհաննեանի՝ «Մանչ թէ Աղջիկ» կատակերգութեան մէջ՝ Սիւզան Սարեան. 7 Դեկտ. 1969, Հա, կաթ. Ակումբի թատերախումբով. (3 ներկայացումներ Պէյրութ, Պուրճ-Համմուտ, Այնճար։)

2- Գրեմ Սիմոնի՝ «Հարս ու Կեսուր»ի մէջ՝ Հոտոփ Հանըմ, 2 Մայիս 1970, Ալիչան թատերախումբով. (3 ներկայացում Պուրճ-Համմուտ, Բեսապ։)

3- Պարոյր Մասիկեանի «Աղջիկտես»ի մէջ՝ մօր դերով 4 Փետր. 1971ին, Ալիչան թատերախումբով (8 ներկայացումներ՝ Պուրճ Համմուտ, Այնճար, Բեսապ, Թրիփոլի։)

4- Արաքսի Օհաննեանի «Անմեղ Մեղաւորը»ի մէջ՝ քրոջ դերով 19 Փետր. 1972ին, Ալիչան թատերախումբով։ Սոյն գործը հանդիսացած էր անոր վերջին ձեռնարկը։ Ան՝ գլխաւոր դերերով, չորս թատերախաղերու մէջ 15 անգամներ բեմ բարձրացած, մէկը միւսէն խնամեալ խաղարկութիւններ ցուցաբերած ու մեկնած էր։

Ու այժմ տարիներ ետք, բաղդի մէկ քմահաճոյքով անոր հանդիպելու ուրախութիւնը կ'ունենայի։

***

Ուրեմն անցեալէն, փոխադրուինք այ'սօրուան ուր նորակերտ կեանք մը հեւքի, վազքի, արտորանքի կը կլանէ մեզ և այդ յորձանքին մէջ, հակառակ իր ֆիզիքական տկարութիւններուն, ամբիսբրտ Վալանթին Եաղճեան կ'ունենայ թատերական գործունէութիւն, կը ստեղծէ թատերախումբ, յանձն կ'առնէ ժամ մը ճամբայ կտրելով հասնիլ փորձերու հոգ չէ թէ մերթ վերադառնայ նոյն իսկ ձեռնունայն անպարտաճանաչ դերակատարներու պատճառաւ։

Մայամի քաղաքին՝ արեւներու մէջ լողացող պատշգամին տակ տեղի կ'ունենայ մեր հարցազրոյցը։

Հ.– Ե՞րբ սկսած է կազմուիլ Փլորիտա – Մայամիի հայ գաղութը, եւ ի՞նչ կազմակերպութիւններ կը գործեն այժմ այստեղ։ (եկեղեցի, դպրոց, միութիւններ)։

Պ.– Վաղուց գոյութիւն ունեցած է փոքր գաղութ մը որ եղած է անկազմակերպ։

Այժմ կը հաշուենք չուրջ 1200 ընտանիք։ Կը գործեն զանազան կազմակերպութիւններ ինչպէս – Հ.Բ.Ը. Միութիւն, Հայ Առաքելական եկեղեցի, Վարդանանց Ասպետներ, Վարդանանց Դուստրեր, Հայ Օգնութեան Միութիւն, Հ.Մ.Ը.Մ., Հ.Ց.Դ. Ռոստոմ միութիւն, Հայ Դատի Յանձնախումբ, ինչպէս նաեւ մեր «Ալիչան Թատերախումբ»ը։

Հ.– Այո՛, իմացած ենք թէ թատերական աշխատանքի լծուած եք եւ ներկայացուցած կարգ մը ներկայացումներ։ Այժմ ի՞նչ են ձեր ծրագիրները։

Պ.– Զանազան գաղութներէ այստեղ հաստատուած թատերասէր ու ազնիւ երիտասարդներ կողմէ յաջողեցայ հրաւիրել եւ միասնաբար հիմնեցինք, (ինչպէս Լիբանան) հոս եւս «Ալիչան Թատերախումբ»ը որ արժանացաւ գուրգուրանքի և քաջալերութեան։ Առաջ նպատակ բեմադրեցինք «Հարս ու Կեսուր»ը որ վայելեց գաղութի միահամուռ գնահատանքին։

Այժմ կ'աշխատինք այլ կատակերգութեան մը պատրաստութեան համար. «Ծաճախորդնե՛ր յաճախորդներ և ի՞նչ յաճախորդներ»։ Ապա կը ծրագրենք բեմադրել «Ամերիկացի Փեսացուն» որ պիտի կարօտի նորանոր աշխատանքներու և ուժերու։

Հ.– Եգիպտահայ թատրոնի անխոնջ մշակներէն եղած էք։ Ցոյժ հետաքրքրական է մեզի գիտնալ ձեր ճանչցած կամ ձեզի հետ գործակցած բեմի այլ գործիչներու մասին ձեր կարծիքը գաղափարները անոնցմէ իւրաքանչիւրի մասին։

Պ.– Կը ջանամ վերյիշեալ հնարաւորութեանս չափով...

Եգիպտոս՝ ունեցանք «Ներսէս Շնորհալի թատերախումբ»ը որուն գլխաւոր ուժն էր լուսահոգի Միքայէլ Միքայէլեանը որ հրաշալի դերակատար էր, դերուսոյց եւ դիմայարդար միանգամայն։ Մեկնեցաւ Արժանթին, ետին թողուց անդարմանելի պարապութիւն և անմոռանալի յիշատակ...

Միքայէլեանի չնորհիւ բաղդը ունեցայ ծանօթանալու դերասան տէր և տիկին Աստուր և Արաքսի Օհաննեաններու և Յակոբ Շահնուրին որոնց գործակցեցայ մինչեւ եգիպտոսէ հեռացած պահս։ Չեմ ցաւիր այնտեղ կրած նիւթական կորուստներուս քան թէ այս բարեկամներէն բաժնուելուս որ աւելի վերջը դարձաւ յաւիտեան... բաժանում, որուն ցարդ չեմ կրցած հաշտուիլ։

Օհաննեանի դուռը՝ կղպանք չունէր։ Դուռը հրողը ներս կը մտնէր։ Շատ հաճելի էր անոնց ընկերութիւնը, մանաւանդ իրեն անկեղծութիւնը։ Հակառակ ունեցած նեղութիւններուն միշտ պատրաստ էին օգնութեան հասնելու ամէն տեսակէտով։

Անոնց միջոցաւ ճանչցայ՝ Պէաթրիս Վոլթերը, Արփիար Արփիարեանը, Խաչիկ Սանտալճեանը, Խորէն Տէտէեանը անոր դուստրը՝ Սելման, Գրիգոր Փարթամեանն ու եղբայրը, Յարութիւն Մնըրլեանը, Անահիտ եւ Պերճ Փիւփէլեաններըն։ Երուանդ Ալեքսանեանն ու դուստրը՝ Սիրվարդը, Արթօ Նշանեանը, Հայկազ Գալուստեանը, Յակոբ և Յովհաննէս Ոսկերիչեանները, կարապետ Կարապետեանը և չ՛ոտ, չատ ուրիշներ որոնց անունները այժմ կը վրիպին յիշողութենէս։ Այս անձերը կարեւոր դերերով բեմ բարձրացող, լաւ խաղացող ոյժեր էին։

Օհաննեանները՝ 400ի մօտ նիւթեր բեմադրած են մէկը միւսէն լաւ և յաջող։

Հ.– Կրնայի՞ք յիշել Խորհն Տհտեեանի հետ ձեր կատարած դերերը։

Պ.– Շատ են, փորձեմ մի քանին։ «Հովհաննը», «Գարամազօֆ եղբայրներ», «Պէպօ», «Կոլ Սկաուտը» եւայլն, եւայլն։ Ապա վերջինին մէջ ես սկաուտն էի, Յակոբ Ոսկերիչեանին հետ, Խորէն Տէտէեան՝ հայրս էր, Միքայէլը՝ Երանոսը, Արաքսին՝ Մարիամը։ Խաղարկութեան պահուն հրդեհի տեսարանին՝ ունեցած խաղարկութենէս զարմանահար, Խ. Տէտէեան զիս յորջորջած էր «Տապանչան»։

1970ին երբ Գանատա էի այցելած տեսայ լուսահոգին, ուրախացաւ, խօսեցանք հին օրերէն. որքա՜ն հաճելի էր։

Խորէն Տէտէեան՝ մեր գիտակից, պարտաճանաչ և վստահելի դերասաններէն է և կը մնայ անմոռանալի։

Զեզի՝ անսպառ չունչ եւ չնորհակալութիւն սիրելի Վալանթին Եաղճեան։

(Մնդրէալ)

ՀԱՅՐԵՆԻ ՏԵՍԱՐԱՆ



Շահումեանի չրջանի պիոներ պալատը

ԻՑԻՒ ԸԼԼԱՑԻ...

Աղբիւր մ'ըլլայի յաւէտ յորդածոր
կարկաչս բիւրեղ, ջինջ ու հեշտօրոր,
պապակին յագուրդ տայի հանդագ անցորդից բոլոր,
տանէի դարման երաշտին դաժան հուսկնձին մեռնաւոր։
Իսկ կուժն ուսին մատղաշ վիամօր
ջուրով մարէի տարփանքը տոչոր։

***

Արեւու ճառագն մ'ըլլայի ինքս,
անհամար, անթիւ
ցուրտ եղդիներու, խաւար յարկերու
շուքին տակ ապրող լքուած անտերուցն
խնդինին անմրմունջ
բոխերիկին մէջ շիւղ մը տաքուկ շունչ,
եւ պուտ մը շողակ
փրչէի անյագ.
իսկ մարած սրտին կայծ մը հոգեշունչ։

***

Եւ կամ ըլլայի ճոխ շեմարան,
տալու թռուտին, խեղճին անվարան,
սնունդն պիտանի եւ հացր օրուան։

***

Ըլլայի ճաեւ ոգւով ճախախնամ,
հիւանդ անկարին, ծերոց անխնամ,
տալու լիաշող կեանք մը յուսալիր,
վանելով հոգեր, օրերն տրտմալիր։

***

Մ'ինչ անգութ դահիճ,
անոնց որ անխիղճ
ճախճիր կը դաւեն,
ու աշխարհն համակ
սուր, հրոյ ճարակ,
արեամբ կը ներկեն.
հարկ է որ իրենց մեղքերը խաւեն։

ԶԱՐԵՀ ՍԱՐԵԱՆ

Փարիզ, Մայիս 1986

ԵՂԵՌՆԻ 71-ԱՄԵԱԿԻ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆԾՈՒՄԸ

ԼՈՍ ԱՆՃԵԼԷՍԻ ՄԷՋ

(Շարունակութիւն Ա. էջէն)

տո թենէն՝ Խտուարտ Աղճայեան, Նահանգային երեսփոխան՝ Գալտերոն և ուրիշներ, որոնք բոլորն ալ եկան յայտնելու իրենց ներկայացուցած քաղաքներու նեցուկը հայ ժողովուրդին։

Կարդացուեցաւ նաեւ կառավարիչ Ճորճ Տէօքմէճեանի հրամանագիրը, որով կու գար Ապրիլ 24, 1986ը յայտարարել պաշտօնական սուգի օր, հայ նահատակներու յիշատակին։

Օրուայ գլխաւոր բանախօս նախատեսուած էր Քալիֆորնիոյ ծերակուտական Ալան Քրէնսթըն, որու մէկ ներկայացուցիչը եկաւ յայտնելու թէ Քրէնսթըն ստիպուած էր մնալ Ուաշինկթըն, մասնակցելու համար պիւտճէի վերաբերեալ խիստ կարեւոր քուէարկութեան։ Քրէնսթըն ցաւ յայտնելէ ետք իր բացակայութեան համար, եկաւ անգամ մը եւս դատապարտելու Թուրք կառավարութեան կեցուածքը հայկական ցեղասպանութեան նկատմամբ։

Հաւաքի հայկական բաժինով ելոյթ ունեցան երեք կուսակցութեանց ներկայացուցիչները։

Առաջին առթիւ խօսք առաւ Հ.Ց.Դ. Դաշնակցութեան ներկայացուցիչ՝ Սենեգերիմ Բագրատունի։

Ս.Դ. Հնչակեան կուսակցութեան անունով ելոյթ ունեցաւ ընկ. Հէրի Տրամէրեան։

Ռամկավար Ազատական կուսակցութեանց անունով խօսք առաւ Երուանդ Ակիչեան։

Քաղաքական հաւաքի աւարտին, յուշարձանի մօտ՝ տեղի ունեցաւ հոգեհանգստեան պաշտօն, նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Վաչէ Արք. Յովսէփեանի եւ մասնակցութեամբ եկեղեցական դասուն։

ՅՈՅՑ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՇԷՆՔԻՆ ԱՌՋԵՒ

Ջորեքշաբթի, Ապրիլ 23ին, կ.ե. Ուէսթվուտի Դաշնակցային շէնքին առջեւ տեղի ունեցաւ երիտասարդական ցոյց մը կազմակերպութեամբ երեք կուսակցութեանց երիտասարդական միութիւններուն, բողոքելու ամերիկեան կառավարութեան կողմէ Թուրքիոյ տրուող նպաստին դէմ եւ՝ պահանջելու որ պետական քարտուղարութիւնը դադրի արգելք հանդիսանալէ Գոնկրէսի կողմէ հայանպաստ բանաձեւի վաւերացումին։

ՅՈՅՑ ԹՐՔԱԿԱՆ ՀԻՒՊԱՏՈՍԱՐԱՆԻՆ ԱՌՋԵՒ

Ապրիլ 24ի առաւօտեան նոյնանման ցոյց մը տեղի ունեցաւ այս անգամ Լոս Անճելըսի Թրքական հիւպատոսարանին առջեւ, ուր չուրջ երեք հարիւր երիտասարդներ հակաթուրք ցուցատախտակներով ամբողջ երկու ժամ փակ պահեցին հիւպատոսարանի մուտքը։

Հայկական պատուիրակութիւն մը ոստիկաններու ընկերակցութեամբ բարձրացաւ հիւպատոսարանի գրասենեակի յանձնելու համար յուշագիր մը։ Սակայն, գրասենեակի մէջ եղողները՝ մերժեցին ընդունիլ յուշագիրը, որ փակցուեցաւ դրան վրայ։

Ամերիկեան հեռատեսիլի եւ ռատիոյի կայանները ներկայ եղան և արձագանք հանդիսացան սոյն ցոյցին։

Լոս Անճելըսի ոստիկանութիւնը ապահովութեան խիստ միջոցառումներ ձեռք առած էր սոյն ցոյցի ընթացքին։

«ՄԱՍԻՍ»

ՋԱՀԱԿԻՐ

ՍԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԵՍԲԹԱԹԵՐԹ

29 ՄԱՅԻՍ 1986

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Եգիպտահայ մշակութային, կրթական, բարեսիրական, մարզական և ժամկոյ կազմակերպութիւնները, ինչպէս նաեւ «Արեւ»ի, «Յուսաբեր»ի և «Ջահակիր»ի չրջանակները ներկայիս կը յանձնակոչեն, թէ յառաջիկայ Կիրակի 1 Յունիս 1986 առաւօտեան ժամը 10.30ին, յաւարտ Ս. Պատարագի, Գահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարին մէջ, հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի գաղութիս երիցագոյն անդամուհիներէն, ազգային կառոյցներու գործունէութեան անսակարկ քաջալերը, մշակութանուէրը վաստակաշատ հայուհիներէն՝

ՈՂԲ. ՍՈՆԻԱ ՄԻՒՋԷՍԷՄԵԱՆԻ

(ԾՆԵԱԼ ՓԱՓԱՋԵԱՆ)

մահուան քառասունքին առթիւ։

Հանգուցեալին յիշատակը յարգողներէն կը խնդրուի ներկայ գտնուիլ։

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Ծէը և տիկին Արթօ Գուլումճեան (Պէյրութ), օրդք. Ալիս և Արաքսի Գուլումճեան քոյրերը, ծէր և տիկին Կարապետ Թելեան և զաւակունք (Քէպէք), ծէր և տիկին Յակոբ Գուլումճեան և զաւակունք (Կիպրոս), ծէր և տիկին Ալեքս Գուլումճեան և զաւակունք (Կիպրոս), տիար Վահէ Գուլումճեան (Կիպրոս), տիար Շաւարշ Գալինճեան (Գահիրէ), տոքթ. Արա Գալինճեան (Փարիզ) և համայն սգակիր պարագաները, կը յանձնուհանն թէ յառաջիկայ Կիրակի, 1 Յունիս 1986, յետ աւարտման Ս. Պատարագի, հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի իրենց սիրեցեալ մօր, զոքանչին, հօրեղբօր աղջկան և ազգականին՝

ՈՂԲ. ՍՐԲՈՒՀԻ ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆԻ

(ԾՆԵԱԼ ԳԱՍԷՄԵԱՆ)

մահուան քառասունքին առթիւ։

Հանգուցեալին յիշատակը յարգողներէն կը խնդրուի ներկայ գտնուիլ։

ՆՈՒԻՐԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻ ՆՈՐՈԳՈՒԹԵԱՆՑ ԵՒ ԲԱՐԵԶԱՐԴՄԱՆ

(ԵԳԻՊՏԱԿԱՆ ՈՍԿԻՈՎ)

Զ· ՑԱՆԿ

Տէր և տիկին Պերճ Թերզեան	100
Տէր և տիկին Սիմոն Օհան Սիմոնեան	100
Տէր և տիկին Հրաչ Սիմոնեան	100
Տէր և տիկին Մեհրուժ Խորասանճեան	30
Տէր և տիկին Նուպար Տէվլէթեան	30

ՓՈՍԹՊՈԼ

«ԱՀԼԻ» ՅԱՂԹԵԼՈՎ ՍՈՒԱԶԻԼԱՆԴԻ «ՀԱՑԵԼԱՆԴԵՐՁ»Ի

1–8 ՀԱՆԳՐՈՒԱՆԻՆ ՄՆԱՑ

Անցեալ Ուրբաթ, 23 Մայիս 1986, երեկոյեան ժամը 9.15ին, Գահիրէի մարզաւանին մէջ, «Ահլի»ի խումբը Ափրիկէի Բաժակի ախոյեանութեան 1 16 հանգրուանի դարձի մրցումին, 3 0 արդիւնքով փառաւոր յաղթանակ մը տարաւ Սուազիլանդի բաժակի ախոյեան «Հայլանդըզ» խումբին։

Կոլերը նշանակեցին Մահմուտ Էլ Խաթիպ, Մուսթաֆա Ապօ և Մահմուտ։ Տրուած ըլլալով որ երթի մրցումին «Ահլի»ի խումբը դարձեալ փառաւոր յաղթանակ մը տարած էր (5-0), ան իրաւունք ստացաւ մասնակցելու 1-8 փուլին։

Ի ՄԻՈՒԹԵԱՆ 49ՐԴ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԵԱՆ ԳԾՈՎ

ՀԱՑՐԵՆԻ «ԱՐԱՐԱՏ»Ի ՄՐՑՈՒՄՆԵՐԸ

(Միայն արդիւնքներ)

10 Մայիս՝ Նկթէչէի (Պաքու)	—	«Արարատ» 0-0
18 Մայիս՝ Տինամօ (Թիֆլիս)	—	«Արարատ» 1-0

ՆՈՒԻՐԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ

(ԵԳԻՊՏԱԿԱՆ ՈՍԿԻՈՎ)

Այրի տիկին Անոյշ Յակոբեան իր չատ սիրելի ամուսնոյն յաւէտ անմոռանալի ողբացեալ Գառնիկ Յակոբեանի ցաւալի ու կսկծալի մահուան քառասունքին առթիւ կը նուիրէ.

Հելիոպոլսոյ Ամենայն Սրբոց Կերեզմանատան բարեկրդ. 20
Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ Պայծառութեան 20
Գալուստեան Ազգային Վարժարանին 20
Նիլբը Իսթ Հայկ. Ակումբին 20
Աղեքս.ի Ս. Պօղոս-Պետրոս Եկեղեցւոյ Պայծառութեան 20
Պօղոսեան Ազգ. Վարժարանին 20
«Յուսաբեր»ին 10
«Արեւ»ին 10
«Ջահակիր»ին 10

(Մտանալ Գահիրէի Ազգային Առաջնորդարանէն)

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻՆ

Ողբ. Վիքթորիա Կէրիկեանի վաղաժամ և դառնակսկիծ մահուան տխուր առթիւ, վասն ցաւակցութեան կը նուիրէ.
Տիկին Արաքսի Ճանիկեան 5

ԿԱՐԴԱՑԷՔ ԵՒ ՏԱՐԱԾԵՑԷՔ

«ԱՐԱՐԱՏ» ՕՐԱԹԵՐԹ
Պէյրութ – Լիբանան
«ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆ»
Նիւ Եորք – Միացեալ Նահանգներ
«ՋԱՀԱԿԻՐ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
Գահիրէ (Եգիպտոս)
«ՇԱՐԺՈՒՄ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
Պուէնոս Այրէս (Արժանթին)
«ՄԱՍԻՍ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
Փասատինա (Միաց. Նահանգներ)
«ՅԱՂԹԱՆԱԿ» ԱՄՍԱԹԵՐԹ
Փարիզ (Ֆրանսա)
«ԼՈՒՍԱԲԱՑ»
Թորոնթօ (Գանատա)
«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ»
Սիտնի (Աւստրալիա)

ԱՆԴՐԱՆԻԿ ՎՐԴ. ԿՐԱՆԵԱՆ
ՀԱՅԵՐԷՆԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԲԱՆԱՐԱՆ
ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՆԻՒԹԵՐԻ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՀԱՆԵԷՍԵԱՆ
ԲԱՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿԱՆԸ ԽՈՍ ԴԻՐՔՍԲՈՒՆԵԼՈՒ ՄԱՍՆ ՀՈՍԱՆԵԼՈՒ — ՄԱՅԱԿԱՆ ԲԱՆԱՊԱՏԱՍ
• ԱՄԷՆԷՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԵՐԷՆ ԲԱՆԱՐԱՆՆԵՐՈՒՆ
• ԱՄԷՆԷՆ ՅՈՎՈՒՐԸ ՅԱՌԱՋԻԿԱՅ ՏԱՍՆԱՄԵԱԿՆԵՐՈՒՆ
760 Էջ — 50 Լիբ. Ոսկի
Հրատարակութիւն Հ.Ա.Ն.Ը.Մ.Ա.Ն. ԳՐԱԿԱՆ ԸՐԿԵՐՈՒԹԻՒՆ
SHIRAK PRESS HARDCOVER EDITION 760 PAGES 50 LIRA GOLD
ՓՆՏՐԻՔ՝ ԳԷՈՐԳԻԱՆ Ա. ՀԱԼԷԳԻ ԳՐԱՎԱՃԱՌՆԵՐՈՒՆ, ՄՕՏ

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնք ցարդ չեն ղրկած իրենց բաժնեգինը, բարի ըլլան մեզի փութացնելու զայն, դիւրացնելու համար մեր գործը: Չէք կամ մանսա-փոստ ղրկել «ZAVEN BALAYAN»ի անունին եւ ուղարկելի փոստարկղ թիւ 2111, Գահիրէ (11511), Եգիպտոս·

ՏՊԱՐԱՆ ՇԻՐԱԿ
• ՀԱՐՍԱՆԵԿԱՆ • ԳԻՐՔ
• ՊԱՐԲԵՐԱԿԱՆ • ՏՈՄՍ
• ԱՌԵՒՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ
ԱՐՄԵՆԻԱ ՊՈՂՈՏԱՅ (ՆԱՀՐ) ՊԷՅՐՈՒԹ
ՀԵՌ. 239533 ԵՒ 245829
SHIRAK PRESS Armenia St. (Nahr) BEIRUT

ԳԵՂԱՍԱՀՔԻ ՍՈՒՄ ԳԱԻԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹԻՒՆԸ ՕԻՕԵՈՒՆԱԿԱԲԵՐԴԻ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳՈՒԹԻՆ ՀԱՄԱԼԻՐԻՆ ՄԷՋ

Օրթոեունակաբերդի մարզահամերգային համալիրին մէջ, 4–9 Ապրիլին տեղի ունեցաւ Խորհրդային Միութեան գաւառի գեղասահքի մրցոյթը, աւելցնելով Ս. Հայաստանի վարկը՝ որպէս մարզական խոշոր մրցաշարերու վայր։



Օ.ԵՈՒՆԱԿԱԲԵՐԴԻ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳՈՒԹԻՒՆ ՀԱՄԱԼԻՐԸ

Խորհրդային Միութեան աւելի քան հարիւր ախոյեաններու և վարպետներու կարգին իր մասնակցութիւնը բերաւ նաեւ Հայաստանը՝ տարազներու առանձին հաւաքականով և Երեւանի գեղասահքի մարզադպրոցի չրջանաւարտներով։ Մելանի Ստեփանեան գրաւեց 7րդ տեղը, Յասմիկ Վարդանեան՝ 9րդ, Աննա Յարութիւնեան՝ 14րդ։ ՍՍՀՄ գաւաթակիրի բարձր կոչումը նուաճեց աղուց մենաւոր սահքի ախոյեան Դուրգէն Վարդանեանը, Երեւանի մարզադպրոցի սանը որ այժմ Մոսկուա կը կատարելագործէ իր արուեստը։ Երկրորդ տեղը գրաւեց Անդրէյ Թորոսեան (Թլֆլիսէն)։

«ԱՐԱՐԱՏ»Ի ԲԱՑԱՌԻԿԸ

Պէյրութէն ստացանք «ԱՐԱՐԱՏ» Օրաթերթի բացառիկը ելիք բովանդակութեամբ, նուիրուած՝ Վերածնած Հայաստանի եւ Խաղաղասէր Լիբանանին։

Գեղատիպ եւ գունաւոր, աւելի քան 100 էջերէ բաղկացած, բացառիկը ունի ազգային, հաղաքական, ընկերային, գրական, գիտական, կնոջական, մանկա-պատանեկան, երգիծական, մարզական եւ այլ բաժիններ, մէկ խօսքով, ամէն հետաքրքրութիւն, հաշակ եւ տարիք գոհացնող։

Ունենալու համար դիմել «Ջահակիր»ի խմբագրութեան (հեռ. 934908) — Գին՝ 10 եգ. ոսկի։

ՀՐԱՊԱՐԱԿ ԵԼԱԻ
ԿԱՐ ՎԱՃԱՌՈՒԻ ԱԶԳԱՑԻՆ ԱՌԱՆՁՆԱՐԴԱՆԻՍ ՄԷՋ
ԱՐԱԲԵՐԷՆ ԼԵԶՈՒՈՎ ՀԱՑՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ
ՀԵՂԻՆԱԿ՝ ՖՈՒԱԴ ՀԱՍԱՆ ՀԱՖԷԶ
Գունաւոր քարտէզ, 576 էջ
Մաքուր տպագրութիւն, գեղեցիկ կազմ
ՕՐԻՆԱԿ ՄԸ ՆՈՒԻՐԷ ԱՐԱԲ ԲԱՐԵԿԱՄԻԴ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

	Պարզ փոստ	օդային փոստ
Եգիպտոսի բաժանորդներէն	250 ե.Դ.	—
Սուտանի «	300 Ս.Դ.	500 Ս.Դ.
Լիբանանի «	—	50 Լ.Ո.
Սուրիոյ «	—	60 Ս.Ո.
Եւրոպայի, Ամերիկայի, Գանատայի, Աւստրալիոյ եւ այլ երկիրներու բաժանորդներէն	15 Տոլար կամ 10 Սթերլին	30 Տոլար

دار الجامعة للطباعة – رقم الايداع لدار الكتب ١٩٨٦/٥٨٠٠

1106
00228

ՉԱՏԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير

جريدة أسبوعية

ص.ب ٢١١١ بالقاهرة ج.ع.م . ت ٩٣٤٩٠٨

صاحبة الامتياز ، السيدة عايدة سيرديان (بالايان)

TCHAHAKIR

HEBDOMADAIRE ARMENIEN

B.P. 2111 Le Caire (R.A.U.) • Tél. 934908

Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo

Rédacteur en chef : SARKIS BALAYAN

Հիմնու տ 1948

Աբտնաատէր — Ա.ՏԵՒ. ՍԵՐՈՎԲԵԱՆ

Սեփականատէր՝ Խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆ

ՆՈՐ ՇԱՐՔԱՆ ԹԻՒ 1057 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 5 ՅՈՒՆԻՍ 1986

ՀԱՅԸ ՉԵՒԲԷ 5 եգ. Դրկ.

عدد رقم ١٠٥٧ — الخميس ٥ يونية ١٩٨٦

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ, ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ՄԷՋ

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Եգիպտահայոց Կազմական Կաճուցագրի տրամադրութիւններուն համաձայն, նոր Գործադիր-Բաղմական Ժողովի անդամներուն ընտրութենէն եւ բոլոր հոգաբարձական մարմիններու անդամներուն նշանակումէն ետք, Ուրբաթ 30 Մայիսի երեկոյեան ժամը 6ին, Գահիրէի Ազգային Առաջնորդարանի դահլիճին մէջ տեղի ունեցաւ ընդունելութիւն - պատուասիրութիւն, նախորդ Գործադիր - Բաղմական Ժողովի անդամներուն եւ Հոգաբարձական մարմիններուն շնորհակալութիւն յայտնելու եւ նոր եկողներուն բաջալերանքի, համագործակցութեան եւ արդիւնաւոր գործունէութեան մաղթանքներ կայացնելու:

Հանելի էր տեսնել Ազգային Առաջնորդարանի սիրուն պարտէզին մէջ, ընդունելութեան ժամէն իսկ մրն ալ առաջ նւաճուած բառասունէ աւելի, Ազգային զանազան Մարմիններու յարգելի անդամները մէկտեղուած, երեսփոխաններ, Գործադիր Ժողովի, Ազգային Վարժարաններու հոգաբարձութիւններու եւ այլ անդամներ, գաղափարներու փոխանակումի կարգով, ջերմ խօսակցութեամբ զբաղած:

Որոշեալ ժամուն, Գերշ. Առաջնորդ Սրբազան Հայրն ու երկնակի Ազգային բարերար, հիւր տիար Աւետիս Զագրճեանն ու Թեմական Ժողովի ատենապետ տիար Փօլ Քիլիճեան, ընկերակցութեամբ Արժ. Տ. Նարեկ ծնյ. Ֆրունճեանի, հրաւիրեցին ներկաները, իրենց տեղերը գրաւելու դահլիճին մէջ: Եկեղեցասէր Տիկնանց Խնամակալութիւնը կատարեց ընդունելութիւնը: Ազգային Առաջնորդարանի մէջ գործող Ամերիկեան վաճառանիշով օդափոխիչ գործիքներ նուէր ստացուած էին տիար Աւետիս Զագրճեանէ:

Առաջնորդ Սրբազան Հօր բարի գալստեան խօսքերէն ետք, Ազգային վարժարաններու Պուլագի Գալուստեան Մասնաճիւղի հայերէն լեզուի ուսուցիչ եւ երեսփոխան համալսարանի ընթացաւարտ տիար Ասպետ Արթինեան հրաւիրուեցաւ ծանօթ բանաստեղծ, ժապ Յակոբեանի Հայաստոփ հերթողագրէն, ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՈՒՂԻ ոտանաւորը արտասանելու: Պատմական դէպքերով ու ազգային զգացումներով յորդ արտասանութիւնը ուժեղ ազդեցութիւն գործեց եւ ոգեւորութիւն ստեղծեց ներկաներուն մէջ:

Եգիպտահայ գաղութի ապագայ գործունէութեան եւ առհասարակ ազգային մտահոգութիւններով յագեցած մթնոլորտին մէջ, Սրբազան Հայրը հրաւիրեց ճառախօս եւ ստէպ մեր բեմերն ու հանդէսները ծաղկեցնող եւ ոգեւորող, Թեմական Ժողովի փոխ ատենապետ, տիար Կարապիս Եազըճեանը որ իր խօսքը ըսէ:

Ատենախօս տիար Կ. Եազըճեան, իրեն յատուկ հաղորդականութեամբ եւ ոճով անդրադարձաւ գաղութային մեր կեանքին, մտահոգութիւններուն, համագործակցութեան անհրաժեշտութեան որ ամուր եւ ուժեղ հիմերու վրայ պէտք է դնել ըսաւ ան: Որուան հաւատոյքին ճշմարտութեան, նպատակին անդրադառնալով, շնորհակալութիւն եւ գնահատանք յայտնեց շրջանաւարտ վարչութեան ի գործ դրած ճիգերուն, զոհողութեան ոգիին համար եւ բարի գալուստ, յաջողութիւն ու արդիւնաւոր գործունէութիւն մաղթեց նոր վարչութեան բոլոր յարգելի անդամներուն:

Ամենէն ետքը իր խօսքը արտասանելու հրաւիրուեցաւ Գերշ. Առաջնորդ Սրբազան Հայրը: «Ամենակալ Աստուծոյ, մեր Սուրբ եկեղեցիին եւ ազգին սիրովը կ'ողջունեմ Ձեզ բոլորդ, սիրելիներ մեր ըսաւ ան: Տասնամեակ մը ետ եգիպտահայ մեր տիրախնամ թեմը կը մտնէ իր պատմութեան երկրորդ հազարամեակը: Պատմական Հայաստանի հարեւան երկիրները ուրոց

Շարունակութիւնը տեսնել էջ 2,

ՏԵՍԱՐԱՆ ՄԸ՝ ԵՐԵՒԱՆԻ ՆՈՐԱԿԱՌՈՅՑ ԹԱՂԱՄԱՍԷՆ

ՈՂԲԱՑԵԱԼ ՊՕՂՈՍ ՍԻՄՈՆԵԱՆԻ ՄԱՀՆ ՈՒ ՅՈՒՂԱՐԿԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ

Անցեալ Կիրակի, 1 Յունիս 1986, Հելիոպոլսոյ իր բնակարանին մէջ, յեղակարծ հիւանդութեան իր մահկանացուն կնքեց՝ Գահիրէի հայութեան սիրուած և յարգուած ազգայներէն պր. ՊՕՂՈՍ ՍԻՄՈՆԵԱՆԸ, խոր սուգ մատնելով ոչ միայն իր ընտանեկան հարազատները, այլ նաեւ հայ և օտար իր բարեկամները, որոնց մօտ մեծ քաղցր յիշատակներ թողած կը բաժնուէր այս աշխարհէն:



Անժամանակ և անակնկալ այս մահուան բօթը ոչ միայն կայծակի արագութեամբ տա-

նդրիւոյ մէջ այլ նաեւ չանթահարեց չատ չատերուն սրտերը, որոնք միայն սէր, յարգանք և անկեղծ բարեկամութիւն կը տածէին անոր հանդէպ:

Ողբացեալին թաղմանկարգն ու յուղարկաւորութիւնը կատարուեցան Երկուշաբթի, 2 Յունիս 1986 առաւտեան ժամը 11ին, Գահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարին մէջ:

Արարողութեանց Նախադահեց Թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Սրբ. Ձինչինեան, իր կողքին ունենալով Արժ. Տ. Նարեկ Խաչակիր ՔՀնյ. Ֆրընճեան, դպրապետ Մօ. Եդուարդ Ճակոբեան, ասաղ սարկաւագներ Արթին Լեւոնեան և Օննիկ Պօղոսեան, ինչպէս նաեւ դպիր Շաւարշ Գարանֆիլեան:

Յուղարկաւորներու հայ և օտար հոծ բազմութիւն մը եկած էր իր յարգանքի գերեզմանատուրքը մատուցանելու հայու մը՝ որ իր կեանքին բովանդակ ընթացքին ոչ միայն եղաւ նահանջի տիպար հայը մը, այլեւ հայրենասէր և մշակութասէր հայ մը՝ որ հաճոյքի հանդիսաի իր ժամերը անձնըւիրաբար տրամադրեց լծուելով հասարակական աշխատանքի: Ներկաներուն մէջ կը գտնուէին ողբացեալին ընտանեկան պարագաներէն բացի ազգային եղբսփոխաններ, մեր

(Շար. տես էջ 4)

Կիրակի, 15 Յունիս 1986, կ.ա. ժամը 10.30ին

Գահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարին մէջ

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

1915ԻՆ ՊՈԼՍՈՅ ՄԷՋ ԿԱԽԱՂԱՆ ՀԱՆՈՒԱԾ

ՔՍԱՆ ՀՆԶԱԿԵԱՆՆԵՐՈՒԻ

ՅԻՇԱՏԱԿԻՆ, ԱՆՈՆՑ ՆԱՀԱՏԱԿՄԱՆ 71ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԱՌԹԻՒ

Կը հրաւիրուի հայ հասարակութիւնը անխտիր, իր ներկայութեամբ յարգելու անմահ հերոսներուն յիշատակը:

ԿԷՍՕՐԷ ԵՏՔ ԺԱՄԸ 2-ԻՆ

ՀՈԳԵՃԱՇ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻՆ ՄԷՋ

Բոլոր ընկերները ու համակիրները սիրով հրաւիրուած են յարգելու համար յիշատակը մեր անմահ հերոսներուն:

ԹՈՒԹ ՊՈԼ

«ԶԱՄԱԼԷՔ» ՅԱՂԹԵ՞Ց «ՏԻՆԱՄՕ ՀԱՐԱՒԻՆ»

Անցեալ Կիրակի, 1 Յունիս 1986, Զիմպապուէյի Հարարի քաղաքին մէջ, «Զամալէք»ի խումբը Ափրիկէի Ախոյեան ակումբներու 1 – 16 դարձի մրցումին, 2–0 արդիւնքով յաղթեց տեղւոյն «Տինամօ» խումբին, եւ իրաւունք ստացաւ մասնակցելու 1 – 8 փուլին:

ԱՇԽԱՐՀԻ ԲԱԺԱԿԻՆ

(Միայն արդիւնքնե՛ր)

Իտալիա	—	Պուլկարիա	1 – 1
Ֆրանսա	—	Դանիա	1 – 0
Պրազիլ	—	Սպանիա	1 – 0
Արժանթին	—	Հար. Գորէա	3 –
Խ. Միութիւն	—	Հունգարիա	6 – 0
Լեհաստան	—	Մարոք	0 – 0
Մեկսիկա	—	Պելճիքա	2 – 1
Ալճերիա	—	Հիւս. Իրլանտա	1 – 1
Փորթուկալ	—	Անգլիա	1 – 0

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

Պօղոսեան Ազգային Վարժարանի եւ Մելգոնեան Ազգային Մանկապարտէզի 1985-1986 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՄԱՎԵՐՋԻ ՀԱՆԴԷՍԸ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Պօղոսեան Ազգային Վարժարանի եւ Մելգոնեան Ազգային Մանկապարտէզի 1985-1986 ուսումնական տարեշրջանի ամավերջի հանդիսը տեղի ունեցաւ Կիրակի, 18 Մայիս 1986, երեկոյեան ժամը 6ին, վարժարանի հանդիսասրահին մէջ, հովանաւորութեամբ եգիպտահայոց Թեմին Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Զաւէն Ս. արք. Չինչինեանի եւ ներկայութեամբ Պատի. Թեմական ժողովի Ատենապետ՝ Տէր եւ Տիկին Մարտին Զարպհան լեանները:

Հանդիսութեան բացման խօսքը կատարեց վարժարանի վաստակաւոր ուսուցչուհի՝ Օր. Սիրվարդ Քիւրէեան:

Հանդիսութիւնը սկսաւ եգիպտական եւ վարժարանի հայկերգներով:

Յայտագրի երկրորդ մասը սկսաւ Մանկապարտէզի բաժնով՝ երգերով եւ արտասանութիւններով, պատրաստուած մանկապարտէզի վաստակաշատ մանկապարտիզպետուհի՝ Տիկին Արփինէ Դարմանեանի կողմէ:

Մանկապարտէզի յայտագրի բաժնի աւարտին, օրուան ճախագահին փափաքով եւ հրաւիրուեցաւ Տիկին Անի Թօսունեան, որ փոքրիկ շրջանաւարտներուն յանձնեց իրենց վկայականները:

Վարժարանի հառաջայն երգչախումբը, ղեկավարութեամբ վարժարանի անգլերէնի լեզուի պատասխանատու ուսուցչուհի՝ Օր. Լիսիա Խուճկանեանի, իր երգերով կրկնապէս փայլ տուաւ հանդիսութեան:

Տեղի ունեցան նաեւ նուագ եւ արտասանութիւն:

Վարժարանիս արաբերէնի լեզուի պատասխանատու եւ երկարամեայ վաստակաւոր ուսուցիչ՝ Պր Մոհամէտ Մանսուր, խօսք առնելով, յանուն ուսուցչական կազմին՝ բարձրացաւ հանդիսացաւ, իրենց երախտագիտութիւնը յայտնելու Ազգային Իշխանութեան, որ հոգածու եղաւ ոչ միայն վարժարանի աշակերտութեան, այլեւ աշխատանք տարաւ մեծապէս բարելաւելու ուսուցչութեան տնտեսական վիճակը:

Վարժարանի տնօրէն Պր. Մանուկ Գալփաճեանի խաղաւիճ բացակայութեան հետեւանքով, վարժարանի տարեկան տեղեկագիրը կարդաց, Հոգաբարձութեան փոխ-ատենապետ՝ Պր Վահան Գավուճեան. որմէ վերջ օրուան նախագահին փափաքով եւմ հրաւիրուեցաւ Պատ Քաղաքական Ժողովի ատենապետ՝ Տիար Վահրամ Թօսունեան, փոխ-ատենապետ՝ Տիար Վրէժ Սէճէրեան եւ վարժարանի Պատ. Հոգաբարձութեան փոխ-ատենապետ՝ Տիար Վահան Գավուճեան, վարժարանի յառաջադէմ աշակերտներուն եւ անցեալ տարուայ Երկրորդական բաժնի շրջանաւարտներուն մրցանակները բաշխելու համար:

Հանդիսութիւնը վերջ գտաւ Ս. Պօղոս-Պետրոս եկեղեցւոյ Հոգեւոր Հովիւ՝ Աւժ. Տ. Գրիգոր ծիծ. Օհանեանի փակման խօսքով եւ պահպանիչով:

ՏԵՂԵԿԱՏՈՒ ԴԻՒԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՀԱՅՐԵՆԻ ՏԵՍԱՐԱՆ

ԵՐԵՒԱՆԻ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ
ՄՈՒՏՔԻ ԱՐՄԱՀԸ
(Լուսանկարը՝ Պ. ՊԵՏՐՈՍԵԱՆԻ)

ՍՈՓՕՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԻ ՅԻՍՆԱՄԵԱԿԸ

Երեւանի մարզահամերգային համալիրի մեծ դահլիճին մէջ տեղի ունեցաւ հանդիսաւոր երեկոյ մը նուիրուած Հայաստանի Պետական Ակադեմիական երգչախումբի 50-ամեակին:

Ասյտեղ էին հաւաքուած հանրապետութեան մայրաքաղաքի հասարակութեան ներկայացուցիչներ, գրականութեան և մշակոյթի գործիչներ, հիւրեր Մոսկուայէն և եղբայրական հանրապետութիւններէն:

Երեկոն ներածական խօսքով բացաւ Հայկական Հանրապետութեան Մշակոյթի նախարար Ց. Մելիք Օհանջանեանը:

– Կատարողական բարձրարուեստը, ազգային հարուստ երգացանկը, համաշխարհային վոկալ-համանուագային գլուխգործոցներու ինքնատիպ մեկնաբանութիւնը. – ըսաւ ան, – ստեղծագործական այս համոյթը համբաւաւոր դարձուցին մեր երկրին մէջ ու իր սահմաններէն դուրս:

ԿԱՐԴԱՑԷՔ ԵՒ ՏԱՐԱԾԵՑԷՔ

«ԱՐԱՐԱՏ» ՕՐԱԹԵՐԹ
Պէյրութ – Լիբանան

«ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅՏԱՍՏԱՆ»
Նիւ Եորք – Միաց Նահանգներ

«ՋԱՀԱԿԻՐ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
Գահիրէ (Եգիպտոս)

«ՇԱՐԺՈՒՄ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
Պուէնոս Այրէս (Արժանթին)

«ՄԱՍԻՍ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
Քասաապլանա (Միաց. Նահանգներ)

«ՅԱՂԹԱՆԱԿ» ԱՄՍԱԹԵՐԹ
Փարիզ (Ֆրանսա)

«ԼՈՒՍԱԲԱՑ»
Թորանթօ (Կանատա)

«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ»
Միանի (Աւստրալիա)

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնք ցարդ չեն դրկած իրենց բաժնեգինը, բարի ըլլան մեզի փութացնելու զայն, դիւրացնելու համար մեր գործը: Չէք կրնար մանդա-փոստ դրկել «ZAVEN BALAYAN»ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Գահիրէ (11511), Եգիպտոս:

«Զահակիր»ի Աղեքսանդրիոյ պատուական ներկայացուցիչն ու թղթակիցն է՝
Պր. ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՅԵԱՆ
33 Սաաս Զաղլուլ պող.
Հեռ. թիւ 802199

ԵՐԿՐԱՅԻՆ ՀՕՐՕ
ՇՐՋԱՅ
ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ

Անցեալ Կիրակի, 1 Յունիս 1986, Երեկոյեան ժամը 7ին, Գահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարին մէջ տեղի ունեցաւ պսակադրութիւնը տիկին Անահիտ Սարգիսի դստեր՝

ՕՖ. ՍԱՆԻՔ ՍԱՔԳՍԻՍ
ԸՆԴ
ՏՕՔՏ. ՅԱԿՈԲ ԿԱՍՏՈՒՆԿԱՑԻՆ

կնքահայրութեամբ պր. Կարպիս Եազըճեանի:

Այս առիթ եկեղեցին զեղեցկօրէն ծաղկազարդարուած էր եւ հրաւիրեալներու ճոխ բազմութիւն մը ներկայ գտնուեցաւ արարողութեանց, որոնց նախագահեց թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Զաւէն Ս. արք. Չինչինեանը, իր կողքին ունենալով Հոգշ. Տ. Յովսէփ ծ. վրդ. Մամուրը եւ Աբժ. Տ. Նարեկ Խաչակիր քհյ. Ֆրընճեանը:

Երգեցողութիւնները կատարուեցան «Շնորհալի» երգչախումբին կողմէ, դեկավարութեամբ Մօ. Եդուարդ Յակոբեանի եւ երգեհոնահարութեամբ տիկին Շամիրամ Դարմանեանի:

Հարսը իր հայեցի ուսումը ստացած է Նուպարեան Ազգ. վարժարանին մէջ, իսկ երկրորդականը՝ Աղջկանց Ամերիքըն Գոլէճին մէջ: Իր ուսման աւարտին, ան վեց տարի որպէս ուսուցչուհի պաշտօնավարած է Նուպարեան Ազգ. վարժարանին մէջ: Այժմ ան կ'աշխատի Ֆիլանտրոպի դեսպանատան առեւտրական բաժնին մէջ որպէս քարտուղարուհի:

Փեսան իր հայեցի ուսումը ստացած է նոյնպէս Նուպարեան Ազգ. վարժարանին, իսկ երկրորդականը՝ Սէնթ Ձորճ վարժարանին մէջ: Գահիրէի պետական համալսարանի Առեւտրաբուժական Ֆաքիւլթէն աւարտելէ ետք, ան մեկնած է Միաց. Նահանգներ, ուր Փենսիլվանիոյ համալսարանէն արժանացած է իր նիւղին մէջ Մագիստրոսի գիտական աստիճանին: Այժմ ան Հելիոպոլսոյ մէջ ունի իր սեփական ատամնաբուժարանը:

«Զահակիր» եւս կու գայ ջերմագին շնորհաւորել նորապսակ զոյգը մաղթելով երկար և երջանիկ կեանք: Այս բարեբաստիկ առիթով մեր խնդակցութիւնները կը յայտնենք տիկին Անահիտ Սարգիսի և ընտանեկան բոլոր պարագաներուն:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ՄԷՋ

(Շարունակութիւն Ա. էջէն)

ներ բարեկամական եւ երբեմն ոչ բարեկամական կապեր եւ գաղութներ ունեցած են իրենց վրայ, ստոյգ բացառելով, եգիպտահայ գաղթօճախը ամենէն հինն ու պատմականն է ամբողջ սփիւռքի տարածքին: Իսկ գալ տարի մեր շրջանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ կառուցման վաթսունամեայ տարեդարձն է: Մեր մտահոգութիւններուն առաջին գծին վրայ կու գայ ըսաւ ան մեր Քրիստոնէական հաւատքին անպարտ պահպանումն ու զօրացումը, ինչպէս նաեւ իբրեւ հայեր գոյատեւման եւ ազգակերտման մեր պայքարը: Այս հանապարհին վրայ, եղեռնագործութիւնը, մեր վարժարաններուն կրթական մակարդակի յարատեւ բարձրացումն ու մեր մշակութային տուներուն ժիր գործունէութեան համար անհրաժեշտ է, որ մեր գիւղարանները հանենք պահեստի բոլոր ուժերը եւ ամէն մէկ մասնակցի գոյատեւման գուպարին: Բաղդատմամբ շրջակայ երկիրներուն, խաղաղ պայմաններու մէջ կ'ապրինք նաեւ ան, բայց յայտնի հետարտութիւն է թէ պատերազմներու ընթացքին նիւթական հարստութիւններ կը կորսընցնեն ազգեր ու ժողովուրդներ: Իսկ բարոյական, հոգեւոր ու մշակութային դարուստները կը պատանին խաղաղութեան ճնշամանուկ, անտարբերութեան հետեւանքով Ազգամիջեան պայմաններու եւ թիւրիմացութիւններու յարաբերական մեղմացումն ալ վերագրեց իբրեւ արդիւնք անտարբերութեան եւ արդի կեանքի բերումներուն: Ապա մի առ մի անդրադարձաւ նախ Եկեղեցական - հոգեւոր կեանքի եւ ցաւ յայտնեց հոգեւորականներու թիւի սակաւութեան համար, որուն հետեւանքով հնարաւոր չէր եղած Կիրակնօրեայ վարժարանի դասընթացքներուն կազմակերպման: Ապա կարեւորեց, եկեղեցւոյ, Ազգային վարժարաններու, խնամատարական գործի եւ այլ ազգային կառոյցներու գործունէութեան անդրադարձաւ անոնց յարգելի ատենապետներուն եւ անոնցմով գլխաւորուած շրջանաւարտ մարմիններուն շնորհակալութիւն եւ անվերապահ գնահատանք յայտնեց, յատկապէս տիար Անդրանիկ Մեսրոպեանի, նախկին Բաղաքական ժողովի ատենապետին: Ապա բացատրեց նոր հոգաբարձութիւններն ու յանձնախումբերը յորդորելով շրջահայեացութիւն, խոհականութիւն եւ զոհողութիւն: Ազգային Վարժարաններու մեր ուսանողութեան թիւին սակաւութեան պատճառաւ, երբ երկրորդական վարժարանի յառաջիկայ տարեշրջանին մէկ դասարանին մէջ պիտի ունենանք երկու աշակերտ, մէկ գիտական եւ մեսը գրական թեւումով, ժամանակն է որ Ազգային երեսփոխանները մտածեն երկու վարժարաններու երկրորդական բաժինները միացնելու, վատնումի եւ մսխումին առաջքը առնելու համար: Մեր անմիաբանութեան մէջ տկարացած նեմ միշտ եւ ամէն անցորդ ինգինքին արտօնած է մեր ազգին հարուած մր տալ, երբեմն մահացու: Ժամանակն է որ իրատախոհութեամբ, ներդաշնակ համագործակցութեամբ արդիւնաւոր աշխատանք իրագործենք: Նոր ժամանակներու ամենէն ուրախալի պէտքը, հայ ժողովուրդին համար, իր բնիկ երկրին

(Շար. տես էջ 4)

ՄԵԾԱՆՈՒՆ ՎԻՊԱՍԱՆԸ

ՄԵԼԻՔՍԷԹ ՄԵԼՔՈՆԵԱՆ

Դժուար, շատ դժուար ժամանակներ էին։ Երկրորդ համաշխարհային պատերազմը դեռ չէր աւարտուել։ Սովորում էի հինգերորդ դասարանում։ Մեր ուսուցչուհին յանձնարարեց կարդալ Րաֆֆու «Սամուէլ» վէպը, որը մեր տանը կար։ Հայրս էր գնել չեզակազմ և լաւ թղթի վրայ տպագրուած այդ գիրքը, պրոֆեսոր Աբէն Տէրտէրեանի առաջաբանով։ Անքուն էի մնում և կարդում վէպը։

Րաֆֆիով գօտեպնդուեց պատերազմական մեր մանկութիւնը։ Տարիներ անց հասկացայ, որ իրօք «Սամուէլը» գէնքի, հացի պէս անհրաժեշտ է եղել ոգեմաճակատում կռուողներին եւ ներթափանցելով նրանց էութեան մէջ, հուր է թափել թշնամու գլխին։ Այնուհետեւ Րաֆֆին մեզ ուղեկցեց ամբողջ կեանքում եւ այսօր էլ ուղեկցում է ոչ միայն մեզ, այլեւ մեր զաւակներին, թոռներին։

Վերջերս հայրենիքում չուքով նշուեց հայոց պատմավիպասանահօր, ազգային ազատագրական պայքարի գաղափարամարտիկ, հասարակական ականաւոր գործիչ եւ հրապարակախօս Րաֆֆու՝ Յակոբ Մելիք-Բակոբեանի ծննդեան 150-ամեակը։ Դա այսօր արդէն 65 տարեւոյ ուժեղ պետականութիւն ունեցող ազգի երախտագիտութիւնն է իր մեծ զաւակին։

Րաֆֆու նախահայրերը եղան Խաչատուր Աբովեանն ու Միքայէլ Նալբանդեանը 1865 թ. «Մալբի» վէպի առաջաբանում Րաֆֆին գրում է, որ «ոմանց համար ազգերի գրականութեան մէջ կատարում են ամենակարեւոր պաշտօն», «հանդիսանում են ազգերի բարոյական և իմացական կեանքի պատմագրութիւնք», «այն կախարդական հայելիքը, որոնց մէջ ազգերը՝ տեսանելով իւրեանց կեանքի տգեղ և աւերուած պատկերքը, իւրեանց մոլութիւնների ամօթալի նկարագիրը, ուսանում են չինել և բարեկարգել իւրեանց դրութիւնը», ի հաստատումն այս և նման դատողութիւնների՝ նա վկայակոչում է ԱՆՄԱՀ ԱԲՈՎԵԱՆԻ «ՎԵՐՔ ՀԱՅՈՑ ԱՍՏԱՆԻՆ»։ Ապա գրականացնում. «Ինչ մարդ որ չէ ճանաչում եւ չէ սիրում իւր ազգայնութիւնը, նա վերջանում է մարդ լինելուց»։ Ահա այս պիտի տրամաբանութեամբ և յոյզերով Րաֆֆին յանգեց ՄԻՔԱՅԷԼ ՆԱԼԲԱՆԴԵԱՆԻ կեանքի և ստեղծագործութեան ճանաչողութեանը, գնահատմանը և հոգեւոր սերականացմանը։ 1868 թ. Յունուարի 29ին Փայջուկից Սեազ Աֆթանդիլեանին գրած նամակում անդրագառնալով Միքայէլ Նալբանդեանի, ինչպես ինքն է ասում՝ «ազգային այդ թանկագին Զոհի» գեղարուեստական կերպարի ստեղծմանը, Րաֆֆին մարգարէաբար ասում է, թէ դրա համար «ՀՐՈՒՁԱԿԱՀՈՐ ՀԻԻԿՈՑԻ ԳՐԻՉՆ ՊԷՏՔ Է ԵԻ ԱԲՈՎԵԱՆԻ ՎԱՌՈՒԱԾ, ԿՐԱԿՈՒԱԾ։

Րաֆֆին Միքայէլ Նալբանդեանի «միշտ օրհնեալ յիշատակին խորին մեծարանքով» նուիրել է իր առաջին ամենածաւալուն երկը՝ «Սալբի» վէպը՝ գրելով. «Ինձ քաղցր էր այդ պաշտելի Տղամարդի յաւիտենական յիշատակը յարդել՝ իմ աշխատութեանց երախայրիքն անոր ընծայելով։ Թէպետ «Սալբի»-ի հեղինակը չէ ուզեցել պատուելի Հանգուցեալս հետ խիստ մօտաւոր ծանօթութիւն, բայց քանի կայ և կ'ապրի հայոց լեզուն և գրականութիւնն, Մ. Նալբանդեանցի անմահ յիշատակը, միշտ կ'ունենայ իւր զգալի համակրութիւնքը ամէն մի հայի սրտում մինչեւ գտերի վերջը»։

Ինքը, Րաֆֆին, Միքայէլ Նալբանդեանին անուղղակիօրէն անդրադարձաւ Համբի կերպարով («Խաչագողի յիշատակարանը»)։ Միքայէլ Նալբանդեանի «Մեռելահարցուկի» ազդեցութիւնն զգացւում է նաեւ «Ոսկի աքաղաղի» վրայ, մասնաւորապէս վաճառական Մասխեանը յիշեցնում է Յովնաթանեանցին։

Րաֆֆու, որպէս գրողի ձեւաւորման մէջ, անշուշտ, հիմնական դեր են խաղացել հարազատ ժողովրդի ճակատագիրը և պատմական այն ժամանակաշրջանը, որի մէջ Րաֆֆու հետ միասին ապրել է մեր ազգը։ Այո, սա է հիմնականը, բայց որ անտարակելի են մեր մշակոյթի նախորդ ճանապարհի հիմնասիւների մասնակցութիւնը և գրողին անմիջապէս նախորդող ժամանակի մէջ գործած հսկաների՝ Խաչատուր Աբովեանի, Միքայէլ Նալբանդեանի և Րափայէլ Պատկանեանի ազդեցութիւնը, դա էլ է ճշմարիտ։

1860. թ. N 11-ում «Հիւսիսափայլը» տպագրեց Րաֆֆու «Աղթամարայ վանքը» ակնարկը, որն աւարտւում է «Ձայն տուր, ո՛վ ծովակ» բանաստեղծութեամբ։ Հասուն և ձեւաւորուած հրապարակախօսը արդէն 1872 թ. Գրիգոր Աբծրունու հետ միասին հիմնադրեց «Մշակը»՝ որտեղ մեծ վիպասանն աշխատեց աւելի քան տասը տարի։ Հրապարակախօսական հսկայական ժառանգութիւն է թողել Րաֆֆին, որը 19րդ դարի երկրորդ կէսի առաջին երեք ու կէս տասնամեակների ճշմարտապատում տարեգրութիւնն է։

1889 թ. «Մշակի» N 9 ում, գրողի մահից յետոյ, տպագրուեց Նրա «Վիպագրութիւնը ռուսահայերի մէջ» յօդուածը, ուր մի քանի ուղղութիւններով բնութագրուած է սեփական ստեղծագործութիւնը։

Այդ յօդուածում Րաֆֆին համառօտակի չարադրում է իր ստեղծագործական ճանապարհի ուղենիշները և ասելով՝ «Թող Ներուի մեզ, որ այս անգամ մեզանչեցինք մեր սովորական համեստութեան դէմ», և մէկ առ մէկ նշում է իր վաստակի տեղն ու արժէքը հայ գրականութեան մէջ։ Այսօր, մօտ հարիւր տարի անց, չափազանց ակնյայտ է «Վիպագրութիւնը ռուսահայերի մէջ» յօդուածի կարեւորութիւնը մեր գրականագիտութեան համար։

Րաֆֆին իր ծանրակշիռ ստեղծագործութեամբ եղաւ հայ մահայկական մտաւոր-գաղափարական չարժման գեղարուեստական տարեգիրը և ինքն էլ իր հերթին նպաստեց պատմութեան կողմից հայ ազգի առջեւ դրուած կենսական խնդիրների իրականացմանը։ Կեանքի բարդ երեւոյթները նա քննեց, մխրճելով արդիականութեան սոցիալ-դասակարգային ոլորտները և պատմութեանը նայեց արդիականութեան դիրքերից։

Րաֆֆին այն գաղականն է, որն առանց ընթացիկ կեանքի և պատմութեան, ամենակողմանի, հանգամանալից եւ խոր ուսումնասիրութեան՝ գրիչ չի վերցրել ձեռքը։ Այդպիսի հետեւողական ուսումնասիրութեան արդիւնք է նաեւ Խաչագողի յիշատակարանը, վէպը, որն ունէր որոշակի գաղափարական նպատակ։ Սակայն այս վէպի իրողութիւնները չա՞տ աւելի լայն են, աւելի համակողմանի, լեցուն զուտ մարդկային, մարդասիրական հարցադրումներով, կեանքի դաժանութեան պատկերներով։ Վիպական կերպարներն իրենց ուղղուածութեամբ՝ բացայայտում են գրողի բարձր հայրենասիրական նպատակադրուածութիւնը։

«Խաչագողի յիշատակարանը» հատուածաբար, սկսած 1881 թ., տպագրւում է «Մշակում», սակայն 1883 թ. 77րդ համարից դադարեցւում է տպագրութիւնը։ Ցարական ոստիկանութիւնը խուզարկում է Րաֆֆու բնակարանը եւ գրողին ենթարկում է տնային բանտարկութեան։ Շատ չանցած, սակայն, վէպը լոյս է տեսնում առանձին գրքով և ցայժմ ունեցել է տասներկու հրատարակութիւն, իսկ 1946թ. Բուենոս Այրեսում լոյս տեսաւ սպաներէն թարգմանութեամբ։

«Մեզանից առաջ դեռ ոչ մի վիպասան ուշադրութիւն չէր դարձրել տաճկահայերի կեանքի վրայ։ Մենք ցոյց տուինք նրանց թշուառ դրութիւնը, մենք երեւան հանեցինք նրանց կեանքի ամենատխուր պատկերները, երբ գրեցինք «Կայծերը», «Խենթը», «Զալալեդդինը» եւ «Ղարիբ Մշեցին», - այսպէս է գրել Րաֆֆին, դասակարգելով իր այդ ստեղծագործութիւնները և փնջելով մէկտեղ։

Պիտի նկատի ունենալ այդ երկերի ստեղծման պատմական չարժառիթները, մանաւանդ գրողի աշխարհայեացքային մի չարք խիստ անհրաժեշտ գրոյթները։ Ծանր մտահոգութիւնների մէջ լինելով, կապուած հարազատ ժողովրդի ճակատագրի հետ, Րաֆֆին պատճառները որոնում եւ տեսնում է նաեւ հայոց մէջ, քննադատում հեզաբարոյութիւնը, սարկամտութիւնը, զէնքի նկատմամբ անտարբերութիւնը։ «Ես չեմ մեղադրում նրան, որ կողոպտում է, մորթում է, այլ նրան, որ թոյլ է տալիս իրան կողոպտել և մորթել»։ Գաղափարաբանական այդ օդին կայ «Զալալեդդինում», մասնաւորապէս Սարհատի կերպարում, որը հակադրուած է հօր կերպարին։ Ռազմական պատրաստականութեան մէջ նա ուշադրութիւն է դարձնում նաեւ ազգային ոգու միասնականութեանը, միեւնոյն գաղափարով գործնական հայրենասիրութեամբ ապրելու միասնականութեանը։

Աշխարհայեացքային չարժումը կանգ չի առնում նրա ստեղծագործութեան մէջ և մըշտապէս զարգանում է, որը ծնում է նոր ստեղծագործութիւններ։ Լոյս է տեսնում «Խենթը» վէպը, ուր դարձեալ հայ ժողովրդի ճակատագիրն է կենարոնում՝ մարդկային բարդ յարաբերութիւններով, համախմբող գաղափարների գեղարուեստական պատկերներով։ Քննադատւում են ազգային ազատագրական պայքարի սխալ ըմբռնումները, իսկ հայ ժողովրդի փրկութեան գործը կապւում է նաեւ մարդու և հումանիզմի կոնցեպցիային, թշնամու դէմ համօրէն կռուել կարողանալու գործնական խնդիրին։

(Շար. տես էջ 4

Արդի կնոջ մարմնակրթանքը

Այսօրուան կինը մեծ լարեւորութիւն կը սկսի ընծայել իր մարմնին համաչափութեան ու ներդաշնակութեան։ Ինչ որ ալ ըլլայ ան, մայր թէ մայրութեան թեկնածու, արուեստագէտ, մտաւորական թէ ձեռային աշխատանքներով զբաղող, կինը պարտաւոր է գեղեցիկ երեւալ, բան մը աւելի օգտակար կը դառնայ։ Պէտք է տեսնել թէ այդ շարժումներէն ո՞րը աւելի օգնական կ'ըլլայ մարմնոյն համար, եւ ո՛չ թէ ան՝ որ դիւրաւ կրնայ յոգնեցնել։ Ծանրութիւններ կրնան վնասել կիրարկմամբ այդ շարժումներուն, զորս կինը պարտի ո՛չ թէ բաւական լաւ, այլ շա՛տ լաւ կերպով իրագործել։

Առանց ուսուցիչի, առանձին մարմնամարզ ընել եւ զարգացնել օրականիզմին կանոնաւոր պահանջները եւ ամէն բանէ առաջ՝ օգնել անոր գործին եւ ո՛չ թէ որոնել դրեթէ այն կնոջ համար դառնալ սովորական վարժութիւն մը։ Վարժութիւններ ո՛րոնք պարզ ըլլան, այնպէս աւելի օգտակար կը դառնան։ Պէտք է տեսնել թէ այդ շարժումներէն ո՞րը աւելի օգնական կ'ըլլայ մարմնոյն համար, եւ ո՛չ թէ ան՝ որ դիւրաւ կրնայ յոգնեցնել։ Ծանրութիւններ կրնան վնասել կիրարկմամբ այդ շարժումներուն, զորս կինը պարտի ո՛չ թէ բաւական լաւ, այլ շա՛տ լաւ կերպով իրագործել։

Առանց ուսուցիչի, առանձին մարմնամարզ ընել եւ զարգացնել օրականիզմին կանոնաւոր պահանջները եւ ամէն բանէ առաջ՝ օգնել անոր գործին եւ ո՛չ թէ որոնել դրեթէ արուեստական վարժութիւններ՝ որոնք աւելի վնասակար կրնան դառնալ առաջադրուած զբաղուող նպատակին համար։ Պէտք է տեսնել շնչառական շարժումներու կարեւորութիւնը։ Տիւամիզմով առլցուն մեր կեանքին մէջ, անոնք կարեւորագոյն ազդակներն են, հասատելու համար ջղային հաւասարակշռութիւնը։

Այս շարժումները անհրաժեշտ են արուեստագիտութիւններուն՝ որոնք կ'երգեն կամ դեր կը խաղան, պատճառներ կիներուն՝ որոնք ընդհանուր սեռի նպատակներ կեանքի կը վտեն։ Պէտք է միտս ի մտի ունենալ թէ յարատեւ անշարժութիւնը կը ստեղծէ գիրութիւն, մարմնական տխեղծութիւն եւ մտային ոսկութիւն մը։ Այս ուղղութեամբ, շատ մը մասնագէտ բժիշկներ կը վկայեն թէ մարդիկ ճեպգիեսէ կ'ուզենան ժամերի մարսողութիւն ծանրութիւն, ուղեղը ուռնան ճնշում եռթակայ արեան հոսանքումի, համակը՝ կորացնալու, եւ անկից յառաջ կու գայ պարարտութիւն մը որ կը վտխուի սոճութեան։



Բնական մարմնամարզը ուռեմն, զանոնք կ'անհետացնէ՝ վերահաստատելով արեան ըրջանը ու կը դադրեցնէ արեան համախոնումը։ Այս վարժութիւններ, կրնանք ըսել միեւնոյն ատեն, որ ջղային մեծ ոյժ, ուղեղային չափազանց կորով սպառել տալու անպատեհութիւն ալ չունին, կրնան պարզ կերպով մը կազդուրել եւ հաւասարակշռել ամբողջ օրականիզմը։ Գործի ատեն կատարուած բնականոն շարժումներ երբեմ ի վիճակի չեն փոխարինելու հեղեղային մարմնակրթանք մը։ Երանի այն կնոջ որ գիտ զոհութիւն եւ յարատեւել, ձեռք ձգելու համար ցանկացուած գեղեցկութեան մը հետ նաեւ մարմնական առողջ կազմ մը։ Որովհետեւ գիտենք թէ միայն առողջ կիներն են որ առողջ սերունդ կ'արտադրեն։

«Ուժ և Առողջութիւն» ՄՈՐՕ

ՍԷՈՒԼ 1988-Ի ՕՂԻՄՊԻԱԿԱՆԸ

Սէուլի մէջ տեղի կ'ունենան ընդարձակ պատրաստութիւններ՝ որոնցմով Սէուլի կառավարութիւնը ինքզինք հպարտ կ'զգայ յայտարարելու, թէ հոն ըլլալիք խաղերը պիտի գերազանցեն իրենց նախորդները։

Արդարեւ, Հարաւային Քորէայի մարզական նախարար Լի Եունկ-Հո յայտարարած է թէ Սէուլի օղիմպիականը պիտի արժէ եօթը անգամ աւելի, քան ամբողջականը։ Ան ճշդած է նաեւ, որ այս խաղերուն համար իր կառավարութիւնը պիտի յատկացնէ 3 միլիառ տոլար։

Այս հսկայ գումարին մեծ մասը պիտի ծառայէ մարզական համալիրի մը շինութեան, որուն մարզաւանը պիտի կարենայ ընդունիլ 100 000 հանդիսականներ։

Ծաւելեալ գումարը պիտի ծառայէ մաքրելու Սէուլի կեդրոնական, մարզիկներու և թղթակիցներու յատուկ աւաններու կառուցման և գլխաւորաբար ապահովութեան համար։

Սէուլի Օղիմպիական խաղերու կազմակերպիչ մարմնի նախագահ Պր. Ռոհ Ռէ-վօ հաղորդագրութեան մը մէջ նշած է խորհրդային պլոքի հաւանական մասնակցութիւնը Սէուլի խաղերուն։ Խորհրդային պլոքը ըսա Պր. Ռոհ յոժար է մասնակցելու Սէուլի օղիմպիականին այնքան ատեն որ կազմակերպիչ պետութիւնը յարդէ օղիմպիականի ոգին։

Այդեօք, իրապէս Սէուլի մէջ մարզական գեանի [illegible] ու հսկաները վերջապէս կրկին պիտի հանդիպի՞ն իրարու...

ՋԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԵՒՐԹԹԵՐԸ

5 ՅՈՒՆԻՍ 1986

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Տիար Նուպար Կէրիկեան եւ զաւակները՝ Լուսին եւ Արա, տիար Համբարձում Եէնիգոմշեան (Ամերիկա), Եէնիգոմշեան, Կէրիկեան, Փանոսեան, Սիւրմէնեան ընտանիքները եւ համայն ազգակիր պարագաները նեղակսիս կը ծանուցանեն, թէ կիրակի 15 Յունիս 1986, Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարին մէջ, յետ աւարտման Ս. Պատարագի, հոգեհանգստեան պաշտօնի կատարուելէ իրենց սիրեցեալ կողակցին, մօր, քրոջ, հարսին եւ ազգականին՝

ՈՂԲԱՅԵԱԼ ՎԻԿԹՈՐԻԱ ԿԷՐԻԿԵԱՆԻ

(ԾՆԵԱԼ ԵԷՆԻԳՕՄՇԻԵԱՆ)

մահուան քառասունքին առթիւ։

Հանգուցեալին յիշատակը յարգողներէն կը խնդրուի ներկայ գտնուիլ։

ՆՈՒԻՐԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍԱՐԱՀԻ ՆՈՐՈԳՈՒԹԵԱՆՑ ԵՒ ԲԱՐԵԶԱՐԴՄԱՆ

(ԵԳԻՊՏԱԿԱՆ ՈՍԿԻՈՎ)

Է. ՑԱՆԿ

Տիար Սարգիս Թէքէեան եւ Ընկ.	100
Վ. Դերձակեան եւ Ընկ.	100
Տէր եւ տիկին Ռէյմոն Մուլթանեան	100
Տէր եւ տիկին Յակոբ Էքսէրճեան	50
Տեարք Գ. եւ Վ. Թրայեան Եղբայրք	50
Տիար Մանուէլ Կարմիրեան	25

ՄԵԾԱՆՈՒՆ ՎԻՊԱՍԱՆՔ

1883 թուականին առանձին գրքով տպագրուեցաւ Բաֆֆու «Կայծեր» վէպը, որն իրաւամբ համարւում է հայ ժողովրդի ազգային մաքառման էպոս։ Վէպը նա մտայղացել էր երկու տասնամեակ առաջ եւ իրականութիւն դարձաւ նախորդ ստեղծագործութիւններում առաջ քաշուած պրոբլեմների մանրամասն մշակումներից եւ բիւրեղացումից յետոյ։ Այս վէպն ունեցել է մէկ տասնեակից աւելի հայերէն հրատարակութիւն, երկից լոյս է տեսել առանձին, ինչպէս նաեւ անգլերէն։ «Կայծերը» 19րդ դարի 70-80ական թուականների պատմական ժամանակաշրջանի ծնունդը եւ արտացոլանքը եղաւ։

Ծանկութիւններին, հզօր կերպարաշարին, սակայն, նկատենք, որ այդ վէպը մարտական իր լիցքով եւ մեր ժողովրդի պատմական ճիւղից բխող կոնկրետ դասեր՝ ազգային ազատագրութեան պայքարում առաջնորդեց ականաւոր զօրավարի նման։ Վէպն արթնացրեց մեր ազգային ինքնագիտակցութիւնը, զարգացրեց արձակագրի նախորդ երկերից եկող գաղափարական հարցադրումները եւ հիմք դարձաւ հայ [illegible]անութեան հետագայ ձեռ[illegible]ումների համար։

Ռուսնական թուականները դարձան հայ պատմավիպասանութեան ալացքի տարիներ։ Ծնունդին «Դաւիթ Բէկը» եւ «Սամուէլը»։ Առաջինը՝ 18րդ դարի առաջին քառորդ, իսկ երկրորդը՝ 4րդ դար, սակայն երկուսում էլ պատմական ժամանակաշրջանների իմաստաւորուած ընդերցանութիւն եւ մեկնաբանութիւն, երկուսում էլ հայ ժողովրդի ինքնութեան, ինքնուրոյնութեան, ազատագրութեան եւ ազատութեան հիմնարար հարցադրումներ, քաղաքական կողմնորոշումների ամենաճշգրիտ ուղեցոյցներով, զէնքի եւ հոգեւոր զէնքի միասնականութեան ընդգծումներով։

Երկու վէպերում էլ Բաֆֆին դնում է հայ ժողովրդի միասնութեան գաղափարը։ Նա այդտեղ դիտում է այն չարիքը որը տարակամութեան հետ միասին, փառամոլութեան, դաւաճանութեան, ազգուրացութեան հետ միասին յանգեցնում է տխուր վախճանի։

Ուշագրաւ ստեղծագործութիւն է «Պարոյր Հայկազն» անաւարտ վէպը, որտեղ հայ ժողովրդի ճակատագրի մէկ կողմը քննուած է նրա մեծ զաւակների անձնազոհ նուիրուածութեան տեսանկիւնից, դատապարտուած են օտարամոլութիւնը, հայկական ձիրքն ու չնորհքը օտար եղերքներում ուրիշներին ծառայեցնելը եւ փառաբանուած է Մովսէս Խորենացու համազգային հսկայական ծաւալ հայրենանուէր գործը։ Երկու բեւեռների բախումով գրողը ստեղծել է նպատակադրուած գեղարուեստական հիւսուածք։

1884 թ. Բաֆֆին սկսում է աշխատակցել «Արձագանք» հանդէսին։ Նրա անխոնջ գրիչը հրապարակախօսական կարճ հարցադրումներով չարունակում է ծառայել մեր ժողովրդին։

Բաֆֆին կարճ ապրեց։ Նա վախճանուեց 1888 թուականի Ապրիլի 25ին։ Բայց, երբ այսօր ուզում ենք ճարել մի կշեռք, իմանալու համար բաֆֆիական ժառանգութեան վաստակի չափը, ապա մեր հայեացքը յառում ենք վաթսունհինգ տարուայ սոցիալիստական մեր պետականութեանը։ Այդ են երպել Բաֆֆու հերոսները տեսնել իրենց ժողովրդին ապահով, խաղաղ, բարեկեցիկ յարկի տակ։ Հենց մեր այսօրուայ կեանքն էլ բաֆֆիական վաստակի գնահատանքի ամենաճշգրիտ կշեռքն է։ Բաֆֆին քայլում է հայաստանով մէկ, սիփուքահայ գաղթօջախներով մէկ, նրա ստեղծագործութիւնները հայի հետ միասին դրուած են մեր սեղաններին եւ մեր բարակները ներարկում են յաւերժութեան արիւն։

ՄՆ. ԻՒՍԷՓ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ

«ՋԱՀԱԿԻՐ»-ԻՆ

Ողբ. Մարի Գազանճեանի (Վընթրէսէր) մահուան տխուր առթիւ փոխան ցաւակցական հեռագրի տէր եւ տիկին Խոսրով Ջաքարեան կը նուիրեն 20 եգ. ոսկի։

Ողբ. Վիքթորիա Կէրիկեանի վաղաժամ եւ դառնակսկիծ մահուան առթիւ փոխան ցաւակցական հեռագրի տիկին Նուարդ Աբթինեան (Սիտնի – Աւստրալիա) կը նուիրէ 5 եգ. ոսկի։

Իրենց սիրելի բարեկամին՝ ողբացեալ Պօղոս Սիմոնեանի անակնկալ եւ դառնակսկիծ մահուան առթիւ, վասն ցաւակցութեան տէր եւ տիկին Յովհաննէս Տօնիկեան կը նուիրեն 5 եգ. ոսկի։

ՆՈՒԻՐԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ

(ԵԳԻՊՏԱԿԱՆ ՈՍԿԻՈՎ)

Ողբ. Արմինէ Գէորգեանի (Փարիզ) մահուան տխուր առթիւ, վասն ցաւակցութեան Մեթր Պարոյր Մասիկեան կը նուիրէ.

«Արեւ»-ին	5
«Ջահակիր»-ին	5

Ողբ. Պօղոս Սիմոնեանի դառնակսկիծ մահուան առթիւ, փոխան ծաղկեպսակի տէր եւ տիկին Ջաւէն Պալաեան կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	5
Հայկական Ընթերցասրահին	5
Կոկանեան Սրահին	5
«Արեւ»-ին	5

(Ստանալ «Ջահակիր»էն)

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻՆ

Ողբ. Պօղոս Սիմոնեանի դառնակսկիծ մահուան առթիւ, վասն ցաւակցութեան կը նուիրեն.

Տէր եւ տիկ. Դանիէլ Ճոճեան	10
Տիար Նուպար Կէրիկեան	10
Տիկին Անուշ Պալաեան	5

Ողբ. Սրբուհի Գույումճեանի մահուան ֆառասունքին առթիւ կը նուիրեն.

Տէր եւ տիկ՝ն.	
Յոլակ Երզնկացեան	5

Ողբ. Մարի Գազանճեանի (Մոնթրէալ) մահուան տխուր առթիւ, փոխան ցաւակցական հեռագրի կը նուիրեն.

Տէր եւ տիկին Ջաւէն Պալաեան	10
Տիար Նուպար Կէրիկեան եւ զաւակունք	10

ՏԽՐՈՒՆԻ

Ազգի սիկին Տիգրանուհի Սիմոնեան, հէր և սիկին Նուպար Սիմոնեան և զաւակունք, հէր և սիկին Հրաչ Սիմոնեան և զաւակունք, սիկին Պերճուհի Մարկոսեան և զուսպր՝ Ա.յսա, տիկին Ալիս Շամճեան, հէր և սիկին Հնդկ Խուպեսէրեան և զաւակը (Լոնտոն), սիկին Մագրուհի Գույումճեան և զաւակը, հէր և տիկին Արմենակ Մարտիրոսեան, սիկին Անահիտ Խուրի, ինչպէս նաեւ Պօղոսեան, Հեզինեան, Ջամանեան, Թոսունեան, Պիշարա, Գիպսերեան և Բաչճեան ընտանիքները խոր ցաւով կը ծանուցանեն մահը իրենց սիրելի ամուսնոյն, հօր մեծհօր և ազգականին՝

ՊՕՂՈՍ ԵՐՈՒԱՆԴ ՍԻՄՈՆԵԱՆԻ

որ տեղի ունեցաւ Կիրակի, 1 Յունիս 1986, առաւօտեան ժամը քառասունհինգ վայրկեան։

Յուղարկաւորութեան արարողութիւնը տեղի ունեցաւ Երկուշաբթի, 2 Յունիս 1986, առաւօտեան ժամը 11ին, Գահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարին մէջ, ուրկէ հանգուցեալին մարմինը վերադրուեցաւ Հելիոպոլսոյ Ամենայն Սրբոց ազգային գերեզմանատունը և ամփոփուեցաւ ընտանեկան դամբանին մէջ։

ՈՂԲ. ՊՕՂՈՍ ՍԻՄՈՆԵԱՆԻ ՄԱՀՆ ՈՒ ՅՈՒՂԱՐԿԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ

(Շարունակութիւն Ա. էջէն)

ազգային վարժարանները տնօրէնը, ուսուցիչները, զանազան հոգաբարձութեանց, մշակութային և մարզական կազմակերպութեանց անդամ-անդամուհիները և ազգակիր լարեկամները։

Ողբացեալին դագաղը ծածկուած էր բազմաթիւ ծաղկեպսակներով, ուղարկուած ընտանեկան պարագաներէ, Գահիրէի Ազգային Իշխանութեան, Գահիրէի մշակութային, մարզական և բարեսիրական միութիւններու կողմէ։

Յուղարկաւորները մեծ յուզումով հետեւեցան ազօթքներուն, որոնց աւարտին դամբանական-քարոզ մը խօսեցաւ Առաջնորդ Սրբազան Հայրը։ Դամբանական խօսեցաւ նաեւ պր. Կարապետ Եաղլեեան (յանուն Կոկանեան Սրահի) և ի ներ առաւ ողբացեալին արժանիքները՝ որպէս ընտանիքի տիպար հայր, հայրենասէր և մշակոյթին նուիրեալ հայ և յարգանք մատուց անոր յիշատակին։

Եկեղեցիին մուտքին ողբացեալին հարազատները, թաղական ժողովի ատենապետ պր. Փօլ Քիլիճեան, Կոկանեան Սրահի ատենապետ պր. Կարապետ Եաղլեեան ընդունեցին ներկայ եղող ազգային գործիչները։

Ապա, յուղարկաւորները չորս ընկերային դագաղին մինչեւ Հելիոպոլսոյ Ամենայն Սրբոց ազգային գերեզմանատունը, ուր եւս թաղման վերջին կարգ մը կատարելէ ետք, ընտանեկան շիրմին մէջ ամփոփուեցաւ մեր սիրելի Պօղոսի անկենդան մարմինը։

Այս յոյժ կսկծալի առթիւ, «Ջահակիր»ը իր խոր և զգածուած ցաւակցութիւնները կը յայտնէ ողբացեալին այրիին՝ տիկին Տիգրանուհիի, զաւակներուն՝ հէր և տիկին Նուպար Սիմոնեաններու և հէր և տիկին Հրաչ Սիմոնեաններու, թոռներուն և ազգակիր բոլոր պարագաներուն։

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ՄԷՋ

(Շարունակութիւն Բ. էջէն)

մէջ պեռականներէն մտածելակերպն է լսաւ ան։ Եթէ Մերձաւոր Արեւելքի դպրոցներու ցանցով, հրատարակչական գործով, եկեղեցիներով և որոշ առանձնաշնորհումներով մեր գաղութները կացութիւնը անմխիթար ու տխուր է ներկայիս, միւս կողմէ, մեր հայրենիքի ներկայ վիճակն ու յառաջդիմութիւնը ներշնչող պէտք է ըլլայ, որպէսզի ամէն հայ իրրեւ սերեւ կապուած ըլլայ ճիւղին ու ճիւղերն ալ հայկական արմատներուն, աւիշէ զուրկ չմնալու համար։ Հայրենիքին ներշնչումը բոլորիս համար էլիքսիր է ու վերանորոգող ուժ։

Ամենէն վերջը, Աստուածային իմաստութիւն մաղթեց բոլորին, որպէսզի զործնս ձեռաց, մերոց, յայտնութեամբ պսակուի ի վառս Աստուծոյ, ի շինութիւն և ի պայծառութիւն մեր եկեղեցւոյ և ի յարատեւումն կրթական շատ կարեւոր դործին։

Երկար կեանք և արեւշատութիւն մաղթեց ի Մայր Աթոռ Ս. Էջմիածին Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին, Ն.Ս. Օ.Տ.Տ. Վազգէն Ա. Կաթողիկոսին և մխիթարեան երդուած Տէրունական աղօթքով փակեց հաւաքոյթը։

ԴԻԻԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՄԱՄՈՒԼԸ ԴՊՐՈՑ Է

1110

դար ճուշտ ի ցիալ ի ալ ի ալ ի